



Հարգելի՛ ընթերցող.

ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը, չհետապնդելով որևէ եկամուտ, իր կայքերում ներկայացնելով հայագիտական հրատարակություններ, նպատակ ունի հանրությանն ավելի հասանելի դարձնել այդ ուսումնասիրությունները:

Մենք շնորհակալություն ենք հայտնում հայագիտական աշխատասիրությունների հեղինակներին, հրատարակիչներին:

*Մեր կոնտակտները՝*

*Պաշտոնական կայք՝ <http://www.armin.am>*

*Էլ. փոստ՝ [info@armin.am](mailto:info@armin.am)*

ԼԵՕ ՄԱՂՍԴՈՒՐԿ

**ՄԱՅՐ ԹԷՐԵԶԱ**  
Անձնական Դիմանկար մը

Գերմաներենէն թարգմանեց  
**Ռուզան Սալիսանեան**

Հրատարակութիւն՝  
**«ԼՈՒՄԱԴՈՐՉԻ ԿԱՆԹԵՂ»**  
2015

## ՃՆՈՐՀԱԿԱԼԻՔ

Մեր սրտագին  
շնորհակալութիւնը կը յայտնենք  
ազնիւ մեկենասին՝  
**Մագ. Գրիգոր, Քրիստին  
Եւ Քերոբ Շապուրեանին**

Գերմաներէն բնագրի հրատարակութիւնը՝  
Mutter Teresa: Die Wunderbaren Geschichten  
© 2010 PattlochVerlag GmbH and Co. KG, Munich

Տպագրուած յափուկ արդօնութեամբ՝  
© Լուսաւորչի Կանթեղ Համայնք, 2015  
Պէյրութ, Լիբանան

ISBN: 978-9953-585-12-3

Սկրանալու համար դիմել՝  
[ca@loussavorchigantegh.net](mailto:ca@loussavorchigantegh.net)

# ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Յառաջաբան. «Խոկալով Կարդա՛ Այս Էջերը  
Եւ Որոշէ Կեանքիդ ճամբան»

Գևորգ Ծ. Վրդ. Եղիսյեան ..... 7

Հեղինակին նախաբանը. Ի՞նչ պիտի փափաքեր ան.....	11
1. Սեր Երկրորդ Հայեացքէն.....	15
2. Վարիկանի Մէջ.....	26
3. Ինչպէս «Կը Պապուիրեն» Սուրբ Մը.....	37
4. Մայր Թէրեզայի Երկրորդ Կոչումը.....	45
5. Աղքաքները Հրաշալի Մարդիկ Են.....	53
6. Մայր Թէրեզայի «Պիզնեսը».....	65
7. Պապմէ Անոնց Յիսուսի Մասին.....	75
8. Փոքր Բաներ՝ Մեծ Սիրով .....	85
9. Աղքաքէն Ամենաաղքաքին Հետք.....	99
10. Հայեցողական Կեանք՝ Աշխարհի Մէջ .....	107
11. Անզէն Հրապուրիզը.....	117
12. Ինչպէս Ցուլը Կոփոշներէն Բոնել.....	129
13. Հոգիներ Կարիքի Մէջ .....	139
14. Երկաթեայ Վարագոյրէն Անդին .....	147
15. Սովետական Սուրբ Ծննդեան Տօնը .....	163
16. Հայասքանեան Արկածախնդրութիւններ .....	171
17. Ուխտաւորներու, Պոռնիկներու Եւ Քաղաքական Անձնաւորութիւններու Հետք .....	185
18. Հինգուներու Եւ Խսամներու Մէջ .....	193
19. Զայնազուրկներուն Զայնը .....	205
20. Ասիկա Իր Գործն Է .....	217
21. Տառապանք Եւ Մահ .....	231
22. Իր Սրբութեան Ծաղկունքի Մէջ .....	239
23. Մայր Թէրեզան Կ'ապրի .....	251

Jesus is the hope  
 of Mankind  
 for He came to give  
 us the good news  
 that God is love  
 and that He loves us  
 and that He wants us  
 to love each other as  
 God loves each one of us.

Յիսոս մարդկութեան յոյսն է,  
 քանի Ինք եկաւ մեզի բերելու քարի լուրը՝  
 թէ Աստուած սԵր է,  
 Ան մեզ կը սիրէ,  
 և մեզմէ կուզէ,  
 որ մենք սիրենք զիրար այնպէս,  
 ինչպէս Ինք մեզմէ իրաքանչիրը կը սիրէ:

**ԽՈԿԱԼՈՎ ԿԱՐԴԱՌ ԱՅՍ ԷԶԵՐԸ  
 ԵՒ ՈՐՈՇԵՌ ԿԵԱՆՔԻԴ ՃԱՄԲԱՆ...**

Քալքութայի Մայր Թերեզայի կենսագրականը  
 հայերէն թարգմանութեամբ յանձնել հայ հասարա-  
 կութեան կը նշանակէ՝ յանձնել անոր գանձարան մը:

Գանձարան մը ասպուածային սիրոյն:

Գանձարան մը մարդկային արժեքներուն:

Գանձարան մը մարդկային անսահման գթու-  
 թեան՝ արդայալրուած հանդէպ աշխարհի ամենաչը-  
 քառոր ու ամենախեղճ անձերուն՝ դրառապեալնե-  
 րուն և լքուածներուն:

Այս պատճառով, սիրելի ընթերցող, քախանձա-  
 գին կը հրաիրեմ թեզ, որ կարդաս այս հայորը, որ-  
 պէս զի ձեռքերով շօշափես սիրոյ հրաշալիքները  
 եւ նկատես, թէ Աստուած որքան հզօր է իր ծառանե-  
 րուն կեանքին մէջ, երբ այդ ծառաները ընկալեն  
 անոր խօսքը եւ հենցնին այդ խօսքին, ինչպէս հենց-  
 եցան Առաքեալներն ու սուրբերը, որոնք իրենց կեն-  
 ցաղով եւ գործերով դարձան մարդկութեան իւկա-  
 լիան կոթողները, դիմուններն ու օրինակները:

Այդ պիտաններէն մին էր աշխարհահոչակ Մայր  
 Թերեզա՝

20-րդ դարուն եւ բոլոր դարերուն սրբուիին,  
 մարտնով վրիտ, սակայն հոգիով հզօր,  
 հասակով կարճ, սակայն կամքով երկնասարց,

որ իր խոնարի կենցաղով եւ իր մայրապետի սքե-  
 մով եղաւ աշխարհին մէջ անխորդակելի ու լուսա-  
 ճաճանչ նեկայութիւն մը:

Տզօր դեկապարներ, նախազահներ ու քաջատր-  
 ներ խոնարհեցան Մայր Թերեզայի մարդկային եւ

ասպուածային առաքելութեան, զոհողութեան ու վեւնութեան դիմաց, որովհետեւ, իր բարի ու գրափշ օրինակով, ան փաստեց բոլորին, թէ Ս. Աւելարանը կը մնայ եւ պիտի մնայ միակ պատրաստանը դարերու հարցադրումներուն եւ բալասանը մարդկութեան ցաւերուն, բարակոյսներուն ու վախերուն:

Մենք՝ քաներորդ դարուն զաւակներու պեսանք մեր աչքերով, նշնարեցինք ու շօշափեցինք մեր ձեռքերով, թէ ինչպէս կը ծնի, հասակ կը ներդ, կը վեհանայ, կը մեռնի եւ կը յաւերժանայ սրբուի մը:

Մայր Թերեզա, որ ծնաւ մեր դարուն արշալոյսին եւ մեկնեցաւ անոր մայրանուցին, իր խօսքով ու կեանքին օրինակով լուսաւորեց անոր իաւարամած ոլորդները, ինչպէս նաև իր հիմնած վիեզերապարած Միաբանութեան գթասրբութեան ու մարդասիրութեան գործերով դարձաւ հոգիին ներոյց արդայալու անձնաւորութիւն մը, յափենական ճշնարկութիւնները ճառագայթող փարունակութեան մը:

Այս դարը, հակառակ որ կը կրէ անէծքը հիւլիական ուսմբերու եւ քանդիչ զենքերու, կը կրէ նաև պարփառ սիրոյ եւ անսահման գթութեան քաջարիներու:

Այո՛, դարն է Սքալին, Շիթեր, Դուշ եւ Շարոն պատերազմական ոճազործներուն, սակայն միեւնոյն այլեւ ան դարն է Մահարանա Կանտիին, Մարթին Լուիլ Փինկիին, Դայր Փիեռիին, Տոն Շլյուտ Գամարային, Մայր Թերեզային ու Յովաննէա-Պողոս Բ. Պապին:

Առաջիններն իրենց մահկանացուն կնքեցին ու պիտի կնքեն, մողոցնեցան եւ պիտի մողոցին իրենց գերեզմաններուն մէջ՝ արժանանալով մարդկութեան լուսանքին եւ անէծքին:

Երկրորդներն իրենց մահկանացուն կնքեցին՝

զայն անմահացնելու համար թէ Ասպուծոյ յաւերժութեամբ եւ թէ մարդկութեան յիշողութեան մէջ:

Մայր Թերեզա, իր սրբակենցաղ վարօնվ, իր սիփոած բարիքներով, իր հասպարած Միաբանութեամբ եւ իր սրեղծած համակիրներու անքակդելի շղթայով, արժանացաւ եկեղեցիներու եւ դամարներու խորաններու վրայ բարձրանալու որպէս բարեխու բատապեալ մարդկութեան:

Մայր Թերեզա, քաներորդ դարու մայրամուտին, կը ներկայանայ որպէս փառքն ու լուսապակը մեր քաղաքակրթութեան, ապահովութիւնն անոր փրկութեան ու աղբիւն անոր յոյսերուն, ակնկալութիւններուն եւ դեսիլքներուն:

Եթէ ներթափանցենք Մայր Թերեզայի կեանքին խորհուրդներուն եւ գաղղրներուն մէջ, կը նշնարենք, թէ Ս. Գիրքն ասպուածաշնչային երկու խօսքեր միայն բաւական դարձան փոխելու անոր կեանքը՝ արծարծելով անոր սրբին մէջ սէրը եւ լուսաւորելով անոր ճանապարհը.«Անօրի էի եւ ինձի կերակուր գույք...»:

Այս խօսքով Քրիստոս կու գայ հասպարելու Մայր Թերեզային, թէ անօրիները, քաղածները, աղքալները, արհամարհուածները, հիւանդներն ու դարձապեալները Զինքը կը ներկայացնեն մեր մէջ ամէն պեղ: Եւ վերջին դարպասանին՝ իրաքանչիրին դարպասանը պիտի հիմնուի եղբայրսիրութեան ու Քրիստոսի վերջին կոչին վրայ. «Ճարակ եւ»:

Եեր Ասպուածային Վարդապետին այս խօսքը դակնուվրայ ըրաւ Մայր Թերեզայի կեանքը եւ զինքը մղեց յագեցնելու աշխարհի ու մարդերու, բոլոր մարդերու ծարաւը՝ հոգեկան, հոգեքանական, մարմնական ծարացութեան եւ ամբողջական նորումի ճամբռով:

Մայր Թերեզա լիաստեց, թէ քաջութիւնը արդինքն է անձնական որոշումին և թէ սրբութիւնը պարտականութիւնն է նաև բոլոր մարդերուն: Թէ իւրաքանչյուր քրիստոնեայ Ս. Աւելյառանէն ընկրու նախադասութիւն մը միայն եւ ջանայ զայն հարազարորդն ապրիլ, ան կը դառնայ լոյս, թթիւմոր եւ աղի միջավայրին:

Ս. Աւելյառանը, կը կրկնէր Մայր Թերեզա, ճշմարտութեան սինն է, կեանքին եւ յոյսին ակնադրիոն է, ինչպէս նաև սիրոյ անվերջանալի հոսքն է, որ կ'ողողէ աշխարհը:

Մայր Թերեզան դարձաւ Ս. Աւելյառանին պայծառ էջերէն մին մեր դարուն համար ու անձնուէր սիրոյ, ինքնամոռ հոգի եւ անշէջ սիրոյ լուսարձակ մը մեր աշխարհին մէջ:

Կարդալով այս հայորը, որ մեծ խնամքով գրուած է Մայր Թերեզայի հոգեւոր հայրերէն մէկուն՝ Աւագրիացի Նայր Լէօ Մաասպուրկ կրօնատորին կողմէ, եւ հայացած քեզի համար, սիրելի հայ ընթերցող, Տիկին Ռուզան Սալիանեանէն, պիլի հասկնաս, թէ Մայր Թերեզա գերազանց սրբուի դարձաւ, եւ թէ դուն ալ հետեւելով անոր վեճ օրինակին եւ Ս. Աւելյառանին ներշնչումներուն՝ պիլի յաւերժանաս սիրոյ ու սրբութեան ճամբուն վրայ:

Ի վերջոյ, եթէ ուզես, դուն ալ կրնաս սուրբ ըլլալ մեծամեծ գործեր կարուել ի սէր մարդկութեան, ի սէր քու Նայ Եկեղեցիիդ ու Ազգիդ:

Ուստի, կարդա՛ այս էջերը, խոկա՛ անոնց բովանդակութեան վրայ եւ որոշէ կեանքիդ ճամբան:

Դէյրութ, 10 Փետրուար 2014

Գէորգ Ծ. Վ. Եղիայեան

## ՆԱԽԱԲԱՆ ԻՆՉ ՊԻՏԻ ՓԱՓԱՋԷՐ ԱՆ

Մայր Թերեզան 20-րդ դարու հզօր անհարականութիւններէն մէկն է, կին մը որ մեր կեանքին եւ եկեղեցւոյ պարմութեան մէջ իր խորունկ ազդեցութիւնը ձգած է: Անվերապահօրէն այսպէս կ'ընդունին զինք՝ թէ քննադափները եւ թէ նոյնիսկ անհաւաք մարդիկ: Սակայն Մայր Թերեզան եղաւ ու մինչեւ այսօր ալ կը շարունակէ մնալ հմայիչ կին մը: Բազմաթիւ անզամներ գրեած են, թէ ինչպէս մարդոց աչքերը սկսած են փայլի՝ երբ լսած են թէ ես շաք մօք եղած են Մայր Թերեզային: Անոնք յաճախ խնդրած են ինձմէ կարգ մը գրեղեկութիւններ պարմել անոր մասին:

Ինչո՞ւ 21-րդ դարու ժամանակակից մարդը կը հետաքրքրուի 20-րդ դարու սրբակենցաղ կնոշմով մը, որուն անձնապէս չի ճանչնար: Միթէ պարզ մայրապետի մը կեանքը կրնա՞յ հետաքրքրել եւ ոգեւորել ժամանակակից մարդը, որ այսօր կրած է արագընթաց փոփոխութիւններով լեցուն կեանքի առօրեայ հերթին փակ եւ նորածեւութենէ նորածեւութիւն կը թափառի շարունակ: Մայրապետ մը, որ իրեն ուղղուած քննադափական կծու ակնարկին՝ թէ «քու ասպուածարանութեամբդ երկու հարիւր փարի եփ մնացած ես աշխարհէն», - ժայիլով մը պարախանած է.- «ոչ թէ երկու հարիւր, այլ երկու հազար փարի»:

Իր կեանքի վերջին փարիներուն, բազմաթիւ ճամբութիւններու ընթացքին, ուղեկցելով Մայր Թերեզային, առիթն ունեցած եմ վայեկելու անոր հզօր անհարականութենէն ճառագայթող գօրութիւնն ու հմայքը: Այսօրուայ լրագուամիջոցներու համար, որոնք շարունակ կը

փնտոեն ամէն գեսակի «ասպրեր», Մայր Թէրեզան եղած է աներեւակայելի, անփոխարինելի, փայլող «ասպրդ» մը՝ շրջապատուած ոչ թէ հարուստներով եւ հմայիչ մարդոցմով, այլ առքարեն ամենաաղքափներով, լքուածներով, ընկերութեան կողմէ մերժուածներով։ Իրորինակ անհաբականութիւն էր, իմաստուն, շնորհալի եւ չափազանց խոնարի։ Երբեք չէր ուզեր ունէ մէկուն իշխել կամ պարփաղրել, այլ կ'ուզէր ծառայել բոլորին։ Ան նորարար մըն էր, որուն յաջողութեան մեծագոյն շօշափելի ապացոյցը՝ այսօր աշխարհի փարբեր շրջաններ ապրող այն բազմաթիւ երիտասարդ աղջիկներն ու կիներն են, որոնք անոր գործին եւ օրինակին հեփեւելով՝ ուրախութեամբ Յիսուսին աշակերդ կը դառնան, գլուխով անոր մէջ իրենց կեանքին իմաստը։ Տարբեր սերունդներու պարկանող բազմաթիւ փրամարդիկ եւ կիներ ներշնչուեցան ու այսօր ալ կը շարունակեն ներշնչուիլ Յիսուսի հանդէպ Մայր Թէրեզայի փածած սիրով։ Ան «Ասպրդ» մըն էր, որ իր կամքեն անկախ համրածանաչ դարձաւ, սակայն ինք այդ առիթը օգբագործեց արդիւնաւէպութեամբ՝ իր բարի գործերը երեւան հանելու համար։

Մայր Թէրեզան երբեք ինքինք ուշադրութեան կեղրոն չդարձուց։ Թէեւ ուրիշներու կողմէ լուսարձակի փակ առնուեցաւ, մանաւանդ, 1979 թուականին, Նոպէկեան մրցանակ ստանալէն եփք, ան մնայուն երեւոյթ դարձաւ։ Սակայն, ան այդ բոլոր առիթները օգբագործեց մարդոց ուշադրութիւննու կեղրոնացումը Յիսուսին ուղղելու։ Տարբեր կողմերէ, առաւելաբար ազգային քան կաթողիկէ, եղած են ու մինչեւ այսօր ալ կը շարունակուին վէճեր այն մասին, թէ Մայր Թէրեզան որո՞ւ կը պարկանի։ Ան կասկած որ ինք երբեք պիտի չ'ուզէր լսել այս մէկը, նկափի ունենալով որ ան երբեք չէր ժխտեր իր ծագումը։ Իր մասին ունեցած շափ քիչ վկայութիւններէն մէկուն մէջ Մայր Թէրեզան այսպէս գրած է.-

«Ծնունդով ալպանացի եմ, սակայն այսօր Հնդկաս-

տանի քաղաքացի եմ։ Ես կաթողիկէ միաբան մըն եմ։ Խսկ այն ինչ որ աշխաբանքիս կը վերաբերի՝ կը պարկանիմ ամբողջ աշխարհին, սակայն սրբովս միայն Յիսուսին կը պարկանիմ»։ Այս ծեւով՝ ան յստակացուցած է իր պարկանելիութիւնը։

Այս բոլորը գիրնալով հանդերձ, արդեօք ճիշդ է Մայր Թէրեզային մասին գիրը գրելը։ Գիրը մը, որ ոչ գիրական եւ ոչ ալ վարքագրական է, այլ սոսկ՝ հեղինակի իմ անձնական յիշողութիւններս, ապրումներս եւ գրի առած նկագործութիւններս են։

Կամ, արդեօք, ինչ պիտի փափաքէր Մայր Թէրեզան, որ ես այս գիրքին մէջ յիշէի իր մասին։

Եթէ առիթն ունենայի իրեն հարցնելու, հաւանաբար ինծի այն նոյն պարփախանը փար, որ Վիեննայի մէջ աշնանային գեղեցիկ օր մը ինծի փուած էր, երբ փակաւին նորընծայ վարդապետ էի։ Անշուշփ, այդ օրերուն ոչ մէկ փորձառութիւն ունէի որեւէ հոգեկրթութիւն (spiritual retreat) փալու, եւ մանաւանդ՝ հոգեւոր միաբանութեան մը պարկանող քոյրերուն։ Մայր Թէրեզան անակնկալ հարցում մը կ'ուղղէ ինծի։

- «Հայր Լէօ, արդեօք կրնա՞ն քոյրերուս հոգեկրթութիւն փալ»։

Առաջարկէն պարփի զգացի, բայց միաժամանակ կասկածով հարցուցի, թէ Ե՞րբ պէտք է փալ։

- «Վաղը»։

Ես աւելի կասկածով աւելցուցի։

- «Մայր, ես երբեք հոգեկրթութիւն չեմ փուած, չեմ գիտեր թէ ինչի՞ մասին պիտի խօսիմ»։

Փամփուշփի ուժգնութեամբ՝ շեշփով մը պարփախանեց։

- «Յիսուսին մասին, հապա ուրիշ ինչի՞ մասին»։

Երբ մարդիկ Մայր Թէրեզային հարցնեին իր իսկ կեանքին կամ կենսազրութեան մասին, կը պատասխաներ.

- «Չեմ սիրեր իմ մասին խօսիլ. երբ մարդիկ խօսին կամ գրեն իմ մասին, հետեւաբար Յիսուսին մասին աւելի քիչ պիտի խօսին կամ գրեն»:

Յոյս ունիմ որ, այս գիրքին մէջ, Մայր Թէրեզային գործերուն եւ անհափականութեան մասին խօսելով՝ կարենամ ճշգրիվ կերպով յափակացնելիք նպափակը, որովհետեւ ան միշտ իր ցուցամաքով Յիսուսը ցոյց կու փար: Թող որ իր մասին գրուած այս գիրքը մարդոց առաջնորդէ դեպի Յիսուս Քրիստոս, այնպէս ինչպէս որ Մայր Թէրեզան ինք պիտի ուզէր:

### Այս Մասսպորկ

## 1 ՍԷՐ ԵՐԿՐՈՐԴ ՎԵՍՏԵԱՑՋԵՆ

Մայր Թէրեզան, այո՛, աներեւակայելիօրէն բնական կին էր, սակայն իր ապրած կեանքը՝ անբընական էր, այնպէս ինչպէս որ անբնական էր մարդոց վրայ իր ձգած ազդեցութիւնը, որ մինչեւ այսօր փակախն կը շարունակուի: Մայր Թէրեզան, անցաւ բնական ըլլալու բոլոր չափանիշները, սակայն եղաւ շաբ բնական կին մը: Եւ կրնամ ըսել, թէ ճիշդ ասոր մէջ կը կայանար անոր հմայքին ամբողջ գաղփնիքը: Այն բոլոր առիթներուն ընթացքին, ուր միավել գրնուած ենք, մօգին ուսումնասիրեցի զինք ու հիացայ: Առաջին անգամ երբ փեսայ Մայր Թէրեզան՝ զարմացայ թէ որքան կը նմանէր մեծ մօրս: Ան ոչ միայն մեծ մօրս նման հարիւրաւոր կնճիռներ ու ծալքեր ուներ դէմքին վրայ, այլև անոնք շաբ կը նմանէին իրարու՝ մանաւանդ որպէս նոյն դարաշրջանին ապրած մարդիկ:

Մայր Թէրեզան ինքնիր անձին հանդէա շաբ խսփապահանց եւ օրինապահ էր, սակայն միաժամանակ՝ ուրիշներու հանդէա բարի էր, փափկանկապ, հոգափար եւ ծայրայեղ համբերափար: Ծերեւու նման, ան բարակ ու պինդ շրթունքներ ուներ, որոնք փարբեր պարագաներու՝ երբեմն դէպի առջեւ կը փանէր, միաժամանակ գրուխը քիչ մը մէկ կողմ ծուելով՝ միքիկ կ'ընէր իր այցելուները կասկածով, սակայն միշտ ալ՝ մեծ ուշադրութեամբ:

Այլ առիթներով, դարձեալ շրթունքները առջեւ ուղղած, գրուխը մէկ այս մէկ այն կողմ կը սիրէր օրօրել՝ զինիէն լաւ հասկցող, նոր զինի համբեսող մասնագետի մը նման: Ով որ զինք ճանչցած է, այդ պահերուն կը կարծէր, թէ հիմա ուր որ է սուր դանակի պէս իր վճիռը պիտի արձա-

կեր: Բայց, ոչ. (Ես ասիկա յաճախ կը պարահեր) անոր դեպի առջեւ ծոված շրթունքները կ'անհետանային իր երկու կնճռոված ձեռքերուն Եւ այդերուն միջեւ (առաւելաբար այն ժամանակ, երբ Մայր Թէրեզան իր ծանրացած գլուխը կը յենէր իր յոգնապանջ, «արթրոզ»էն արդէն յսդակ ձեւով ծոված ձեռքերուն վրայ) Եւ ան իր շուրջը մոռնալով՝ իր Տիրոջ հեփ կը վերանար լուրջ զրոյցով մը:

Հոս մօրեցանք անոր անհապականութեան կարեւոր մէկ կերին. Մայր Թէրեզան «այս աշխարհի մէջ ապրող հայեցող մըն էր», Եւ կը պահանջէր նաև իր միաբան քյորերէն նոյնպէս ըլլալ: Իր բոլոր յայգնի գործունեութիւնները Եւ աշխարհի հանդէա «հետաքրքրութիւնը» կեղեւ էին, որոնք կը ծածկէին իր էութեան մեծագոյն բաժինը սառցալենի (այսպրոկի) մը պէս, որուն երեւցող փոքր բաժինը՝ կը ծածկէ անոր մեծագոյն բաժինը: Մայր Թէրեզայի կեանքին մէջ աւելի ճիշդ կ'ըլլայ ըսել՝ դէպի ներս բացուող բաժինը իր հայեցողական, աղօթքի կեանքն էր՝ խորասուզուած Ասպուծոյ ներկայութեան, Անոր սիրոյ Եւ Անոր գործերուն մէջ: Մայր Թէրեզան ասոր մէջ կը կրէր անձնական զաղդնիք մը, խորհրդաւոր, լուս ու խորունկ գրառապանք մը՝ «հոգիին գիշերը», որուն մասին մենք ոչինչ գիտէինք: Միայն իր մահէն յեկոյ յայգնի եղաւ Ասպուծոյ ներկայութեան հանդէա ունեցած իր անյագ ու այրող փափաքը:

Զալքութա կապարած իմ առաջին այցելութեանս ընթացքին այնքան կասկածամիք մարդ մըն էի, որ կ'ուզէի յսդակօրէն գիրքնալ ու գրեսնել, թէ Մայր Թէրեզայի հոգեւորութիւնն ու բարեպաշտութիւնը ինչպէս կը գործեն իր Եւ նաև իր մայրապետներուն կեանքին մէջ: Երբ քոյրերն ու Մայր Թէրեզան մաքուր մքան աղօթելու, Ես յարմար անկիւն մը գրայ նսդելո՛ ուրկէ լաւ կը գրեսնէի թէ Մայր Թէրեզան ինչպէս կ'աղօթէր: Ան ծունկի եկած էր գերինը դրուած պզդիկ բարձի մը վրայ, ամբողջութեամբ խորասուզուած աղօթքի մէջ, աշքերը զոց, ժամա-

նակ առ ժամանակ երեսը ափերուն մէջ առնելով:

Ժամանակ մը եփք փեսայ, որ մաքուրի մուլքին լուսանկարիչ մը անհանգիսպ ջղային շարժումներով կ'երթար կու զար: Յարակ էր, որ Մայր Թէրեզային հեփ խօսի կ'ուզէր, բայց չէր համարձակեր խանգարել աղօթքը: Յանկարծ մայրապետներէն մէկը մօրեցաւ անոր Եւ ըսաւ, որ կրնայ հանգիսպ մօքենալ Մայր Թէրեզային: Ան կօշիկները հանեց, մքաւ մաքուր, սակայն վարանեցաւ Եւ չուզեց խանգարել, միայն ծունկի եկաւ Մայր Թէրեզային քով: «Հիմա պիտի խանգարէ անոր», մքածեցի, հեփաքրքրութեամբ սպասելով, թէ Մայր Թէրեզան ինչպէս պիտի արձագանգէ անոր մօքենալուն: Մայր Թէրեզան գիրցաւ որ քովը մէկը ծունկի եկած է, որովհետեւ աշքերը բացաւ Եւ փայլող ժայիռով անոր «բարի եկար» ըսաւ: Անոր ուշադրութիւնը հիմա միայն լուսանկարիչին վրայ էր: Ան իր խնդրանքը արագ, քանի մը բառով ներկայացուց: Մայր Թէրեզան պարասխան գրուաւ անոր: Ան ուրիշ ելաւ ու դուրս եկաւ մաքուրէն, դեռ դուրս չհասած, Մայր Թէրեզան արդէն իսկ դարձեալ ամբողջութեամբ խորասուզուած էր իր աղօթքին մէջ:

Շար գպաւարունեցայ, երբ դժգոհութեան կամ բարկութեան ոչ մէկ արգայայգութիւն գեսայ անոր դէմքին: Ընդհակառակը, կարծես թէ մքննողը իրեն նուէր բերած ըլլար «աղօթքը խանգարելով»: Միայն աւելի ուշ հասկացայ, թէ Մայր Թէրեզան իրեն հանդիպած բոլոր մարդոց մէջ Ցիսուսն էր որ կը գրեսնէր, Եւ հիմա ալ, Ցիսուսի հեփ կենդանի խօսակցութիւնը պահ մը թողած կը շարունակէր այլ հանդիպում մը՝ Ցիսուսին հեփ:

«Մայր Թէրեզա, այն ինչ որ դուք կ'ընէք, իրաշալի է», այսպէս ըսած է լրագրողներէն մէկը անոր: Իսկ անոր գրուած պարասխանը, ամենագեղեցիկ Եւ ճշմարիդ ինքնարնորշումը կարելի է համարել.

- «Գիտէք, Ես միայն պզդիկ մաքիս մըն Եմ Ասպուծոյ

ծեռքին մէջ, այն Ասպուծոյ, որ կ'ուզէ սիրոյ նամակ մը գրել աշխարհին»:

Ասով Մայր Թէրեզան ըսել կ'ուզէր, որ մենք պէտք է թոյլ փանք որ Ասպուծ մեզ օգբագործէ, այնպէս ինչպէս մենք կ'օգբագործենք մասիհը. ինչպէս ես գրելու համար մասիհի պէտք ունիմ, որպէսզի թուղթին յանձնեն այն ինչ որ կը մնդած կամ կ'ուզեն ըսել, այնպէս ալ Ասպուծ կը գործածէ մարդիկ՝ արդայայդելու համար այն, ինչ որ Ինք կը մնդած եւ կ'ուզէ ըսել: Այս է Ասպուծոյ մնծութիւնը եւ միաժամանակ Անոր խոնարհութիւնը, որ մեզի պէս մնդաւոր մարդիկը կ'օգբագործ՝ իր մնծութիւնը ցոյց փալու համար: Եթէ մենք իսկապէս կ'ուզենք Իրեն պարկանի եւ Իրեն ծառայել, ապա թոյլ պիրի փանք որ մեզ գործածէ այնպէս, ինչպէս որ Ինք կ'ուզէ մարդոց աւելարանուիլ:

Սակայն կարծէք, թէ ես արդէն իսկ վերջարանին կը հասնիմ, դեռ գիրքս հազի սկսած:

Եկէք դարձեալ սկիզբէն սկսինք:

\* \* \*

Մայր Թէրեզային ծանօթացայ երք դեռ ուսանող էի: Այն ժամանակ ես սերփօրէն կ'աշխարակցէի Հռոմի մէջ ծառայող պրվենացի աքսորեալ եպիսկոպոս Փաւոլ Հնիլիքային հետք եւ իր կողմէ հիմնադրուած «Փրո Փրաթիպուս» ֆոնդին, որ այն ժամանակներուն կ'աջակցէր արեւելեան ընդյափակեայ եկեղեցւոյ: Եպիսկոպոս Հնիլիքան Մայր Թէրեզային հետք ծանօթացած էր 1964 թուականին Պոմպէյի (այսօր՝ Մումպայ) մէջ համագումարի մը ընթացքին եւ անմիջապէս հասկցած էր, թէ ինչպիսի անհարականութիւն մըն է իր առջեւ գրնուողը: Անմիջապէս միաձ է Պողոս վեցերորդ Պապը, որ զինք Հռոմ հրավիրէ:

Եպիսկոպոս Հնիլիքան ինք նաեւ աջակցած է Հռոմի մէջ Մայր Թէրեզայի քոյրերուն համար դունի մը հասպարուելուն:

Երբ Մայր Թէրեզան Հռոմ եկաւ եպիսկոպոսին այցելութեան, այդ ժամանակ եպիսկոպոսին օգնականն էի եւ բնականաբար ես իրեն ուղեկցեցայ Սան Կրէկորիչ՝ ուր իշեւանած էր Մայր Թէրեզան: Այն ժամանակ կը կարծէի, թէ աւելի ճիշդ կ'ըլլար Մայր Թէրեզային հանգիստ ձգել, որովհետքեւ եպիսկոպոսին այցելութեան եկած բազմաթիւ սլովենացի եւ չեխ այցելուներ առիթէն օգբուելով իրենք ալ կ'ուզէին Մայր Թէրեզան դեսնել:

Հռոմը լեցուն է հետաքրքրական եւ անուանի անձնաւորութիւններով, այս դասակարգին մէջ անզիփակցօրէն զեկեղած էի նաեւ Մայր Թէրեզան: Սակայն Մայր Թէրեզային առաջին իսկ հանդիպումէս՝ բոլոր նախապաշտումներս ցնդեցան: Փոխանակ եպիսկոպոսին եւ իր բազմաթիւ այցելուներուն հետք միասին նսդելու եւ խօսք առնելու, ան բոլորին մաքրու առաջնորդեց, ծունկի եկաւ, աղօթքով ազքերը յառած Խաչեալին: Ան չէր ուզեր մեզ առաջնորդել իր անձին եւ իր գործերուն, այլ ամենակարող Տիրոջ վրայ:

Մայր Թէրեզային ճանչնալու շնորհին ունեցած եմ 1982 թուականին, երք դեռ նոր ծեռնադրուած վարդապետ մըն էի: Երկար դարիներ ճամբորդութիւններու ընթացքին իրեն ուղեկցելու պարփական եմ եպիսկոպոս Հնիլիքային անզերէն լաւ շխուելուն: Անմիջական հարցումներու ժամանակ ան Մայր Թէրեզայի հետք սլաւերէն կը խօսէր, իսկ ինք՝ կը պարփականէր սերպերէն, իրար բաւականաչափ հասկնալով, սակայն երբ խօսակցութիւնը աւելի բարդանար, անոնք թարգմանիչի պէտք կ'ունենային, եւ ահա ես կը յայգնուէի:

Օր մը պարփակեցաւ, որ թարգմանած ժամանակս եպիսկոպոսը գործով դուրս ելաւ սենեակէն եւ ես մնացի

առանձին Մայր Ձերեզային հետ: Առիթէն օգբուելով հարցուցի անոր. «Ի՞նչ պիտի ընէ այն նորընծայ վարդապետը, որ սրբին մէջ կը զգայ Ռուսիա միսիոնարութեան երթալու փափաքը»: Դարձեալ փամփուշը ուժգնութեամբ պարախան մը սպացայ:

- «Պէտք է ընէ այն, ինչ որ իր եպիսկոպոսը ըսէ իրեն»:

Այնպէս թուեցաւ թէ ներաշխարհ կը փեսնէ, եւ ինքնը արդարացնելու համար հարցուցի:

- «Եթէ եպիսկոպոսը ոչինչ ըսէ, ինչ պէտք է ընէ նորընծան»: Կարճ մրածելէն յեպոյ պարախանեց.

- «Պէտք է ընէ այն, ինչ որ Պապը կ'ըսէ իրեն»:

Տարիներ անց, ճիշդ իր ըսածին պէս ալ եղաւ. Յովհաննէս Պողոս Բ. Պապին կողմէ էր, որ անուղղակի կերպով առաջադրանք սպացայ Մայր Ձերեզային հետ միասին նախ Սոսկուա ապա՝ Հայաստան երթալու: Վագիկանի պետրական քարտուղար քարտինալ Անգելօ Սովանոն՝ Պապին անունով ինծի փուաւ բոլոր համապարախան իրաւասութիւնները:

\* \* \*

Մայր Ձերեզան մեծ կարողութիւն ունէր պարահական հանդիպումները գործնականացնելու, սակայն երթեմն ալ «փրակմաթիք» գործնապաշտ ձեւով իր գործին եւ իր ծրագիրներուն համար զանոնք օգբագործելով: Եթէ թարգմանչական ծառայութիւնն իր եւ եպիսկոպոսին միջեւ վերջացուցի, արդէն այդ ընթացքին կրցաւ զիվնալ որ ես ինքնաշարժ ունիմ: Անմիջապէս ինձմէ ինորեց, որ իր երեք մայրապետներուն կէսօրէ եփք օդակայան հասցնեմ:

Կիրակի կէսօրէ եփք ժամը երեքին հասայ Սան Կրէ-

կորիօ, քոյրերու քնակավայրը: Մայր Ձերեզան արդէն հնո զիս կը սպասէր եւ «յանձնեց» իր երեք մայրապետները: Անոնցմէ իւրաքանչիւրը ձեռքին «քարթոնէ» չգոցուած փուփ մը ունէր: Երբ փուփերը ինքնաշարժիս մէջ կը փեղաւորէի, կրցայ անոնց պարունակութիւնը դեսնել. ծալլուած քնապարկ մը, երկու սարիներ (իրենց փարազը), Ասպրուածաշունչ մը, աղօթագիրքը մը եւ քանի մը պզպիկ անձնական պիփոյքներ:

- «Կ'երեւի փիքնիքի կ'երթանք», - հարցուցի քոյրերուն կալրակով, նկազի ունենալով անոնց թեթեւ պայուսակ-փուփերը:

- «Ոչ, օդակայան», - եղաւ պարախանը:

- «Ո՞ւր կը մեկնիք», - ուզեցի զիվնալ:

- «Արժանթին», - պարախանեց քոյր մը ուրախութենէն փայլապակող ազքերով, որուն պարմանուիի կը կարծի:

- «Եւ որքան ժամանակուայ համար կ'երթաք, մէկ-երկու շաբաթ»:

- «Օ՛, ոչ, ամենաքիչը իինգէն փաս փարի», - եղաւ պարախանը:

Տակաւին անոնց փուփերուն պարունակութեան մասին կը մրածէի, դեղեկացայ թէ անոնք՝ Երբ զիվցած են իրենց ճամբորդութեան մասին.

- «Այսօր առաւօգեան զիվցանք, մեր ուխսերը փալէն յեպոյ, Մայր Ձերեզան մեզի նոր առաքելութիւն մը փուաւ: Մենք այնքան երջանիկ ենք»:

Սրբիս մէջ լուս՝ միայն կրցայ իմ ըրած քահանայական ուխսու անոնց ունեցած հնազանդութեան հետ համեմափել. արդիւնքը մինչեւ այսօր զիս կը զարմացնէ:

Ես սորվեցայ, որ միաբանական ուխս ըրած այս քոյրերուն համար՝ հնազանդութիւնը շաբ աւելի բան կը

նշանակէ, քան իմ քահանայական ուխտս: Մեծաւորին նկողմէ փրուած իրաքանչիւր առաջադրանքին անոնց ունեցած կափարեալ հնազանդութիւնը՝ մէջս խորունկ հետք մը ձգեց: Մայր Թէրեզան յարակ գիրկր, թէ անոնց մէջ իրաքանչիւր հեղինակութեամբ ըսուած խօսքի պէտք ունի: Ինքը անձանք շափ հնազանդ էր: Ոչինչ կը նախաձեռնէր եթէ իրմէ մեծ՝ եպիսկոպոսէն կամ քարտինալէն հաւանութիւն չառնէր: Ան միշտ ալ լաւ գիրկր զանազան եպիսկոպոսի մը՝ իր հեղինակութեան սահմաններուն մէջ եւ անկէ դուրս փրուած իրահանգներուն գարբերութիւնը:

Անզամ մը, եպիսկոպոսական սինոդի մը ժամանակ, քարտինալ Ֆրանց Ֆեռնիկը Մայր Թէրեզային հարցուցած է, թէ ինչպէ՞ս ինք այսքան եպիսկոպոսներու հետ «զլուխ կ'նլէ», Մայր Թէրեզան պարապիսանած է.

- Գիրես, քարտինալ, ինս խօսուած ամէն քան չէ որ կը հասկնամ, ապոր համար ես ինծի կը մկածեմ թէ՝ երբեմն աւելի կարեւոր է եպիսկոպոսներուն համար աղօթելը, քան անոնց մդիկ ընելը:

Երիկասապրդ մայրապետները, որոնց օդակայան հասցուցի, կէսօրէն առաջ միայն իրենց առաջադրանքը սպացած էին եւ միայն այդ ժամանակ գիրցած՝ թէ ուր պիտի երթան, եւ մեծ ուրախութեամբ հնազանդած էին: Յեփագային ես յաճախ փորձառաքար ապրած եւ հասկցած եմ, թէ այս մօվեցումը՝ քոյրերու մօվ ընդունուած կարգ է: Եկեղեցւոյ մէջ իրենց երդման ուխտը վարէն յեփոյ, քոյրերը այդ ուխտը գրաւոր ձեւով կը յանձնեն Մայր Թէրեզային, ապա իրմէ կը սպանան իրենց առաքելութիւնը, որ իրենց ուխտին մէջ արքայայբած են յարակորէն՝ աղքա-գութիւն, կուսակրօնութիւն, հնազանդութիւն եւ «ամբողջ սրբով անվարձահապոյց ծառայութիւն՝ աղքապէն ամենաաղքադին»: Պարարագէն եփք նորընծայ քոյրերը կ'անցնին աւանդապուն, ինս Մայր Թէրեզան կը սպո-

րագրէ անոնց փրուած յանձնարարութիւնը եւ կը վերադարձնէ իրաքանչիւր քրոջ՝ առանձին: Այդ երկվողին մէջ գրուած կ'ըլլայ. «Սիրելի քոյր... Ես քեզ կ'ուղարկեմ...»: Ինը Մայր Թէրեզան կը դնէ ամէն մէկ քրոջ անունը եւ թէ՝ ով, որ երկիրը պէտք է երթայ: Իսկ այդ երկվողին փակ Մայր Թէրեզան իր ձեռքով կը գրէ. «Ասքուած օրինէ քեզ» Մայր Թէրեզա MC»:

Երեք քոյրերուն օդակայան փանելու ժամանակ գրակալին անփեղեակ էի այս բոլորէն, սակայն այն ապեն էր որ շօշափեցի Մայր Թէրեզային եւ իր կափարած գործերուն հոգին: Վերադարձին ուզեցի ըսել, որ քոյրերը ապահով ճամբորդեցին: Ներկայացայ իրեն, ուր ինծի կը սպասէին թէյն ու անուշեղէնը: Առանձին էինք իր սենեակին մէջ: «Ինծի շնորհակալ պիտի ըլլայ, հաւանաքար», մքածեցի: Սակայն ինս ինծի կը սպասէր նոր առաջադրանք մը.

- «Վարդապետ, կրնա՞ն զիս վաղը Վարդիկան հասցնել»:

## 2 ՎԱՏԻԿԱՆԻ ՄԷԶ

- «Վագիկան կ'ուզեք երթալ: Անշուշփ, սիրով կրնամ փանիլ»:

Ոչ մէկ պատճառ ունէի Մայր Թէրեզայի այս փոքր խնդրանքը մերժելու: Աւելին, քանի մը ամիսներ առաջ ձեռնադրուած վարդապետի մը համար լաւագոյն առիթ մըն էր աչք մը նեփելու Վագիկանի դարպասներէն ներս եւ կամ Մայր Թէրեզային վերադարձը սպասելու ժամանակը օգբագործել՝ նարդոց մուսքը արգիլուած Վագիկանեան պարպէզին մէջ քիչ մը քալելու:

- «Այո՛, երբ որ ուզեք, կրնամ փանիլ»:

Հարցուցի, թէ երբ գամ զինք առնելու՝ Վագիկան փանելու համար: Ու սկսաւ մեր բանավէճը:

- «Վարդապետ, պէտք է շափ ճշղապահ ըլլանք: Լա կ'ըլլայ, որ առվու կանուխ՝ ժամը չորսին ճամբայ ելլենք»:

- «Ժամը չորսին»:

Պարկերացուցի ինքզինքս անքուն, մութին մէջ ուզքի ելած, երբ Հռոմի մէջ զիշերուայ ժամը մէկէն առաջ հազի մարդ անկողին կը մտնէ, առաւելաբար ինծի պէս ուսանող մը: Բացարձակ զոհորութիւն կը պահանջէր այս մէկը կարարելը:

Թերեւս ինծի վիճակուէր, այդ զոհորութեան ժամը քիչ մը յարմարեցնել:

- «Մայր Թէրեզա, արդեօք Սրբազն քահանայապետին քով առվուայ պավարա՞զի իրաւիրուած էք»:

Շրթունքները ամուր իրարու սեղմեց եւ հնդիկներուն

բնորոշ ձեւով գլուխը փարութերնց, որ նւրոպացիի մը համար «ոչ» կը նշանակէր, սակայն հնդիկներու համար՝ «այո», եւ պարզուեցաւ որ ես ճիշդ կրահած էի: Զգացի որ իմ հաւանականութիւնս կրնայ ընդունուիլ:

- «Մայր Թէրեզա, պապական պատրազը ժամը եօթին կը սկսի», ըսի՝ ներքուսդ հպարտանալով, որ ես բան մը գիտեմ:

- «Այո, ճիշդ է, բայց մենք պէտք է շար ճշդապահ ըւլանք: Սակայն, կրնանք չորս ու կեսին ալ ճամբայ ելլել»:

Պզրիկ յաղթանակ մը փարի: Քաջալերուած փորձեցի նոր քայլ մը ընել:

- «Ոչ, Մայր Թէրեզա, վեց ու կեսը բաւարար է, առքու կանուխ ճամբաները պարապ են, եւ Սան Կրէկորիոյէն մինչեւ Վագիկան միայն քառորդ ժամ է»:

- «Լաւ, ուրեմն ժամը հինգին. ոչ աւելի ուշ, վարդապէտ»:

Այլ յաղթանակ մըն էր: Կը նշանակէ, որ անոր հետք կրնաս բանակցիլ, միքածեցի: Ոչ մէկ անհամբեր կամ ջղային շարժում նկագրեցի անոր վրայ: Ընդհակառակը. անոր առինքնող, վստահութիւն արդայայփող աչքերուն մէջ կոռահեցի թաքուն խորամանկութիւն մը:

Այդ պահուն ինքզինքս նմանցուցի Աբրահամին, երբ վերջին Ասկուծոյ հետք կը բանակցէր արդարներուն համար: Անշուշփ հոս հարցը հոգիներու փրկութեան մասին չէր, այլ յաջորդ օրուայ քնանալու ժամերուն մասին:

Այնուամենայնի որոշեցի մէկ անգամ եւս փորձել եւ շար էական փաստարկով մը:

- «Մայր Թէրեզա, ժամը հինգն ալ շար կանուխ է: Վագիկանի դարպասները միայն ժամը վեցին կը բացուին»:

Դարձեալ յաղթանակ մը արձանագրեցի:- «Հինգ ու կես»:

Գոնէ հինգ ու կեսը աւելի փանելի էր, քան չորսը:

\* \* \*

Յաջորդ օրը ճիշդ ժամը հինգ ու կեսին հասայ Սան Կրէկորիօ՝ Մայր Թէրեզային առնելու: Վերջինս եւ ուրիշ քոյր մը, որ բախսը ունեցած էր զինք ուղեկցելու՝ Պապին հանդիպելու առիթով, պատրաստ ինծի կը սպասէին: Երբ Վագիկանի դարպասները ժամը վեցին բացուեցան, կանաչ «օփել»ս՝ Միւնիխեան համարանիշով՝ առաջին ինքնաշարժն էր, որ կը սպասէր ներս մգնելու:

Չորհերիացի պահակը Ժապ ողջոյնով մը մեզ արփոնեց մգնել Կորպիլո Սան Դամասո դարպասներէն ներս: Այնքեղէն Պապին հիւրերը վերելակով մը կը բարձրանան երրորդ յարկ, ուր կը գտնուին սրբազն քահանայապետին սենեակները: Երբ ինքնաշարժն կանգնեցուցի վերելակին առջեւ, զուիցերիացի պահակը մեզ բարեւեց.

- «Բարի լոյս, Մայր Թէրեզա: Բաւական կանուխ եկած էք: Պետք է որ սպասէք»: Եւ ես բախսը ունեցայ մէկ ժամ Մայր Թէրեզային հետք սպասելու ինքնաշարժին մէջ: Ակնկալածես շար աւելի էր, ես այդքան երկար եւ այդքան հաճոյքով չեմ սպասած երբեք:

Ինքնաշարժին մէջ քովս նսփած էր, եւ մենք միասին կրցանք աղօթել Վարդարանի բոլոր աղօթքները, եւ «արագ իննօրեան»: Այս վերջին աղօթքը Մայր Թէրեզան ինքը պատրաստած էր. կարելի է ըսել, որ այն՝ Մայր Թէրեզային արագընթաց հոգեւոր գէնքն էր: Ան կազմուած էր փաս «Յիշեա»-ներէ, ոչ թէ ինը, ինչպէս սովորաբար իննօրեաներու մէջ կ'ըլլար: Իննօրեաները միսիոնարներուն աղօթքի հիմնական բաժիններէն էին: Մայր Թէրեզայի դիմագրաւած բազմաթիւ եւ բազմաբնոյթ դժուարութիւնները, ինչպէս նաև իր յաճախակի ճամբորդութիւնները,

հնարաւորութիւն չէին գրար ամոր ինը օր սպասելու: Ազդոր համար ան օրերը կրծափած էր՝ եւ իր կարծ իննօրեան սպեղծած:

Մայր Թէրեզային քով այս աղօթքը հեփեւեալ ձեւն ուներ.

«Յիշտ ով բարեգութ Կոյս Մարիամ, դեռ երբեք մէկէ մը չեմ լսած, որ դուն ունէ մէկը անփեսած ըլլաս՝ երբ ան քովի ապասփան, օգնութիւն եւ կամ քու բարեխօսութիւնդ խնդրած է: Այս վսպահութեամբ քու քովի կը շփապես, ով Կոյսերու Կոյս, մեր Մայրը: Քեզի կու զամ եւ աղաշանքով քու առջեւդ կը կենամ: Յաւիփենական Բանին Մայրը, մի մերժեր իմ խնդրանքս, այլ լսէ ողորմութեամբ եւ պարասխանէ ինձի: Ամէն»:

Այս աղօթքը Մայր Թէրեզայի մշրական աղօթքն էր. երբ կ'աղօթէր հիւանդ երեխայի մը առողջութեան կամ կարեւոր հանդիպումի մը համար, կորսնցուցած ճամբորդական իրաւունքներուն համար, ինչպէս նաև երբ վերջանար միաբան քոյերու ուփելիքի պաշարը եւ կամ ապագան անյսփակ դառնար: Ինը օրուայ կամ ինը ամսուայ աղօթքները մէկին մէջ կ'ամփոփէր, մեծ վսպահութեամբ կափարուած խնդրանքները՝ երկնային միջամբութեան յանձնած, ինչպէս որ առաքեալները վերնափան մէջ հաւաքուած՝ «Յիսուսի մօր Մարիամին, եւ այլ կիներուն հետ միասին, ինը օր աղօթքով կը սպասէին, մինչեւ որ խոսքացուած օգնութիւնը՝ Սուրբ Հոգին սպացան» (Գրծք 1.14):

Թէ ինչո՞ւ Մայր Թէրեզան իննի փոխարէն փասը «Յիշեա» կ'ըսէր, պարբառը հեփեւեալն էր. երկինքէն եկած օգնութիւնը իրեն համար այնքան քնական էր, որ ինը խնդրանքներէն յեփոյ փասներորդը՝ գոհաբանական աղօթք կ'ընէր որպէս արդէն սփացած պարասխանի համար: Այդ օրն ալ ինքը նոյնը ըրաւ:

Մինչ ինքնաշարժին մէջ կը սպասէինք, ամբողջ Վար-

դարանը կրցանք աղօթել: Երբ «արագ իննօրեան» վերջացուցինք, պահակը թխթխկացուց մեր ինքնաշարժի գոց պարուիանը.

- «Մայր Թէրեզա ժամանակը հասաւ»:

Մայր Թէրեզան եւ ուղեկցող մայրապետը իջան ինքնաշարժէն եւ որպէսզի զուիցերիացի պահակը զիս այդ գեղեցիկ պարագակէն դուրս չհանէ, Մայր Թէրեզային եկրեւէն կանչեցի.

- «Մայր, ես ծեզ հոս կը սպասեմ, մինչեւ որ վերադառնաք՝ փուն հասցնելու համար»: Սակայն, փեսէք թէ ինչ եղաւ:

Մայր Թէրեզան անմիջապէս եփ դարձաւ եւ կանչեց զիս.

- «Վարդապետ, շուրջ ել ինքնաշարժէդ, դուն մեզ հետ պիտի զաս»:

Արդեօք իր «արագ իննօրեային», պարտասխանը «շուրջ, վարդապետ ե՛լ»ն էր: Ժամանակ չունէի մրածելու, որովհեքեւ Մայր Թէրեզան արդէն վերելակ հասած էր: Զինուորը զիս մերժեց ներս ձգել: Սակայն Մայր Թէրեզան հրապուրիչ ձայնով մը շարունակեց.

- «Վարդապետը մեզի հետ է», եւ փայլուն ժախորով մը առաջ անցաւ:

Կ'ուզէի գիրնալ, թէ ինչպէս պահակը ինձի արքօնեց առանց երկար ընդդիմանալու: Յսփակ օրէնք կար. բոլոր ներս մդնողներուն անունները նախօրոք պէտք է ցուցակին մէջ արձանագրուած ըլլային: Սակայն ցուցակին մէջ միայն Մայր Թէրեզային եւ ուղեկցող մայրապետին անունները կային: Ինչպէս պահակ զինուորին, այնպէս ալ ինձի համար յսփակ էր, որ ներս մդնելու ոչ մէկ կարելիութիւն կայ: Եթէ նոյնիսկ սուրբ մըն ալ զար, անկարելի էր որ ես կարողանայի ներս անցնիլ, եթէ նոյնիսկ վերելակը հսկող զինուորը ինձի արքօնէր, ապա քաղաքային

ոսպիկանը, որ կը հսկէ սրբազն Հօր սենեակին մուտքը՝ անկարելի է որ համաձայներ:

Հնկող զինուորին, որ կը վարանէր ներս ձգել, Մայր Թէրեզան ոչ այդքան հրապուրիչ, սակայն վճռական ձայնով ըսաւ.

- «Վարդապետը մեզի հետ է, մենք կրնանք անցնի»: Անկարող դիմադրելու՝ այդքան յսքակ սրբացած հրահանգին, զիս յանձնեց քաղաքային ոսպիկանին: Երբ վերելակէն դրուս երանք, յսքակ դեսայ, թէ ինչպէս ոսպիկանին՝ աջրովը նշան ըրաւ:

Երբ դեռ վերելակով վեր կ'ելլէինք՝ փորձեցի Մայր Թէրեզային բացարել, որ ոչ միայն պարզած չէ, այլ նաև անհնար է առանց թոյլպութեան Պապին ներկայանալ: Սակայն ան պարասխանեց.

- «Ոչ, վարդապետ դուն մեզի հետ ես»: Իմ դիմադրելս անօգուտ էր: Միջոց չունէի, չէի կրնար ընդդիմանալ, այլընտրանք չունէի՝ միայն սպասել, որ ինծի ըսեն վերջնական՝ «դո՞ւր» բառը: Կը լսէի թէ ինչպէս զինուոր պահակն ու ոսպիկանը կը փախսային.

- «Մենք արդէն սկիզբէն արփիկա ըսինք իրեն»:

«Ասլուած իմ, միայն թէ շուրջով ինքնաշարժ մընեմ, արդեօք նոյնիսկ բակը սպասելու իրաւոնք կու փա՞ն», կը մրածէի:

Երրորդ յարկին վրայ, որ Palazzo Apostolico կը կողուի, երկար միջանցք մը կար՝ վերելակէն մինչեւ Պապին սենեակը դանող, եւ առաջին այդ մեծ սպասարակին երկարութիւնն անգամ բաւարար չեղաւ ինծի՝ բացադրելու Մայր Թէրեզային, թէ աւելի լաւ կ'ըլլայ որ ես եփ վերադառնամ: Անզօր ըլլալով, միաժամանակ՝ ամչնալով, փորձեցի քիչ մը ընդդիմանալ:

- «Մեզի հետ կու գաս», - պարասխանեց վճռական ձայնով:

«Բարեգութ բռնակալ», այսպէս կը բնորոշէին շաբեր այս սուրբ անձնաւորութիւնը: Կամաց կամաց սկսայ հասկնալ թէ ինչու:

Լուս հետեւեցանք անոր, անցնելով շքեղ նկարներով զարդարուած երկար միջանցքէն: Մեծ պարուսաններէն երեւցող գեսարանը իր պարզութեան մէջ՝ սքանչելի էր. առաւօդեան մշուշի մէջէն կը գծագրուէին Սան Դամասոյի պարիսպները, Սուրբ Պետրոսի հրապարակը, ճիանիցոյայի բլուրը՝ իր պապական Ռիբանական համալսարանով եւ Հիւսիս-Ամերիկեան գոլէճով եւ ի հարկէ նաև հինաւորց քաղաքի ծովածաւալ փանիքներով: Շապ ժամանակ չկար արոնցմով փայտարուելու: Մայր Թէրեզան, ուղեկցող մայրապետը եւ ես՝ աւելի ու աւելի մօքեցանք պապական սենեակին, որուն առջեւ կանգնած էին քաղաքացիական հագրուսպով երկու հսկայ ոսպիկաններ: Անկասկած, անոնք իմ առաւօդեան «պարոյդիս» աւարփը պիտի աւելիէն: Ես կապարելապէս համոզուած էի: Սպասուած «դրուս»-ը ի վերջոյ հասաւ, սակայն չափանց քաղաքավար եւ մասնագիրական մակարդակով: Երկու ոսպիկաններէն աւելի փարեցը մեծ քաղաքավարութեամբ ողջունեց միաբանութեան հիմնադիրին.

- «Բարի լոյս Մայր Թէրեզա: Խնդրեմ, ներս հրամնեցք: Սակայն վարդապետին անունը նշուած չէ, այսպէս որ ան չի կրնար ներս մփնել»: Ան Մայր Թէրեզայի համար գեղի բացաւ որ առաջ անցնի, իսկ ես կանգնած մնացի: Սակայն ան ինծի ձեռքով նշան ըրաւ իրեն հետեւելու, եւ ոսպիկանին բացարբեց.

- «Վարդապետը մեզի հետ եկած է»: Սակայն այս անգամ սրբուիին գերբնական հրապոյը բախուեցաւ Վարդիկանեան պահակին՝ իր պաշօնին հանդէպ ունեցած հաւաքարմութեան հետի: Պապին հսկող պահակը այս անգամ կեցաւ Մայր Թէրեզային ճամբուն որպէս արգելք եւ կրկնեց իր հրահանգը բարեկամական, սակայն այն-

քան վճռական, որ ոչ մեկ կասկած կը մնար փաստելու թէ, ով է պալարի այս բաժնին մեջ հրամաններ արձակողը. «Մայր, ձեր վարդապետը թոյլպուտութիւն չունի, այդ պատճառով ալ չի կրնար ձեզի հետ ներս մընել»: Անոր բարեկամական, սակայն միաժամանակ այդպիսի վճռաբեկ հեղինակութիւնը յստակացուց յեփագայ իմ առնելիք քայլս, որ է դարձի ճամբան եւ որքան կարելի է արագ:

Նման իրավիճակներու մեջ յստակ է զանազանելը՝ յաշողեցար թէ ճախողեցար: Սակայն Մայր Թերեզայի համար հարցերու լուծման ձևու բոլորովին կը փարբերէր զիցածէս: Ան երբեք իրար չանցաւ, խաղաղութեամբ եւ մեծ համբերութեամբ հարցուց ոսդիկանին. «Եւ ո՞վ կրնայ վարդապետին թոյլպուտութիւն փայ»:

Նման հարցումի մը դիմաց այս բարի մարդը բնաւ պատրաստուած չէր: Ուսերը անօգնական շարժելով լսաւ. «Հաւանաբար ինքը Պապը: Եւ կամ թերեւս Մոնինիոր Յիվիցսին»:

- «Ճապ լաւ, ուրեմն վարդապետ, ինծի հոս սպասէ, ես երթամ սրբազն քահանայապետին հարցնելու»:

Խենդ ոսդիկան, չէ որ իր կարեւոր պարբականութիւնն էր երաշխատորելու Պապին հանգիստն ու խաղաղութիւնը: Եւ հիմա այս կարճուկ մայրապետը ներս պիտի խուժէ, անկասկած, Պապին մաքուտը, ուր վերջինս խորունկ աղօթքի մեջ խորասուզուած է, եւ զայն պիտի ընդիհագտ նորոնծայ վարդապետի մը համար: Ոչ, չի կրնար ըլլալ: Արդէն իսկ իր պարբականութիւնն է, թոյլ զբալ այս բանը պարահելու:

- «Per amor di Dio, ի սէր Ասպուծոյ Մայր Թերեզա»:

Կարճ պահ մը վարանելէն յեփոյ, իփալական-վագիկանեան բանականութիւնը լուծում մը գրաւ եւ Մայր Թերեզան էր յաղթողը:


- «Լաւ, թող վարդապետն ալ մընէ»: Եւ ինծի դառնա-



Հնդկաստանի երեխաները կը սիրեն Մայր Թերեզան

Ան մարդոց յակուկ քնքանք կը պարզեւէր





Համբութայի աղքատները իրենց յարզանքը  
կ'արտայալուն Մայր Ժէրեզային



Սիրառադ միջավայր՝  
թշուառ կեանքի մը վերջալոյսին



«Յիսուսը աղքատներուն «որջերը» լրանիլը» իր կոչումն էր



Ամէն առարու Քալութայի Մայր Թէրեզայի լրունի առջև  
կը սպասէին լրարբեր հասակի աղքատներ

Քալութայի «Մահամերձներու Տան» կեանքն ու հոգին

Կարարեալ մանկավարժ





Ոչ մէկ երեխայ անփափաքելի է.  
Մայր Թէրեզան բոլորն ալ կ'ընդունէր

«Մարդը սպառնուած է սիրելու և սիրուելու համար»

Մայր Թէրեզայի զօրութիւնը  
իր պարգևնած ուրախութեան մէջ է

Վիճննայի մէջ՝ երեխաներուն հետ  
ժամանակ անցուցած պահուն





Իր քոյրերուն կը զուարձացնէ «cool» արևային ակնոցով  
աչքի վիրահապութենէն եղք

Տոգենոր մայոր՝ իր միաբան քոյրերուն համար



լով ըստ.

- «Գացէ՛ք, գացէ՛ք»: Հրամանը իրաման է: Եւ ահա «բարեգութ բռնակալը», որ իմ աշքիս միայն կը բարձրանար ու կը բարձրանար, ուղեկցող մայրապեփր եւ ես միասին անցանք ոսդիկանին առջեւէն եւ մփանք քահանայապեփին հիւրասրահը:

Դիմացի դուրէն անմիջապէս մենք մեզի գփանք Պապին անձնական քարտուղարին առջեւ՝ մոնսինիոր Ցիվիցը, որ ներկայիս Քրաքովի քարֆինալ-եպիսկոպոսն է: Սիրախիր սեղմելով Մայր Թէրեզային ծեռքը, հարցական նայուածք մը նեփեց վրաս՝ անսպասելի ներկայացած վարդապեփին: Մայր Թէրեզան քնաւ անհրաժեշտութիւն չփեսաւ անոր բացաբրութիւն գալու: Հակառակ՝ իր ողջոյնի խօսքերը հեփեւեալն էր.- «Մոնսինիոր, վարդապեփը պատարագին պէփք է սպասարկէ սրբազան քահանայապեփին հետք»: Ան չհարցուց «Վրնա՞յ», «հնարաւո՞ր է, որ մասնակցի», ոչ, միայն ըստ. «Վարդապեփը պէփք է սպասարկէ»: Անկասկած մոնսինիորը «բարեգութ բռնակալին» աւելի լաւ կը ճանչնար արդէն, քան` ես: Ան կարճ, սակայն քննական հայեացք մը վրաս նեփելով, ժպիտաց եւ զիս առաջնորդեց աւանդապուն՝ բացաբրելով թէ ինչ պէփք է զնել Յովիկաննէս Պողոս Բ. Պապին սպասարկելու համար: Երբ զիփցաւ, թէ ինչպէս վիճակուած էր ինձի Պապական քնակարան ներխուժել՝ սրբանց ծիծադեցաւ:

Գլխու թեթեւ շարժումով Պապը նկագել գրուաւ, որ գրեսաւ մեզ: Աւանդապան մէջ սրբազան քահանայապեփը զգեստաւորուեցաւ շուրջառով՝ լավիներէն աղօթքներ մրմնջալով: Իրմէ զափ երկու լեհ մայրապեփներ եւս ներկայ էին պատարագին:

Ինձի համար անմոռանալի փորձառութիւն մըն էր այդ օրուայ Սուրբ Պապարագը, եւ որ աներեւակայելի գպատրութիւն ձգեց վրաս: Առաւօքեան անդորրը, մեծ քարձ-

բութենէն երեցող Հռոմի փուներուն փանիքները եւ եկեղեցւոյ երկու մեծ անձնաւորութիւններուն բարեպաշտութիւնը...։ Անեւերեսակայելի էին ապրումներս: Այսագօրէն կը ներշնչէի խաղաղութեան եւ սիրոյ մթնոլորդը: Այն քան զօրաւոր էր անոնց ներկայութեան ազդեցութիւնը:

\* \* \*

Վագիկանի մէջ ունեցած այս փորձառութենէն եփք, այլեւս ինձի համար սկսաւ այդքան ալ զարմանալի չըլլալ փարբեր փեղերու եւ փարբեր իրավիճակներու մէջ Մայր Թէրեզային ունեցած ազդեցութեան գորութիւնը: Օրինակ, դէաք մըն ալ պարմեն, Լեհասփանի մէջ Յովիաննես Պողոս Բ. Պապին հետք ունեցած հանդիպումիս մասին:

Երկու օրէ ի վեր, Մայր Թէրեզան Վարշաւա կը գրնուիր, Զարօրովի մէջ գրնուող իր քոյրերու փան մէջ: Նորընծայ քոյրերը կը պարբրասփուէին իրենց ուխտը կապրարելու, որմէ վերջ Արեւելք պիտի մեկնէին՝ ծառայութեան: Երբ կէսօրին իրենց ուխտը վերջացուցին, Մայր Թէրեզան ըսաւ, որ հրաիրապոմս մը ունի՝ մասնակցելու Պապի եւ միաբան հայրերու հետք հանդիպումին: Իր մեկնաբանութեամբ ասիկա կը նշանակէր թէ իր հետք միասին հրաիրուած ենք նաև մենք բոլորս: Այսինքն՝ իր փասնութ նորընծայ քոյրերը եւ ես՝ Հայր Լէօն:

Բոլորս միասին Զարօրովէն Վարշաւա մեկնեցանք: Երբ հասանք, ծառայողներէն մէկը մեզ փեսնելով՝ եփեւի կողմի դրուէն ներս մղցուց: «Հոն ամէն քան խաղաղ էր: Սակայն չէինք կրնար, աւելի առաջ երթալ, որովհետեւ ժապաւէնով գոցուած էր, միայն հրաիրապոմս ունեցողները կրնային ներս մղնել: Մայր Թէրեզան շուրջով ցոյց փուաւ իր հրաիրապոմսը եւ ժապաւէնը վեր բարձրացաւ. «Պէտք ցոնիք ժապաւէնը այդքան վեր բարձրացնելու, ես

արդէն կարճ եմ, կրնամ փակէն ալ անցնիլ», ուրախութախ կափակեց:

Ան ներս սղոսկեցաւ եւ իր եփեւէն փասնութ քոյրերը եւ ի հարկէ ես՝ հայր Լէօն: Հրաիրապոմսը ծեղքին՝ բարձր պարզած առաջ անցաւ, մենք ալ իր եփեւէն եւ ուղղուեցաւ շիփակ եկեղեցի: Եկեղեցւոյ մուտքին կանգնած հսկողները անկասկած կը ճանչնային Մայր Թէրեզան, որ իր հրաիրապոմոսը ցուցադրաբար բարձր պահած մեզի դարձաւ.- «Բոլորդ շուրջ ներս եկէք»:

Ի հարկէ մենք ալ պէտք է որ ներս մփնէինք՝ եկեղեցւոյ գլխաւոր դրուէն: Եկեղեցին լեցուն էր, բոլոր հիւրերը արդէն իրենց փեղերը գրաւած էին ու Պապին կը սպասէին: Մայր Թէրեզան առանց վարանելու քալեց կարմիր գորգին վրայ, որ Պապին համար նախարարուած էր՝ ցուցադրաբար իր հրաիրապոմսը բարձր պահած եւ իր եփեւէն փասնութ քոյրերը եւ հայր Լէօն: Հասաւ առաջին շարքին վրայ յափուկ իրեն համար վերապահուած գեղը:

Զինք ողջունելով ընդառաջ եկաւ բարձրասփիճան մոնսինիոր մը.

- «Հոս, առաջին շարքի վրայ է ձեր փեղը»:

Սակայն Մայր Թէրեզան ինձի դարձաւ ըսելով.

- «Հայր Լէօ, շուրջ եկուր եւ հոս նստէ, ասիկա քու փեղդ ե»:

Մոնսինիորը առարկեց.

- «Ո՛ Մայր, ասիկա ձեր փեղն է...»

Չհացուց աւարփել իր խօսքը երբ, - «Ո՛չ, վարդապետը հոս պիտի նսդի», - ըսաւ:

Մոնսինիորը իրար անցաւ եւ խակապէս զփփցաւ, թէ ինչ պիտի ընէր Մայր Թէրեզային եւ իր փասնութ մայրապետներուն հետք: «Ո՞ւր պիտի նսդեցնենք մայրապետները: Հոս մէջփեղը չեն կրնար կանգնած մնալ»: Սակայն

Մայր Թէրեզան ճգեց որ ան երկար ժամանակ շուարած մնայ, լուծում գդնելը իր ձեռքն առաւ:

«Ճար դիւրին է, քոյրերէն չորսը կը նստին հեռավեսիլին լուսարձակին փակը, միւս չորսը՝ միւս կողմը, երեքը հոն գեփինը, իսկ մնացածն ալ հոս առջեւը՝ գեփինը»: Ինքն ալ նստեցաւ անոնց հետ միասին առջեւը՝ գեփնին: Սակայն մոնսինիորին համար ասիկա անընդունելի էր. «Ոչ Մայր Թէրեզա այսպէս չ'ըլլար, ասիկա «փրոթոքոյ»ի հարց է»: Անհամբեր կը հետեւէի, թէ ինչ վախճան պիփի ունենայ այս կացութիւնը: Մայր Թէրեզայի հրամանին հնազանդելով ես նստեցայ առաջին շարքը: Ծիշդ այդ պահուն ալ Պապը ներս մքաւ եւ շիրակ ուղղուեցաւ դէպի Մայր Թէրեզան: Վերջինս ովքի ելաւ գեփնէն եւ Պապին ներկայացուց իր փասնութ նորընծայ մայրապետութը: Քահանայապետը երջանիկ էր անոնց փեսնելով: Իսկ մոնսինիորը այլեւս ոչինչ կրցաւ ըսել:

## 3 ԻՆՉՊԵՍ «ԿԸ ՊԱՏՈՒԻՐԵՆ» ՍՈՒՐԲ ՄԸ

**Յ**աջորդ փարին, դարձեալ Պապին հետ միասին առաւօդեան պագարագի ժամանակ, այս անգամ ոչ որպէս «անկոչ հիւր» մը, այլ հրաւիրուած անձը մը՝ սպասարկելու, ես ականափես դարձայ թէ ինչպիսի յարգանք ու մեծարանք կը գածէին իրարու հանդէպ սրբազն քահանայապետը եւ Մայր Թէրեզան, եկեղեցւյ այս երկու մեծութիւնները, որոնց կարելի է համարել նաեւ մեր ժամանակակներու կարեւորագոյն անձնատրութիւններէն: Վրդէն անոնց իրարու ողջունելու կերպը շափ բնորոշ էր իրաքանչիւրին անհագականութեան. Մայր Թէրեզան հնդկական սովորութեան համաձայն ձեռքերը կուրծքին ծալլեց, իսկ Յովիաննէս Պօղոս Բ. Պապը գորովանքով ողջազուրեց զինք: Ինչպէս նաեւ յեփազայ բոլոր առիթներու ժամանակ նկարեցի, որ անոնք միայն քանի մը բառ կը փոխանակէին: Առանց որեւէ կողմնակի խօսակցութեան, անոնք անմիջապէս հիմնական նիւթին կ'անցնէին, իրարու հանդէպ խորոնկ վսպահութիւն ունեցող մարդոց նման, առանց ձեւապաշփութեան եւ առանց աւելորդ յառաջարանի:

Պապին սրբքաց ողջունելէն անմիջապէս յեփոյ Մայր Թէրեզան իր խնդրանքին անցաւ.

- «Սրբազն քահանայապետ, մենք մեր բորովներուն փան համար բարեխօս սուրբի մը պէտք ունինք»: Պապը անմիջապէս հարցուց թէ Մայր Թէրեզան ուսէ մէկը ունի՞ մքրին մէջ, որ կրնայ իրենց օգբակար դառնալ: Մայր Թէրեզան անմիջապէս առաջարկեց. 1840 թ. ծնած պելճիքա-

ցի Հայր Տամիան Վեուսթէրը՝ միսիոնար մը, որ ծառայած է Հայաշան կղզիներուն մէջ ապրող բորովներուն, անոնց հետ միասին ապրելով, մինչեւ որ ինքն ալ նոյն հիւանդութեամբ վարակուելով մահացած է հոն:

Ճեֆը, որուն այդպէս կը կոչէին իր մանկութեան գարիներուն, գիւղացի ընդանիքի մը մէջ ծնած եօթներորդ զաւակն էր, որ ծնողներուն հետ միասին կ'աշխագրէր իրենց բակին մէջ, նախքան քսան գարեւկանին Լուվէնի «Յիսուսի եւ Կոյս Մարիամի Սուրբ Սիրք» միաբանութիւն մփնելը՝ ուր սփացած է իր միաբանական նոր անունը՝ Տամիան: 1874 թ. մեկնեցաւ Մոլոկայի կղզին՝ բորովները խնամելու եւ ծառայելու, որոնք կ'ապրէին մեկուսացուած եւ առանց որեւէ բժշկական օգնութեան: 1885 թ. ինքն ալ վարակուեցաւ բորովութեամբ եւ 1889 թ. մահցաւ:

- «Մրբազան Հայր, կը ճանչնա՞ք Տամիանին», հարցուց Մայր Թէրեզան:

Պապը գլուխը շարժեց եւ Մայր Թէրեզան անմիջապէս իր նպարակին հասած համարեց:

- «Ուրեմն ալ ինչի՞ սպասենք: Ե՞րբ անոր սուրբ պիտի հոչակեք»:

Սակայն սուրբ հոչակելէն առաջ կարեւոր հարց մը կար լուծելու. Հայր Տամիանը դեռ ոչ մէկ ճանաչում գրած հրաշք մը չէ կապարած, որ չափազանց կարեւոր է եկեղեցւոյ սրբադասման ընթացքին համար:

Պապը Մայր Թէրեզային լաւ գիտէր, ապրոր համար ալ երկար վիճաբանութեան մէջ չմրգաւ հետքը: Անոր փոխարէն յանձնարարեց սրբադասման յանձնախումբի գլխաւոր պարապախանագուուն՝ քարփինալ Փիլեթրո Փալլացինին, այս թեմայով խօսիլ Մայր Թէրեզային հետ: Մայր Թէրեզան սրիպուած չեղաւ երկար սպասելու: Արդէն յաջորդ օրն իսկ, առաւօգեան ժամը վեցը քառորդ

անց քարփինալ Փալլացինին բախեց Հռոմի Սան Կրէ-կորիոյի քոյրերու միաբանութեան գան դուռը. Մայր Թէրեզան հոն կը մնար ամէն անզամ երբ Հռոմ զար: Քարփինալը նիհարակազմ մարդ մըն էր եւ Մայր Թէրեզայի նման՝ կարճահասակ: Անոր աչքերուն մէջ թաքնը-ւած էր «հիւմըրի» զգացումը եւ արագ հասկնալու ու կողմնորոշուելու կարողութիւնը: Վագիկանի մէջ քարփինալը յայգնի էր իր ասպրուածաբանական փայլուն գիտելիքներով, բոլորն անկէ կը վախնային՝ առաւելաբար եկեղեցւոյ իրաւագիրութեան մասին քաջագեղեակ ըլլալն: Երկար գարիներէ ի վեր սրբադասման յանձնախումբի գլխաւոր պարապախանագուուն էր, միաժամանակ ըլլալով նաև Պապին նշանաւոր խորհրդագուուն:

- «Մայր Թէրեզա, սրբազան քահանայապետը զիս ծեր քով դրկեց: Ի՞նչ կրնամ ընել ձեզի համար», - այս էր քարփինալի առաջին հարցումը, որ ես թարգմանեցի Մայր Թէրեզային:

- «Ձերդ գերազանցութիւն, մենք սուրբի մը պէտքը ունինք մեր բորովներուն համար եւ ես ապրոր համար դիմեցի Պապին»:

- «Եւ ո՞վ պէտք է որ ըլլայ ան», - հարցուց քարփինալը:

- «Հայր Տամիան Վեուսպրէրը, կը ճանչնա՞ք զինք»:

- «Այո, կը ճանչնամ, Մայր Թէրեզա: Բայց գիտէք թէ փոքր դժուարութիւն մը ունինք. ան գակաւին որեւէ հրաշք գործած չէ, որ չափազանց կարեւոր կը նկարուի սրբադասման համար»:

- «Թէրեւս ճիշդ է ձեր ըսածը, սակայն Սուրբ Գիրքին մէջ գրուած է... եւ անակնկալի եկած քարփինալին սկսաւ մէջբերել Յովհաննո Աւելքարանի 15-րդ գիշուն 13-րդ համարը. «Ասկէ աւելի մնծ սէր մէկը չի կրնար ունենալ, քան այն որ մէկը իր կեանքը իր բարեկամներուն համար գրիէ»: Ճիշդ արդէն այս ալ ըրաւ հայր Տամիանը: Այս է

**Սուրբ Գիրքին մեջ սրբադասումը, ուրեմն ալ ինչի՞ կը սպասէք»:**

Ան իր ամենազօրաւոր փաստարկը փուաւ եւ հիմա կը սպասէք «աւարն» առնելու: Սակայն իր ծրագիրը այդքան ալ դիւրին լուծուելիք բան մը չէր:

Քարտինալ Փալլացինին խորունկ շունչ մը քաշեց եւ իր յաղթական քարտը առջեւ դրաւ.

- «Ճիշդ եք Մայր Թէրեզա, սակայն գիտէք որ մենք չորս հարիւր փարուայ աւանդութիւն ունինք, ըստ որուն, սրբադասման համար անհրաժեշտ է երեք հրաշքներ: Հայր Տամիանը մինչեւ այսօր դեռ ոչ մեկ հրաշք չէ ըրած»:

Ասոր վրայ Մայր Թէրեզան խանդավառուած պատրասխանեց.

- «Ուրեմն ասիկա սքանչելի առիթ մըն է փոխելու աւանդութիւնը»: Նոր հակահարուած մը: Կը թուեր թէ յաջողութիւնը մօք է:

- «Սուրբ Գիրքը առաջնահերթ է եկեղեցւոյ օրէնքէն», - աւելցուց Մայր Թէրեզան՝ բանավէճը աւարտելու համար:

Սակայն քարտինալը ժապաց բարեգթօրէն, սակայն նոյնքան խորամանկ ժախտով.

- «Մայր Թէրեզա, որոք ճիշդ եք, սակայն չ'ք կարծեր, թէ աւելի դիւրին է սիրելի Ասքուծմէ հրաշք մը խնդրելը, բան մեր չորս հարիւր փարուայ աւանդութիւնը փոխելը»:

Ասիկա միակ դէպքն էր, որ Մայր Թէրեզան չպատրախանեց եւ ոչ ալ հակադարձեց: Չիչ վերջ ըսաւ.

- «Ուրեմն եկէք աղօթենք»:

Իդալացի խորամանկ քարտինալը իր հեղինակութեան դիրքին վրայ մնաց:

\* \* \*

Մայր Թէրեզային վրդովուած չձգելու եւ միաժամանակ ցոյց փալու թէ սրբադասման աշխափանքները ընթացքի մեջ են եւ մեծ է անոր նշանակութիւնը, եւ արդէն փարիներէ ի վեր արդէն խսկ սկսած է այդ գործը, քարտինալը զինք հրաւիրեց այցելելու միաբանութեան արխիւը: Հոն Մայր Թէրեզային ցոյց փուաւ թղթածրարներու բուր մը, որ հաւաքուած էր Հայր Տամիանի սրբադասման համար:

- «Այս թղթածրարներէն ամենակարեւորը ո՞րն է հայր Տամիանի երանացման համար», - հարցուց Մայր Թէրեզան արդէն երրորդ անգամ ըլլալով՝ մեծ հեփաքրքրութիւն ցոյց փալով հարիւրաւոր ձեռագիրներու նկարմամբ:

Միաբանութեան բոլոր աշխափակիցները միախմբը-ւած էին սենեակին մեջ, գիտնալով թէ Մայր Թէրեզան եկած է: Քարտինալը մեծ համբերութեամբ եւ ակնյայր հապարփութեամբ ցոյց կու փար իր ոչ սովորական հիւրին՝ արխիւի համապատասխան գիրքերու եւ փաստաթուղթերու երկար շարքերը, միաժամանակ բացապրելով, թէ որ-քան դժուար գործ է սրբադասումը:

Երբ Մայր Թէրեզան կրկին անգամ հարցուց զինք մրգահոգրող հարցումը, թէ ո՞րն է ամենակարեւոր թղթածրարը՝ հայր Տամիանի սրբադասման համար, քարտինալ Փալլացինին աշխափակիցներէն մէկը իր քով կանչեց: Վերջինսասպիճանի մը վրայ ելլելով՝ վար իշեցուց գտանեակ փարիներով պահուած, փոշեծածկ, կաշէկազմ ծանր մաքեան մը: Երբ ան գիրքը դրաւ կաղնիի փայտէ շինուած սեղանին վրայ, փոշիի մեծ ամպ մը բարձրացաւ՝ ցոյց փալով հապորին «կարևորութիւնը»:

- «Ուրեմն ա՞ն է ամենակարեւոր գիրքը՝ հայր Տամիանի սրբադասման համար», - հարցուց Մայր Թէրեզան՝ համոզուած ըլլալու համար:

- «Այս, Մայր Թէրեզա, որովհետեւ այս գիրքի մեջ...

Քարդինալը համբերութեամբ նոր բացագրութիւն մը սկսաւ փալ, սակայն դեռ առաջին նախադասութիւնը չաւարդած, Մայր Թէրեզան ձեռքը փարաւ իր լազուարթէ կրորէ կարուած պայուսակին եւ հրաշագործ մեփալիոն մը հանեց՝ խէժով միասին: Սեփալիոնը փակցուց կաշէ-կազմ գիրքին առաջին էջին վրայ եւ քարդինալին բացագրութիւնը ընդհափելով, ըսաւ.

- «Ամէնակարեւոր բանը եղաւ, կրնանք երթալ»: Եփին ձգելով շշմած քարդինալն ու իր աշխագրակիցները՝ մենք դուրս եկանք սենեակէն:

Ի վերջոյ ո՞վ «յաղթանակեց»: Ասկուծոյ բարեգրութիւնը թոյլ գուտաւ, որ երկու մեծ հեղինակութիւնները յաղթանակէն: Կարճ ժամանակ չանցած Մայր Թէրեզայի խնդրած հրաշքը կապարուեցաւ: Սիաժամանակ երանացման համար անհրաժեշտ հրաշքներու քանակը երեքէն՝ կրճագրուեցաւ մէկի:

Հայր Տամիան փետեսաբերը (1840-1889), որ Մոլոկայի կղզիին մէջ բորովներուն ծառայած եւ նոյն հիւանդութեամբ վարակուելով չորս ծանր փարիներ փառապելէ եղոք վախճանած էր հոն, 4 Յունիս 1995-ին, Յովիաննէս Պողոս Բ. Պապի կողմէն՝ Մայր Թէրեզայի ներկայութեամբ, երանելի հոչակուեցաւ: Մայր Թէրեզան գերեցանիկ էր, իր հիմնած բորովներու գրունը բարեխօս սուրբ մը ուներ, որ իրենց պէս բորով մը եղած էր, անոնք հիմա կրնային իրենց փառապալից ցաւերուն մէջ անոր բարեխօսութեան դիմել՝ վսփահութեամբ: Իսկ երանելի Հայր Տամիանի սրբադասումը կապարեց Պէնեփիքոս 16-րդ Պապը, 2009թ. 11 Հոկտեմբերին, Հռոմի Սուրբ Պեպրոս հրապարակին մէջ:

\* \* \*

Թէ ինչո՞ւ Մայր Թէրեզան բորովութեամբ փառապող-ներու համար սուրբի մը կարեւորութեան այդքան մեծ ար-ժեք կու փար, դիւրին է բացագրելը: Բորովութեամբ փառապողներու հին ժամանակներէն սկսեալ մերժուած եւ հեռացուած էին իրենց համայնքներէն, նոյնիսկ իրենց հա-րազարդներէն: Անոնք կ'ապրէին ամայի փեղերու մէջ, իրենց հիւանդութեան վարակիչ ըլլալուն պարմառով: Ինչպէս որ, ժամանակներ առաջ, անգամ մը սուրբ Ֆրան-չեսքոն գրկախառնուած էր բորով հիւանդի մը հետ, այդ-պէս ալ Մայր Թէրեզան ինքն ալ կ'ուզէր այդ խեղճ մարդոց մօփ ըլլալ եւ իր գգուանքն ու սէրը փալ անոնց, որոնք այնքան շափ են Հնդկապրանի մէջ: 1957 թուականին, առաջին անգամ Մայր Թէրեզան ընդունեց նման հիւանդներ: Նոյն փարուան մէջ, իր միաբանութենէն քա-նի մը մայրապետներ վերապարրասպեց՝ բորովութեամբ փառապողներուն ծառայելու եւ խնամելու: Ան բորովնե-րուն կը համարէր «Ասկուծոյ ամէնաշաք սիրած զաւակ-ները», որովհետեւ անոնք իրենց փառապանքներով մասնակից կը դառնային Ըրիսպոսի չարչարանքներուն:

Շափ չանցած ան հիմնեց բորովներու շարժական կա-յաններ՝ համապարասխան թժշկական օգնութիւն եւ խնամք սրանալու համար, իսկ ծանր հիւանդներուն հա-մար՝ մնայուն կայաններ: Երբ Պոմպէյի մէջ փեղի կ'ունե-նար միջազգային համագումար մը՝ Պապը իր րարա-մօբիլ-ը հրաւիրեց Մայր Թէրեզան, իսկ վերջինս օգուուելով առիթէն բարեխօսեց իր բորովներուն փան համար, եւ Պապէն նիւթական օժանդակութիւն սրանա-լով, 1959 թուականին հիմնեց բորովներու կեղրոն, Զալ-գութայէն երեք հարիւր քիլոմետր հեռաւորութեան վրայ գրնուող գիւղի մը մէջ, ուր յեփագային միաբան քոյրերու առաջնորդութեամբ բորովները սկսան աշխագիլ՝ աշխա-գրանցներու մէջ, հաւաբուծութեամբ զբաղիլ՝ անձամբ հոգալով իրենց ծախսերը: Այդ կեղրոնին անուն փուա՝ «Shanti Nagar», այսինքն՝ «Խսաղաղութեան բնակավայր»:

## **ՄԱՅՐ ԹԷՐԵԶԱՅԻ ԵՐԿՐՈՐԴ ԿՈՉՈՒՄԸ**

◀ ասկնալու համար Մայր Թէրեզայի իւրայափուկ նուիրումը աղքագներէն ամենաաղքադին, պէտք է գիտնանք իր բուն կոչումին պատմութիւնը: 1928 թուականին ան մրած է Տապլինի քոյրերու Սուրբ Լորէթօնի միաբանութիւնը՝ յեփագային Հնդկասպան միսիոնարութեան երթալու համար: 1929 թուականի սկիզբը, արդէն հիւսիսային Հնդկասպանի Տարճելինկ քաղաքի վանքի մը մէջ նորընծայ մայրապետ էր: Քաղաքը կը գրնուէր 2000մեթը բարձրութեան վրայ, Հիմլայեան լեռներուն սփորովը: 1931 թուականին ան տուալ իր ժամանակաւոր ուխտը, իսկ 1937 թուականին՝ նշվնջենական ուխտը: Արդէն տասնմէկ տարիներէ ի վեր ձեռնադրուած մայրապետ էր, կը փափաքէր սրբութեան կեանքով ապրիլ և կը փորձէր ապոր համար բոլոր հնարաւոր աշխաբանքները կափարել: 10 Մեպիեմբեր 1946-ին, երբ կը մեկնէր իր փարեկան վերանորոգման ընթացքը ամբողջացնելու, կեանք փոխող փորձառութիւն մը ապրեցա:

Մայր Թէրեզան կ'երթար Արեւամբեան Պենկալի Տարճելինկ քաղաքը, ուր իր առաջին ուխտը կապարած էր: Քալքութայի երկաթուղային կայարան տանող ճամբուն ամբողջ ընթացքին ան գեսաւ անհաշի աղքադիներ, որոնց թիւը վերջին խռովութիւններէն եփք աւելի շափցած էր և վիճակը՝ չափազանց խղճալի դարձած: Իւրաքանչիւր կայան, ուր կանգ կ'առնէր գերծանրաբեռնուած շոգեկառքը, յստակ կը գեսնուէին խժդժութիւններուն ձգած հերեւանքները և մարդոց բազմութիւններ՝ ծայրա-

հեղ թշուառութեան մէջ:

ճամբրդութեան ամբողջ ընթացքին ան յսկակօրէն կը լսէր իր սրբին մէջ Յիսուսի հետեւեալ խօսքը. «Ծարաւ եմ»: Ծափ յսկակ ձեւով լսեց այս խօսքը և սրբին մէջ զգաց Ասպուծոյ անյաղթայարելի սէրը այդ մարդոց հանդէա: Յեփազային ան կը գրէ. «Ասիկա առաջին անգամն էր, որ Յիսուսի ծարաւը կը յայփարարուէր»: Ցովհաննու Աւեփարանի մէջ «Ծարաւ եմ» բառերը Յիսուսի նախավերջին խօսքն էր, որ ըսաւ խաչին վրայ իր մահէն կարծանանակ առաջ (Ցովի. 19.28):

Շոգեկառքին մէջ պարահած սեպեմբերեան այս փորձառութեան ժամանակ Մայր Թէրեզան սրբին մէջ խորունկ կերպով հասկցաւ, որ մեր հանդէա ունեցած Ասպուծոյ սէրը պարզ սէր մը չէ: Իր վերջին խօսք՝ «Ծարաւ եմ», կը վկայէ Տիրոց սիրոյ վերջին եւ բարձրագոյն արգայալքութեան մասին. իր հոգին ծարաւ է իր արարածներուն սիրոյն եւ ծարաւ է անոնց հոգիներուն փրկութեան: Յիսուս այս խօսքերը խաչին վրայ ըսաւ, որովհետեւ խաչը այն «գործն» էր, որուն միջոցաւ Յիսուս կ'ուզէր մեզի վսրահեցնել, որ Ասպուծոյ սէրը սահման չունի եւ մահուընէ անդին կ'անցնի:

Եւ Մայր Թէրեզան ճանչաւ իր կոչումին բուն իմաստը: Տարմելինկի մէջ անցուցած հոգեկրթութեան դասը օրերը ան օգտագործեց միաձելու Յիսուսէն սպացած պարզամին մասին: Երբ Քայլքութա վերադարձաւ յսկակօրէն գիտէր, որ իր կեանքը այեւս չէր կրնար նոյնը մնալ: Ան վճռեց ծառայել Յիսուսին՝ աղքափներէն ամենաաղքափին ընդմէշէն, փափաքեցաւ նոյնանալ Յիսուսի հեփ՝ կափարեալ աղքափութեան կեանքը որդեգրելով: Որոշեց իր կեանքը շարունակել աղքափութեան մէջ՝ աղքափներուն հեփ միասին ապրելով, որոշեց անձնական ոչինչ ունենալ եւ կափարելապէս վսրահիլ միայն Ասպուծոյ առաջնորդութեան եւ հոգածութեան:

Դիւրին չէր Մայր Թէրեզայի համար որոշում առնելը՝ ձգել Լորեթոյի իր միաբան քոյրերուն վանքը, ուր դասնութ դպրի շարունակ ապրած էր: Ոչ իսկ վայրկեան մը մկրէն անցուցած էր առնել այս քայլը, թէեւ յսկակ գիտէր թէ Յիսուսի կամքն է իրեն համար, առանց իր մեծաւորներուն եւ եկեղեցոյ առաջնորդներուն հաւանութեան: Ան դիմեց իր մեծաւորուիհին, երկար խօսակցութիւն ունեցաւ Քայլքութայի արքեպիսկոպոսին՝ Ֆերփինանվ Փերիկին հեփ, իր փափաքը հիմնաւորեց, թէ պէտք է հեփեւի Յիսուսէն սպացած պարուէրին, միաժամանակ նամակով գեղեկացուց Տապիհին իր գլխաւոր մեծաւորուիհին:

2 Ապրիլ, 1948-ին, Պիոս 12-րդ Պապը՝ ի պարասիսան արքեպիսկոպոս Ֆերփինանվ Փերփիկի գուած հարցումին, իրաւունք գուած Մայր Թէրեզային միաբանութեանէն դուրս ապրելու իր կուսակրօն կեանքը՝ միաժամանակ հնազանդ մնալով արքեպիսկոպոսին եւ պահպանելով միաբանութեան կարգն ու կանոնը: 16 Ապրիլ, 1948-ին, հանեց Լորեթոյ վանքի մայրապետի հազուսպը եւ հեռացաւ վանքէն: Իր խնամքին յանձնուած աշակերդուիհները հրաժեշտի երգ մը յօրինած էին անոր համար: Մայր Թէրեզան ճամպրուկը ծեռքը մօփեցաւ վանքի դարպաներուն, հոն՝ զինք շրջապատեցին հաւաքուած հարիւրատո աշակերդուիհները: Անոնք սկսան երգել, սակայն թիշ անց անոնցմէ մէկը սկսաւ հեծկլփալ, որուն յաջորդեց ուրիշ մէկը, յեփոյ երրորդ մը: Զանի մը վայրկեան եփք՝ անկարող երգը շարունակելու, բոլորը սկսան լալ: Մայր Թէրեզան խոնարիեցաւ, առաւ իր ճամպրուկն ու դարպանէն դուրս ելալ՝ շիփակ ուղղուեցաւ քովի աղքափներուն թաղամասը: Ան այլեւս եփ ըարձաւ, վերջնականապէս գոցեց իր եփեւէն վանքի դարպաները, որպէսզի կարենայ ապիլի իր կոչումը՝ ծառայել աղքափէն ամենաաղքափին: Այդ օրը Ասպուծածնի Վերափոխման Տօնին յաջորդող օրն էր:

\* \* \*

Քալքութայի փողոցներուն մէջ, Մայր Թէրեզան առա-  
ւելաբար մանուկներու օգնութեամբ (ի միջի այլոց ան լաւ  
մանկավարժ մըն էր) կրօաւ հասնիլ թշուառութեան մէջ  
ապրող մարդոց, անօթեաններուն, հիւանդներուն, ան-  
դամալոյններուն, միփրով թերածներուն, ընկերութեան  
կողմէ մէրժուածներուն: Ամէն բան եւ ինքզինք՝ ամբող-  
ջութեամբ յանձնած Ասքուծոյ ձեռքերուն մէջ: Ան ուզ-  
մավարական ծրագիրներ չմշակեց եւ ոչ ալ տրնդեսական  
հաշիւներէն մղուած քայլերու դիմեց, այլ սկիզբէն վսպա-  
հեցաւ միայն Ասքուծոյ, որ ասիկա Իր գործն էր եւ  
Ասքուած ալ վարձագրեց զինք իր ունեցած վսպահու-  
թեան համեմափ:

Մայր Թէրեզան փասնեակ պատմութիւններ կը պատ-  
մէր, որոնք վկայութիւնն էին այն ճշմարգութեան, որ Յի-  
սուս ըսաւ իր աշակերպներուն.

- «Նախ փնդուցէք Ասքուծոյ թագաւորութիւնը եւ  
Անոր արդարութիւնը, եւ մնացած բոլոր բաները պիփի  
փրուին ձեզի» (Մաքր. 6.33):

Օր մը Մայր Թէրեզան իր վերջին ոուբին (հնդկական  
դրամ) վուաւ քահանայի մը, առանց գիրնալու թէ վաղը  
ինքը ինչով պիփի ապրի: Երեկոյեան անծանօթ մը թա-  
կեց անոր դան դուռը եւ «անոր աշխապանքին համար»  
յանձնեց ծրար մը, մէջը յիսուն ոուբի:

Տարիներ անց, պատահեցաւ, որ ուփեսպեղէնը վեր-  
ջացաւ, մինչ հազարաւոր աղքադներ կը սպասէին կե-  
րակրուելու: Քոյրերը որոշած էին լուր դալ աղքադնե-  
րուն, որ շաբաթավերջին իրենք չեն կրնար զիրենք  
կերակրել: Սակայն Մայր Թէրեզան անոնց եփ կանչեց եւ  
ինք մաքուր միքաւ աղօթելու: Յաջորդ առաւօղեան,  
իրենց վունին առջեւ կառք մը կեցաւ՝ բեռնաւորուած մեծ

քանակութեամբ ալիւրով, հացով եւ անուշեղէնով: Ի՞նչ  
եղած էր: Կառավարութիւնը, չեմ գիրքեր ինչ պաֆմառով,  
դպրոցները գոցած էր, իսկ անոնց հասնելիք կէսօրուայ  
սնունդը դրկուած էր «Գթութեան Միսիոնարներուն»:

Ուրիշ անգամն ալ, ալիւրը վերջացաւ, եւ դրամ ալ չկար  
նորը գնելու համար: Խոհանոցի պատասխանակու քոյ-  
րը դիսուր-դիսուր մօդեցաւ Մայր Թէրեզային հարցնելու՝  
թէ ի՞նչ պիփի ընեն արդեօք, սակայն վերադարձաւ յսդակ  
հրահանգ սպացած:

- «Դո՞ւն ես խոհանոցին պատասխանակուն, ուրեմն  
մաքուր անցիր՝ աղօթելու»: Մինչ կ'աղօթէր, դուռը  
զարնուեցաւ, եւ անծանօթ մարդ մը մեծ պարկ մը ալիւր  
փուաւ անոնց:

Վիեննայի մէջ ապրող քոյրերը, առաջին գարիներուն,  
շաբի բարձր վարձք կը վճարէին կարօւեալները  
պարսպարած փունին համար: Երբ այս մասին Մայր Թէ-  
րեզային մուահոգութիւնս յայգնեցի, միայն պատասխա-  
նեց. «Ասքուած պիփի հոգայ»:

Վիեննա եկած էր, միասին զացինք քարտինավ Ֆ.  
Քեռնիկին այցելութեան: Վյելութիւնը աւարդեցաւ, եւ  
երբ դուրս ելանք վերադառնալու, երկու դարեց կիներ  
մեզ կեցուցին: Մայր Թէրեզան ուրիշ ժամադրութիւն ու-  
ներ, պիփի ջանայինք հոն հասնիլ: Հազի ինքզինքս  
զսպեցի, որ անոնց վուն ջամբեմ: Ինքնաշարժս աշխապ-  
ցուցի, իսկ Մայր Թէրեզան դեռ կեցած անոնց հետ եր-  
կար բարակ կը խօսէր: Ճամբայ ինկանք ու երբ ինքնա-  
շարժը առաջին պատահած կարմիր լոյսին դակ կանգ  
առաւ, Մայր Թէրեզան բացաւ իր կարկրած՝ պայուսա-  
կը. մէջը՝ 300.000 շելլինգ (15.000 դրամ): Կիներէն մէկը  
փուած էր:

- «Հիմա հասկցա՞ր, թէ Ասքուած ինչպէս կը հոգայ», -  
ըսաւ:

\* \* \*

Մայր Թէրեզան եւ իր գթութեան քոյրերը այսպիսի շափ ուրիշ պակմութիւններ կրնան պափմել, ոչ միայն Հնդկասփանի, այլ աշխարհի բոլոր կողմերուն մէջ պափահած, ուր որ իրենք հասփափուած են: Անոնք լաւ գիտեն, որ ամէն օր կրնայ հրաշք պափահիլ: Կամ աւելի շիփակ կ'ըլլայ ըսեմ, որ Ցիսուս իր գործը երբեք չի լրեր:

Մայր Թէրեզայի համար աղքափներն ու փառապեալ-ները՝ Ցիսուսի մարմինն են, որուն կը ծառայէր կափար-եալ նուիրումով՝ առանց որեւէ վերապահութեան: Երբեք չէր ուզեր, որ մարդիկ միսիոնարուիիններուն կափարած «գործը» սեփական համարէին, այլ կ'ուզեր որ մարդիկ այս գործերը վերագրէին Ասպուծոյ:

Պապազայի համար չծրագրելը, կրնայ վախ պափճառել, սակայն այս մէկը դրու կը բանայ՝ Ասպուծոյ հոգածութեան առջեւ: Մայր Թէրեզան գրեթէ չէր ծրագրեր, այլ ամբողջութեամբ յանձնուած էր Ասպուծոյ առաջնորդութեան, եւ միշտ ալ կը յաջողէր, որովհետեւ ամէն բան «Անոր գործն է» կ'ըսէր: Այսպիսով իր գործունեութիւնը կը յառաջանար, կ'աճէր ու կը բազմանար: Երբ Մայր Թէ-րեզան վախճանեցաւ, իր եպին ձգեց աշխարհի փարբեր մասերու մէջ հիմնած 592 քուներ, որոնք աղքափէն ամենաաղքափներու միջոցաւ Ցիսուսը կը ներկայացնէին աշխարհին:

Ի փարբերութիւն կաթողիկէ այլ միաբանութիւններու, ուր միաբաններէն ունանք միայն կրնան աղքափ ըլլալ, Գթութեան քոյրերու ամբողջ համայնքը աղքափ է: Ոչ մէկ մշփական եկամութ եւ ո՛չ մէկ այլ կարողութիւն ունին: Քոյրերը ուխփած են ծառայելու ամէն աղքափներուն, այդ պափճափով ալ փոխադարձ ոչ մէկ հագուցում կ'ակնկալեն, իրենց ծառայութեան համար ոչ մէկ եկա-

մուփ կը սպասեն: Անոնք փաժանակիր կ'աշխափին, բայց ոչ նիւթական ակնկալութիւն ունենալու համար: Մայր Թէրեզան անկասկած համոզուած էր, որ Ասպուծ իր բազմագութ սիրով պիփի փայ այնքան, որքան իրենք պէտք պիփի ունենան իրենց գործը առաջ փանելու համար: Ասպուծոյ բարեգութ սէրը հայթայթած է եւ մինչեւ այսօր ալ կը շարունակէ հայթայթել անոնց ամէնօրեայ կարիքը՝ աշխարհի բոլոր ծայրերու մէջ ապրող բազմաթիւ նուիրափուներու, բարեգործներու եւ բարի մարդոց միջոցաւ:

Ծափ շափերու համար դժուար էր հասկնալ, թէ ինչպէս Մայր Թէրեզան կը վսփահէր Ասպուծոյ նախախնամութեան: Բայց ինքը առանց վարանելու համոզուած էր, որ Ասպուծ միշտ պիփի փայ այնքան, որքան անհրաժեշտ է: Օր մը, միջազգային կազմակերպութիւններէն մէկուն նախազահը այցելեց Մայր Թէրեզային՝ զինք գեսնելու եւ անոր Պոմպէյի մէջ հողաշերք մը նուիրելու համար: Նախքան իր առաջարկը ներկայացնելը, մասնագէփի մը հեղինակութեամբ հարցուց Մայր Թէրեզային.

- «Մայր Թէրեզա, ինչպէս դրոք կ'իրականացնէք ձեր պիփմէն»:

Մայր Թէրեզան հարցումին հարցումով պափախանեց:

- «Չեզ հիմա ո՞վ հոս դրկեց»:

- «Ներքուսպ զգացի որ հոս պիփի զամ»:

Մայր Թէրեզան ժպիրաց.- «Ուրիշներ ալ ձեզի պէս, կու զան զիս փեսնելու, եւ նոյնը կ'ըսեն, ինչ որ դրոք հիմա ըսիք: Յսփակ է, որ Ասպուծ է բոլորին, ինչպէս նաև ձեզ հոս դրկողը, եւ դրոք բոլոր ալ մեր նիւթական պէտքերը կը հոգաք: Այսինքն ասիկա Ասպուծոյ ողորմութիւնն է, որ ձեզ ներշնչած է: Ուրեմն արդէն իսկ դրոք ալ իմ պիփմէն էք»:

Եթէ քոյրերը ամբողջութեամբ Ասպուծոյ հոգածութեան չվարակին, ապա կը կորսուին՝ իրենց հետ ալ իրենց պարախանափուլութեան յանձնուած հազարաւոր հիւանդներ, անօթիներ, մահամերձ հիւանդներ, անդամալոյծներ եւ մանուկներ:

Միշպ կը հարցնեն.- «Ինչո՞ւ քոյրերը միշպ ուրախ են, ժպիփը իրենց դէմքին»: Որովհետեւ անոնք ամբողջութեամբ կ'ապրին Ասպուծոյ առաջնորդութեամբ եւ Անոր համար:

## 5 ԱՂՋԱՏՆԵՐԸ ԴՐԱՇԱԾԻ ՄԱՐԴԻԿ ԵՆ

Մայր Թէրեզայի «քարիզմը» ճիշդ հասկնալու համար, անհրաժեշտ է զիկնալ՝ որ իր ծառայութեան կոչումը չէր վերաբերեր ընդհանուր աղքափներուն, այլ աղքափներէն ամենաաղքափին՝ «to the poorest of the poor»: Այսինքն անոնք «ովքեր անկարող են իրենքիրենց օգլակար դառնալ եւ իրենց հոգացող մէկը ցունին»:

Մայր Թէրեզան «կուրու» մը չէր, ան մեծ յարգանք ունէր ուրիշ կոչումներու հանդէւ: «Եթէ դուն մանուկներու կրթութեամբ զբաղած ես, ուրեմն՝ այդ է քու կոչումն, այդ է արդէն իսկ այն՝ ինչ որ Ասպուած քեզմէ կ'ուզէ»:

Ցածախ կը կրկնէր այս պարզ նախադասութիւնը. «Ինչ որ դուն կ'ընես ես չես կրնար ընել, ինչ որ ես կ'ընեմ դուն չես կրնար ընել: Բայց միասին՝ կրնանք Ասպուծոյ համար գեղեցիկ գործեր ընել»:

Ան երբեք աղքափութիւնը իրեալական բան մը չէր համարեր եւ ոչ ալ ճակարագիր, որ Ասպուած կուած է մարդոց:

«Ասպուած աղքափութիւնը չէ սպեղծած: Մենք սպեղծած ենք զայն, որովհետեւ չենք ուզեր մեր ունեցածը իրարու հետ բաժնեկցիլ»:

Ուր որ նոր փուն մը բանար, իր առաջին հիւրերը աղքափներն ու կարօփեալները կ'ըլլային, որոնց անմիջապէս մեծ սիրով կը հրաիրէր փուն: Այսպիսին էր ան՝ զինք ճանչցած առաջին օրերէս ի վեր: Շրջակայքի բոլոր աղքափները կը հրաիրուէին նաեւ առաջին պարարագին:

Մայր Թէրեզան ինքն այդպէս կ'ուզէր: Հիմա, երբ յեպադարձ հայեացը մը կը նեփեմ անոր ապրած կեանքին, կը հասկնամ, թէ Յիսուս ինքն էր՝ հաղորդութեան ընդմէջէն, որ իր քով կը կանչէր աղքափները:

Կ'ուզեմ խոսպովանութիւն մը ընել. Մայր Թէրեզան նոր փուն մը հիմնած էր, իսկ ես առաջին անգամ հրաւիրուած էի հոն պատրարազելու: Կը սպասէի հոն գեսնել այնպիսի մարդիկ, որոնք սովորաբար կը գեսնէի եկեղեցւոյ պատրարազներու ընթացքին: Սակայն պատրկերը բոլորվին գրաբեր էր. բոլոր ներկաները աղքափ, անուս, գրարօհնակ արդաքինով եւ ոչ հաճելի բուրմունքով մարդիկ էին:

Պատրկերը նոյնն էր նաև Վիեննայի մէջ. պատրարազի էինք, այնքան սքանչելի էր, քոյրերը շափ գեղեցիկ կ'երգէին: Պատրարազը աւարդելէն յեպոյ, քոյրերը լար սովորութեան Մայր Թէրեզայի հետ միասին առօրեայ չորս աղօթքները ըրին՝ իրենց առօրեայ գործերուն անցնելու համար: Նոր փոխադրուած էին եւ այդ օրը առարկաները պիփի դասաւորէին իրենց գեղերը: Ես աւանդապունէն մարդու միայ գոհաբանական վերջին աղօթքս ընելու, համոզուած ըլլալով, որ բոլորը արդէն իսկ գացած են եւ ես առանձինս եմ մարդուին մէջ: Ծունկի եկայ խորանին եփեւը, եւ ինչ... նկարեցի որ խորանին միւս կողմը՝ գեղինը նափած էր անփուն թափառական մը՝ ուրքերը բաց վերքերով ծածկուած: Ինձի թուեցաւ, թէ ան քի մըն ալ գինով էր: Այդքան ալ հաճելի գեսարան մը չէր: Ցոյսով էի, որ շուրջով պիփի հեռանայ: Բարեպաշտ կերպով սկսայ աղօթել, հակառակ որ ամբողջ ուշադրութիւնս անոր վրայ կեղունացած էր: Յանկարծ ան սկսաւ բարձրածայն խօսիլ: Վախցայ, այնպէս թուեցաւ թէ հեփս կը խօսի: Բայց յեպոյ հասկցայ, որ կ'աղօթէր: Ու խղճի խայթ ունեցայ:

«Յիսուս, քովդ եկած եմ: Կ'ուզեմ գիտնալ, արդեօք

գո՞ն ես ինձմէ որ հոս եմ՝ թէ ոչ: Բայց ինձի համար այնքան հաճելի է հոս ըլլալը»: Հինգ վայրկեան այսպէս կը խօսէր Յիսուսի հետ, այնքան անձնական, այնքան սրբրաց: «Սքանչելի է», մկանեցից: Այնքան բնական էր խօսքը, սրբի խորերէն բխած, այնքան գեղեցիկ: Երբեք այդպիսի աղօթք չէր լսած: Անկասկած, զիս չէր նկատած: Գիտէր, որ ինք առանձին է Յիսուսի հետ եւ ապրու համար ալ ազափ եւ անկաշկանդ կը խօսէր հեփքը: Եւ անիկա լրի փոխեց պատրկերացումն՝ անփուն, թափառական մարդոց մասին: Խորապէս գոպաւորուած էի գեսածովս: Հիմա հասկցայ, թէ ինչո՞ւ Մայր Թէրեզան կ'ըսէր, թէ՝ «Աղքաքները սքանչելի մարդիկ են»: Մենք յաճախ անոնց միայն արդաքինը կը գեսնենք, անոնց «հագուստներուն խեղճութիւնը», թշուառութիւնը, այսինքն միայն արդաքին կեղեւը, որ մեզ յաճախ ոչինչ կ'ըսէ: Քիչ կը պատահի, ինչպէս որ հեփս Վիեննայի մէջ պատրահեցաւ, գեսնել մարդոց սիրով: Ապոր համար ալ Մայր Թէրեզան կ'ըսէր. «Երբեք մի դափէք մարդոց»:

\* \* \*

Այն պայմանները, որոնց մէջ կ'ապրէին Քալքութայի աղքաքները եւ մինչեւ այսօր, աննկարագունի էր: Քաղաքի օդը այնքան աղփոփ էր ու ապականած, որ եթէ առփուն մաքուր շապիկ հազած փողոց ելլէիր «Calcutta Herald Tribune» թերթը առնելու համար, աղփոփուած շապիկով փուն կը վերադառնայիր: Անփանելի էր քաղաքին փօթը, խոնաւութիւնը, ինքնաշարժներու արձակած փոշին ու ծուխը: Առաելարար սարսափելի էր փաք օրերուն՝ երբ հով իսկ չկար: Տաքէն կը սկսէր այրիլ քաղաքին աղքը, որուն հեղձուցիչ ծուխը՝ զանգի մը նման կը կախուէր Քալքութայի վրայ:

Ապոր համար ալ Մայր Թէրեզայի քոյրերու աշխա-

դանքի ամենօրեայ բաժինը՝ մաքրութիւնն է: Անոնք ոչ միայն իրենց փունը կը մաքրեն, այլ նաև իրենց այցելած ծայրայեղ աղքափներուն փուները: Մաքրութեան գործը չէր կենար: Երբ դուրսի իրենց գործերը վերջացնեն ու փուն վերադառնան, գործը կը շարունակուի՝ պիտի լուան իրենց սարիները: Մաքրութեան բոլոր գործերը՝ անոնք կը համեմապէին Սուրբ Հոգիին գործին հետո: Առանց Սուրբ Հոգիին կեանք չկայ: Քալքութայի նման քաղաքի մը մէջ եթէ մաքրութիւն ջլլայ, ապա կեանքը կը մեռնի: Աղքէն մարդիկ կը հիւանդանան ու կը մեռնին: Ազոր համար ալ մաքրութիւնը՝ կեանքը պաշտպանելու համար է: Եւ այն, ինչ որ կեանքը կը պաշտպանէ, Սուրբ Հոգիէն կու գայ: Այսպիսով, մաքրութիւն ընելով մեր առօրեային մէջ կրնանք հաղորդակցիլ Սուրբ Հոգիին հետո: Եթէ մահուան անկողինի մէջ եղող մարդուն չմաքրես ու չխնամես՝ աւելի շուրջ կը մեռնի: Քոյրերու համար մեռնողներուն մաքրութեան խնամքը՝ ծառայութեան ամենակարեւոր բաժինն է: «Մահամերձներուն Տունը» ամէն օր հիմնովին կը մաքրուի: Քոյրերը ամէն օր կը պայքարին աղփին դէմ: Եւ ասիկա նաև հոգեւոր առումով:

«Գթութեան Միսիոնարներու» փուներուն մէջ՝ ամենակարեւոր բաժինը մաքրուն է, ուր կը պահուի հաղորդութեան փապանակը: Ազոր համար այդ բաժինը միշտ մաքուր պիտի ըլլայ եւ որքան հնարաւոր է՝ գեղեցիկ: Բնական է, փարբեր փուներու մէջ փարբեր ճաշակներ կ'իշխէին: Մայր Թէրեզայի համար ամենագեղեցիկը ֆոս-ֆորէ շինուած Ասքուածամօր արձանիկն էր: Ուրիշներու համար ուրիշ բան էր ամենագեղեցիկը: ճաշակով ըլլային թէ անճաշակ՝ անոնք միշտ մաքուր էին:

Օրինակ, Քալքութայի վարի շրջանակաձեւ մայրուղին վրայ գրնուող փան մեծ մաքրուող. չափալփապար- ւած փողոցներու կեղրոնով կ'անցնէին դրամուայները, իսկ աջ ու ձախ կողմերով՝ ինքնաշարժներն ու բեռնա- կառքերը: Տունի քովէն անցնող ամէն մէկ ինքնաշարժէն

ծուխի եւ փոշիի ամպ մը կը ներխուութէր մաքուու: Դուրսէն ներս եկող աղմուկը անփանելի էր: Անզամ մը քաղաքի արքեայիսկոպոսը, որ եկած էր քոյրերու հետ պափարազ ընելու, դուրսի աղմուկէն ազդուած պափուիրեց բարձրա- խօս մը փեղադրել մաքրուիին մէջ: Քոյրերու ուրախու- թեան չափ ու սահման չկար: Առաջին անզամ, փարիներէ ի վեր կրցան «իրապէս» մասնակցիլ պափարազին եւ լսել քահանային խօսքը: Դուրսէն եկած աղմուկին պափա- ռով անոնք քարոզէն շաբ բան չէին հասկնար: Ազոր հա- մար ալ անոնք պափարազը սկսելէն առաջ իրենք անձամք կը կարդային Աւելիարանը:

Այս ալ աղքափութեան մէկ փեսակ էր, որ Մայր Թէրե- զան կը պաշտպանէր երկաթեայ կամքով: Բարձրախօս մը փեղադրելու համար եպիսկոպոսի մը այցելութիւնը անհրաժեշտ էր:

Նոյնիսկ բարձրախօսով ամէն բան չէիր կրնար հասկ- նալ, ես այդ փորձառութիւնը յաճախ ապրած եմ: Դուր- սէն եկած աղմուկը իսկապէս անկարելի է բացադրել: Անզամ մը, համարձակեցայ Մայր Թէրեզային գաղփնի հասկցնել.

- «Մայր Թէրեզա, այս ինչ աղմուկ է, կարծես ջրվէժ ըլ- լայ, շաբ դժուար է այս աղմուկին մէջ պափարազ ընելը». Պափասիսանեց.

- «Հայր Լէօ, ասիկա աղմուկ չէ, այլ՝ երաժշկութիւն»:

Հապա ինչ ըսեմ աղփին մասին, մաքրուիին յափակը օրը երեք անզամ կը լուացուէր, իսկ գորգերն ու անձեռոց- ները՝ կը թօթուէին: Կարծ ժամանակ անց, նորէն փոշիի հասպ շերպով մը կը ծածկուէին: Աւանդափան մէջ, սա- կայն, ամէն բան կը փայլէր, որովհետեւ ափիկա քոյրերու պարփականութիւնն էր եւ միաժամանակ հաղորդութեան հանդէպ իրենց ունեցած սիրոյ ապացոյցը: Երբեք չփե- սայ սկիի մը որ մաքրութենէ չփայլէր:

Այդ օրերուն, երեք հարիւր քոյրերու համար ամբողջ փունին մէջ ջուրի միայն մէկ ծորակ կար: Առփու կանուխս կ'արթննային ջուր քաշելու՝ ամէնօրեայ իրենց սարիները լուալու համար: Բնական է, որ երեք հարիւր քոյր իրենց սարիները լուալու համար ժամեր կ'ուզէին: Ազոր համար ալ առփու շափ կանուխ՝ 4.30-ին կ'արթննային եւ անմիշապէս ջրհորին քով կ'անցնէին: Յափակ կը տեսնէի, որ անոնց ապրած կեանքը ոչինչով կը տարբերէր ծայրայեղ աղքադներու կեանքէն:

Մայր Թէրեզան կ'ըսէր.- «Չենք կրնար աղքադներուն օմնել, եթէ մենք չգիտնանք թէ ինչ ըսել է աղքադութիւն»:

Ամէն անգամ որ Մայր Թէրեզան Քալքութա գար, կը միանար «Nirmal Hrida» (Մաքուր սիրով) մահամերձներու դառայող կամաւորներու խումբին: Այդ փունը Մայր Թէրեզայի այսպէս ըսած «ամէնասիրած պզրիկն էր»: Առփուայ պափարագէն անմիշապէս յեփոյ, նախաճաշէն առաջ, կարծ խորհրդածութիւն մը դալէ եփք, ան կը միանար կամաւորներու խումբին: Նկափած էի, որ ամէն անգամ խորհրդածութենէն եփք, ան քիչ մը պրկուած ու անհանգիսպ կը դառնար: Կը զգայի, կարծես կրակի վրայ նսկած ըլլար: Վերադարձին բոլոր ծառայողներուն նոր յանձնարարութիւններ կու դար: Բոլորին ձեռքէն բռնած կը դառնէր մեռնողներու շարքերէն, մէկ առ մէկ կը մօքենար իւրաքանչիւրին, եւ ծառայողներուն ձեռքը կը դնէր մեռնողներու ճակապին, եւ կ'ըսէր թէ ով, որու, ինչպէս պիտի օգնէ. պէտք էր կամ կերակրել կամ պարզապէս քովը նսպիլ, աղօթք մը ընել եւ կամ երեսը ածիլել: Ասիկա մեծ օգնութիւն էր: Ընդհանրապէս, բնաւ դիւրին բան մը չէ մահուան անկրողնի մէջ եղող մարդոց այցելելը, յափկապէս երիքասարդ երոպացիի կամ ամերիկացիի մը համար, որոնք դեռ չեն հանդիպած մեռնողի մը:

Երբ ի վերջոյ դունի մէջ ամէն մարդ իր յանձնարարութիւնը կը սփանար, Մայր Թէրեզան կը բարձրանար

մուստքի աւելի բարձր քարին վրայ՝ բոլորին աւելի լաւ փեսնելու համար: Եւ կը ժպիար գոհ ու լուսաւոր ժպիփով մը: Յափակ կ'երեւար. հիմա ան այլեւս լարուած ու շղային չէ, այլ՝ երջանիկ:

Երբ Յովիաննէս Պօղոս Պապը այցելութեան եկաւ Քալքութա, անոր հետ ալ ճիշդ նոյն բանը ըրաւ. ձեռքէն բռնած դարաւաւ մահամերձի մը քովը եւ ըսաւ.- «Սրբազն Քահանայապեպ, կը խնդրեմ քեզի, օրինէ այս մարդը»:

Իր գործը մարդոց դարձի բերելը չէր, ապիկա միայն Ասպուծոյ գործն է: Իր կոչումը մարդոց Յիսուսին կապելն էր: Կամաւորներուն, ծառայողներուն եւ նոյնիսկ Պապին անձնապէս մեռնողներու քով առաջնորդելը՝ Յիսուսի հետ հաղորդակցութեան առաջնորդել կը նշանակէր իրեն համար:

Մայր Թէրեզան համոզուած էր. Յիսուսին կարելի է հանդիպիլ Հաղորդութեան խորհուրդին ընդմէշէն եւ երկրորդ՝ ծայրայեղ աղքափ, դառայած մերձաւորին ընդմէշէն: Աղքափներուն մէջ Յիսուսը դեսնելը նաև Ասպուծաշնչեան հիմք ունի, ինչպէս որ Հաղորդութեան խորհուրդի մէջ դեսնելը: «Ինչ որ ընէք այս փոքրիկներէն մէկուն, ինծի ըրած կ'ըլլար» (Մատթ. 25.45):

Այս ճշմարդութիւնը մարդոց բացագրելու համար Մայր Թէրեզան իր հինգ մաքները օդին մէջ կը բարձրացնէր: Հինգ մաքները ամբողջ Աւելարանը կը նշանակէր. «ինծի կ'ընէք»: Իրեն համար ամէն աղքափի մէջ Յիսուսը դեսնելը, այնքան իրական էր, որքան Հաղորդութեան մէջ դեսնելը:

Ամերիկացի լրագրող մը, որ Մայր Թէրեզան դեսնած էր, թէ ինչպէս կը խնամեր վերքերով ծածկուած հիսանդ մը, ըսած է, թէ ինք մէկ միլիոն վոլարով անգամ չ'ընէր այդ գործը: Այդ լրագրողին, Մայր Թէրեզան պալասիսնած է. «Մէկ միլիոն վոլարով ես ալ չեմ ըներ, բայց Յիսուսին համար ձրի կ'ընեմ»:

Տարիներու ընթացքին ինչպէս սեփական, այնպէս ալ ուրիշներու փորձառութենէն համոզուեցայ, թէ աղքադ-ներուն ծառայելը միայն սկիզբը դժուար է եւ կամք կը պահանջէ: Ցեղոյ, այլեւս կը սկսիս մեծ ուրախութեամբ ծառայել: Շափ գրեսած եմ, կամաւոր ծառայողները «իրենց շփացուցած աղքադներուն» հետ ինչ հետաքրքրական գրոյցներ կ'ունենային, երբեմն նոյնիսկ երկարագետ բարեկամութիւն կը մշակուէր անոնց հետ, որովհետեւ անոնք «իրաշալի մարդիկ» են, մանաւանդ երբ մօքէն ճանչնաս անոնց եւ գիրնաս անոնց կեանքին պարմութիւնը:

Խաչի վրայ Յիսուս ըսաւ «ծարաւ եմ»: Ասիկա ոչ միայն անոր ֆիզիքական ծարաւն էր որ կ'արփայայգէր, այլ աւելի խորունկ գրառողութիւն մը ունէր: Յիսուս ըսաւ «ծարաւ եմ» եւ ընդունեց մարդոց կողմէ իրեն մափուցուած քացախը, նկատի ունենալով որ չարչարանքներէն առաջ մերժած էր զայն ընդունիլ: Չարչարանքներէն յեփոյ, կեսօրուայ կիզիս արեւին, Երուսաղէմի ժամանակով ժամը երեքին Յիսուսին ջուրի փոխարէն քացախ խմուցին: Անոր շրթունքները վիրաւոր էին, ջորցած, իսկ քացախը անոր ցաւը աւելի անդանելի դարձուց:

Շափ խորունկ հոգեւոր նշանակութիւն ունի անոր ծարաւը. Յիսուս իր առաջին քացայայգ իրաշը Կանայի հարսանիքին կափարած էր՝ ջուրը՝ լաւագոյն գինիի փոխելով: Իսկ իր վերջին պահուն զինուորները անոր ջուրի փոխարէն քացախ՝ թթուած գինի դրուին: Վյոյ օրերուն, սովորաբար խաչին քով քացախ դրուած կ'ըլլար, հոռմեացի զինուորները խաչելութենէն առաջ իրենց ձեռքերը անով կը լուային: Քացախը ձեռք լուալու միջոց էր: Քացախը ախսը մաքրելու համար էր, սակայն Յիսուս ընդունեց զայն իր ծարաւը յագեցնելու համար: Մեր կեանքին մէջ փոխադրելով կարեի է ըսել. Ասպուծոյ սէրը ինք, կ'առնէ եւ կ'ընդունի մեր կեանքին քացախը. մեր բոլոր մեղքերը, թերութիւնները, գրկարութիւնները, ուրացում-

ներն ու դաւաճանութիւնը՝ մեր կեանքերը մաքրելու համար: Յիսուսի վերջին խօսքի մասին՝ Մայր Ձերեզային կափարած այս մեկնութիւնը, շափ օգնած է «Գլուխեան Սիսիոնարներ» միաբանութեան եւ համայնքի քահանայ հայրերուն:


Ասպուծ այնքան ծարաւ է մեզի, որ մենք կրնանք անոր կափարելապէս վսփահիլ, ամէն օր շարունակ, կրկին ու կրկին: Աշխարհ միշտ պիփի փորձէ մեզ հեռացնել «Ասպուծոյ պափկանելէն»: Աշխարհ կ'ուզէ, որ մենք իրեն պափկանինք:

Յիսուսի խաչի վրայի այս պափգամը՝ «ծարաւ եմ», դարձաւ Մայր Ձերեզայի ամբողջ գործունեութեան բանալին: Ասիկա այն բարի լուրն է, որ կը փորձէ մեզի յիշեցնել Յիսուսի փափաքը՝ «Սիրելու զինք եւ մեր մերձաւորները»:

Մեր միջավայրի մէջ ընդունուած է մեր սէրը դիմացին արփայայգել զայն գրկախառնելով: ՄԵկը գրկախառնելու համար ձեռքերս լայն կը քանամ: Ձեռքերովս հարուածէ մը պաշփառնելու, այսինքն՝ ըմբշամարփի կեցուածքով չեմ կրնար գրկախառնուիլ: Այս կեցուածքը սիրոյ հակառակ նշանակութիւնը կը խորհրդանշէ. պաշփառնուիլ, յարձակողական կեցուածք, անվսպահութիւն, ուժ: Յիսուս խաչի վրայ իր ձեռքերը փարածեց, մեզ բոլորս, ամբողջ մարդկութիւնը գրկախառնելու համար:

Մայր Ձերեզան պարգետ մը ունէր ասպուածարանական խրթին մփածումները շափ պարզ, կարճ ու կտրուկ նախադասութիւններով արփայայգելու, որ մարդիկ դիրութեամբ կ'ըմբռնէին:

Թէ ինչպիսի մեծ նուիրում ունէր Մայր Ձերեզան աղքափէն ամենաաղքափին հանդեա, որուն մէջ Յիսուս կը գրեսէր, լաւագոյնս կը քացապրուի Քալքութայի մէջ պափահած այս օրինակով:



«Քրիստոսի մարմնը» իր ամենաաղքաղ անդամի  
սարսափելի հագուստի մէջ  
Agentur Focus Magnum Photos Ragu Rai

Քայլութայի փողոցներու վրայ, առպու կանուխ, կրնաս հարիւրաւոր մարդիկ գտնմել, ովքեր հոն զիշերած են՝ քով քովի երկար շարքերով գերինը պառկած: Օր մը միասին կ'անցնեինք փողոցով, երբ Մայր Թէրեզան ըստաւ.- «Հայր Լեօ, փես Յիսուս հոս է, կարգի կեցած կը սպասէ որ մէկը զինք սիրէ»:

Մայր Թէրեզայի հոգեւորութեան մասին պարկերացում կազմելու լաւագոյն ապացոյցը հնդիկ լուսանկարիչ Ռայհան Ռայի կագարած լուսանկարն է, որուն մէջ Մայր

Թէրեզայի գթութեան քոյրերէն մէկը՝ մահամերձ մը կը իմասմէ: Լուսանկարին եփելու կարելի է կարդա՝ «Քրիստոսի մարմինը» (փե՞ն նկարը):

Երկար ճամբորդութենէ եփք, մեր գնացքը կանգ առաւ ծանլիի Նագարի կայանը: Անհանգիսպ ու ճնշող զացում մը պափեց զիս: Արդեօք պիսի կարենա՞ն դիմանալ գտնենելու՝ բորոքներու ամբողջ զիւ մը: Մայր Թէրեզային ըսի, թէ քիչ մը ջղային կը զգամ ինքինքս, անհանգիսպ, միաժամանակ կը վախնա՞ն բորոքները այցելելէ: Պարասիանեց.- «Վարդապետ, Յիսուսին պիսի այցելես, որ ծայրայեղ աղքափի հագուստով է: Այս այցելութիւնը քեզի ուրախութիւն պիսի պարձառէ, որովհետեւ ամենասարսափելի աղքափութիւնը առանձնութիւնն է եւ այն զգացումը՝ որ դուն չես սիրուած: Այսօր բորոքութիւնը կամ թիսկերքիւղողը չեն ամենավանգաւոր հիւանդութիւնները, այլ չսիրուած ու մերժուած ըլլալու զգացումը: Այսօր մարդիկ աւելի քաղց ունին սիրոյ եւ ընդունելութեան, քան` հացի»:

Երբ միասին կը շրջէինք բորոքներու երկար շարքերը, յանկարծ հիւանդութեան վերջին ասդիմանի հասած կին մը սկսաւ երգել, այնքան գեղեցիկ ձայնով: Այդ երգով իր եւ իր բոլոր փառապակից ընկերներուն անոնով կ'ուզէր երախփափիութիւն յայփնել Մայր Թէրեզային՝ այդ փան մէջ սպացած սիրոյ եւ հոգափարութեան համար: Շափ ազդուեցայ եւ սկսայ հասկնալ, թէ միայն Ասպուծոյ սիրով լեցուած մարդիկ կրնան յագեցնել ուրիշներու սիրոյ քաղցը եւ ոչ թէ դրամը եւ կամ տոսկ հացը:

Երբեմն Մայր Թէրեզան կը մեղադրէին, թէ աղքափներուն միայն ձուկ կու փայ, փոխանակ անոնց ձեռքը ուռկան մը դպաւու եւ սորվեցնելու ձուկ որսալ: Մայր Թէրեզան անոնց այսպէս պարասիանեց.- «Իմ աղքափներս այնքան փկար են, որ նոյնիսկ ուռկան քռնելու անկարող են», եւ աչքերը արագ արագ թարթելով աւելցուց.-

«սակայն եթէ օր մը անոնք առողջանան ու կարող դառնան ուղևան բռնելու, այն ապեն մեր քննադարները թող անոնց օգնեն՝ սորվեցնելով ինչպէս ծովկ բռնել»:

Օր մը երբ միասին կը խօսակցէինք, թէ արդեօր որքանով ճիշդ է աղքադներուն տալ առանց որեւէ փոխարժեքի, ան պարասիանեց.

- «Ծագեր կ'ըսեն. Մայր Թէրեզա, դուք կը շփացնէք աղքադները, անոնց ամէն բան տալով՝ անվարձահագոյց կերպով», սակայն մեզ ոչ այնպէս չի շփացներ, որքան մեր Ասքուածը: Տեսէք, դուք աչք ունիք եւ կրնար կարդալ: Արդեօր ի՞նչ կ'ըլլար եթէ Ասքուած ձեզմէ դրամ պահանջէր ձեզի աչք տալու համար: Նայեցէք դուրս, ինչպէս կը փայլի արեւը. ի՞նչ պիտի ըլլար եթէ Ասքուած մեզի ըսէր՝ հինգ ժամ պիտի աշխադիք՝ երկու ժամ արեւի ճառագայթ սրանալու համար: Օր մը մայրապետի մը ըսի:- «Տարբեր միաբանութիւններ կան, որոնք հարուստները կը շփացնեն, այնպէս որ բան մը չենք վնասեր, եթէ միաբանութիւն մըն ալ աղքադները շփացնէ»:

## 6 ՄԱՅՐ ԹԷՐԵԶԱՅԻ «ՊԻՉՆԵՍ»Ը

Անգամ մը, օդանաւ փոխելու համար սփիպուեցանք զիշերել Մայամիի մէջ գրնուող Գլութեան Քոյրերու գունը: Տունին առջեւ կեցած ինքնաշարժին մէջ մարդ մը նսպած կը սպասէր: Փորձեցի հեփը խօսի: Հետպեսալ պարմութիւնը պարմեց. «Ինքը ճարպարապետ է, եւ բնաւ բարեպաշտ մէկը չէ եղած: Մայր Թէրեզային քոյրերը Մայամի հասքագուելեն անմիշապէս յեփոյ, իր կինը ծանօթացած է անոնց հետք: Կինը բարեսիրք մէկն էր եւ կ'օգնէր քոյրերուն, երբոր իրեն պէտք ունենային թէ՛ խոհանոցն ներս եւ թէ՛ աղքադներու ճառայութեան համար: Ինքը հանդուրժած էր կնոջ այս կեանքին եւ յաճախ կ'երթար զինք գործէն գուն բերելու: Օր մը ըստ սովորութեան, երբ ինքնաշարժին մէջ կը սպասէր կնոջը, ան խոհանոցէն դուրս կու գայ կարճահասակ ծերուկ կնոջ մը ուղեկցութեամբ: Կինը զինք ներկայացուցած է Մայր Թէրեզային:»

Վերջինս մեծ երախսպագիպութեամբ շնորհակալ եղած է իրեն, որ թոյլ կու տայ իր կնոջ զալու եւ օգնելու քոյրերուն: Յերբոյ հարցուցած է իրեն, թէ ինչով կը զբաղի:

- «Ճարպարապետ եմ»:

- «Հրաշալի է, եթէ խնդրեմ՝ կրնա՞ն քանի մը թուղյա դպագրել ինծի համար»:

- «Մեծ սիրով, ի՞նչ թուղթեր են»:

Մայր Թէրեզան պայուսակէն հանած է իր «պիզնես քարթը՝ այցելումսը, որուն վրայ գրուած էր.

*Լուրեւան պարուղ՝ աղօթքն է,*

**Աղօթքին պղուղը՝ հաւատքը,  
Տաւադքին պղուղը՝ սէրը,  
Իսկ սիրոյ պղուղը՝ ծառայութիւնը,  
Ծառայութեան պղուղը՝ խաղաղութիւնը:**

Մայր Թէրեզան շաբ դանդաղ կարդացած է իրեն այս գրութիւնը, եւ ապա. «կրնա՞ք փափաքել»:

- «Շաբ սիրով, կ'ընեմ: Քանի՛ հապ կ'ուզեք, փա՞ն թէ քսան»:

- «30.000 հապ կը խնդրեմ»:

Երբ հարցուցի անոր թէ՝ իրօ՞ք, ապա ժպրաց ու պապախանեց. - «Այո՛, ի հարկէ»: Եւ ապէկ եփք՝ Մայր Թէրեզայի քոյրերուն համար երկու փուներ կառուցած եմ, ծերանոց մը եւ բնակարան մը քոյրերուն համար»:

Քարփերը փափաքելու խնդրանքը վերածուած էր երկարադեմ բարեկամութեան, որուն հեգեւանքով այդ ընկերային, բարի ու պատրաստակամ ճարգարապետը վերագրած էր իր կորսնցուցած հաւադքը:

Պիզնես քարփ ունենալու գաղափարը՝ Մայր Թէրեզային ներշնչած էր մեծահարուստ հինգու վաճառական մը, որ եկած էր այցելութեան՝ քոյրերուն ընծայ մը նուիրելու փափաքով: Որպէսզի Մայր Թէրեզան գիշնայ թէ ինքը ով է եւ ինչ գործով կը գրաղի, անոր փուած է իր «քիզնես քարթը»: Մայր Թէրեզան երկար զննած է այդ քարթը ու ապա ըսած. «Հաջախի գաղափար է»:

- «Ի՞նչն է այս լաւ գաղափարը», - հարցուցած են քոյրերը:

- «Մենք ալ «Պիզնես քարթի» պէտք ունինք»-, բացականչած է Մայր Թէրեզան:

Այսպէս սպեղծուած է Մայր Թէրեզայի այցելումը: Քարթի եփեւի կողմը Մայր Թէրեզան գրած է. - «Մարի-

ամ, մայր Յիսուսի, հիմա իմ մայրս ալ եղիր»:

Քարթի վրայ փեղ մը իր անունը չկայ նշուած՝ միայն իր գործը:

\* \* \*

Հիւսիսային Գերմանիոյ մէջ, Զոլփինկ ընդանիքը Մայր Թէրեզային գործին համար մեծ գումարի չէք մը դրուած էր: Ինչպէս սովորաբար նման առիթներու կ'ընէին, ընդունելութիւն մըն ալ կազմակերպած էին հիւսիսայրութեամբ: Նման ընդունելութիւններ Մայր Թէրեզան երբեք չէր փնտուր, ընդհակառակը՝ կը խուսափէր ապոնցմէ:

Հիւսիսայրութեան ընթացքին իր քովը նապուղը վլորովուած ըսած է Մայր Թէրեզային, թէ նոր օրէնք մը նկուցած են իրենց քաղաքի մէջ. աւելցած ամբողջ ուրբեիքը աղբը պիսի թափուի: Մայր Թէրեզան զարմացած՝ հարցուցած է պապճառը: Իրեն ըսած են՝ առողջապահական նկարառումներէ մեկնած: Այս հարցը Մայր Թէրեզայի համար կարեւոր թենա դարձաւ: Ճիշդ է որ յաջողեցաւ օրէնքը փոխել փալ, սակայն շափերուն սփիպեց ափոր մասին մփածել:

Այս ընդունելութենէն եփք, Մայր Թէրեզան Քանցիքը Հելմութ Զոհիի քրամադրած ուղղաթիռով շարունակեց իր այցելութիւնը: Եպիսկոպոս Հնիլիքան, ուրիշ երկու մայրապետներ եւ ես, Մայր Թէրեզայի հետ միասին ուղղաթիռի աղմուկի փակ մեր աղօթքները ըրինք: Վերջատրութեան՝ Վարդարանը շաբ դիւրութեամբ ամբողջացուցինք, որովհետեւ ուղղաթիռին աղմուկը աղօթքի ոիթմի հետ համաշափ կ'ընթանար:

Հազիւ վերջացուցինք Վարդարանը, կրկին յայփնի դարձաւ թէ ինչքան գորովախց էր Մայր Թէրեզան: Ան իր

ձեռքի պայուսակին մէջէն հանեց զարդարանք մը, (որ ըստ հնդկական սովորութեան հիլերուն կը գրուի՝ ընդունելութեան ժամանակ) եւ դրաւ եափսկոպոսին վիզը: «Ասիկա քեզի է, որովհետեւ կեռասի գոյնը կը վայելէ քու վերաբերուիդ հետք» (Եկեղեցական զգեստ): Յեպոյ պայուսակին հանեց սանդուիչներ, պարուղ եւ անուշեղիններ: Մեր զարմացած հարցումին, թէ ուրկէ՛ այս բարիքները, պարախանեց.- «Յսվակ է, ընդունելութիւնը իմ պարփիւս համար չէ՛ սարքուած, ապոր համար ալ ես հեքս առի այնքան, ինչքան որ կրնայի»:

Սովորաբար Մայր Թէրեզան «Pan Am» օդանաւային ընկերութեան հետք կը ճամբորդէր: Արդէն լաւ կը ճանչնային գինքը, կարեւոր չէ, թէ ինք պիզնես թէ էքոնոմի կարգի տոնս ուներ կամ ոչ, Մայր Թէրեզան այս ընկերութեան հետք եթէ ճամբորդէր, միշտ առաջին կարգ կը հրաւիրուէր: Յաճախ իրեն օդանաւին մէջ VIP սպասարկում կը գրամադրէին՝ VIP սպասման բաժինը կը նսպեցնէին, կը վերցնէին իր ուղեքեռը եւ բոլոր թուղթերը կը լրացնէին: Այդ ընթացքին, ան կը մնար սպասարակը: Կարելի է ըսել որ ասիկա ճոխ ընդունելութիւն մըն էր մեզի համար, որուն մենք եւս դիւրութեամբ կը վարժուէինք:

Սկիզբները կը զարմանայի, որ Մայր Թէրեզան երբեք չէր ընդդիմանար կամ դժգոհեր օդանաւային այս սպասարկումէն: Հակառակը, այն պապաւորութիւնը ունէինք, որ ան կ'ընդունէր այդ ծառայութիւնը առանց առարկելու:

Սակայն, եթէ այլ ընկերութեան օդանաւի մէջ այդ նոյն վերաբերմունքը չսպանար եւ կամ օդանաւի անձնակազմը զինք ճանչնային, միշտ կը հիասթափուէի, որ երբեք չէր նեղանար եւ ոչ իսկ իրենց նկատողութեան կը յանձնէր եւ ոչ իսկ կարեւորութիւն կու դար նման վերաբերմունքի:

Մայր Թէրեզայի հետք առաջին ճամբորդութեանս ընթացքին էր, երբ ճամբորդներէն ոմանք կը մօքենային

ինծի ու կը հարցնէին, թէ կրնան քանի մը բառ խօսիլ Մայր Թէրեզային հետք: Ուղեկցորդուհիներէն (hostess) մէկը հարցուց.- «Վարդապետ, ի՞նչ կը կարծես, կարելի՞ բան է որ ես Մայր Թէրեզային հետք խօսիմ: Ասիկա չորրորդ անգամն է, որ ես նոյն օդանաւի մէջ կը գրնուիմ պարփիւն ունենալով իրեն ուղեկցելու»:

«Իսկ ասիկա իմ առաջին ճամբորդութիւնս է, ուրեմն դուք Մայր Թէրեզային աւելի լաւ կը ճանչնաք, քան ես», - պարախանեցի: Անոր աշքերը լեցուեցան, երբ Մայր Թէրեզան անոր հարցուց, թէ իր աղջիկը գործ գրաւ թէ՛ ոչ, եւ ահաւասիկ իրեն եւ իր աղջկան համար հրաշագործ մեփալիոն մը նուիրեց: Սակայն Մայր Թէրեզան խնդրանք մը ուներ անկէ. «Մեզ չմոռնաք, ինչ որ մնայ ճաշէն մեզի գրուէք, մեր աղջապներէն ամենաաղքափին համար»: Անկասկած անոր խնդրանքը երբեք չէր մերժուէր, ամէն բան կոկիկ գրուիկերու մէջ կը դրուէր՝ առնուազն ութ գրուփ՝ սանդուիչներով եւ շոգուայով, յագուկ VIP ուղետրներու համար, որ ան պիսի գրանէր իր ծայրայեղ աղջապներուն բաժնելու: Լաւ գիտէին, չէին մոռնար նաև փլաստիկ սպասքեղէնը:

Թոփքի ժամանակ ուղեկցորդուիին՝ օդանաւի կապիտանին գեկուցեց թէ Մայր Թէրեզան նսպած է առաջին կարգի վրայ, ապա երկրորդ օդաչուն եկաւ՝ զինք դիմաւորելու: Բայց գրասաւ, թէ ան քունի անցած է, կամացուկ անցաւ քովէն դեափ օդանաւի ներսի կողմը: Ճամբորդներուն բացաբրեց, թէ օդանաւի մէջ Մայր Թէրեզան կը գրնուի եւ իր գիխարկը պարզելով ըսաւ. «Ով որ կը փափաքի Մայր Թէրեզայի աղջապներուն նուիրագուութիւն ընել, կրնայ հոս վճարել»: Ապա անցնելով ամբողջ օդանաւով, եղ վերադարձաւ վեց հարիւր ամերիկեան դուլար հաւաքած:

Այս, Ասրուած իր սիրելիներուն կու դար, նոյնիսկ երբ անոնք քնացած են:

Յեփազային յաճախ պեսած եմ, թէ ինչպէս ճամբորդները լուս իրենց նուիրագուութիւնները կ'ընկին՝ երբեմն դրամը իր մօքը կը գեփեղէին կամացուկ, եւ կամ օդանաւի մէջ դրամ կը հաւաքուիր, երբ ինք քնացած կ'ըլլար: Անգամ մը ան արթնցաւ եւ իր քոյրերէն մէկը անոր յանձնեց քաւական մեծ գումար մը, որ օդանաւին մէջ հաւաքուած էր.- «Քոյր, կը կարծեմ, որ պէտք է ուրեմն աւելի յաճախ քունի անցնիմ», կագավեց ան:

Սակայն թոփքներու ժամանակ ան շափ չէր քնանար, աւելի կ'աղօթէր. Ողջոյնները, ժամերգութեան աղօթքները, ապա Վարդարանը: Վերջացնելէն յեփոյ, պայուսակէն կը հանէր թուղթերու ծրար մը եւ առջեւի ծալլուող սեղանին վրայ դնելով կը շարունակէր գրել՝ կիսափ մնացած փեղէն: Նոյն ընթացքին կարճ մրափ մը կ'առնէր, երկար ճամբորդութիւններէն սպառած ըլլալով եւ կամ ժամերու փարբերութիւններէն ազդուած: Եւ երբ արթննար, նորէն կը շարունակէր գրել կէս ձգած փեղէն:

Այդ բոլոր ժամանակներուն ընթացքին ան կրցած է գրել աւելի քան 5000 նամակ՝ ուղղուած փարբեր անձերու, մանուկներու, քաղաքական գործիչներու, ընդանիքներու, փարբեր միաբանութիւններու: Իր ունեցած խիսփ տիսխրլինին հեփեւանքով ան երբեք վայրկեան մ'խսկ չէր կորսնցներ եւ կամ ժամանակ վագներ: Երբ իրեն ուղեկցողները քնացած եւ կամ կարդալով զբաղած էին, ան կ'աշխափէր՝ մարդոց միխթարութիւն եւ խորհուրդներ փալով իր նամակներուն միջոցաւ:

Հիլարի Քիխնթոնը, որ այն ժամանակ դեռ Առաջին Տիկին էր, յեփազային դարձաւ ԱՄՆ-ի պեփական քարգուղար, խոսքովանած է. Ամէն անգամ որ ճամբորդութենէն վերադառնար, իր սեղանին վրայ կը գտնէր փարբեր գեսակի նամակներ՝ զանգափներ, ափելութիւն արդայայգող նամակներ, շնորհաւորական քարփեր, կարճ ողջոյնի խօսքեր, ինչպէս նաև «սիրոյ նամակներ»: Այդ

սիրոյ նամակները յաճախ Մայր Թէրեզայի կողմէն դրկուած կ'ըլլային:

Այո, ասիկա ալ մաս կը կազմէր Մայր Թէրեզայի «պիզնեսին»:

Անգամ մը մեկնեցանք այն ժամանակուայ համայնավար Մոսկուան: Երբ մէկ փեղէն միւսը կը շփապէինք այցելութեան, փողոցներու մէջ մեծարի մարդոց հանդիպեցանք եւ նկափեցինք որ ոչ մէկ փեղ ուրախ դէմքով մարդ կար: Մարդիկ փիսուր էին, մփածումներու մէջ խորասուգած՝ վախով: Մայր Թէրեզային ուշադրութիւնը ափոր վրայ հրաւիրեցինք: Պարախանանեց:

- «Այո, յսփակ է. ամէն անգամ երբ մէկու մը ժպիանք, արդէն այդ մէկը սիրոյ գործ մըն է: Ժպիալը հրաշալի նուէր է մարդոց համար»:

\* \* \*

Անգամ մը Մայր Թէրեզան Միւնիխէն վերադարձին հանդիպեցաւ Զակրէպի մէջ վերջերս հասփափուած քոյրերու գունը: Եռկուսավիլոյ մէջ դեռ չէր փապալած Թիթոյի կառավարութիւնը: Համայանավար կառավարութիւնը ամուր կառչած էր աթոռին՝ ամէն բան իր հսկողութեան եւ հեփապնդումին փակ պահելով: Անցագիրներուն դժուարութիւն կու փային, պիւրոկրափիան մեծ դժուարութիւններ կը պափճառէր:

Դեռ յսփակօրէն չէինք ծրագրած թէ յաջորդ կայանը ուր պիփի ըլլար, եւ այսպէս յաճախ կը պափահէր: Կ'ենթադրուէր, որ Վարչաւա կ'երթանք: Մեկնելու օրը, առփու կանուխ ելայ Կափթողի բարձունքէն, անցայ հին քաղաքը՝ ճամբորդական գրասենեակէն Վարչաւա մեկնելու երկու գնելու՝ մէկը Մայր Թէրեզային, իսկ միւսը՝ ինծի: Համբերութիւնը իմ առաքինութիւնս չէր, հազի

մեկ ու կէս ժամ կրցայ դիմանալ ովքի վրայ կարգի կեցած, եւ միայն ժամը տասին կրցայ տումս առնել:

Հազի հասած էի Կափթողի բարձունքները, երբ Մայր Թէրեզան զիս կանչեց ու ըսաւ.

- «Հայր Լէօ, կը ցաւիմ ըսելու, բայց մենք Վարշաւա պիտի չերթանք: Մենք Միւնիխ պիտի վերադառնանք: Տես, արդեօք կրնաս տումսերը փոխել»: Այսպէս, ուրեմն, ես նորէն քաղաք վերադարձայ, քառասուն վայրկեան նորէն հերթի կեցայ: Արդէն կէսօրուայ մօք կրցայ տումսերը ձեռք ձգել: Տոմսերը ձեռքս քոյլերուն քով վերադարձայ, որոնք արդէն իրենց կէսօրուայ աղօթքը կ'ընէին:

Աղօթքէն վերջ ելայ մասուտէն եւ մեծատրուիիին ըսի.- «Միթէ հնարաւոր չէ՞ր նախօրօք ծրագրել: Շափ անհանգստացայ տումս առնելով ու եփ փոխելով»:

Մեծատրուիին ժպրաց.

- «Հայր Լէօ, չե՞ս զիտեր, թէ ինչ կը նշանակէ մեր միաբանութեան անունը»:

- «Ոչ, ի՞նչ»:

- «Ոչ միայն «Գթութեան Միսիոնարներ» MC, այլ նաև «մեծ խառնաշփոթութիւն»:

Վերագրայ հոգեկան խախադութիւնս մայրապետի հիւմըրին հեգեսանքով, եւ այդ պահուն ալ Մայր Թէրեզան մօքեցաւ եւ ըսաւ.- «Հայր Լէօ, իսկապէս շափ կը ցաւիմ, բայց մենք պէտք է որ Վարշաւա երթանք: Կրնանք տումսերը փոխել»:

Դարձեալ քաղաքի կեդրոն իջայ, հերթի կեցայ եւ կլեցի բոլոր ծաղրական արդարական պարագաները իմ հասցեիս: Հրաշք էր, բայց ես ժամը երեքին վերադարձայ եւ մենք ճիշդ ժամին հասանք օդակայան: Մեր թոխքը ժամը իհնգէն քիչ մը անց էր: Ես քիչ մըն ալ հապրափ կը զգայի ես ինծի, որ կրցած էի այսքան փոփոխութիւններով

հանդերձ յաղթական դուրս գալ՝ առանց աւելորդ դրամ ծախսելու, բայց եւ այնպէս քիչ մըն ալ բարկացած էի «մեծ խառնաշփոթութեան» համար:

Օդանաւին մէջ Մայր Թէրեզայի կողքին նսպած էի, ի վերջոյ չկարողանալով մարսել եղածը ըսի.- «Մայր Թէրեզա այսօր սորվեցայ թէ ինչ կը նշանակէ ձեր միաբանութեան անունին յապաւումը MC (Missionary of Charity), ոչ միայն «Գթութեան Միսիոնարներ», այլ նաև «much confusion»՝ «մեծ խառնաշփոթութիւն»:

Աներեւակայելի հրապուրիչ ժայկով մը պատասխանեց.- «Վարդապետ զիտես, թէ այդ մէկը ուրիշ ի՞նչ կը նշանակէ: Կը նշանակէ նաև «more confusion», «mental case», «multiple change»՝ «աւելի խառնաշփոթութիւն», «հոգեկան խնդիր», «կրկնուող փոփոխութիւն»: Ուրիշ քանի մը անուններ ալ դուաւ, որ այսօր արդէն չեմ յիշեր: Ազքի մէկ թարթումով, կրցաւ ցրուել ամբողջ բարկութիւնս՝ այս անծրագիր եւ խառնաշփոթ կացութեան վերաբերեալ:

Չծրագրելու եւ անշղապահութեան մէջ ան կը դեսնէր փոքրիկ «հաճոյքներ», ինչպէս այս դէպքին մէջ յսպակ կը դառնայ:

Ճափոն կարգարած այցելութեան ժամանակ հեգեւեալ դէպքը պարագած է: Մայր Թէրեզան Թոքիոյէն Օսաքա պիտի երթար՝ ճեպընթացով: Ի վարքերութիւն Քալքութայի, իսու ամէն բան կարգեալ կարգ ու կանոնի եւ ճշդապահութեան մէջ էր: «Հրաշալի է,- ըսած է Մայր Թէրեզան, շոգեկառքը ճիշդ ժամանակին շարժեցաւ, եւ փես թէ նսպարաններն ալ որքան յարմարաւէր են»: Սակայն մկրահոգ աւելցուցած է.

- «Բայց մեղք են այս ճաբոնցինները, երբեք ուշանալու առիթ չեն փար իրենք իրենց, նոյնիսկ վայրկեան մը»:

Քալքութայի ամենամեծ Հոպարթի կայարանէն Շան-

թի Նակար՝ բորոքներու գուն հասնելու համար, սրիաց ած եղանք երեք ժամ սպասել: Չինք ուղեկցողներուս համար հրաշալի առիթ մըն էր նախ Մայր Թէրեզային հետ աղօթելու եւ ապա անոր հետ միասին նսփարանին նսփած զրուցելու համար: Մեր զրոյցը շարունակ կ'ընդհափուէր զինք ճանչցող բազմաթիւ կիներու եւ գողամարդոց կողմէ, որոնք իրմէ օրինութիւն կը խնդրէին:

## 7 ՊԱՏՄԵ ԱՆՈՆՅ ՅԻՍՈՒԽԻ ՄԱՍԻՆ

**Դ**եռ նոր հիմնուած էր Վիեննայի «Գթութեան-Միսիոնարներու» գուներէն մէկը, երբ երեկոյ մը Մայր Թէրեզան քովս եկա հարցնելու, թէ արդեօք պարրա՞սփ եմ քոյրերուն հոգեկրթութիւն դասաւանդել: Նորընծայ վարդապետ մըն էի, անշուշփ, նման առաջարկ մեծ պարփի մըն էր ինծի համար: Լած էի որ Մայր Թէրեզան քանի մը վարդապետներու միայն կը վսփահէր այդ գործը: Քոյրերու հաւաքքը զօրացնելու եւ խորացնելու համար՝ ան շափ կ'արժեւորէր պարզ, քայլ միաժամանակ հիմնական կաթողիկէ հոգեւոր ուսուցում սպանալլը:

Խորապէս զիփակցելով թէ ասիկա մեծ պարփի մըն է ինծի համար, քիչ մը շփոթած հարցուցի.

- «Սիրով, Մայր Թէրեզա, ո՞ր օրուայ համար կ'ուզես»:
- «Վաղուայ», - եղաւ անոր չոր պարփասխանը:

Նեղ կացութեան մաքնուեցայ: Շափ անփորձ էի, դեռ երբեք նման հոգեկրթութիւն չէի գուած:

- «Ինչպէ՞ս, ինչի՞ մասին պէտք է խօսիմ»:
- «Խօսէ Յիսուսի մասին, հապա ինչի՞ մասին պիփի խօսիս»:

Յեփազային նկապեցի, որ բոլոր վարդապետներուն ալ նոյնը կ'ըսէր. պարզապէս պէտք է Յիսուսի մասին խօսիլ, պարզմել թէ ինչպէս դուք հաւաքքի եկած էք, Յիսուսը ճանչնալով:

Օրական երեք անգամ 45 վայրկեան արդեօք ի՞նչ պիտի խօսէի: Չէի զիստեր, թէ ինչպէ՞ս պիտի ընեմ: Մտածեցի, եթէ Մայր Թէրեզան ինձի նման առաջադրանք մը կու դրայ, ուրեմն Սուրբ Հոգին ալ ինձի պիտի օգնէ: Ակսայ դարբեր գիրքեր կարդալ, ուսումնասիրել սուրբ Իզնափիոսի հոգեկրթութեան ծեռնարկը: Նոյն օրը երեկոյեան Սուրբ Հոգին զիս դրկեց Վարդապետ Հանս Պուտափի քանի մը ձայնաերիզները՝ Սուրբ Պատրարքի մասին: Մինչեւ առփուայ ժամը երեքը նստած կ'ուսումնասիրէի զանոնք եւ կը թարգմանէի գրառումներս անգլերէնի:

Ցաջորդ օրը այդ գրառումներուս հիման վրայ կազմեցի դասախոսութեանս ուրուագիծը՝ բաժնելով զայն չորս մասերու՝ համեմագելով անձնական կեանքիս դարբեր հանգրուաններուն, որ այդ պահուն Սուրբ Հոգին յիշեցուցած էր:

Այսպէս անցան հոգեկրթութեան բոլոր օրերը, երեկոյեան դրուն կը շբապէի, անմիջապէս կը նստէի ձայնարկիչի առջեւ եւ կը խորասուզուէի ձայներիզէն լսած հոգեւոր ուսուցման մէջ: Ութ ձայներիզներ ութ օրուայ համար, քոյրերու հոգեկրթութիւնն ալ ութ օր կը դիւէր: Պիտի խոսքովանիմ, որ շաբ յաջող անցան անոնք, այսօր ալ քոյրերը, երբ հանդիպին ինձի՝ կը յիշեցնեն, թէ որքան ազդած էր այդ հոգեկրթութիւնը իրենց վրայ այդ օրերուն: Անկասկած Սուրբ Հոգին ինք անձամբ կը գործէր՝ օգբագործելով զիս եւ հայր Պուտափը:

Ցիշեմ որ առաջին օրերուն Մայր Թէրեզան ինք անձամբ ներկայ կը գիտուէր հանդիպումներուն: Ցաջորդ օրերուն դարբեր պարփականութիւններու պարճառով սփիպուած էր բացակայելու, սակայն մինչեւ այսօր ալ կը հաւաքրամ, որ ան կու գար սփուզելու թէ այս նորընծայ վարդապետը ի՞նչ կը սորվեցնէր իր մայրապետներուն: Անշուշփ, այս մբածումը զիս շաբ պրկուած կը դարձնէր:

Ենթագային դարբեր առիթներով բազմաթիւ հոգեկր-

թութիւններ գուած եմ Մայր Թէրեզայի քոյրերուն: Անգամ մը գիսաւոր մայրապետներէն մէկուն հարցուցի, թէ թեմա մը կա՞յ արդեօք, որ քոյրերուն աւելի կը հետաքրքրու՝ որպէսզի անդրադառնամ խօսքիս մէջ: Զարմացայ երբ պարփախաննեց.- «Ինչպէ՞ս գլուխ ելլել խենթ վարդապետներու հետ»: Յարակ էր, որ ան «Վասր փորձառութիւն» մը անցուցած էր: (Երբեմն կը պարփակէր, որ քոյրերուն խնամք դանող վարդապետները կը խախտէին աւանդական աղօթքները՝ իրենք իրենցմէ նոր նոր օրենքներ դնելով եւ կամ անոնցմէ ունանք ալ անձնական կեանքի մէջ դարբեր խնդիրներ կ'ունենային):

Մայր Թէրեզան յափուկ յարգանք կը ցուցաբերէր վարդապետներուն՝ աւելի քան այլ ծառայողներուն եւ նոյնիսկ իր քոյրերուն: Ճաշի ժամանակ, նստելու ափեն, հանգիստի պահերուն կամ այլ առիթներով՝ ան միշտ գթառապ մօր մը նման հոգափար եւ ուշադիր էր վարդապետներուն հանդէպ: Թէ ինչո՞ւ այդքան մեծ սէր՝ անոնց հանդէպ, չեմ գիտեր:

Անգամ մը, լրագրող մը հարցուցած է իր ունեցած համաշխարհային յաջողութեան գաղփնիքին մասին.

- «Ես ամէն օր, ամէն առվու հաղորդութիւն կ'առնեմ»: Այս էր թերեւս պարբառը, որ ան կ'ուզէր իր քովը միշտ վարդապետ մը ըլլար՝ հաղորդուելու, ինչպէս նաև՝ բարեխու ըլլալու իր յափուկ կարիքներուն համար, որոնց մասնակից կը դարձնէր զայն:

Ան իր եափսկուպուէն պահանջած էր երեք գրաւոր արփօնագրեր, իրենց մագուսին մէջ. Արփօնութիւն՝ ամենասուրբ նշխարը պահելու, երկրորդ՝ վարդապետ մը ամենօրենայ պարփակի համար, եւ թոյլգուսութիւն՝ ողորմութիւն հաւաքելու շրջանի եափսկուպուին հսկողութեամբ:

Մայր Թէրեզան իրաւ միսիոնար էր, եւ իրաքանչիր մարդու մէջ գործելով կը դիւնէր ամենակարող Ասպուած

**Եւ Յիսուս:** Միաժամանակ ան նաեւ փնտող մըն էր, հիացող մը, աչքերը բաց՝ Ասպուծոյ փառքին եւ ներկայութեան: Կը յիշեմ, օր մը ուղղաթիռով Փրակ կը ճամբորդինք միասին: Հրաշակի եղանակ էր, օդազուին պագուիրած էին որքան հնարաւոր է ցածէն թոշիլ, քանի Մայր Թէրեզան սրբի հարցեր կը դիմագրաւէր այդ ժամանակ: Ուղղաթիռը այնքան ցածէն սկսաւ թոշիլ, որ մենք կրցանք բնութիւնը շաբ մօդէն գտնեն: Ի՞նչ հաճելի փորձառութիւն էր: Երբեմն ծառերու վերեւի մասերը կրնայինք բռնել: Կրնայինք ամէն բան յստակօրէն գտնեն: ամէն մէկ փողոցը, ցանկապատը, բակը, ծառը: Օդազուն ճամբու երկարութիւնը կարձեցնելու համար՝ անփառի ճամբան կը գործածէր: Ցեփոյ գիլցանք, թէ ան երկար փարիներէ ի վեր՝ պագերազմի ժամանակներէն սկսեալ, քաղաքի ամենափորձառու օդազուներէն մէկն էր: Մայր Թէրեզան պագուհանէն որւս կը նայէր, հիացած բնութեան գեղեցկութեամբ եւ անկասկած խորասուզուած Ասպուծոյ ներկայութեան մէջ:

Յանկարծ կողմս շրջուեցաւ եւ ըսաւ.

- «Վարդապետ, գեն» եւ կարճ դադարէն յեփոյ շարունակեց. - «Դիւրին բան է Ասպուծոյ գեղեցկութիւնը հասկնալը: Վար նայիր: Դիւրին է նաեւ Անոր ամենակարողութիւնը հասկնալը: Այս ամբողջ գեղեցկութիւնը ինք սպեղծած է: Սակայն որքան դժուար բան է հասկնալ Ասպուծոյ խոնարհութիւնը»: Ես գիխով հաւանութիւն փուի: «Ինքան ալ ուզեմ չեմ կրնար հասկնալ», - շարունակեց:

Այդ օրէն ի վեր փարիներ անցած են: Սակայն «Ասպուծոյ խոնարհութիւն» խօսքը այդ օրէն զիս հանգիստ չէ ծզած: Այո, «գրեսնել աշխարհը Ասպուծոյ խոնարհութեան ընդմեջէն», ինծի համար նորութիւն էր: Ասպուծ ամենակարող է, սակայն երբեք իր ամենակարողութիւնը մեզ չի պարփարեր, այլ ազաք ծզած է մեզի: Մեր ազաքութեան համար, մեզ սիրելու համար՝ Ասպուծ կը հրա-

ժարի իր ամենակարողութիւնը գործածելէ: Աւելին. Ան կը դառնայ մսուրի մէջ դրուած անօգնական մանուկ մը, խաչէն կախուած անօգնական փառապեալ մը: Ասպուծ բարին չի պարփարեր մեզի, այլ մեր մէջ եղած չարը իր վրայ կ'առնէ՝ փառապելով: Ծշմարիփ սէրը ինքզինք չի պարփարեր: Մեր սեփական կամքով կամ կը մերժենք եւ կամ մեր սեփական ազաքութեամբ կ'ընքրենք Ասպուծ, եւ այդ ժամանակ է որ մեր ծառայութիւնը իսկապէս արժէք կ'ունենայ: Ասպուծոյ խոնարհութիւնն է որ մեզի այդ ազաքութիւնը կու փայ:

Սովորաբար Սուրբ հաղորդութիւն առնելէ ու պարփարազն աւարփելէ յեփոյ, քոյրերը կ'աղօթեն աշխարհի փարբեր մասերու մէջ գիմուող բոլոր գթութեան գուներուն համար, Մայր Թէրեզան ալ կ'աղօթէ անոնց հեփ եւ միշչը բարձր, շաբ յստակ ձայնով:

Ահա այդ աղօթքներէն մէկը, որ քարփինալ Նիումէն գրած է.

«Միրելի Յիսուս, օգնէ մեզի. ուր որ երթանք քու անուշ բոյրդ պարածենք:

*Լեցուր մէր սրբերը քու կենարար Շոզիովդ:*

*Առ մեզ ամբողջութեամբ քու տիրապետութեանդ յակ եւ այնպէս փոխակերպէ մէր ամբողջ էութիւնը, որ մէր կեանքը քու կեանքիդ ճշմարիդ արդացուացումը դառնայ:*

*Մեր մէջ եղիր եւ մէր մէջէն այնպէս ճառագայթէ, որ մեզ հանդիպող ամէն մարդ, քու ներկայութիւնդ զգայ:*

*Թող որ մէր աչքերը մեզի չնային, այլ միայն քեզ լրէսնեն:*

*Մնա՞ մէր քով, որ մէնք ալ քեզի պէս սկսինք փայլի՝ լոյս դառնալով ուրիշներուն: Յիսուս, լոյսը քեզ մէ կը բխի միայն, ոչ թէ մեզմէ:*

**Դուն ես որ մեր մէջն ուրիշները կը լուսատու:**

**Կ'ուզենք քեզ միայն այս ձեւով փառաբանել, այս ձեւն է որ դուն ամենաշատը կը սիրեն. լոյս ոլլալ մեր շուրջիններուն:**

**Կ'ուզենք քեզի համար վկայել, առանց «քարողելու», առանց բառերու, մեր ունեցածով. յաղթող զօրութեամբ, մեր բանականութեան առինքնող հզօրութեամբ, քեզի հանդէպ ունեցած մեր սիրով, որուն պեսանելի լիութինը մեր սրբերուն մէջ կ'ապրի»:**

Մայր Թէրեզայի համար ասիկա էական էր. Յիսուս պիգի շողայ մեր մէջն, պիգի ճառագայթ առանց բառերու:

Կը յիշեմ դէպք մը որ պարահեցաւ Հռոմի քոյրերու գուներէն մէջ: Օր մը զինով մուրացկան մը ճօճուելով կը մօքենայ անոնց գրան դրուին եւ անկարող ըլլալով ինքզինք շիրակ պահելու՝ երկար ժամանակ դրուին զանգին վրայ կը յենի: Երբ քոյրերէն մէկը շրապով դրուոր կը բանայ, ան բարկացած կը յարձակի քրոջ վրայ.- «Մայրապետ, ես անօթի եմ, շուկ, բան մը գուր ուրբելու: Արդէն մէկ դարտ ի վեր հոս կեցած եմ: Ի՞նչ կ'ընէք ներսը, որ այսքան երկար հոս կը սպասեցնէք զիս: Տէ՛, շուկ զնա, բան մը բեր ուրբելու»:

Ճաշի ժամը շաբոնց վերջացած էր, սակայն քոյրը խոհանոց զնաց՝ բան մը պարապելու: Մինչ կը պարապել, միածեց ուրբեսփեղէնի գուպրակին մէջ շոգոլայի սալիկ մըն ալ դնել: Վերադառնաւ, պարբասք գուպրակը երկարեց մուրացկանին: Վերջինս քիթին գրակէն բաներ մը ըսելով՝ զնաց, յենելով մօքիկ ծառի մը, բացաւ գուպրակը, երկար ժամանակ կեցաւ ու սկսաւ նայիլ շոգոլային: Ցանկարծ սթափեցաւ, վերադառնաւ ու այս անգամ աւելի կարծ գետողութեամբ զանգեց: Ուրիշ քոյր մը բացաւ դուռը: Մուրացկանը մեծ քաղաքավարութեամբ հարցուց, թէ կրնա՞յ գրեսնել այն քրոջը, որ իրեն համար

ուրեմիք պարբասքած էր: Երբ քոյրը եկաւ, անոր յառելով իր յոգնած աքերը ըսաւ.

- «Մայրապետ, պարմէ ինծի քու Յիսուսիդ մասին»:

Արդեօք ի՞նչ գրեսած էր ան՝ կրոր մը շոգոլային մէջ: Թէրեւս Ասպուծոյ ողորմութենէն այն փոքրիկ կայծը, որ առօրեայի մէջ կ'ընդունինք Իրմէ՝ Յիսուսը ուրիշներուն ցոյց գրալու համար, Յիսուս արդէն ինքն է այդ ողորմութիւնը: Մայր Թէրեզան կ'ըսէր.- «Ասպուծոյ ողորմութիւնը ուրիշ բան չէ, եթէ ոչ Յիսուս ինք, որ մեր մէջ կը բնակի: Սրբութիւնը ուրիշ բան չէ, եթէ ոչ Յիսուս ինք, որ քու մէջն կ'ապրի»:

Լիզինյի Սիրուիի Թէրեզան, Մայր Թէրեզային սիրենին, որուն անունը իր վրայ առած էր՝ մայրապետ ծեռնադրուելու ժամանակ, եւ որուն ընպրած էր որպէս իր պահապան սուրբը, նոյնպէս հետեւեալը կ'ըսէր.- «Երբ կը սիրեն, Յիսուս ինքն է որ մէջս կը գործէ, եւ ես որքան Անոր հետ մէկ ըլլամ, այնքան աւելի կը սիրեն միաբան քոյրերս»:

Այս, Մայր Թէրեզային ընդմէջն մենք կը շօշափէինք Յիսուսի ներկայութիւնը:

Երբ հանդիպումներու ընթացքին պարահէր, որ պզիկներ ներկայ ըլլային, առիթը կը սպեղծէր անոնց բացարելու իր ձեռքի հինգ մարդներուն բացարբութիւնը, որուն մէջ ան ամփոփած էր Աւելապանի ամբողջ բովանդակութիւնը, այսինքն Յիսուսի նոյնացումը ծայրայեղ աղքարներուն՝ մեր եղբայրներուն հետք: Վերջին դափասփանի ժամանակ Յիսուս պիգի ըսէ. «Այս ինչ որ իմ այս եղբայրներէս ամէնէն փոքրին ըրիք, ինծի ըրած եղաք»: Այդ ընթացքին ան պզիկի մը ձեռքին հինգ մարդները օդին մէջ կը պահէր համրելով. «Ինծի ըրիք»: Խսկ յեփոյ պզիկներուն կրկնել կու գրաք ըսածը. «Ինծի ըրիք»: Իր մէկ ձեռքով մանկավարժական այս ուսուցումի կողքին՝ շարունակութիւնը կար որ երկու ձեռքով

կ'ըսէր.

- «Ես կ'ուզեմ եւ կ'ըլլամ Ասպուծոյ օգնութեամբ՝ սուրբ մը»:

Ամէն ծառայող կամ կամաւոր, որ Քալքութա գար, շուրջով արդէն կը զիտնար հնդիկ ընկերային ծառայողի մը պարմութիւնը:

Օր մը վերջինս Մայր Թէրեզային ըսած է.- «Դուն ալ, ես ալ, երկուս ալ ընկերային ծառայութիւն մըն է որ կ'ընենք: Սակայն իմ եւ քու ծառայութեան մէջ մեծ փարբերութիւն կայ. ընկերային ծառայողներս այդ ծառայութիւնը խնդիրի մը համար կ'ընենք, իսկ դուք՝ անձի մը համար»:

Մայր Թէրեզան անոր ըսածը այսպէս կը մեկնաբանէր.

- «Ես համոզուած եմ, որ ան լաւ զիտէր, թէ ով է այդ անձը՝ Յիսուս»:

Օր մը երբ հարցուցած են, թէ ինք ամուսնացած է, պարասիստանած է.- «Այո, ամուսնացած եմ, Յիսուսի հետ, բայց յաճախ այնքան ալ դիւրին բան մը չէ Անոր երեսին ժպարլը: Անիկա շաբ պահանջկուք է»: Սակայն, Մայր Թէրեզան Անոր միշտ կը ժպար: Հաւանաբար կը յիշէր այն օրէնքը, որ իր քոյրերուն նոյնպէս սորվեցուցած էր.

- «Եթէ ժպարալու պարմառ մը չկայ, ապա ժպիտ մը շինէ»:

«Յիսուսին պարկանիլ» Մայր Թէրեզայի համար կը նշանակէր Ասպուծոյ Վրամադրութեան փակ ըլլալ, աշխարհի մէջ գործածուելու՝ Իր ծրագիրներուն համար, յափուկ գործի մը համար, առանց սակարկութեան: Իրաքանչիւրս մեր կարողութիւններով պէտք է Ասպուծոյ Վրամադրութեան փակ դնենք մենք մեզ. այս էր Մայր Թէրեզային մօքեցումը: Եւ երբ ամէն բանի մէջ վսրահինք Իրեն ու Իր առաջնորդութեան, ապա Ասպուած ան-

պայման բան մը կ'իրականացնէ մեր միջոցաւ կամ գոնէ նուազագոյնը՝ մենք «չենք քանդեր Ասպուծոյ գործը»:

Ասիկա շաբ յսպակ կերպով ըսաւ ինձի, երբ 1986 թուականին Վիեննա եկաւ, եւ Ասպուծոյ հեռագետսիլի գլխաւոր կայանը խնդրեց ինձմէ անոր հետ հարցազրոյց մը կապարել: Անշուշփ, որպէս անփորձ գրուցավար շաբ յուզուած էի, երբեք արձանագրութեան սթիւգիոյի մէջ չէի գրնուած: Մայր Թէրեզան նկապեց յուզմունքը.

- «Հայր Լէօ, ինչո՞ւ այդքան յուզուած ես: Միթէ մեր կեանքը Ասպուծոյ ձեռքերուն մէջ չէ»:

- «Անշուշփ», պարասիստանեցի ամշնալով:

- «Ուրեմն, թոյլ վուր որ Ան գործէ քու մէջէլ»: Կարճ դադարէ մը եփք շարունակեց.- «Միակ բանը որ պիտի ընենք, աղօթեն է, որ յանկարծ Ասպուծոյ գործը չարենք: Ասիկա իր գործն է»:

## 8 ՓՈՔՐ ԲԱՆԵՐ՝ ՄԵԾ ՍԻՐՈՎ

**Մ**այր Թէրեզայի հետք ըլլալով, մարդիկ շուփով կը հասկնային, թէ կեանքի մէջ որքան քիչ բաներու պէտք ունին եւ որքան քիչ բաներով կրնան ապրիլ: Օրինակ, հազուսաբէն սկսեալ. Մայր Թէրեզայի հազուսաբը՝ սարին, քանի մը գրելէ կարկափած էր՝ իր իսկ ձեռքով: Իր հին սարիները, դեռ լման չմաշած՝ քոյրերը իրմէ ծածուկ կը պահէին, անշուշփ, հեռափես ծրագրի մը համաձայն՝ զանոնք ապագային որպէս արժեքաւոր նշխարներ ունենալու:

Օր մըն ալ յայգինաբերեց այդ պահարանը, ուզեց զիվնալ, թէ ինչ են այդ սարիները: Չոյրերու հնարամիփ դիքաւորութիւնը մէջփեղ ելաւ: Եփ առաւ սարիները ու նորէն սկսաւ գործածել: Սակայն քոյրերը կրկին սկսան հաւաքել:

Ինչ որ նուէր սպանար, շուփով ուրիշին կը նուիրէր: Ինչ որ ունէր, բոլորը աղքափներուն կը պափկանէր կամ՝ այն մարդոց, որ իր կարծիքով այդ պահուն պէտք ունեին: Երբեմն ալ նուէրները պարզապէս իր սիրոյ փոքր արդայայգութիւնը կը դառնային շափերուն:

Երբեմն ոմանք իրենց ժառանգութենէն բաժին ինկած արժեքաւոր իրեր կը նուիրէին, բնականաբար սպասելով, թէ ան պիփի գործածէր, սակայն յաճախ յուսախար կ'ըլլային: Մայր Թէրեզան մեծ վարպետութիւն ունէր սպացած նուէրները ուրիշներուն նուիրելու: Ան խորապէս հասկցած էր, որ բացարձակապէս ոչինչ ունենալը՝ իր ազագութիւնն էր, եւ ունեցուածքը իրեն համար ծանր բեր կը դառնար, եթէ զայն անմիջապէս ուրիշին չփար:

Ասոր լաւագրյան ապացոյցը հարուսափ ամերիկացիի մը հետք փորձառութիւնն էր: Անզամ մը ծայնասփիւտէն լսելով Մայր Թէրեզայի վկայութիւնը, այնքան կը դպաւորուի, որ անմիջապէս կը փափաքի մեծ դրուն մը նուիրել անոր: Մայր Թէրեզան կը գիբնայ թէ դրունը նախ շաբ մեծ է եւ միաժամանակ հարուսափներու թաղամասին մէջ կը գրնուի: Մեծ քաղաքավարութեամբ կը հրաժարի զայն ընդունելէ, պարագաներու պայմանով: Սակայն պահ մը մրածելէն յեպոյ Մայր Թէրեզան պարագանած է:

- «Ինչ որ հիմա չեմ կրնար գործածել, զիս միայն պիտի ծանրաբեռնէ: Եւ կարճ դադարէ մը յեպոյ՝ աւելցուցած է.

- «Եթէ յեփագային նման բանի պէտքն ունենամ, այդ ժամանակ ալ Վսկրուած ինծի կ'օգնէ»:

«Կարեւոր չէ թէ որքան կու դրանք, կարեւոր թէ որքան սէր կը դնենք այդ դրալուն մէջ»: Շավոնց ծանօթ էի Մայր Թէրեզայի այս խօսքերուն, այնքան կը սիրէի ու մինչեւ այսօր ալ շաբ գեղեցիկ ու շաբ ճիշդ կը դրեսնեմ զանոնք: Անզամ մը համդիածաց հայր Փասքալ Քերվերային՝ «Corpus Christi» քահանայական շարժումին առաջնորդը, որ Մայր Թէրեզայի կողմէ հիմնուած քահանաներու միջազգային կազմակերպութեան մաս կը կազմէր: Հանդիպումէն եքր միայն հասկցայ, թէ Մայր Թէրեզան որքան ազդած էր իր վրայ:

«Այս հինգ պզրիկ նկարները հետք Վիեննա կը դրանի՞ն՝ բարեկամիս», ըսաւ ինծի: Մայր Թէրեզան որուն որ հանդիպէր միշտ կ'ուզէր անպայման փոքր նուէր մը դրալ»: Փոխանցեց քանի մը պզրիկ նկարներ, որ Ֆրանսայի Արք քաղաքի յուշանուէրու խանութեն զնած էր՝

վրան քանի մը բառ մակագրելով:

Ցիշեցի. այս, Մայր Թէրեզան միշտ ինչ որ ձեռքը ունենար, հնարաւոր առաջին իսկ առիթով անմիջապէս ուրիշին կը նուիրէր: Իրմէ նման շաբ նուէրներ սպացած եմ. անծանօթ սուրբերու նկարներ, բուրդէ շալ մը, որ վիզիս դրաւ լեռնային Հնդկասպանի մէջ, եթէ ինքը անծամբ կը պաղէր, օրինուած ջուրի շիշեր, եւ նաեւ գիշերը լոյս գուտղ Ասկրուածամօր արձանիկներ, որոնցմով լեցուն էր պայուսակը: Անզամ մըն ալ այդպիսի արձանիկ մը հանեց իր կփորէ պայուսակէն, յարուկ խէժով մը, որ միշտ իր հետք կը կրէր՝ փակցուց ինքնաշարժիս առջևի ապակիին գակը: Եթէ ես ալ անոր դրուած այդ նուէրները ճիշդ ժամանակին այս ու այն կողմ չփայի, այսօր դրէր կ'ըլլայի չեխական թէյի գաւաթքներու սպասքի, ձեռքով աշխագրած ապարանջաններու, պզրիկ շարժական սեղաններու եւ նմանապէս շաբ ուրիշ օգբակար առարկաներու:

Ալ շխօսիմ հրաշագործ մեփալիոններուն մասին: Իր իսկ վկայութեամբ՝ ինքը միայն քառասուն հազար նման մեփալիոններ բաժնած է, որոնք պագրասպուած են 1830 թ. սրբուի մայրաբետ Ջայերին Լապուտի Ասկրուածամօր յայգնութեան նմանութեամբ, ըստ որուն՝ այն անձը որ հաւաքքով այդ մեփալիոնը իր վրայ կրէ, Ասկրուածամյոր մեծ շնորհքներ կը խոսպանայ անոր:

Եթէ մրածեմ այս մասին, թէ որքան կը սիրէր Մայր Թէրեզան հանդիպած մարդոց բան մը նուիրել, միշտք կու գայ հոգեհանգստեան արարողութենէն խօսք մը, որ կ'ըսէ. «Կրէ այս մափանին ձեռքիդ՝ որպէս նշան իմ սիրոյ ու հաւաքքարմութեան»:

Ինքն ալ այդպիս էր: Իրաքանչիւր պզրիկ նուէր՝ իր սիրոյ նշանն էր, որուն որ ալ նուիրէր: Այդ փոքր նուէրներուն միջոցաւ կը յաջողուկ կուրրեկ անծնակեղողնութեան եւ առանձնութեան պափնէշները: Այս, իրապէս ան կրցած էր այդպիսով շաբերուն կարծրացած սրբերը

փափկացնել: Խօսքերէն աւելի իր ձեռքերուն մէջ ունեցած ջերմութիւնը նոյնպէս իր սիրոյ պարզամն էր. մեփալիոնը կը դնէր դիմացինին ափին մէջ ու իր ձեռքերուն ջերմութեամբ կը ծածկէր անոր ափը:

Կարծրացած սրբի մը պարնեշը կոտրելու վկան եղած եմ, երբ Նիգարակուայի մէջ, դեռ մարքսիստական ռեժիմը կ'իշխէր՝ բռնակալ Դանիէլ Օրթէկայի դեկավարութեամբ: Մայր Թէրեզան խնդրեց, որ հնարաւորութիւն փրուի հանդիպելու Օրթէկայի հեր՝ քոյրերու գուն մը հասպարելու թոյլգուութիւնը սպանալու համար: Հանդիպումի հնարաւորութիւնը փրուեցալ իրեն: Մեզ առաջնորդեցին առանց պարուիաններու սենեակ մը, գեփնէն քիչ մը բարձր գեղադրուած լայն սեղանի մը քով, որուն եփին նսփած էին մումիայի պէս սառած դէմքերով չորս պոլամարդիկ՝ մեծ հրացանները ուսերուն:

Սէջփեղը նսփած էր Դանիէլ Օրթէկան: Ան իր երեք այցելուներուն՝ Մայր Թէրեզա, մայրապես մը եւ ես, կէս ժամնոց կրակուոր ճառ մը կարդաց՝ փարթիզանական պայքարի արդարութեան եւ իր չար թշնամիներու դէմ իր հաշուեյարդարի մասին: Երբ կապադութենէն փրփրած իր խօսքը վերջացուց՝ լուսական գիրեց: Մայր Թէրեզան խզեց այդ լուսականը շափ պարզ նախադասութեամբ մը.- «Այո, այո, սիրոյ գործերը՝ խաղաղութեան գործերն են»:

Լարուածութիւնը սասպիկացաւ, երբ մէկը զգինուեցաւ Մայր Թէրեզայի՝ անգերէնով ըսուած այդ նախադասութիւնը՝ նախագահին թարգմանէ սպաներէն; Ի վերջոյ ներկայ գֆնուոր մայրապեսը դողդոջուն ճայնով՝ այդ անշնորհակալ պարտականութիւնը իր վրայ առաւ: Սենեակին օդը ոչ միայն ապականած էր, այլ նաև՝ մթնոլորդը շիկացած:

Ցանկարծ, առանց բռնակալի պարտասիսանին սպասելու, Մայր Թէրեզան ուրքի ելաւ եւ մօքեցաւ սեղանին: Մինչ իր պայուսակը կը խառնէր, հարցուց բռնակալին.-

## «Երեխաներ ունի՞ք»:

Անկասկած, առանց հարցումին իմաստը հասկնալու Օրթէկան պարտասիսանեց.-

- «Այո»:

- «Քանի՞ հափ»:

- «Եօթ»: Մայր Թէրեզան պայուսակէն հանեց եօթ հրաշագործ մեփալիոններ եփեւ եփեւի, ամէն մէկը առանձին առանձին համբուրեց, եւ որքան կընար բարձր պարզեց, Օրթէկան երկարեց ծեռը զանոնք առնելու:

- «Կին մըն ալ ունի՞ք»:

- «Այո»: Նորէն պայուսակի մէջին մեփալիոն մըն ալ գպնուեցալ անոր համար: Համբուրեց եւ բարձր պարզեց:

- «Խսկ ահա այս մէկը ծեզի համար է», աւարդեց Մայր Թէրեզան իր նուիրաբաշխումը: «Նուք ասոր պէտքը ունիք, սակայն ասիկա ծեր վիզը պիտի դնէք, այսպէս...»: Թէլի մը վրայ անցնելով դրաւ բռնակալի վիզը, բացաբուելով թէ հոս պիտի դրուի:

Կարծես հարուածով մը ամբողջ մթնոլորդը այլափոխուեցաւ: Եւ ապա բռնակալէն՝ իրեն համար նուէր մը խնդրեց, որ էր մայրաբաղաքի ամենաաղքադ թաղամասին մէջ իր քոյրերուն համար՝ աղքագներուն ծառայելու հնարաւորութիւն:

Արդէն յաջորդ օրն խսկ, Մայր Թէրեզան արդօնութիւնը սպացած էր իր քոյրերուն համար գուն մը հիմնելու հոն:

Նուիրելը սիրոյ նշան է, եւ միաբանութեան քոյրերը ասիկա սորված են Մայր Թէրեզային: Թէ որքան իր քոյրերը իրենց հիմնադիրի օրինակին հեփեւած են՝ փարիներ եփք իմացայ, երբ Վիեննայի քոյրերը, օր մը լաւ գոցուած «կարեւոր» գուսի մը գուսին ինծի՝ Նի Եորք փանելու: Տուփին վրայ գրուած էր մանկական ձեռագիրով.

«Նիւ Եռքի քոյրերուն՝ Վիեննայի քոյրերէն. սիրով»: Նիւ Եռքի մէջ գիլցայ, թէ ինչ կար այդ կարեւոր փուփին մէջ՝ շոգոլաներ: Քանի մը շաբաթ վերջ վերադարձին նման փուփի մը սփացայ Վիեննայի քոյրերուն փոխանցելու: Ուաշինկթընէն պիփի անցնէի: Նման կարեւոր փուփի մը սփացայ՝ Վիեննայի քոյրերուն փոխանցելու: Երբ Վիեննայի մէջ քոյրերը երախտազիլութեամբ ընդունեցին փուփերը, աչքերուս չհաւաքացի: Շոգոլայի նոյն փուփերն էին, որ ես Վիեննայէն Նիւ Եռք փարած էի: Անկասկած այդ շոգոլաները «սիրով» Նիւ Եռքէն Ուաշինկթըն հասած էին, եւ Ուաշինկթընէն ովկիանոս կփրելով Վիեննա հասած: Հասկցայ. Նուէրը շոգոլաները չէին, այլ սէրը:

\* \* \*

Քայլութայի մայր փունին մէջ միայն մէկ վարդապետ կար՝ երեք հարիւր քոյրերու փրամադրութեան փակ, այդ պարմառով ալ Մայր Թէրեզան եւ քանի մը քոյրեր եախսկոպուէն թոյլփուութիւն սփացան հաղորդութիւն բաժնելու: Այդ պարարագին Մայր Թէրեզան քառորդ ժամ խօսեցաւ կամատրներու ծառայութեան մասին: «Այսօր ես օգնեցի քահանային, հաղորդութիւնը՝ Քրիստոսի մարմինը մարդակարարելու: Ես իմ երկու մաքներովս բռնեցի զայն ու մփածեցի. Ցիսուս որքան ինքզինք պարունակուցած է, ցոյց փալու մեզի, թէ մեզմէ մեծ գործեր չէ որ կը պահանջէ, այլ պարփիկ գործեր՝ սակայն մեծ սիրով»:

Չուզ դեռ պահած եմ շոգոլայի այն մեծ սալիկը, որ Մայր Թէրեզան ինծի նուիրած էր 1989-ին, Զավկուայ փօնին առթի՝ զայն Հայաստան դրկելով: Շոգոլայի թուղթին վրայ, վերեւի մասը գրուած է. «Ասպուած օրինէ. Մայր Թէրեզա»:

Մինչեւ այսօր այդ շոգոլան չեմ կերած: Հաւանաբար այդ շոգոլան արդէն փշուր-փշուր եղած է, սակայն երբեք չէ խամրած այդ ոչ-սովորական մարդուն սէրը, որ կը ճառագայթէ անկէ:

- «Կարեւոր չէ թէ մենք որքան կու փանք: Կարեւոր է թէ որքան սէր կը դնենք փալու մէջ»:

Մայր Թէրեզան միշփ ուշաղիր էր իրեններուն նկապմամբ, պարմառով այն նշանաբանն էր, որով միշփ կ'առաջնորդուէր.

«Քու սէրդ կենդանի գործի վերածէ»:

Ես յաճախ արժանացած եմ Մայր Թէրեզայի սիրառապ ուշաղրութեան ու յարգանքին, ինչպէս օրինակ, Կեղրոնական Հնդկաստանի համալսարանէն վերադարձի ժամանակ: Մայր Թէրեզայի քոյրերու երկու փուները պիփի այցելէի: Օգրուելով առիթէն, փեղական մամուլը արդէն փեղեկացուցած էր Մայր Թէրեզայի ժամանումին մասին: Վիեննայէն Մադրաս հասանք ութ ժամուայ ճամբորդութենէն եղք, ուր բոլոր փողոցները լեցուն էին մարդոցմով, որոնք եկած էին Մայր Թէրեզային գոնէ պահ մը փեսնելու եւ ձեռքով հեռուէն ողջունելու: Երկար ժամեր փեւեց, որովհետեւ ինքնաշարժներու շարասիւնը սփիպուած էր շափ դանդաղ քայլել մարդոց բազմութեան մէջէն՝ առիթ փալով փարբեր պարուիրակութիւններուն՝ ողջունել Մայր Թէրեզան:

Արեւը կիզիք էր եւ կ'այրէր մեզ՝ առանց ինայելու: Երկար խօսելէ յոզնած էինք եւ մարդիկ հրմշվկելով կը մօգենային՝ գոնէ թեթեւորէն անոր դպնալու: Գիշերուայ ժամը փասնմէկին միայն հասանք Մադրասի քոյրերուն բնակարանը: Արդէն սպառած էի: Նախքան սենեակ միքնելս, ըստ սովորութեան, նախ մափուռ պիփի միքնէինք, գոհաբանական կարճ աղօթք մը ընելու՝ Խաչելութեան առջև:

Թէեւ կարողացայ լուս կենալ բարեպաշտ կեցուածքի մէջ, սակայն այրող ծարաւս թոյլ չէր փար որ կարենամ «բարեպաշտ» կերպով կեղրոնանալ աղօթքին մէջ: Միայն կը մփածէի զաւաթ մը ջուր խմելու մասին եւ որքան հնարաւոր է շուրպ: Յանկարծ եփեւս լսեցի, որ մէկը կամացուկ քայլերով ինծի կը մօգենայ. քոյր մը մեծ զաւաթով ջուր կը բերէր, Մայր Թէրեզան անոր աշքով նշան ընելէ եփը: Ես ծունկի եկած էի եւ փեսայ թէ ան ինչպէս զաւաթը շաբ կամաց մօգենուց ոփքերուս:

Ամէն անգամ երբ Մարդեռոսի Աւելքարանի հեփեւեալ համարները կարդամ. «Ով որ այս փոքրիկներէն մէկուն նոյնիսկ զաւաթ մը պաղ ջուր կու փայ խմելու՝ իմ աշակերփս ըլլալուն համար, զսփահ եղէր որ իր վարձագրութիւնը պիփի չկորսնցնէ» (10.42), միշտ հեփս պարահած այս դէպքը կը յիշեմ. այդ օր ինծի համար մէկ բան յսփակացաւ, թէ ես միայն իմ ծարաւիս մասին կը մփածէի, իսկ Մայր Թէրեզան մեր ծարաւին մասին:

Աղօթքէն վերջ ալ իր մասին չէր մփածեր, այլ երկու ներքնակ բերաւ, գլխի ծածկոց մը, անձեռոց եւ կփոր մը օճառ՝ աւանդագրունը ուր կը գրնուէի, որպէսզի ժամանակ չկորսնցնենք, այլ շուրփով քնանանք:

- «Հանգսպացէք հիմա, ձեզի համար շաբ ծանր օր էր այսօր»:

- «Չեզ համար աւելի ծանր էր Մայր Թէրեզա», - նկատել գրուի: Ուրախ, բայց միաժամանակ լուրջ պարախան մը փուաւ ինծի.

- «Ամէն բան թիսուսի համար»: Այդ ժամանակ Մայր Թէրեզան եօթանատունեօթ փարեկան էր, այսինքն իմ եւ ուղեկցող քրոջ փարիքը գումարած:

Քանի մը փարի եփը, երբ իր փարիքին մասին հարցուցին՝ խորամանկ ժափիքով մը պարախանեց.

- «Արփաքինով ութսունմէկ փարեկանի փեսք ունիմ,

բայց ներքնապէս փասնութ փարեկան եմ»:

Գթութեան քոյրերու բոլոր փուներու մէջ օրէնք էր՝ պափարազէն եփը իրենց ծառայող վարդապետներուն նախաճաշ հրամցնել: Քալքութայի մէջ ալ նոյնն էր: Մայր Թէրեզան ինք անձամբ հոգ փարաւ, որ եպիսկոպոս Հնիլքան, սլովենացի քահանան, լրագրուիին եւ ես՝ պարագէն անմիջապէս եփը նախաճաշ սրբանանք, շաբ նեղ աւանդագրան մէջ եւ շաբ փոքր սեղանի մը վրայ: Այդ աւանդագրունը կը ծառայէր քոյրերու համար եւ որպէս ընդունարան են որպէս հանդիպման վայր: Անկասկած, բարձրասպիճան հիւրի ներկայութեան համար Մայր Թէրեզան պափուիրած էր, որ նախաճաշի մէջ փապկուած հաւկիթ ալ ընդգրկեն: Քալքութայի համար ասիկա շռայլութիւն էր:

Նկատեցի, որ միւս երեք հիւրերը փապկուած հաւկիթէն չկերան: Հաւանարար առողջապահական հարց մը ունեին եւ կամ այլ պափճառ մը: Որպէսզի քոյրերը յանկարծ չվիրաւորուին, եւ ըսեմ՝ որ փապկուած հաւկիթ շաբ կը սիրեմ, ինքզինքս «զրիեցի» եւ անոնց բաժինն ալ կերայ: Ցաջորդ օրը միայն ես էի պարագագիզը: Պափարազէն յեփոյ՝ դարձեալ նախաճաշ հրամցուեցաւ աւանդագրան մէջ: Եպիսկոպոսն ու մնացած հիւրերը ուրիշ պարփականութիւններ ունեին կափարելու: Շաբ զարմացայ, երբ փեսայ չորս բաժին հաւկիթ դրուած էր: Անկասկած զիսաւոր մայրապետը փեղեակ դարձած էր, թէ որքան փապկուած հաւկիթ կը սիրեմ, թէեւ Մայր Թէրեզան ներկայ չէր, սակայն եւ այնպէս այս ընթացքը շարունակուեցաւ կեցութեանս ամբողջ ընթացքին:

Տասնիինգ փարի անց ես Վարշավայի մէջ քոյրերուն հոգեկրթութիւն կու փայի: Առաւօգեան պափարազէն եփը ըսպ սովորութեան աւանդագրան մէջ նախաճաշ հրամցուեցաւ: Անակնկալի եկայ, երբ սեղանի վրայ չորս բաժին փապկուած հաւկիթ փեսայ: Մէջս կասկած մփաւ,

սակայն շուպով այս հարցը յսքակացաւ, երբ իմացայ թէ քոյրերէն մէկը որ այն ժամանակ Քալքութայի մէջ մեզ սպասարկած էր, հիմա Վարշաւայի փառ մէջ գլխաւոր մայրապետը դարձած էր: Ան յիշած էր հաւկիթի հանդէա ունեցած մեծ սէրս: Այս պզրիկ արարքին մէջ կարելի է ճանչնալ անոնց մեծ սէրը: Նաև խորապէս հասկցայ, որ քոյրերը ոչ միայն իրենց սէրը, այլ նաև իրենց «զաղդնիքը» երկրէ երկիր կը փոխանցեն:

Անգամ մը Մայր Թէրեզան հրաւիրուած էր Պոննի քաղաքաբետին կողմէ, զինք մրցանակով մը պատուելու եւ այդ ընթացքին նաև խօսք մը ըսելու: Ի պարի թանկագին հիւրին՝ սասպեքտական շքեղ սրահին մէջ պատրաստուած էր յափուկ ճաշկերոյթ մը, իր բոլոր ուղեկիցներն ալ նոյնպէս հրաւիրուած էին: Նկափի ունենալով, որ Մայր Թէրեզան կամ քոյրերը երբ այցելէին Հնդկասպանի ծայրայեղ աղքաֆներուն օգնելու, մեծ առաքածեռութեամբ կը հիւրասիրէին անոնց, նոյնիսկ իրենց վերջին կողոր հացը կամ վերջին մէկ ափ բրինձը առաջարկելով: Մայր Թէրեզան օրէնք մը սահմանած էր քոյրերուն համար. իրենց գունէն զաք ուրիշ ոչ մէկ կեղ որեւէ բան չուփել, նոյնիսկ ճամբորդութեան ժամանակ, անոնք պարփառը էին իրենց կերակուրը իրենց հետ առնել եւ դուրս՝ փիքնիկ ընել: Այդ օրն ալ Մայր Թէրեզան չ'ուզեց բացառութիւն շնորհել, այլ հարցը հետքնեալ ձևով լուծեց.- «Քոյրեր, ինչ ուփելիք որ ծեզի հետ առած էք հանեցէք, հոս փիքնիկ մը կ'ընենք»:

Եւ քոյրերը սկսան իրենց ունեցած ուփելիքը կիսել հոն գինուող արժանապարի հիւրերուն հետ: Քաղաքապետն ու իր հիւրերը սպացան քոյրերու բերած հացէն, ճաշկերոյթը իսկապէս փիքնիքի վերածուեցաւ եւ քոյրերը այդպիսով իրենց օրէնքը պահպանեցին:

Երբ Պոննէն ուղղաթիռ առինք՝ ճամբան շարունակելու համար, Մայր Թէրեզան բացաւ իր պայուսակը, դուրս

հանեց բոլոր բարիքները, որ հետք առած էր ու բաժնեց իր ուղեկիցներուն: Շոգոլայ մըն ալ հանեց: Հոս ըսեմ որ ան շոգոլայ շաք կը սիրեր: Տակաւին չհասած մեզ հրամցնելու, վերէն ելա եւ զնաց դեպի օդաչուներուն խցիկը, կարճ ժամանակ եփք վերադարձաւ եւ մնացած շոգոլաները բաժնեց:

Երբ ուղղաթիռը վայրէցք կափարեց, նախ օդաչուները իջան ուղղաթիռն եւ կանգնեցան ելքի ասդիմաններուն, մէկը՝ աջ, իսկ միսաք՝ ձախ կողմը: Մայր Թէրեզան մօդեցաւ մուգքին, եփեւէն միւս ուղեւորները: Երբ հասայ օդաչուներուն, վեսայ թէ անոնցմէ մէկուն աչքերը արցունքովեր էին, հարցուցի թէ բան մը պափահած է կամ թէ ինքզինք լաւ չ'զգար: Պարախախանեց:

- «Գիտէք, արդէն քսանիինզ գրաբի է որ այս ուղղաթիռը կը քշեմ, ասով բազմաթիւ նշանաւոր եւ հեղինակաւոր անձեր փոխադրած եմ, սակայն ոչ մէկէն նուէր չեմ սփացած երբեք: Այսօր առաջին անգամ էր. Մայր Թէրեզան շոգոլայ հրամցուց ինծի եւ հրաշագործ մնպալիոն մը»:

\* \* \*

Զանի մը ամիս սպիապուած էի Մայր Թէրեզային հետ Քալքութա մնալ, եւ առիթը օգբագործելով, այդ ընթացքին բազմաթիւ վեսաերիզներ ու լուսանկարներ նկարահանեցի Մայր Թէրեզայի, անոր քոյրերուն եւ աղքափէն ամենաաղքափներուն: Հոնկ Քոնկէն քամերա մը գնած էի՝ որպէսզի կարողանամ Մայր Թէրեզան ու իր աշխարփանքը պափկերող որակեալ լուսանկարներ նկարել: Ապա Քալքութայէն Սոսկուա պիփի երթայի: Չէի ուզեր այդ նկարները հետք Սովետական Միութիւն դանիլ, կը վախնայի՝ որ կրնան գրաւել, երբ ճամպրուկիս մէջ գլխնեն զանոնք: Խնդրեցի որ Մայր Թէրեզան այդ բոլոր նկար-

ներն ու գեսաերիզները իր տիրումաթիք պայուսակին մէջ զեկույլով զանոնք իր հետ Հռոմ փանի, որովհետեւ որոշած էր երեք շաբաթ վերջ Հռոմ երթալ: Համաձայնեցաւ այդ «բեռը» իր հետ փանի:

Այսպէս ուրեմն, ես անոր վստահեցայ այդ կարեւոր «ծանր» բեռը: Յիշեմ այսպեղ, որ այդ նկարներէն մէկ քանին այս գիրքին մէջ ներառած եմ:

Մուսկուայի մէջ ունեցած իմ հետաքրքրական փորձառութիւններէս եփք, Հռոմ վերադարձայ եւ երբ հասաւ Մայր Թէրեզայի վերադարձի օրը, քոյրերուն հետ միասին օդակայան գացինք զինք դիմաւորելու: Ուրախութեամբ եւ անհամբեր կը սպասէի իմ փուած փուփս՝ գեսաերիզներն ու նկարները: Գացինք պայուսակները սփանալու սրահէն եւ հոն ողջոյններով ընդունեցինք Մայր Թէրեզան: Սպիտուեցանք սպասել անոր 54 փուփերն ու պայուսակները: 53 փուփերը եկած էին, 54-րդը չկար: Եւ իմ ծրարս ալ ճիշդ այդ փուփին մէջն էր: Անչափ նեղուեցայ եւ միաժամանակ՝ հիասթափուեցայ. Մայր Թէրեզային մօփենալով ըսի.- «Երթանք յայգնենք կորսուած պայուսակին մասին»: Պարասխանափուները հանգստացուցին թէ՝ «Պոմպէյէն եկող յաջորդ օդանաւով ծեր պայուսակը կեսօրէ եփք միայն կրնայ հասնիլ»: Մայր Թէրեզան խորհուրդ փուալ.

- «Սուրբ Անդոնին (որ կորսուած առարկաները գտնելու բարեխօս սուրբն է) հագուցման խոսքում մը փուր»: Չներթելով առաջարկը, ես ալ Սուրբ Անդոնին՝ 50 փոլար խոսքացայ, որ այդ ժամանակ մեծ գումար էր, եւ կեսօրէն եփք դարձեալ օդակայան գացի: Պայուսակը դարձեալ չկար: Յաջորդ օրն ալ չեկաւ: Եւ ոչ ալ միւս օրը: Պարասխանափուները ըսին, որ այլեւս յոյս չկայ, եւ հաւանաբար գողցուած է: Արդէն յուսախաբ, նաեւ Սուրբ Անդոնին, գացի Մայր Թէրեզային մօփ ու սկսայ իմ ցաւս գանգափիլ: Միայն ըսաւ.

- «Ինքան խոսքացար Սուրբ Անդոնին»:

- «Ինչպէս որ ըսիք, 50 փոլար»:

- «Պէքք է ըսէիր, որ 50 փոլարը աղքափներուն հացին համար է, որոնց հանդէա անիկա շափ զգայուն է»: Ուրեմն խոսքացայ յիսուն փոլար «աղքափներու հացին համար», բայց այդ պահուն մփածեցի, թէ այդպիսի արժեքաւոր փուփի մը համար յիսունը քիչ է եւ աւելցուցի յիսուն փոլար եւս: Երկու ժամ վերջ դարձեալ օդակայան գացի եւ արդէն պայուսակը եկած էր, պաշփօնեան զարմանքի մափնելով:

Հարց մը այնուամենայնիւ անպատասխան մնացած էր ինծի համար մինչեւ օրս. Ի՞նչն էր պափճառը, որ սուրբ Անդոն պափասխանեց, արդեօք աղքափներու հացին համար ըսե՞լս, թէ՝ յիսուն փոլարը հարիւրի բարձրացնելս:

Անգամ մը Նիւ Եորքի մէջ, ՄԱԿ-ի մէջ արփասանած խօսքի ընթացքին պազիկ պարմութիւն մը պարմեց, ինչպէս սովորաբար կը սիրէր «կաթեքիզմ»ի դասերուն մէջ ընել.

- «Երբեք չեմ մոռնար, թէ ինչպէս օր մը երկու նորապսակներ մեր փունը եկան եւ որոշ գումար մը յանձնեցին ինծի: Հարցուցի, թէ ուրկէ՝ այսքան դրամ ունիք ծեր մօփ: Ըսին, երկու օր առաջ ամուսնացած ենք, ամուսնութենէն առաջ որոշած էինք որ պսակի հագուստ պիփի չառնենք: Ակոր դրամն է որ իհմա ձեզի կու փանք»: Եւ մենք գիրենք թէ իհնգուներու երկրին մէջ ինչ կը նշանակէ ընդանիքի մը համար, պսակի հագուստ չառնել եւ առանց պսակի հագուստի հարսանիք գոնել: Նորէն հարցուցի: Ինչո՞ւ, ինչո՞ւ այսպէս ըրիք: «Մենք զիրար շափ կը սիրենք եւ մեր սէրը ուզեցինք բաժնել այնպիսի մարդոց հետ, որոնց դուք կը ծառայէք: Հապա ինչպէս պիփի գիրենք սիրոյ ուրախութիւնը, եթէ ոչ ցաւ պափճառելու ասպիճան՝ փալովք»:

«Նախքան Եթովպիա երթալս,- շարունակեց Մայր Թէրեզան,- քանի մը պզրիկներ քովս եկան: Անոնք լսած էին որ ես հոն կ'երթամ: Եկած էին, որովհետեւ քոյրերէն լսած էին, թէ հոն պզրիկները շափ կը փառապին: Անոնց-մէ իւրաքանչիւրը իր հետք բերած էր չնչին դրամ, այնքան ինչքան որ ունեին: Պզրիկ փղայ մը մօքեցաւ ինձի. «Ես դրամ չունիմ, բան մը չունիմ փալու: Միայն այս շոգոլան ունիմ: Հետք առ եւ փուր Եթովպիացի պզրիկի մը»: Այս պզրիկը մեծ սիրով սիրեց, կը մփածեմ, որովհետեւ առաջին անգամն էր, որ իր ձեռքը շոգոլայ ունեցած էր եւ սակայն այդ շոգոլան ուրիշին փուրաւ: Տուաւ ուրախութեամբ, կարողանալով զայն բաժնեկցի ուրիշին հետք, այն ուրիշին՝ որ հեռու Եթովպիոյ մէջ կ'ապրէր, անոր փառապանքը քիչ մը թեթեւցնելու համար: Ասիկա՞ կը նշանակէ սիրոյ ուրախութիւն. փայ՝ ցաւ զգալու ասքիճան: Յիսուսին համար ցաւ էր սիրելը, որովհետեւ խաչին վրայ մեռաւ մեզի սորվեցնելու համար, թէ ինչպէս պէտք է սիրենք: Ասիկա է ճանապարհը, այս է այն ձեւը որ մենք նոյնպէս պէտք է սիրենք. ցաւ զգալու ասքիճան»:

## 9 ԱՂՋԱՏԵՆ ԱՄԵՆԱԱՂՋԱՏԻՆ ԴԵՏ

**Մ**այր Թէրեզան՝ քաղաքացիական անունով Ազնէս Գօնքսա Բօժարսիին, ծնած է ալպանացի կաթողիկէ ընդունակի մը մէջ: Հայրը Նիրոլան ( Քողան ) Փրիցը էնէն էր, 1900 թուականէն սկսեալ կ'ապրէր Սկոփէտի մէջ (այն ժամանակուայ Ցուսկուի), այսօրուայ Մակեդոնիոյ մայրաքաղաքը: Նախ դեղագործ էր, յեփոյ անցաւ շինարարական աշխագանքի, աւելի ուշ՝ մփաւ աշխագանքի բարեկամի մը հասպագութեան մէջ: Մայրը՝ Դրանան, դասնվեց գարեկան էր երբ ամուսնացաւ եւ ամուսինէն դասնութ գարի փոքր էր: 1905 թուականին ծնաւ առաջին աղջիկ զաւակը՝ Ազնան, երեք գարի վերջ եղբայրը՝ Լազարը: Իսկ երկու գարի անց, 26 օգոստոս, 1910-ին ծնաւ Ազնէսը:

Այդ գարիներուն Սքոփէտին ունէր 47.000 բնակչութիւն՝ մեծամասնութեամբ իւլամներ: Հոն կ'ապրէր նաև օրթոպոքս մեծ եւ կաթողիկէ փոքր համայնք մը, նկատի ունենալով որ կաթողիկէները քիչ էին թիւով, սակայն կազմակերպուած էին եւ համոզուած՝ իրենց ինքնութեան: Պալգանեան պաքերազմէն առաջ Մակեդոնիոյ այսօրուայ մայրաքաղաքը կը պաքկանէր Օսմանեան Կայսրութեան, որ եփքը ինկաւ սերպերու գիրապետութեան գակ:

Վարդարանը միշտ Մայր Թէրեզային ձեռքը կը փեսնէին: Անոր բարեպաշտութեան պարբառը մայրն էր՝ Դրանան, որ ամէն առփու պզրիկներուն առփուայ պատարագին կը գանէր, իսկ երեկոյեան միասին Վարդա-

րան կ'աղօթէին: **Փոքրիկ Ազնէսը իր ընդանիքին մեջ սորված էր նաև հաւաքրի ամբողջական դարողութիւնը, իր մայրը միշտ կ'այցելէր աղքադներն եւ հիւանդները:** Ընդանիքը բարեկեցիկ կեանքով կ'ապրէր, մինչեւ իր հօր մահը՝ քառասունվեց դարեկանին: **Հայրը իր գործէն զափ, կը սիրէր քաղաքականութեամբ զբաղիլ, պերական խորհուրդի անդամ էր եւ կը պաշտպանէր ալպանացիներուն իրաւունքները:** 1919 թուականին, Սերպիոյ մայրաքաղաք Պելկրապի մեջ տեղի ունեցած ժողովէ մը՝ ան վերադարձաւ սուր ցաւերով, անմիջապէս փոխադրուեցաւ Սկորփիժի հիւանդանոցը, ուր եւ քանի մը ժամ անց մահացաւ: Որդին՝ Լազարը, համոզուած էր, որ հայրը թունաւորած էին իր քաղաքական կեցուածքներուն պարճառով:

Հօր մահէն եփք ընդանիքի դնդեսական վիճակը վափթարացաւ: Մայրը սփիպուած էր ծանր աշխագանքով ուրքի պահել ընդանիքը: Ազնէս մօր համաձայնութեամբ, դասնութ դարեկանին, հեռացաւ ընդանիքէն եւ միաւ Քոյրերու Լորեթոյի վանքը որպէս քոյր Թերեզա՝ իր կեանքը միսիոնարութեան նուիրելու: 1934 թուականին, մայրն ու քոյրը Սքորփիժէն՝ Ալպանիոյ մայրաքաղաք Թիրանա փոխադրուեցան եւ Ազնէս երբեք չբեսաւ զանոնք: Համայնավար Ալպանիան, բազմաթիւ քաղաքացիական պարերազմներու եւ վերիվայրումներու պարճառու, արգելը կը հանդիսանար եւ կը խոչընդուքը քոյր Թերեզայի ճամբորդութիւնը:

Սկորփիժն ոչ միայն կենսաբանական առումով քոյր Թերեզայի ծննդավայրն էր, այլև իր հոգեւոր կոչումին օրուանը: 1922 թուականին, Ազնէս դասներկու դարեկան էր, երբ առաջին անգամ լսեց Հնդկասպանի մեջ քրութիացի թիսուսեան վարդապետներու ծառայութեան մասին: Այդ օրուընէ սկսեալ երիվասարդ աղջնակին մեջ փափաք արթնցաւ որպէս միսիոնար Հնդկասպան երթալ: Ինք եւ քոյրը կը պարկանէին Մարիամեան միաբանու-

թեան համայնքի մը, որ Թիսուսեաններու Սիրտ Թիսուսի միաբաններուն կրողմէ կ'առաջնորդուէր: Տարիներ շարունակ Մարիամեան, Թիսուսեան, Թիսուսի Սրբի Միաբանութեան այս հոգեւորութիւնը դրոշմուած մնաց Մայր Թերեզայի սրբին մեջ:

Թիսուսեան հոգեւորութեամբ խիստ շեշտուած Տապլինի Լորեթոյի վանքը՝ մայրապետներ կը պատրաստէր դէսի Հնդկասպան միսիոնարութեան ղրկելու համար: Միաբանութիւնը հիմնուած էր 1822 թ. Ռաթֆարնհամի մեջ, Ֆրանսէ Մարի-Թերեզ Պոլլի (1794-1861) կողմէ, որպէս Մարիա Վարդի իրլանդական մասնաճիւտ:

1928 թուականի Վերջաւորութեան, որպէս նորընծայ մայրապետ քոյր Թերեզան հասպաքուեցաւ Հնդկասպանի՝ Լորեթոյի վանքին մեջ, սորվեցաւ պենկալերէն եւ քիչ մըն ալ հինգուերէն: Անզամ մը հնդիկ լրագրողուիի մը ըսած էր Մայր Թերեզային.

- «Մայր Թերեզա, դուք բնիկ հնդիկ չեք, այլ հնդկական քաղաքացիութիւն սպացած անձ մը»:

- «Ես քեզմէ շափ աւելի հնդիկ եմ», պատրասխանած է ան, «որովհետեւ ես որոշում առած եմ հնդիկ ըլլալ, իսկ դուն՝ բնաւ չես ունեցած ընդունու հնարաւորութիւն»:

Երոպայէն յոգնեցուցիչ ճամբորդութեննէ եփք, յավրկապէս Տէկիի կամ Պոմպէյի մեջ երկար ժամեր սպասելէ յեփոյ, ի վերջոյ կը հասնիս Քալքութա: Հազիւ կ'անցնիս անցագրային եւ մաքսի սպուզման բաժիններէն, օդակայանի դրուերուն առջեւ՝ փաք ու խոնաւ օղի ափք մը կը հարուածէ քեզ: Սակայն այս դաք ալիքին վրայ կ'աւելնայ այցելուներու ժխորին միացած հարիւրաւոր մանուկներու պոռչպուրները, որոնք դրուերուն առջեւ խոնուած՝ այցելուներէն բաշխիչ կամ որեւէ նուէր կը յուսան սպանաւ: Եթէ մէկը յաջողի ճեղքել հեղծուցիչ դաք օդը, աղմուկը, ամբոխը ու նեպուիլ նախնադարեան դեղնա-սեւաւուն թաքսիի դռներէն ներս, ապա կրնաս ըսել թէ ան իր

առաջին յաջող քայլը կարարած եղաւ:

Դիւրին չէ թաքսիի վարորդին հասկցնել, թէ ուր կ'ուզես երթաւ: Թաքսին սպելէն առաջ, անոնցմէ իւրաքանչիւրը քեզ կը վարահեցնէ, թէ ամէն փեղ գերազանց գիրք, սակայն երբ նափիս, հարցը ամբողջութեամբ կը փոխուի: Գրեթէ ժամերով կը սկսի քեզ սխալ ուղղութիւններով դրանի, բացի եթէ ըստ բախսի դուն գիրքես ճամբան եւ փողոցը:

Մայր Թէրեզան եպիսկոպոս Հնիլիքայի եւ ինծի համար ինամքով փեղ մը պագրասփած էր Յիսուսեաններու մօք՝ Փարքսթրիթի վրայ: Սենեակս դանիքի վերափոխման արդիւնքն էր, եւ այնքան դրաք, որ անկարելի էր պագրուհանը գոցել: Այդ պագմառով ալ սենեակը ծածկուած էր Քալքութայի փոշիի հասպ խաւով: Օդը ապականած էր՝ ինքնաշարժներու եւ գործարաններու ծովիտն: Չնայած որ սպառազինուած էի Եւրոպայէն հետք բերած ամէն դրասակի մաքրութեան նիւթերով, սակայն երկար մաքրութենէ եփք, պիրքի խոսքովանիմ, կարծես ոչինչ ըրած ըլլայի: Յոյս կրթած էի: Որոշեցի որքան հնարաւոր ըլլայ, ոչ մէկ առարկայի դպնալ: Չուրի ծորակը բանալու համար միայն երկու մաքներս կը գործածէի:

Ամէն առքու կ'արթննայի մոռագինի կանչէն - ժամը 4.15-ին, եւ քալելով՝ քսան վայրկեանէն կը հասնէի քոյրերու. Մայր փունը: Քալած արենս սպիապուած էի շրջանցել գերինը քնացած մարդոցմէն, որոնք կը սկսէին կամաց կամաց արթննալ, եւ իրենց առտուայ մաքրութեան պէտքերը հոգալ: Շաքերուն համար օրը կը սկսէր իրենց պառկած լաթերը փրփուրանման հեղուկով մաքրելով եւ ապա նորէն փողոցին մէջ փուելով՝ չորնալու համար, ապա կը սկսէր անձնական մաքրութիւնը. ցուցանապով կ'առնէին այդ փրփուրանման հեղուկէն, որ թունաւոր էր, անով բոլոր ակռաները կը լուային երեք անգամ, որպէս Ժիսական արարողութիւն: Ցեփոյ հասկցայ, թէ ինչու

անոնցմէ շափերը՝ յափկապէս ծերերն ու մանուկները, չեին կրնար առաւօրիները արթննալ ու կը դառնային Մայր Թէրեզայի այն հիւանդները, որոնք կը պափսապարուէին յափկապէս մեռնողներու վաս մէջ: Զանոնք հոն կը փանէին՝ առողջանալու յոյսով եւ կամ սիրուած եւ խնամուած մեռնելու համար:

1984 թուականին, եպիսկոպոս Հնիլիքայի եւ պրվենացի լրագրողի մը հետք միասին՝ առաջին անգամ Քալքութա եկայ: Մայր Թէրեզան անմիջապէս ճերմակ պարեգօփներ կարել փուալ մեզի համար, որ արդէն իսկ յաջորդ առքու պագրասփ էին: Սարսափելի փաքէն պաշփանուելու համար ասիկա իրեալական միջոց մըն էր, որովհետեւ թեթեւ էր եւ դիւրութեամբ կը լուացուէր: Կը լուայինք եւ յաջորդ օրն իսկ արդէն չոր էր, որովհետեւ Քալքութայի օղը չոր էր ու դրաք: Ոչ թէ մեր առողջութեան մասին մրածելու եւ կամ դիւրին լուացուելու համար էր, որ Մայր Թէրեզան մեզի հազցուցած էր զանոնք, սակայն այլ նպագրակով. որ մարդիկ մեզ դիւրութեամբ ճանչնան, գիրքնան որ մենք քահանաներ ենք:

Օրէ օր կը համոզուէի, որ Մայր Թէրեզան գիս կ'ընդունէր ու կը գնահապէր ոչ թէ իմ ունեցած արժանիքներուս, յափկութիւններուս եւ կամ կարողութիւններուս համար, այլ Մայր Թէրեզայի համար եականը իմ քահանայական կոչումն էր: Ան կ'ուզէր գիս հասպարել որպէս քահանայ: Ազոր համար ալ ինծի արփօննեց որ իր մօք ըլլամ եւ իր քոյրերուն շուրջը: Կ'օգիագործէր քահանայական կոչումիս վերապահուած բոլոր ծառայութիւնները, անով յղելով ու մարգելով գիս: Երբ մարդիկ իրմէ օրինութիւն խնդրէին, կ'օրինէր զանոնք եւ անմիջապէս քահանային քով կը դրկէր, ի հարկէ եթէ հոն ըլլար.- «Գնա, վարդապետէն ալ օրինութիւն առ»:

Սովորաբար երբ Քալքութա գայի, միշտ Յիսուսեաններու քով կը փեղաւորէր գիս: Եթէ պագահէր, որ ազագ

սենեակ չգիտուէր, ապա վերը նկարագրած փանիքի սենեակս կ'անցնէի, ուր անասնի փաք էր, գիշեր ու ցերեկ: Սենեակիս ամբողջ կահաւորումը մէկ մահճակալ մըն էր՝ յարուկ ցանցով մը ծածկուած եւ հովահար մը: Ամէն երեկոյ զգուշութեամբ անկողին պիտի մընէի, ցանցերը շուրջ առնելով, ծայրերը ներքնակի փակ մտցնելով, որպէսզի սենեակի մշփական բնակիչ մժեղները զիս չքզկդէին: Թէեւ նախազգուշական բոլոր միջոցները ապահովեցի, սակայն առաջին օրն իսկ արթնցայ՝ ձեռքերս ամբողջութեամբ փայտոցիլներու խայթոցներով ծածկուած: Բարկացայ. այս գիշեր աւելի լաւ պիտի հսկեմ ցանցերուն վրայ: Սակայն եւ յաջորդ եւ նաեւ միւս օրը կ'արթննայի ամբողջ ձեռքերս խայթոցներով ծածկուած: Չորրորդ օրը խայթոցի փեղերը բորբոքեցան:

Առաջու ժամը հինգ ու կեսին կամաւորներու բազմութեան հետ միասին քոյրերու Մայր գունը հասանք: Մայր Թէրեզան անմիջապէս զիս բոլորին մէջէն դուրս հրաիրեց՝ հարցնելով.

- «Վարդապետ աս ի՞նչ է»:

- «Հաւանաբար մժեղներու խայթոց»:

Աւելի մօքէն նայելով վերքերուս ըսաւ.

- «Ասպուծոյ նուէրն է: Անմիջապէս բժիշկի գնա, իսկ ես հիմա քեզի համար կ'աղօթեմ»:

Յեփազային հասկցայ, որ իրեն համար «Ասպուծոյ նուէրը»՝ ամէն դեսակ փորձութիւնները, ցալը, դառապանքն էր: «Ամենապարհիկ բանն անզամ, եթէ կամաւրաբար կ'ընդունիս կը փոխակերպուի՝ Ասպուծոյ նուէրին»: Այդ օրը հասկցայ, թէ ան որքան ուշադիր էր շուրջիններուն նկափմամբ, ոչինչ կը վրիպէր անոր աջրէն: Կը զգար, թէ ով փխուր է կամ փորձութենէ կ'անցնի: Եթէ իր կարողութեան սահմաններուն մէջ էր՝ կը փորձէր օգնեցուով, խօսքով եւ եթէ այլ ընդունակ չունէր՝ աղօթքով:

Զիս խնամող քոյրը խորհուրդ գուաւ որ երբ արթննամ, մէյ մը բարձիս փակ ապուգեմ: Խորհուրդին հեփեւելով յաջորդ օրն իսկ անմիջապէս բարձս վերցուցի եւ փակը դեսայ ութ պարարփ փայտոցիլներ: Ութն ալ ճզմեցի սաւանով: Ութ արիւնով հեփք մնաց սաւանի վրայ: (Կենդանիներու պաշտպանները անշուշր ուրիշ կարծիք կ'ունենային): Փայտոցիլները ներքնակիս մէջ բոյն դրած էին եւ իս արիւնովս կը սնուէին:

Չեմ կրնար մոռնալ Մայր գունի մափուտին մէջ ըրած իմ առաջին պարարագներէս մէկը: Երբ սկսանք առաջին երգը, ականջներուս չհաւադաշի. աւանդագունեն խորան հասայ՝ «La paloma» նշանաւոր երգի հնչիւններուն փակ, սակայն հոգեւոր բովանդակութեամբ: Չոյրերէն մէկը երգին մեղեղին այնքան սիրած էր, որ հոգեւոր երգի վերածած էր՝ նոր բառեր գրելով: Այս նոր երգը դեռ գրաւած էր քոյրերու հոգեւոր երգացանկին մէջ:

Այդ օրերուն Մայր գունի մէջ կ'ապրէին երեք հարիւր մայրապեպներ: Տունի եփեւի կողմը բակին մէջ միայն մէկ լուացարան կար՝ մէկ ծորակով, որ կը գինուէր առաջին յարկին վրայ, մափուտին փակ: Երբ մափուտի երջի ճաղերէն վար նայիս կը գրեսնես «մրջիւններու խումք մը»: Երեք հարիւր քոյրեր ամէն օր ջուր կ'առնէին այդ ծորակէն իրենց սարինները լուալու համար՝ կափարեալ լութեան մէջ եւ կամ հոգեւոր երգեր մրմնջալով:

Միշտ իրայագուկ ուրախութիւն կար հոն: Յաճախ երկար կը կենայի եւ ճաղերու արանքեն վար կը նայէի աղքափութեան մէջ ապրող քոյրերուն՝ փորձելով ներշնչուիլ փիրող մթնոլորդէն: Մայր Թէրեզան յաճախ կը կրկնէր.

- «Աղքափներուն հասկնալու համար մենք ալ աղքափներու պէս պէփք է ապրինք»:

Ճաղերէն դէպի վար նայած ժամանակ կը սկսիս հասկնալ, թէ ինչ է աղքափութիւնը: Չոյրերը ձայնասփիւր, հե-

ուագեսիլ, կամ air condition չունին: Քանի մը հովահար միայն իրենց հիւանդներուն եւ այցելուներուն համար կը գործածեն, սակայն երբեք՝ իրենց համար: Անոնք աղքափներուն կեանքով կ'ապրին, մէկ փարբերութեամբ միայն, որ անոնք իրենց սեփական կամքով եւ ի սկզ Յիսուսի ընդրած են այդպէս աղքափ ապրիլ:

## 10 ՀԱՅԵՑՈՂԱԿԱՆ ԿԵԱՆՔ՝ ԱՇԽԱՐԴԻ ՄԷԶ

**Վ**մբողջ աշխարհի համար Մայր Թէրեզան դարձած է քրիստոնէական սիրոյ եւ զքութեան խոր- իրդանիշը: «Նուրբ հոգափարութիւն» ծայրայեղ աղքափներու հանդէպ եւ «Մայր Թէրեզա» բառերը հոմանիշի վերածուած են մարդոց մոքին մէջ: Ծափ շաբերուն հետք- քրքրած է, թէ ո՞րն է Մայր Թէրեզայի յաջողութեան գաղփնիքը: Անոնք որոնք առիթ ունեցան զինք մօքէն ճանչնալու, կրնան հասփառել, թէ՝ պափարազը, հաղորդութիւնը եւ պաշտամունքի կեանքը յափուկ դեր կը խաղային անոր կեանքին մէջ:

Իրալիա կափարած ճամբորդութիւններէն մէկուն ընթացքին, երբ հազի վերջացուցած էինք երեկոյեան աղօթքն ու վարդարանը, երիփասարդ վարդապետ մը անակնկալ հարցում մը ուղղեց անոր.

- «Մայր Թէրեզա, ի՞նչ բանի մէջ կը կայանայ ձեր գաղփնիքը»: Թարթիչներուն փակէն շեղակի նայելով հարցադրողին, պափասխանեց.

- «Ծափ պարզ՝ աղօթքի»:

Նորընծայ վարդապետ էի եւ նոր սկսած էի հանդիպի Մայր Թէրեզայի հետ եւ կ'ուզէի հասկնալ անոր հոգեւորութիւնը (spirituality):

Նիւ Եռքի մէջ, երեսուն օրուայ լուրթեան վարժութեան ընթացքին Գթութեան Վարդապետներու փան մէջ էի, եւ անով պիփի կարենայի յսփակացնել կոչումն՝ մինել կամ չմինել այդ միաբանութենէն ներս: Այդ միաբանու-

թիւնը «Գթութեան Միսիոնարներու» համապատասխան գրամարդոց բաժինն էր՝ միայն քահանաներու համար սահմանուած: Այդ ժամանակ Մայր Թէրեզան յաճախ Նիւ Եորք կու գար՝ այնքեղ նոր գուն մը հիմնելու հարցերը քննարկելու համար:

Հոգեկրթութենէն (հոգեւոր վարժութիւն) յեփոյ Մայր Թէրեզային պատմեցի, թէ ինչպէս Քափուսինեան վարդապետ մը, քահանայական ծեռնադրութենէս շաբ ջանած զգուշացուցած էր զիս.- «Չհաւաքաս թէ դուն կրնաս քահանայ ըլլալ, եթէ օրական առնուազն մէկ ու կէս ժամ չաղօթես»: Ճիշդ է որ ըսածովը շաբ գպաւորուեցայ, բայց դեռ չէի կրնար հասկնալ, թէ ինչո՞ւ այդքան երկար պէտք է աղօթել: Կ'ուզէի հասկնալ, թէ ինչ նշանակութիւն ունի աղօթքը Մայր Թէրեզային համար: Անոր պարախանը շաբ պարզ ու յսքակ էր.

- «Վարդապետ, առանց Ասպուծոյ մենք այնքան աղքափ ենք, որ անկարող ենք նոյնիսկ մէկ աղքափի օգնել, բայց եթէ աղօթենք, Ասպուծ կը լեցնէ մեր սիրով: Կը դիմում չէ», թէ քոյրերը որքան աղքափ են, զիգում թէ որքան կ'աղօթեն: Սէրը աղօթքի պարուղն է: Իսկ սիրոյ պարուղ՝ ծառայութիւնն է: Միայն աղօթելով կրնաս աղքափներուն ճշմարգապէս ծառայել»:

Օր մը միասին կը ճամբորդէինք, կեցանք քարիւղի կայարանին առջեւ: Երկար կեցաւ ու սկսաւ դիմուի, թէ ինչպէս քարիւղը ինքնաշարժի մէջ կը լեցուէր, ապա ըսաւ.

- «Տես, Հայր Լէօ, ճիշդ կը նամանի մեր մարմնին, առանց արիւնի կեանք չի կրնայ ըլլալ: Ինքնաշարժը առանց քարիւղի կրնայ՝ շարժիլ: Այդպէս ալ առանց աղօթքի՝ մեր հոգին մեռած է»:

Մայր Թէրեզայի համար մնայուն չափանիշ էր. «Աղօթքը մեզի մաքուր սիրով կու գայ: Իսկ մաքուր սրբով կրնաս Ասպուծ դիմուել»: Անմիջապէս չհասկցայ, թէ ինչ կը նշանակէ Ասպուծ դիմուել: Սակայն յեփոյ հասկցայ,

որ իրեն համար՝ «Ասպուծ դիմուելը» կարողութիւն մըն էր, այսինքն՝ ճանչնալ Ասպուծոյ ներկայութիւնը, դիմուել Անոր գործերը մեր կեանքին մէջ, ամէն բանի մէջ՝ Անոր կամքը ընդունելով, ինչպէս նաև՝ սիրոյ պարախան դալ Ասպուծոյ ըրած գործերուն: Անզամ մը ըսաւ.

- «Եթէ մաքուր սիրով ունենաս, կրնաս ամէն բանի եւ ամէն մարդու մէջ Ասպուծ դիմուել», ապա եզրակացուց՝ «Եթէ մենք Ասպուծ դիմուենք, ապա զիրար կը սիրենք այնպէս, ինչպէս Ասպուծ մեզ կը սիրէ», անոր համար ալ Մայր Թէրեզայի գլխաւոր նշանքան էր՝ «գործով սիրէ»:

Անզամ մը դիմայ Մայր Թէրեզան՝ աղօթքի մէջ խորասուուած, ձեռքերը դէմքին սեղմած, քիչը վար ծռած, այն արեն յիշեցի Յիսուսի աշակերպներուն խնդրանքը, երբ դիման թէ Յիսուս ինչպէս կ'աղօթէր. «Վարդապետ, մեզի աղօթել սորվեցուր»: Եւ Յիսուս անոնց «Հայր Մերը» սորվեցուց:

Այդ նոյն հարցումիս Մայր Թէրեզան պարախանեց.

- «Ասպուծ ինծի հեփ կը խօսի, ես ալ՝ իրեն հեփ: Այնքան պարզ բան է ասիկա: Այս է աղօթքը»: Աղօթքը սիրով սիրով հաղորդակցութիւն է. «Երբ Յիսուսին կ'աղօթեմ, իմ սրբէս Յիսուսի սրբին կը խօսիմ: Երբ Ասպուծամօր կ'աղօթեմ իմ սրբէս Մարիամի սրբին կը խօսիմ: Երբ իմ պահապան հրեշտակներուս կ'աղօթեմ, նորէն՝ սիրով սիրով»: Մայր Թէրեզայի համար աղօթքի հիմնական սահմանումը հետեւեալն էր. «Ասպուծ կը խօսի մեր սրբի լուրթեան մէջ, իսկ մենք՝ կը լսենք զինք, ապա՝ մեր սրբի լիութենէն մենք կը սկսինք խօսիլ, իսկ այս անզամ Ան մեզ կը լսէ: Ասիկա է աղօթքը»:

Յիսուսի, Ասպուծամօր եւ որոշ սուրբերու հեփ ունեցած անոր յարաբերութիւնը շաբ անձնական էր:

Յովիաննէս Պողոս Բ. Պապը Ֆաթիմայի Ասպուծամօր արձանիկ մը օրինած էր եւ որպէս նուէր դրկած Մայր

**Թերեզային:** Ուրբանիա՝ Չերնոպիլի փուժած պղփիկներուն այցելութեան գացած ապեն արձանիկը հետքը առաւ: Երբ Չերնոպիլ կ'երթային, արձանիկը իր պարուհանին քով դրած էր եւ դէմքով իրեն ուղղուած էր: Ցանկարծ ան շրջեց արձանիկին դէմքը պարուհանէն դուրս եւ ըսաւ: «Թող նայի, եւ փեսն թէ ինք ուր կ'երթայ: Որքան ուրախ է հոս գալուն համար»:

- «Աղօթքը ինքնաբերաբար չ'ըլլար», - ըսաւ Մայր Թերեզան անգամ մը, - «պէտք է ջանք թափենք աղօթելու համար»:

Ան աղօթքի դժուար միջոցներ չեր սորվեցներ մեզի, միշտ կը յիշեցնէր թէ «երբ աղօթենք պէտք է գիրակցինք, թէ ինչ կ'ընենք, պէտք է աղօթել ուշադիր եւ ոչ՝ ցրուած, այլ սրբի խորերուն մէց»:

Մայր Թերեզայի համար աղօթքը նանկական հաղորդակցութիւն էր, ինչպէս պղփիկ մը իր հօր հետ կը հաղորդակցի, սակայն երբեք՝ մակերեսային, այլ միշտ ալ «սիրով սիրով»:

Մայր Թերեզայի հոգեւորութեան մէջ «աղօթքը՝ մարդու փուած պարասիսանն է Ասպուծոյ ունեցած կարօպին հանդեպ, այն կարօպին՝ որ Յիսուս աղաղակեց խաչին վրայէն. «Ծարաւ եմ»»:

Ան իր միաբանութեան քոյրերու փուները շափ գործնական ձեւով կ'ընդունէր եւ կը կահաւորէր: Առանց Խաչի անկարելի էր որեւէ փուն իիմնուէր: Երբ խօսէր իրենց միաբանութեան փուներու մասին, կ'ըսէր.

«Մենք Յիսուսին նոր “փապանակ” մը փուած ենք»:

Որքան կ'ուզէր աշխարհի բոլոր մասերու մէջ գոնէ մէկ դասպանակ շինել: Տուներու մէջ ինք կ'որոշէր թէ փապանակը ուր պիտի դրուէր, անձամբ զամբ պարին կը զամեր, որուն վրայ Յիսուսի խաչը պիտի կախուէր, քովը թուղթի մը վրայ գրուած ըլլալով. «Ծարաւ եմ»: Համոզ-

ւած էր, ամէն մարդ կրնայ յագեցնել Ասպուծոյ Որդիին ծարաւը, երբ անոր առջեւ գայ եւ լուսթեան մէջ Անոր համար հոն կենայ:

Մայր Թերեզայի աղօթքները չեն սահմանափակուեր միայն աղօթքի մնայուն ժամերով: Պօղոս առաքեալի սորվեցուցած յորդորին կը հետքեւէր. «ամէն ապեն աղօթք ըրէք»: Եփ. 5.18-ի «ամէն ապեն աղօթք ընելու» յորդորը իր մօվ կ'իրականացուէր Վարդարանի միջոցաւ: Անոր ձեռքին մնայուն վարդարան մը կար: Ցանախ կը դիմէի զինք, երբ մեծ արագութեամբ վարդարանի հարփիկները կը սահեցներ մափներուն ընդմէջէն:

Անգամ մը միասին կը ճամբորուէինք Կեղրոնական Հնդկասպանի լեռնային շրջանները, ուր նոր համալսարան մը պիտի բացուէր: Նսպած էինք քով քովի եւ կը գիտենէի վարդարանը անոր ձեռքերուն մէջ: Ժամերով կը նկագէի, թէ ինչպէս վարդարանի հարփիկները «մէկ ողջոյն»ի մը համար շափ աւելի արագութեամբ, առանց դադարի կը սահեինանոր մափներու մէջէն: Մփածեցի հարցընել իրեն, թէ ի՞նչ աղօթք է, որ այդ արագութեամբ կը կարարէ: Սակայն այսօր ալ չեմ կրնար պատրասխանը գիրնալ, որովհետեւ այն ժամանակ համարձակութիւնը ցունէի հարցնելու: Կարծես բան մը զիս եփ կը մղէր հարցընելէ, այնպէս որ այսօր ես միայն ենթադրութիւններէ մեկնած կրնամ ըսել՝ անոր արագընթաց աղօթքներուն մասին, կարծելով որ ամէն մէկ հարփիկ շօշափելու ժամանակ հոգոց-աղօթք մըն էր որ կը կափարէր, կարճ աղերսանք մը, ինչպէս «Յիսուս իմ ողորմութիւնը, Յիսուս, Ասպուծոյ Որդի, ողորմէ»:

Արդէն վարդապետ ձեռնադրուած էի, սակայն դեռ Հռոմի մէջ «Միսիոներագիրութիւն» (Missiology) կ'ուսանէի, երբ օր մը հարցուցի Մայր Թերեզային.

- «Մայր Թերեզա, Օվոյի մէջ Նոպէեան մրցանակ սպացած ժամանակ քու խօսքդ շափ շափերուն փապաւ-

րած է: Այսօր համասարաններու մեջ անոր մասին նոյնիսկ գրությունը կամ աշխատանքներ կը գրուին: Ինչպէս պարբռասպած էիր քու խօսքը, ի՞նչպիսի գրականութիւն գործածած էիր: Արդեօք մէկը օգնած էր քեզի»:

Մայր Թէրեզան բան մը ըսաւ, իր վարդարանը հանեց գօտիին մէջէն եւ ղրօշակի պէս օղին մէջ պահելով սկսաւ եփ ու առաջ ճօնելով աքբերուս նայիլ՝ աներեւակայելի խորաթափանց նայուածքով մը:

Աղօթքը, ամբողջ հոգեւոր կեանքը, յավրկապէս Սուրբ Խորհուրդները Մայր Թէրեզայի համընդիանուր առաքելութեան հիմքը կը կազմէին: Այսօր համոզուած գիրեմ պարբռառը, թէ ինչու Մայր Թէրեզան զիս միշտ իր հետ կը գրանէր, որովհետքեւ պէտք ուներ քահանայի մը, որ ամէն օր իր եւ քոյրերուն համար պարբռագ մաքուցանէր, եւ լսէր իրենց խոսքովանանքները:

Քոյրերը ամէն օր մէկ ժամ պաշտամունք ունէին Սուրբ Նշանակին առջեւ: Եթէ 1972 թուականին Պանկապէջի մէջ գրեղի ունեցաւ աւերիչ ջրհեղեղ մը, Մայր Թէրեզան անմիջապէս իր քոյրերուն հոն ղրկեց՝ օգնութեան: Կարիքը անսաելի մեծ էր, աշխատանքը քոյրերէն կը պահանջէր գերմարդկային ջանքեր: Խնդրեցին, որ չարգիլեն իրենց աշխատանքը, խոսքանալով աղօթքները կապարել իրենց աշխատանքի ընթացքին:

Սակայն Մայր Թէրեզան որոշած էր ըսելով թէ «ոչ, պաշտամունքի եւ պարբռագի համար քոյրերը գրուն պիտի վերադառնան»: Շաբեր չհասկցան իր որոշումին իմաստը, սակայն Մայր Թէրեզայի համար յսքակ էր, թէ քոյրերուն ուժերը շուրջով կը սպառին, եթէ չսնուին պարբռագով եւ պաշտամունքով:

Իր առօրեայ կեանքին մշտական վկայութիւնը՝ իր յարագեւ աղօթքի պիտուղն էր: Մայր Թէրեզայի հետ ունեցած իմ բազմաթիւ ճամբորդութիւններուս եւ այցելութիւններուս ընթացքին, գետած եմ որ պարբռագանե-

րու մէջ ան միշտ կը մնար որպէս Յիսուսի սիրոյ վկան եւ նածւ որպէս կուսակրօն մայրապետ: Ճամբորդութիւններէն կամ կարեւոր հանդիպումներէն վերջ, երբ քահանայական ծառայութիւնս կ'ամբողջացնէի, սենեակս կը քաշուէի կամ քոյրերու հիւրարահի մէջ կ'առանձնանայի՝ հանգստանալու: Այդ պահերը միայն ու միայն ինծի համար էին: Անշուշիր ես չի դարդեր քահանայ ըլլալէ, սակայն իմ վկայելու պարբռականութիւնս մէկ կողմ դրած էի՝ յոգնութեանս պարբռառաւ, անձնական հանգիստիս եւ լարումէն հանգչելու պէտքը՝ ինծի համար առաջնահերթ էին: Սակայն, Մայր Թէրեզան իր վկայութեան կեանքը մէկ կողմ չէր դներ, ինչ կացութեան մէջ ալ որ գրնուէր, հիւանդ, սայլակի վրայ նափած, օդակայանին մէջ կամ քոյրերուն հետիւ: Իր կեանքը ամբողջութեամբ վկայութիւն էր, լրիւ ներիիւսուած էր այն փորձառութեան, թէ Աստուած ծարաւ է մեր սիրոյ, եւ այդ էր պարբռառը, որ ան չէր կրնար այդ փորձառութեան վկայութիւնը այլ ծրագիրով մը փոխարինել՝ ինչ իրավիճակի մէջ ալ գրնուէր:

Կը համարձակիմ ըսել, որ ան հացը կերած ապեն՝ միշտ հաղորդութիւնը կը յիշէր: Ֆիզիքական անօթութիւնը եւ կամ կարիքը միայն արվագին արվայայլութիւնն էին այն զօրաւոր քաղցին, որ իր հոգին ուներ Յիսուսի հանդեպ: Իր առօրեայ կեանքին մէջ ցոյց կու դար, որ աղօթքի շնորհի մեր ներկայ կեանքը կը միանայ յակարենական կեանքին հետիւ:

Ցովիաննէս Պողոս Բ. Պապին նման միշտ առիթ կը գրնուէր երիտասարդներուն խօսելու, երբեք անփարբեր չէր անոնց նկարմանք, որովհետքեւ Յիսուսի սէրը գինը կը մղէր այդ մօքեցումը ունենալու: Ան երիտասարդներուն պարզապէս կ'ըսէր.

- «Երիտասարդներ, միիկ ըրէք, սրբութիւնը բարձրագոյն նպատակ մըն է եւ դրաք պէտք է փափաքիք, ձգփիք ունենալ զայն: Խսկ Աստուած ճեզի շնորհը կու դար սուրբ

դատնալու»:

Յսլակօրէն կը զգար, թէ երբ է առիթը խօսելու, երբեք չէր զլանար վկայութիւն փալու, եթէ նոյնիսկ պահը այդքան ալ «յարմար» ջլլար:

Անհաշիւ անզամներ Մայր Թէրեզան կը սիրէր մէջբերել.

- «Այն ընդանիքը որ միասին կ'աղօթէ, միասին ալ կը մնայ»:

Շաբեր կը կարծեն թէ այդ խօսքերը Մայր Թէրեզային են, սակայն անոնց հեղինակը ամերիկացի վարդապետ՝ հայր Բայթոնինն է, որ ընդանեկան աղօթքներու մեծ առաքեալ էր: Մայր Թէրեզան այդ խօսքը ինք որդեգրած էր, որովհետեւ աղօթքը եւ ընդանեկան սիրոյ միասնութիւնը իր սրբին մեծագոյն փափաքն էր: Իր զրուցակիցներուն յաճախ կը հարցնէր.- «Ուրկէ՛ կը սկսի սէրը», եւ ինքն ալ կը պարասխաներ.

- «Սէրը գունէն, ընդանիքէն կը սկսի»:

Հայր Դրայն Զոլոդիէչուր այսպէս կը մէջբերէ Մայր Թէրեզային. «Ընդանիքը Ասքուծոյ ծեռքին մէջ գործիք մըն է, առաջին գեղը, որուն միջոցաւ Ասքուած կ'ուզէ ըսել, թէ մենք սպելուած ենք մեծ գործեր կարարելու համար, առաւելաբար՝ սիրելու եւ սիրուելու: Ինչպէս ընդանիքներու մէջ ունեցած մեր փոխարաբերութիւններն են, այնպէս ալ կ'ըլլան մեր յարաբերութիւնները մեր դրացիներուն հետո, հետեւարար նաև՝ մեր գիւղերուն, քաղաքներու եւ ամբողջ երկրին մէջ: Երբ ընդանիքը դառնայ սիրոյ, խաղաղութեան եւ սրբութեան գեղը, ապա մեր պետքութիւնները եւ մեր աշխարհը կը սկսի ապրիլ սիրոյ, հաշուարի համար եւ խաղաղութեան մէջ՝ թէ՛ Ասքուծոյ եւ թէ՛ իրարու հետո»:

Աշխարհի գարբեր քաղաքներուն մէջ գթութեան քյրերը կը խնամեն ծեր ու անօգնական մարդիկ: Տուները,

որոնց մէջ կ'ապրին անոնք, շաբ անշուր են, սակայն՝ շաբ մաքուր, իսկ հոն պարսպարուած ծերերը ուրախ են, միշտ սիրով են թէ՛ իրարու եւ թէ՛ քյրերուն հետք: Օր մը այս մասին կը խօսակցէինք Մայր Թէրեզայի հետք.

- «Կարդապետ, քու կարծիքովկդ, ինչո՞ւ բոլոր ծերանցներուն մէջ ծերերը կը սիրեն մուգքին նսդիլ եւ միշտ դէպի դուռը նայիլ»:

Երբ պարասխան չունէի, ինք գուաւ պարասխանը.

- «Հաւանաբար հոս բերած են զիրենք իրենց զաւակները, որ նիւթապէս ամէն բան ունին: Բայց իրականութեան մէջ մէջ մը որ ծերանոցի մէջ ըլլան, անոնք կը մոռցուին իրենց զաւակներուն կողմէ: Ծերանցներու մէջ երբեք գեսած ես ուրախ դէմքով մէկը: Ցածախ անոնք են աղքապէն ամենաաղքաբը, որովհետեւ անօթի են, սիրոյ: Մենք մեզի միշտ պէտք է հարց գանք, այդպիսի աղքաբներէն ամենաաղքաբը չունինք արդեօք մեր սեփական ընդանիքներուն մէջ: Պէտք է յիշենք, Սէրը գունէն կը սկսի»:

Այո, ընդանիքի մէջ է որ կը գիրնանք թէ ինչ կը նշանակէ Ցիսուսի խօսքը՝ «Ես եմ ճամբան, ճշմարգութիւնը եւ կեանքը»: Մայր Թէրեզայի բառերով ըսուած.

- «Այն ինչ որ իրաքանչիւրին կը վերաբերի, կը վերաբերի նաև ընդանիքին: Երբ մենք անձնապէս Ցիսուսի խօսքը լսենք՝ ամբողջ ընդանիքը ճշմարգութիւնը լսած կ'ըլլայ: Եթէ մենք պահենք Ասքուծոյ պարպուիրանները, ապա կը հետեւինք Ցիսուսին: Եթէ մենք Իր խորհուրդները ընդունինք, ապա Ցիսուս, որ Կեանքն է, կը սկսի ապրիլ մէջ»:

## 11 ՄՆԶԵՆ ՃՐԱՊՈՒՐԻՉԸ

**Մ**այր Թէրեզան մարդոց վրայ ազդելու մեծ կարողութիւն ուներ թէ՝ իր բարեգլութեամբ եւ թէ՝ իր կարգապահութեամբ։ Իր ներկայութեան ամէն մարդինքն ալ կարգ ու կանոնի կը մփնէր եւ չեր կրնար մակերեսային ըլլալ։ Ուր որ մփնէր, մթնոլորդը անմիջապէս կը փոխէր՝ իր ողջոյնովն իսկ եւ մարդոց հանդէպ ցուցաբերած իր անկեղծ սիրով եւ ուշադրութեամբ։

Չեմ կրնար մոռնալ, ամէն անգամ երբ փեղէն կ'ելլէր ու անձամբ բազկաթոռը կը փորձէր փեղաշարժել, որպէսզի սենեակին մէջ բոլորին փեղ ըլլար նսփելու։ Ով որ իրեն այցելէր, միշտ այն տպաւորութիւնը կ'ունենար, թէ արդէն իսկ յագուկ զի՞նք կը սպասէր, եւ ոչ ուրիշ մէկը։

Վռացին հանդիպումներուս ժամանակ այսպիսի վերաբերմունք կը վերագրէի իմ եպիսկոպոսիս, որուն կ'ուղեկցէի։ Բայց իրականութեան մէջ, ան բոլոր այցելուները նոյն լուսաւոր ժայիպով կը դիմաւորէր, անկախ անոնց ընկերութեան մէջ ունեցած ասպիճանէն եւ դիրքէն։ Իր ներսէն բխած ուրախութեամբ կը համակէր բոլորը, եւ շուրջով բոլոր արգելքները կ'անհեփանային։ Այս մէկը զիփցայ դարբեր մարդոց հետ ունեցած հանդիպումներուս ընթացքին, երբ Մայր Թէրեզային կը տանէի պարարագի կամ կարճ հանդիպումներու։ Կը հանդիպէինք մարդոց, որոնք եկեղեցւոյ հետ այդքան ալ լաւ յարաբերութեան մէջ չեին։ Սակայն անոր հետ ունեցած իրենց առաջին իսկ հանդիպումնեն կը լեցուէին ու կը շերմանային, այնքան որ եթէ անոնց մէջ սառոյց մը իսկ կար, արդէն անմիջապէս կը հալէր եւ դասը վայրկեան խօսակցութենէն եփք անոնք փոխակերպուած կը հեռանային։

Այս, Մայր Թէրեզան մարդոց սրբերը շահելու մեծ կառողութիւն ուներ, թէրեւս աւելի մեծ զօրութիւն նաեւ հոգեւոր գեվնի վրայ՝ այնքան բնական ձեւով: Շափ շափերը համոզուած էին, որ ան մարդոց «սրբերը փեսնելու» պարզեւն ուներ, կրնար ինքնաբերաբար մարդոց այնպիսի գաղփնիքները ըստի, որ բնական ձեւով երբեք չէր կրնար գիլինալ:

Իր ունեցած այս պարզեւին փորձառութիւնը ես անձամբ չեմ ապրած, սակայն շափ հաւասփի վկայութիւն մը լսած եմ, որ պարահած է Խփալիոյ մէջ: Կին մը ամուսնոյն հետ միասին կը քալէր պարփէզին մէջ, ուր Մայր Թէրեզան իր քոյրերու հետ միասին նսփած փիքնիք կ'ընէին: Յանկարծ կինը անոնց նսփած փեղէն իր վրայ ինկած լոյս եւ ջերմութիւն կը զգայ: Այդ լոյսին ընդմէջէն, որ զինք կը շրջապարէ ամպի մը պէս, կինը կը փեսնէր իր ամբողջ կեանքը եւ յանկարծ կը սկսի լալ: Այդ պահուն կարճահասակ մայրապետ մը կը մօքենայ իրեն ու այնպիսի ձեւով մը կը բարեւէ, որ կարծես շափոնց կը ճանչնայ զինք, հակառակ որ երբեք զայն չէ փեսած: Երկու կիները կը սկսին իրարու հետ խօսակցիլ եւ այդ խօսակցութիւնը ամբողջութեամբ կը փոխէ կնոջ կեանքը:

Յաճախ ես ինծի հարց կու դրամ. «Արդեօք զի՞ս ալ փոխած է ան: Արդեօք ինչ հետք ծգած է իմ կեանքիս վրայ»: Յոյս ունիմ, որ ես իրմով արդէն շափ փոխուած եմ: Թէրեւս իմ վրաս ամենաշափը ազդած է անոր խօսելածեւը, անոր կարճ, յսփակ ու շափ պարզ նախադասութիւները: Իր արփայայփած միփքերէն շափեր ինծի համար կեանքի նշանաբան դարձած են ու կեանքի համապափասիան իրավիճակներու մէջ իրենց ճիշդ փեղը կը զիրնեն: Օրինակ, երբ սեղան մը մաքրելու ըլլամ, կը մփածեմ. «Պէտք չկայ սեղանը ներկելու եւ կարիք ալ չկայ նոր սեղան մը առնելու, այլ ես այնքան մեծ սիրով պիտի մաքրեմ այս սեղանը, որ խկապէս մաքրուր ըլլայ»: Այս մէկը՝ Մայր Թէրեզայէն սորված եմ:

Անոր քով գործնական, պարփիկ առարկաները՝ հոգեւոր մեծ նշանակութիւն ունէին: Սեփական դիմարկումներէս այն եղրակացութեան յանգած եմ, որ սուրբերու ներկայութեան եւ սրբագետիներու մէջ՝ «պարփահական» բաներ կը պարփահին, այսինքն Ասպուծոյ ներկայութիւնը՝ սրբակեաց մարդոց ներկայութեամբ կամ սուրբ Վայրերու մէջ աւելի զգայի է, քան մեզի պէս սովորական մարդոց կեանքին մէջ: Այդ պարփառով ալ, կը թուի թէ Մայր Թէրեզայի հետ միասին եղած ժամանակ ամէն բան շափ աւելի արագ, ազդեցիկ եւ իմաստալից կը կադարուէր: Ինչ որ ընէր, ամէն բան մեծ իմաստ կ'ունենար, անիմաստ կամ աննշան բան չկար երբեք:

Անզամ մը Մայր Թէրեզան Սպանիա եկաւ: Մարդ մը՝ Փասքալ անունով, յանձն առաւ վարորդի պաշփօնը՝ զինք ինքնաշարժով դանել բերելու: Այդ ժամանակ Փասքալը դակաւին քահանայ չէր, այլ ճամբորդական գրասենեակի մը պարփախանափուն, երբ Մայր Թէրեզան փուն մը կը փնտուէր իր սպանացի որբերուն համար, որոնք սիրայով կը դառապէին, եւ գրաւ զայն «պարփահական» եւ շափ կարծ ժամանակի մէջ: Մինչեւ այսօր Մայր Թէրեզայի քոյրերը այդքեղ հոգ կը դանին որբուկներուն:

Փասքալը կենսուրախ ուղեկցող մըն էր, իր գործի բերումով աշխարհի բոլոր կողմերը պիտի պատփած էր: Երբ Մայր Թէրեզային օդակայանէն փուն հասցուց, ինդրեց որ իր գիրքերէն մէկը մակագրէ: Մայր Թէրեզան սիրով ընդառաջնց իր ինդրանքին եւ մակագրեց գիրքը: Այդ պահուն Փասքալը չէր կրցած նայիլ, թէ ինչ մաղթանք գրուած էր այնփեղ: Տուն հասնելէ եփքը գիրքը կը բանայ, ուր կը դասնէ Մայր Թէրեզայի կողմէ մակագրուած փողերը. «Սիրելի Հայր Փասքալ...»: Սարսուռ մը կ'անցնի անոր մարմնէն. ըստմ, որ ան յաճախ կը սխալէր, Փասքալին անուանելով Հայր Փասքալ: Փասքալը գիրքը փեղադրեց իր գրադարանին մէջ՝ այլ գիրքերու շարքին: Չէր ուզեր, որ յանկարծ ընկերները դասնելին այդ մակագրութիւնը եւ

**ծաղրէին զինք:**

Եւ շուրով մոռցաւ այդ գիրքին պարմութիւնը: Տասը փարի եփք, երբ գիրքերը կը տեղատրէր, ձեռքը անցաւ Մայր Թէրեզայի մակագրած գիրքը և դարձեալ կարդաց Մայր Թէրեզայի մակագրութիւնը: Այդ վաս փարիներու ընթացքին ան դարձած էր քահանայ, ինչ որ այն ժամանակ անհնարինբան մըն էր իրեն համար:

Մայր Թէրեզան միշտ լաւ գիտէր, թէ ինչ կը նշանակէ հեղինակութիւն եւ լաւ գիտէր քահանայի, եպիսկոպոսի, Պապի հեղինակութիւնը, ինչպէս նաև լաւ գիտակցած էր իր իսկ հեղինակութեան մասին՝ որպէս գլխաւոր մայրապետ: Գիտէր, թէ երբ ինչ անձամբ որոշում պիտի առնէր, լաւ գիտէր զանազանել «որոշում կայացնելու» եւ «որոշում առնելու» միջեւ, այսինքն կրնար բանաձեւել կարիքը, քննարկել եւ վերջնական որոշում դրա անոր մասին: Որոշում առնելու համար փարբեր մարդոց հետ կը խորհրդակցէր եւ մեծ ուշադրութեամբ եւ կեղրոնացումով կ'ուսումնասիրէր հարցը: Երբ հարցի մը բոլոր բաժինները յսկականար՝ կ'աղօթէր եւ ապա որոշում կը կայացնէր, որ ժայռի նման ամուր էր: Այդ ժամանակ ան «քարեգույթ բռնակալ» էր, ինչպէս ոմանք քնորոշած էին զինք:

Ինչ որ եկեղեցական հարցերուն կը վերաբերէր, յսկակօրէն գիտէր, Պապին թէ՝ եպիսկոպոսին հետ լուծուելիք հարց է: Իրաքանչիւր վարդապետի խորհուրդն անգամ լուրջի կ'առնէր: Կը յիշեմ, օր մը վարդապետ մը ըսաւ. «Ուշադիր պիտի ըլլանք, թէ ինչ խորհուրդ կու վանք իրեն, որովհետեւ այն ինչ որ ըսենք ան անմիջապէս կը կարգարէ զայն»: Իրականութեան մէջ ան բանինաց (competent) խորհուրդներուն կարեւորութիւն կու վար, յափկապէս երբ հոգեւորականի մը կողմէ ըլլար: Քահանան իրեն համար կարեւոր անձնաւորութիւն էր, ոչ թէ իր ունեցած կարողութիւններուն, այլեւ անոր սպացած օճման

կարգին համար, մարդ մը՝ որ յագուոկ յարաբերութիւն ունի թիսուսին հետ: Բայց արդեօք այդ անձը ինքն իր մասին որեւէ լուր ունէր թէ՝ ոչ, բացարձակապէս էական չէր իրեն համար: Նոյնիսկ եթէ քահանան ինք իր կոչումին լրջութեամբ չէր մօքենար, միեւնոյնն էր Մայր Թէրեզային համար, ինք անոր փուած պարասխանին կարեւորութիւն կու վար՝ Ասպուծոյ կամքը գիրնալու համար:

Երբ Մայր Թէրեզան իր հերթական մէկ ճամբորդութենէն վերադառնար, անկասկած կ'ուզէինք գիրնալ, ոչ միայն իր յաջողութեան մասին, այլ բնականարար անոր դիմագրաւած դժուարութիւններուն մասին, արդեօք ունէ բարձրասփիճան քաղաքական գործիչ կամ պաշտօնագրաքանակ հարցերու մէջ որեւէ անճշդութիւն մը թոյլ փուած է կամ որեւէ չար միտում մը ունեցած իրեն նկատմամբ, այլ խօսքով՝ կ'ուզէինք զաղկնի պարմութիւններն ալ լսել:

Սակայն Մայր Թէրեզան ընդհանրապէս ունէ մէկու մասին երբեք ժիստական ծեսով չէր արդարացուեր: Մենք կը շարունակէինք իրեն հրահրող հարցումներ դրալ. «Ունէ մէկը այսպես կամ այնպես քեզ չէ՝ խարած կամ փորձած՝ քու վրադ սպուեր նեպել, քեզ քու հուներ հանել կամ ունէ չար վերաբերմունք ցուցաբերել քեզի հանդէպ»: Ան միշտ ալ կը պարասխանէր.

- «Այնքան լաւ վարուեցան մեզի հետ»: Մինչ մենք այլ նիւթեր կ'ուզէինք լսել, սակայն ընդհանրակառակը, ան կը պարմէր՝ թէ որքան լաւ հիւրընկալած եւ օգնած են իրենց:

Երբեք ժիստական բառ մը ըսեցի, երբ անգամ մը հարցուցի.- «Մայր Թէրեզա, կարելի՞ է այդքան լաւ ըլլայ ամէն ինչ»:

Առանց վարանելու պարասխանեց.

- «Վարդապետ, լաւ գիտես, որ աւելի լաւ է ներել, քան մեղադրել»: Այս նախադասութիւնը քանի մը անգամներ

լասձ եմ իրմէ: Ուրիշ անգամ մը, երբ Մոսկովա էինք, այնքան ալ հաճելի փորձառութիւններ չինք ունենար համայնավար պաշտօնեաններուն հետ, նորէն մղեցինք զինք որեւէ բան մը ըսելու անոնց մասին, սակայն այս անգամ ալ նկարողութիւն ընելու փոխարէն՝ մեզի դաս մը փուալ.

- «Երբ դապես մէկը, ապա ժամանակ չես ունենար զայն սիրելու»:

Հնդիկ ընդանիք մը կար, որ Քալքութայի արուարձաններուն մէջ մնեծ օգնութիւն ցոյց փուած էր Մայր Թէրեզային իր գործունելութեան սկզբնական շրջանին, եւ անոնց հանդէա Մայր Թէրեզան իր սրբին մէջ յափուկ սէր ունէր: Ան յաճախ կը սիրել այցելել անոնց: Կ'ըսուի, թէ անգամ մը, երբ անոնց այցելած էր, իրենց չափահաս աղջիկն ալ հոն ներկայ եղած է, որ սկսած է գանգափիլ Քալքութայի կառավարութեան փոփածութեան մասին, այն որ ամէն բան կաշառքով է, առանց դրամի փեղ չես հասնիր, եւ այլն: Իրականութեան մէջ ան կ'ուզէր օգուի Մայր Թէրեզայի հեղինակութենէն՝ Քալքութայի կառավարութեան մօք բարեխօսելու իր բարեկամին համար: Երիքասարդ աղջիկը ըսաւ Մայր Թէրեզային.

- «Մայր Թէրեզա, չէք կրնար արդեօք մեզի օգնել: Քալքութան այնքան փոփած է, բան մը չես կրնար ընել, առանց կառավարութիւնը կաշառելու»:

Մայր Թէրեզա ընդիմացաւ, ինչպէս սովորաբար կ'ընէր, երբ մարդիկ «մութ բաններու մասին կը խօսէին», կամ « մութ բաններ կը փարածէին»: «Վյո, անոնք հրաշալի մարդիկ են, մեր երեխաններուն համար մնեծ օգնութիւն ցուցաբերած են»: Երիքասարդ աղջիկը զգոհացաւ այդ պատրասխանով եւ ըսաւ.- «Մայր Թէրեզա, Քալքութայի մնեծ մասը դրամի եփեւէն կը վազէ»:

Երկրորդ անգամ Մայր Թէրեզան փորձեց լուսաւոր յոյսի շող մը փարածել եւ հինգուններու սովորութենէն պարմեց.

- «Գիտե՞ս, չէ, որ հոս սովորութիւն մը կայ՝ ափ մը բրինձ դնել աղքափի դուռին առջեւ»:

Աղջիկը շդիմացաւ ու պոռթեկաց.

- «Մայր Թէրեզա, ե՞րբ պիտի արթննաս, Քալքութան դրամաշորթներու որջ մըն է»:

Պահ մը լուսաւոր փիրեց, Մայր Թէրեզան մնաց իր հանդարփութեան մէջ, ազքերը ուղղեց երիքասարդուիհին կողմը եւ ըսաւ.

- «Ճափ լաւ գիտեմ Քալքութայի կառավարութեան փոփածութեան մասին, բայց նաեւ գիտեմ որ հոս բարին գոյութիւն ունի եւ ես որոշած եմ բարին վեսնել»:

Մայր Թէրեզան միամիտ չէր, լաւ կը դեսնէր չարիքը, սակայն գիրակցուած կերպով որոշում կ'առներ՝ սիրոյ եւ յոյսի մէջ ապրելու, նաեւ իրեն համար գիրակցուած որոշում էր՝ մարդոց մէջ եղած լաւին վսրահիլը:

Քոյրերը կարպակով կ'ըսէին. «Մայր Թէրեզան բան մը կը գիտնէ նոյնիսկ սաբանային ներելու համար»: Մայր Թէրեզան կը շեշտէր, որ պէտք չէ յաճախ մտիկ ընել երբ որոշ մարդոց մասին ժխրական պարմութիւններ կը խօսուին, այլ աւելի լաւ է անոնց համար աղօթել: Անգամ մը ըսաւ.

- «Մեղք մը կայ, որուն համար ես երբեք առիթ չեմ ունեցած խոսքովանելու. ես երբեք մէկը չեմ դարած»:

Սքովիչ եղած ժամանակ, մայրը իր երեք զաւակներուն դաս մը սորվեցուած էր եւ Մայր Թէրեզան այդ դասը լաւ սորված էր. «Ով որ մարդոց մասին վագ խօսի, անոր համար ելեկդրականութեան վարձք չեմ վճարեր»:

Մայր Թէրեզան կ'ուզէր մարդոց օգնել, եւ ոչ թէ անոնց մեղադրել կամ դարպապարփել: Այս ձեւով ան կ'օգնէր աղքափններուն, թմրամոլններուն, սիրայով հիւանդններուն: Կ'օգնէր մեռնողններուն անխփիր՝ հինգուիհին, իսլամին,

քրիստոնեային, աթեէսպիին: Իր սէրը սահման չէր գիտեր, փարբերութիւն չէր դներ ոչ կրօնքի, ոչ ցեղի, ոչ ալ մարդոց ունեցած դիրքին կամ կարողութիւններուն միջեւ, եւ ոչ իսկ անոնց ունեցած փարբեր գաղակարախօսութեան միջեւ: Եւ այսպիսով, մեզի ցոյց կու փար թէ ինչ կը նշանակէ քրիստոնէական ապրելակերպ՝ սիրել մերձաւորը:

Ինծի համար հանելուկ էր, թէ ինչպէս մայր Թէրեզան կրնար հանդուրժել իրեն ուղղուած բոլոր քննադապութիւններն ու մեղադրանքները, յափկապէս անզիացի եւ որոշ գերմանացի հեղինակներու կողմէ: Անզամ մը, երբ հարցուցինք, թէ ինչպէս կը փոխադարձէ երբ զինք վիրատրեն, այսպէս պարախանանց:

- «Երբ մէկը քեզ մեղադրէ, նախ դուն քեզի հարցուր՝ արդեօք ան իրաւացի՞ է: Եթէ այո, իրաւացի է, հեփեւաբար զնա եւ ներողութիւն իմնդրէ իրմէ, իսկ եթէ իրաւացի չէ, ուրեմն սրացած վիրաւորանքդ երկու ձեռքերուդ մէջ առնելով օգրագործէ առիթը զայն որպէս զոհ մարդուանելու Յիսուսին: Ուրախացիի, որովհետեւ դուն արժեքաւոր բան մը ունիս իրեն նուիրելու»:

Լաւ գիտէր, որ Ասպուծոյ սէրն է, որ բոլոր մարդիկը կը շրջապարէ, եւ այն որ ինքը եւ բոլորս Ասպուծոյ ձեռքին մէջ դիւրաբեկ գործիքներ ենք: Այդ պարճառով ալ միշտ կը սիրէր ըստեւ. «Եկէր աղօթենք, որ յանկարծ Ասպուծոյ գործը չփացնենք»: Ան բացարձակապէս համոզուած էր, որ «Ամէն բարի արարք Ասպուծոյ գործն է»:

Երբ սիրայի հիւանդութիւնը օրէ օր աւելի շաբ ցայգուն նիւթ կը դառնար եւ երբ կարծիքներ կը լսուէին, թէ այս համաճարակը մեղքի պարփիծն է եւ կամ անոր հեփեւանքը, անզամ մը հարցուցին Մայր Թէրեզային.

- «Մայր Թէրեզա, սիրան մեղքի հեփեւանք է արդեօք»:

Ան նայեցաւ հարցուողին ացքերուն եւ ըսաւ.

- «Ես, Մայր Թէրեզաս մեղաւոր մըն եմ, մենք բոլորս մեղաւոր ենք, եւ մենք բոլորս ալ Ասպուծոյ ողորմութեան պէտքը ունինք»: Նորէն հոս կը յիշեմ Մայր Թէրեզայի խօսքը.- «Մեղք մը որ չեմ խոսպովանած՝ այն է, որ երբեք մէկը չեմ դապած»:

Անզամ մը երբ Փրակ էինք, Մայր Թէրեզան կը պարմէր՝ 31 Հոկտեմբեր, 1984 թուականին, Նիւ Եորքի մէջ հասպագուած, վղամարդոց՝ «Գթութեան Միսիոնարներու» քահանաներու փունին հիմնադրման մասին: Միսաբանութիւնը հինգերորդն էր՝ կազմուած հինգ քահանայ միսիոնարներէ: Եւ անոնք բոլորն ալ Մայր Թէրեզային խոսպում փուած էին բացարձակապէս վագ շնոսիլ ոչ ոքի մասին՝ ըլլայ համայնքէն ներս կամ անկէ դուրս:

«Որպէս քահանաներ միշտ պարբռասպ պիտի ըլլար միայն Յիսուսի համար, ոչ մէկ բան եւ ոչ մէկ անձ պիտի կենայ ձեր եւ Յիսուսին միջեւ»:

Եւ ինծի ալ դարնալով հովուական խրափ մը փուաւ.- «Ծուխս նորոգելու համար լաւ կ'ըլլայ Յիսուսի օրինակին հեփեւելով ունենաս ութ, փառ կամ փասներկու հոգիէ կազմուած մարդոց խումք մը, որոնք իրապէս կը փափաքին Յիսուսը իրենց համայնքը բերելու»:

Որոշ ճամբորդութիւններ ծրագրելու եւ կամ ճամբորդութեան մասին գեղեկութիւններ փալու համար պէտք է որ Մայր Թէրեզային հեռաճայնէի Քալքութա: Արդէն իսկ սկիզբէն նկարեցի, որ միշտ ինք անձամբ հեռաճայնին կը պարախանէր: Երբեմն կը վարանէի հեռաճայննէ՝ վախնալով թէ կը խլեմ իր թանկացին ժամանակը: Սակայն միշտ ալ Մայր Թէրեզան իմ այս մրահոգութիւնս կը փարագէր՝ երեք կամ չորս բառ ըսելով՝ իր ձայնին ուրախ հնչերանգովը:

Քանի մը ամիս կրպսեր քոյրս կամաւոր ծառայութեան մրած էր Քալքութայի քոյրերուն մօգ: Ամէն անզամ երբ հեռաճայնէի, կ'ըսէր թէ քոյրս ինչ մեծ սիրով կը ծառայէ

աղքակներուն եւ թէ որքան կը սիրէ աղքակները: «Սպասենք գետնենք, թէ Ասպուած ինչ կ'ուզէ իրմէ»: Արդեօք սրբին մէջ ծածուկ կը փափարէր, որ քոյրս միանայ իր քոյրերու միաբանութեան: Սակայն ես միշտ ալ հապարփ կը զգայի, երբ Մայր Թէրեզան քոյրս կը գրվէր:

Ան մեծ ուշադրութեամբ եւ հոգափարութեամբ կ'ընդունէր ուեւ հիւր, այցելու կամ խօսակից, եւ նոյն ձեւով կը վարուէին նաև իր միաբան քոյրերը: Օրինակ մը փամ, որ շափ փափարած է զիս. Նյու Տելիի օդակայանը սպիտակուած եղայ շափ երկար ժամեր սպասելու, Քալքութայի օդանաւին ութ ժամ ուշանալուն պարբնառաւ: Նկատեցի որ սպասողներուն մէջ նսկած էր ճափոնցի մայրապետ մը՝ անօգնական, արցունքուր աչքերով: Մօքեցայ, հարցուցի թէ ի՞նչ ունի: Ըսաւ որ զինք կէսօրուայ ժամը չորսին Քալքութա կը սպասէին՝ դիմաւորելու, եւ հիմա կը մփածէր, թէ այսքան ուշանալէն յեփոյ ի՞նչ պիտի ընէր Քալքութայի օդակայանը՝ առանձին: Խոսքացայ զինք հեթոս փամի՝ առանց արդայայթելու թէ եփքը ինչպէս պիտի օգնեմ իրեն:

Երբ Քալքութա հասանք, օգնեցի իրեն անցնելու հարիւրաւոր երեխաներու մէջէն, որոնք առպուայ երկուքէն հոս կը սպասեն՝ այցելուներէն բան մը փրցնելու համար: Ինքնաշարժի վարորդը մեզ վսպահեցուց, թէ լաւ զիտէ ճափոնցի մայրապետին փնպոած վանքը: Սակայն հազի ինքնաշարժ նսկեցանք, արդէն ան ոչ մէկ գաղափար ունէր թէ ուր է վանքը: Տարիներ առաջ ես զինուած էի այդ վանքը, յիշեցի մօքաւորապէս, թէ Քալքութայի որ թաղամասին մէջ է: Գիշերուայ երկուքուկէսէն մինչեւ ժամը չորս ու կես, դեռ կը դառնայինք Քալքութայի փողոցներով, մինչեւ որ պարահարար գրանք վանքին մուփքը: Զօրաւոր բախեցինք վանքին դուռը, սակայն մէկը քացաւ: Քսան վայրկեան եղք, լսեցինք ովբանայներ, որ դարպասին կը մօքենար: Սակայն, վերջինս ներսէն մնացի պարախանեց, թէ հիմա չեն կրնար դուռը բանալ:

Սպիտակուած կինք ցերեկով վերադառնալու, այսինքն երեք ժամէն:

Ի՞նչ պիտի ընէի այս փխուր մայրապետին, ո՞ւր պիտի գեղաւորէի: Անկարելի էր զինք փանիլ իմ բնակարանն՝ Ցիսուսեաններուն մօք: Սպիտակուեցանք երթալ Շիշու Բհավանի մէջ գգնուտղ երեխաններուն յափկացուած գունը, որ Մայր Թէրեզայի քոյրերը կը խնամէին: Այնքան յոգնած էի եւ հոն երթալու ագրեն ես ինծի կը մփածէի, «Եթէ անոնք ալ մեզ հոն չ'ընդունին, ապա իմ վսպահութիւնս անոնց հանդէպ պիտի խախտի»:

Դարպասներուն մօքեցանք ու դուռը զարկինք: Անմիջապէս դուռը բացուեցաւ: «Պարասխանագու մայրապետը, որ արդէն սկսած էր առփուայ նախաճաշը պարուասպել՝ անօթի պզիիկներուն համար, մեզ սիրալիր կերպով ողջունեց: Երբ պարմեցի պարահածը, շուփով ըսաւ. «Հոս սպասեցէք, հիմա մեծաւորուիիին կը կանչեմ»:

Փորձեցի զինք եւր կանչել.

- «Շափ կանուխ է, դեռ քնացած կ'ըլլայ»:

- «Այո, այո, բայց սպասեցէք հիմա կը կանչեմ», ու անմիջապէս հեռացաւ:

Երեք վայրկեան վերջ վերադառնալու մեծաւորուիիին հետք, եւ ահաւասիկ, մեծաւորուիին ալ ճափոնցի էր: Կը սպասէի գետնել քնուր, քիչ մըն ալ դժգոհ մեծաւորուիի մը, սակայն ընդհակառակը՝ լուսաւոր ժայիկով այնպիսի ուրախութեամբ դիմաւորեց մեզ, որ կարծես արդէն մեզի կը սպասէր: Երկու վայրկեանի մէջ մեր հարցը լուծուած էր: Ամչկով ճափոնցին արդէն վսպահելի ձեռքերու մէջ էր, եւ կարծ ժամանակ անց արդէն կը քնանար իր անկողնին մէջ:

Ակիգըր ես պարմեցի, թէ Մայր Թէրեզան որքան կը նմանի իմ մեծ մօրս՝ բազմաթիւ կնճիռներով ծածկուած դէմքով, սակայն շափ աւելի կը նմանէր մարդոց հանդէպ

ցուցաբերած իր ջերմութեամբ եւ անմիջականութեամբ: Երբ ունէ մէկուն դառնար անոր հետ խօսելու համար, ամբողջութեամբ իր բոլոր ուշադրութիւնը կը դարձնէր անոր, մոռնալով ամէն բան, կ'ըլլար միակ խօսակիցը՝ իր հարցերով ու հոգերով: Ցովիաննէս Պողոս Բ. Պապին մօպ ալ զրեթէ նոյն բանը նկատած էի:

Այնպէս կ'ըլլար, որ այցելուները երբեք այն զգացումը էին ունենար, թէ իրենք կը խանգարեն զինք: Թերեւս անցնէին վայրկեաններ, կամ թէկուզ ժամեր, կարեւոր չեր, Մայր Թէրեզային համար կարեւոր մարդ արարածն էր: Քազմաթիւ մարդիկ որոնք իր ներկայութեան մէջ կը զգնուէին կամ իրեն հետ հանդիպում կ'ունենային՝ կարեւոր ըլլալու զգացում մը կ'ապրէին կամ կ'ունենային այն փափառութիւնը, թէ իրենք Մայր Թէրեզայի լաւագոյն բարեկամներն են: Միայն իր մահէն յեզրոյ լսած եմ, թէ հինգ հարիւրէն աւելի մարդիկ իրենք իրենց Մայր Թէրեզային ամենամբերիմ բարեկամը կը համարեն:

Փոնդիչերիի մէջ, ժամանակին ֆրանսական զաղութ մը եղած է, ուր ֆրանսացի միսիոնարներ փարիներով աշխատած են, կին մը ինծի ըսաւ.

- «Միսիոնարները մեզի նոր կրօնք մը բերին՝ Պուրդիկամի եւ Հինգուիզմի կողքին, իսկ Մայր Թէրեզան մեզի Քրիստոսի սէրը բերաւ»:

## 12 ԻՆՉՊԷՍ ՑՈՒԼ ԿՈՏՈՇՆԵՐԵՆ ԲՈՆԵԼ

Ես միշտ հիացած եմ Մայր Թէրեզայի ունեցած քաջութեան վրայ: Քաջութիւնը ոչ միայն անոր կարեւոր առարինութիւններէն մէկն էր, այլ նաև անոր բնաւորութեան կարեւոր յափկանիշը: Ասոր լաւագոյն օրինակը հետեւեալ դէպքն էր. Քալքութայի Լորեթթոյի վանքին մէջ ուսուցուիի եղած ժամանակ, երբ իր աշակերդուիիններուն հետ միասին կ'երթայ պարփէզները զրունելու: Ցանկարծ կարդած ցուլ մը կը յայգնուի: Աշակերդուիինները սարսափած կը փախչին, իսկ կենդանին ալ՝ անոնց եպեւէն: Մայր Թէրեզան անմիջապէս կ'առնէ իր կարմիր հովանոցը, կը բանայ եւ կը վագէ ցուին ուղղութեամբ: Կենդանին յանկարծակիի եկած այնպէս կը շշմի, որ եփ կը դառնայ ու կը փախչի: Թերեւս ասիկա չափազանցուած պագմութիւն մը թուի, սակայն այդպէս է: Ի վերջոյ, ինչ կրնաս ըսել եթէ ցուլը որոշեց այլ ուղղութեամբ փախչիլ:

Շատ փարիներ անց, Նիքարակուայի մէջ, ուր այդ ժամանակ սանրինիստները կ'իշխէին, ես անձամբ հիացած եմ Մայր Թէրեզայի խիզախութեան վրայ: Վերջինս որոշած էր Նիքարակուայի մայրաքաղաք Մանակուայի մէջ քոյրերուն համար գուն մը բանալ: Ուրիշ բաժնի մէջ արդէն պարմած եմ, թէ ինչպէս սանրինիստներու պարագլուխ Դանէլի Օրթէկայի հետ ունեցած անմիջական բանակցութիւններուն միջոցաւ, յաջողեցաւ գուն մը բանալ համայնավար երկրին մէջ: Այն ժամանակ յարաբերութիւնները սանրինիստական ռէժիմին հեփ,

ներշնչուած՝ Մարքսի, Լենինի եւ առաևել Ֆիլիպի Քամթոյի գաղափարներով, կաթողիկէ եկեղեցւոյ հանդեպ այնքան լարուած էին, որ ոչ ոք կրնար մեր ապահովութիւնը երաշխաւորեն:

Մանակուայէն քանի մը ժամ հեռաւորութեան վրայ գրնուող Քուպա կոչուած վայրին մէջ, ուր գեղի ունեցած էր Ասպուածամօր երեւումները, եւ այդ ժամանակուայ եախսկոպոս քարտինալ Միկուէ Օպանփօ Պրաւօն ընդունած էր անոնց հաւասպիտութիւնը: Խոկ հիմա հոն մեծ գոնակափարութիւն նախագետուած էր: Ոսպիկաններուն ուղեկցութեամբ ինքնաշարժներու շարասինը ճամբար ելա՝ անցնելով խոռվութիւններ դեսած փողոցներու եւ առուակներու քովէն դէպի վեր՝ Քուպայի լեռները: Վերջին քանի մը մղոններու երկայնքին նկագեցինք ճերմակ քարերով գծուած գիծեր՝ որոնք կը նշէին քաղաքացիական ապարամբութեան հերքերը:

Եերնարփոն՝ երեւումներուն դեսանողը, մեզ ողջունեց եւ պարմեց ամբողջ եղելութիւնը: Ապա մեծ մարզագելքնի մը մէջ մենք սկսանք մեր փիքնիքը: Մեզի հետ էին մեծ թիւով եախսկոպոսներ, ինչպէս նաև քարտինալ Տարիո Քամթիլլօ Հոյոսը, այդորերու Կեղրունական Ամերիկայի եախսկոպոսական համագումարի նախագահը, ինչպէս նաև հրաւիրուած էր Մանակուայի արքախսկոպոսը: Յանկարծ մօփիկ անփառէն ներխուժեցին հարիւրի չափ խիստ սպառազինուած գինուորները: Չէի գիտեր, թէ ովքեր էին այդ համազեսպաւորները, ինչ խմբակցութեան կը պարկանէին եւ կամ որու համար կը կոռուին: Շաք անհանգիստ զգացի:

Վերոյիշեալ պարմութեան նման, Մայր Թէրեզան իր վրայ առաւ սփեղծուած իրավիճակին պարախանագորութիւնն ու նախաձեռնութիւնը: Զինուորները մեզ շրջապատելով դիրք գրաւեցին: Յանկարծ Մայր Թէրեզան ոդքի ելաւ եւ ուղղակի անոնց ուղղութեամբ զնաց,

կանգնեցաւ ճիշդ մեզի ուղղուած իրացաններուն առջեւը: Զեռքը փարաւ իր պայուսակը եւ սկսաւ մէկ մէկ հրաշագործ մեփալիոններ հանել եւ ամէն մէկ զինուորին մէկական հափ դասի: Մեփալիոնները առնելու համար անոնք զէնքերը պահ մը մէկ կողմ դրին: Բոլոր զինուորներուն մէկ առ մէկ մեփալիոններ բաժնելէ եփք՝ Մայր Թէրեզան զանոնք ճաշի հրաւիրեց, սակայն անոնք մերժեցին, եւ մենք կրցանք հանգիստ մեր փիքնիքը շարունակեն:

Զանի մը օր անց Մայր Թէրեզան իրաւունք սփացաւ քոյրերը Մանակուա բերելու: Քարտինալին օգնութեամբ ան կրցաւ հոն գրնուող ծխական եկեղեցւոյ մէջ գեղաւորել քոյրերը: Հայր Մօնթակոն երկար փարիններ այդ եկեղեցւոյ մէջ կը ծառայէր եւ Մայր Թէրեզայի միերիմ բարեկամն էր:

Հայր Մօնթակոն սկիզբէն ազագագրման ասպուածաբանութեան կողմնակիցն էր եւ կոմունիստական սանդինիսթներու բարեխօսը, ինչպէս ինք ինծի պատմած է: Անգամ մը, իր բարեկամ վարդապետներէն մէկը զինք հարցուցած է, թէ արդեօք չէ՞ր փափաքեր իր հետ Հռոմ երթալ, ուր հազարաւոր վարդապետներ հաւաքուած են, եւ Մայր Թէրեզան ալ հրաւիրուած է անոնց խօսելու: «Խենթ հոլանդացի մըն ալ», որ մեծահարուադ կաթողիկէ մըն է, յանձն առած է գումար հայթայթել բոլոր այն քահանաներուն, որոնք չեն կրնար վճարել իրենց ճամբորդութեան ծախսերը: Հայր Մօնթակոն յսփակօրէն ըսած է իր բարեկամ վարդապետին, թէ ինք բնաւ նման «Պապական բաններով» հեգաքքրուած չէ: Հռոմի հանդէպ ան ժխփական դրամադրուած էր: Համաձայնած է բարեկամը, առաջարկելով որ իրեն հետ գայ եւ մի քանի օր հանգսպանայ՝ Հռոմը դեսնէ ու վայելէ: Ի վերջոյ հայր Մօնթակոն կը համաձայնի, մանաւանդ որ «խենթ հոլանդացի մըն ալ» համաձայնած է վճարել իր ծախսերը:

Հռոմ հասնելով, միքէն իսկ չէ անցուցած այդ համա-

գումարին մասնակցիլ: Սակայն համագումարի վերջին օրը՝ շաբաթ, ան մրածած է, առ ի հետաքրքրութիւն եւ քաղաքավարութեան համար՝ աչք մը նեփել թէ ինչ կը կապարուի հոն: «Գնա, մէկ հազ գլխս թէ այդ Պապականները ինչ կ'ընեն հոն», մրածած է ինքնիրեն: Ինք ինձի այսպէս պարմեց: Երբ ներս մրած է Պողոս Վեցերորդի անունը կրող սրահը, ճիշդ այդ պահուն սրահին մէջ կը դարձնէին Ֆաթիմայի մէջ երեւցած Աստուածամօր արձանը: Իր քովէն անցած պահուն իրօրինակ սէր զգացած է իր սրպին մէջ եւ լոյս մը, որմէ ան հասկցած է որ իր կեանքին մէջ ամէն բան սխալ ուղղութեամբ կ'ընթանայ: Եւ ինք ակամայ՝ ամբողջական, խորունկ դարձ մը ունեցած է հոն:

Թափօրը աւարփելէ եփք, Մայր Թէրեզան խօսք կ'առն՝ ըսելով թէ ինչ մեծ եւ յափուկ սէր ունի Յիսուս իր քահանաներուն հանդէպ: Հայր Մօնթակոն ամբողջապէս փոխակերպուած Նիքարակուա կը վերադառնայ: Յաջորդող կիրակին, քարոզի ընթացքին, իր ծուխի անդամներուն կը պարմէ, թէ ինչ փորձառութիւն ունեցած է Հռոմի մէջ: «Կ'ուզեմ ծեզի միայն ըսել, թէ այն ինչ որ ես ծեզի մինչեւ հիմա կ'ըսէի, կարարելապէս յիմարութիւն էր: Ամէն բան նոր պիտի սկսինք, նամանաւանդ Սուրբ Նշխարին առջեւ երկրպագութեամբ»: Եւ անոնք իրենց ծուխը կը նուիրեն Աստուածամօրը:

Մայր Թէրեզայի քոյրերը Նիքարակուայի մէջ արդէն անոր ծուխի եկեղեցիին շրջանին մէջ էր, որ բնակարան գրած էին, եւ ինքն ալ դարձած էր քոյրերու առաջին խոսդուկանահայրը եւ անոնց հովանաւորը:

Ամիսներ եփք, ես դարձեալ Նիքարակուա վերադարձայ, քոյրերուն Մեծ Պապի հոգեկրթութիւնը քալու: Եկեղեցւոյ եւ կառավարութեան միջեւ գոյութիւն ունեցող լարուածութիւնը դեռ չէր նուազած, այլ ընդհակառակը՝ խորացած էր: Հայր Մօնթակոն ինձմէ խնդրեց որ իրեն

հետ միասին Աւագ Ուրբաթ օրուայ թափօրը սպասարկեմ, որովհետեւ մահուան սպասնալիքներ սփացած էր: Անոր իրաւոնք քուած էին միայն եկեղեցւոյ մէջ արարողութիւններ ընելու, իսկ եթէ եկեղեցիւն դուրս կապարէ զանոնք՝ պիտի կրակեն. այսպէս սպասնացած էին: Երկաթեայ վարագոյրին եփեւէն ունեցած իմ անձնական փորձառութենէս գիրքի, թէ օփարերկրեայ անձնատրութիւններուն ներկայութիւնը եկեղեցւոյ համար որոշ չափով ապահովութիւն էր: Նկափի ունենալով որ ինձի համար եպիսկոպոսի հետ սպասարկելը այնքան ալ հաճելի փորձառութիւն մը պիտի ըլլար, սակայն ես անկարող էի անոր առաջարկը մերժել:

Աւագ Ուրբաթ, եկեղեցւոյ առջեւէն սկսանք մեր թափօրը. նախ ծառայող դասը, եփեւէն կառը մը, որուն վրայ Յիսուսի արձանն էր՝ խաչը ուսին, երկար սեւ մազերով եւ վառ կարմիր շրթունքներով՝ կապոյթ պատմումանով ծածկուած: Անոնց կը յաջորդէին Մայր Թէրեզայի քոյրերը, իսկ եփքը քահանաները՝ այսինքն հայր Մօնթակոն եւ ես: Փողոցը լեցուն էր հետաքրքիր բազմութեամբ:

Հազի թափօրը սկսած էր առաջ երթալ, նկափեցի որ միակ քահանան մնացեր եմ վառապեալ Յիսուսին եփեւէն քալող. հայր Մօնթակոն անհետացած էր: Միայն բարձրախօսւէն հասնող ձայնէն գիրցայ թէ ուր հասած էր ան: Բարձրախօսը ձեռքին ան իր աղօթքները կը կարդար հետեւելով թափօրին՝ յափուկ «Փոլկավագենի մը» մէջ նապած: Հաւանաբար, ինք հոն աւելի ապահով էր, մարդասապաններու կրակոցէն քան ես: Ակսայ աղօթել, որ յանկարծ այդ «փօթենցիալ մարդասապանները» զիս շշփոթեն հայր Մօնթակոյին հետ եւ զիս սպաննեն, որովհետեւ արփաքինէն ես եւ վարդապեսք՝ մեր երկար հասակով իրարմէ շափ չէինք զանազանուեր:

Փողոցը կեցած ամէն մարդ, որուն ձեռքերը յափակ չէի կրնար դեսնել, ինձի համար կասկածելի կը թուէր: Քոյ-

բերն ալ ինծի մխիթարական որեւէ բառ մը ջրսին: Միայն ծիծաղելով կ'ըսէին. «Հայր Էօ եթէ քեզի վիճակուած է մեռնիլ, ապա արժանապարուութեամբ կը մեռնիս: Մենք քեզի համար կ'աղօթենք»: Ահա՝ քեզի մխիթարական խօսք:

Ասիկա իմ կեանքիս ամենաերկար թափօրն էր: Ի վերջոյ հասանք հոն, որ պատրազը գեղի պիտի ունենար: Յանկարծ յայգնուեցան խումբ մը երիդասարդներ՝ իրեն ձեռքերուն մէջ ունենալով ծայնագրիչ մը, եւ սկսան բարձրածայն յեղափոխական երգեր երգել: Այդ սարսափելի ծայնագրիչը դրին ճիշդ հսկայ ծառերուն քով շինուած խորանին փակ: Կարելի չէր ոչ իսկ բառ մը հասկնալ Հայր Մօնթակոյի խօսքերէն, պատրազէն եւ քարոզէն: Միակ կարճ պահը որ կարելի կ'ըլլար բառ մը լսել, այն պահն էր, երբ ծայներիզը կ'ընդհապուէր ու անոնք սփիպուած կ'ըլլային փոխելու զայն: Հայր Մօնթակոն այդ կարճ պահը օգբագործելով բացականչեց.- «Երաժշգութեան համար ժամանակը ուրիշ է, աղօթինը՝ ուրիշ»:

Դարձեալ բարձրածայն ինչեց կոմունիստական-յեղափոխական երգերը: Վարդապետը ականջիս շնչաց. «Բան մը չես կրնար ընել: Ասիկա ոստիկանութեան կողմէ սարքուած սալրանք է: Անոնց նպագակը միայն մեզ ձերբակալելն է»: Փողոցին երկու կողմերը ոստիկանութեան ինքնաշարժները շրջապարած էին մեզ եւ լուր կեցած կը դիմէին, թէ ինչ պիտի ըլլայ: Հաւաքացեալները, սակայն, իրենք զիրենք չկորսնցուցին, այլ ուրախ-ուրախ եկեղեցի մրան՝ պատրազը շարունակելու:

Նիքարակուա էի, երբ Մայր Թէրեզան ինձմէ իննդեց Քուապ երթալ, հոն գինուող քոյրերուն հոգեկրթութիւն փալու համար: Ան համոզուած էր, որ ես որպէս չեզոք երկրի մը՝ Աւստրիոյ քաղաքացի, աւելի դիմութեամբ կրնամ վիզա սպանալ: «Վարդապետ, դուն միայն դեսպանագուն գնա: Քեզի վիզա կու փան»: Բայց ես լուրջ կասկած-

ներ ունէի, որովհետեւ ընդիանրապէս վիզա սպանալու համար պէտք է որ դիմես քու սեփական երկրիդ կամ գոնէ որեւէ մեծ երկրի մը դեսպանագունը: Սակայն Նիքարակուայի փոքր դեսպանագան մէջ ո՞վ եւրոպացիի մը վիզա կու փայ՝ դրացի համայնավար երկրի մտնելու համար: Շագ համոզուած չէի, սակայն ուղղուեցայ Մանակուայի Զուպայի դեսպանագունը՝ անցնելով բարձր պարիսպներու քովէն եւ մտնելով դարպաներէն ներս, որ մեծ հսկողութեամբ կը պահպանուէր: Զուպա մտնելու վիզա խնդրեցի ու սպիտուած եղայ երկար ժամեր սպասելու: Պարասխանը. չեն կրնար ինծի վիզա փալ: Սակայն յաջորդ օրը պէտք էր դարձեալ փորձէի: Յաջորդ օրը նորէն դեսպանագուն գացի: Պարասխանը կրկին՝ «ոչ» էր: Միևս օրը ինծի պարասխանեցին, թէ միայն Ուաշինգտոնէն կամ Նի Եորքէն կրնամ սպանալ: Պարգուած դրւս ելայ դեսպանագունէն:

Պարիսպներուն քով կեցած ձերուկ կին մը՝ ձեռքէն քաշեց. «Եեփս եկուր»: Զիս փարաւ քովի շենքին մուտքը, փոքր երկրող մը գուաւ ինծի, որուն վրայ միայն թիւ մը գրուած էր. C 16, եւ ըսաւ. «Այսօր ժամը 4:00-ին օդակայան եղէք: Կրնաք մեր հետ ճամբորդել»: Շնորհակապութիւն յայգնեցի ու գուն վերադարձայ, սակայն ոչինչ հասկցայ պարահածէն: Ո՞վ էր այդ կինը: Ի՞նչ կ'ուզէր արդեօք: Ճիշդ էր որ ինծի կ'ուզէր օգնել, թէ՛ զիս ուրիշ մէկու մը հետ շփոթած էր: Չորեքշաբթի էր եւ այդ օր սորտարար դէպի Հաւանա թոփք չկար:

Այսուամենային ես ճիշդ ժամը չորսին օդակայան գացի՝ ձեռքս պզփիկ ճամբորդական պայուսակ մը: Հոն կեցած էին երկու պզփիկ օդանաւեր եւ մէկ հափ ալ ունակթիֆ օդանաւ: Ուղղուեցայ սպուզման կէփը, ցոյց գուի անցագիրս եւ թուղթը՝ վրան գրուած թիւով: Այդ թուղթը փեսնելով՝ ուղեկցորդուիին զիս դրկեց այլ կայան մը, ուր դարձեալ գումսերը կը սպուզէին: Դարձեալ, հոն ալ ցոյց գուի իմ երկրողս ու յանկարծ գուսայ որ ծերուկ

կիներու շարքին մէջ կը գտնուիմ: Անոնք շափ կը նմանէին համայնավար «պապուշկաներուն» (մեծ մայրիկ), որոնք իրենց ձեռքը բերնէ բերան լեցուած փոպրակներով ու պայուսակներով՝ դէպի օդանաւ կը շրապէին: Ինձի ալ ըսին, որ իրենց հետեւիմ: Եւ ահա օդանաւ ելայ, նստեցայ ուր որ կրցայ, պապուշկաներու կողքին, բայց կրնամ ենթադրել, որ դեղիս թիւն ալ 16 էր, Ծ շարքին վրայ: Հազի վերջին ուղեւորը նսրաւ, օդանաւը անմիջապէս շարժեցաւ:

Շուրով վայրէցք կարարեցինք Քուպայի մայրաքաղաք՝ Հայանա: Դարձեալ հետեւեցայ պապուշկաներուն, սրբի վախով որովհետեւ վիզա չունէի: Շուրով բոլոր կիները ցրուեցան՝ օդակայանի երեւի մուլքէն անցնելով: Մուրքին ոսքիկան մը կանգնած էր. ոչ ոք անցագիրս սկրոգեց, եւ այսպէս՝ առանց վիզայի, շուրով յայգնուեցայ Ֆիդէլ Քասթրոյի թագաւորութեան մէջ: Մէկը չկար զիս դիմաւորող, որովհետեւ գալուս մասին ոչինչ ըսած էի քոյրերուն: Ես ինձի չէի հայաքար, պիտի կրնայի հասնիլ թէ՝ ոչ: Յեփազային, Պապական մնայուն ներկայացուցիլ ինձի դեղեկացուց, թէ անկանոն թոհքներ կան, որոնք Քուպայի քաղաքական գործից կիները՝ Նիքարակուա առեւփուրի կը դանին:

Մայր Թէրեզան ամիսներ առաջ Ֆիդէլ Քասթրոյին հանդիպած եւ խնդրած էր փոլն մը՝ իր քոյրերուն համար, ծառայելու ծայրայեղ աղքաքներուն եւ մահամերձներուն: Զարմանալիօրէն, ան համաձայնած էր գոհացնել անոր խնդրանքը: Երբ հոգներթութիւն կը դասաւանդէի քոյրերուն, պարզուեցաւ որ անոնց իրաւունք փուած են ծառայելու միայն մէկ հիւանդանոցի, միայն մէկ բաժնի մէջ, եւ միայն մէկ մահամերձի:

Այսինքն չորս քոյրերը իրենց ամբողջ ուշադրութիւնը կեղոնացուցած էին միայն այդ մէկ մեռնողին վրայ: Այս խափագոյն սահմանափակումը ոչ թէ Ֆիդէլ Քասթրոն

հասպարած էր, այլ հիւանդանոցի տնօրէնուիին: Գթութեան քոյրերը քիչ մը յուսախար էին: Սակայն անոնց մեծաւորուիին կը միսիթարէր.- «Եթէ Ցիսուս ուզէ որ մենք այսքան մեծ սէր միայն մէկ մահամերձ մարդու վրայ կեդրոնացնենք, ուրեմն վերջինս ափոր պէտքը շափ ունի»: Այդպիսով անոնք կրցան երկար ժամանակ դիմանալ՝ միայն մէկ հոգիի ծառայելով: Յեփազային քոյրերու իրաւունքները ընդարձակուեցան եւ անոնք շնոր մը գնեցին, ուր քանի մը երկարակեաց ծերեր կը բնակէին: Բնական է, քոյրերը զանոնք դուրս պիգի չիանէին՝ ներս միբնելու համար: Դժուար կացութիւն մը սփեղծուեցաւ. քոյրերը իրենց հին գունը ճգելով՝ չին կրնար նոր գուն միբնել, այնքան ագեն որ ծերերը փակախն հոն էին: Դեռ աւելին, քոյրերուն անհնար դարձաւ իրագործել իրենց ուխտին կարեւոր սկզբունքը, հիւանդանոցէն դուրս այցելելու միայնակեանցներուն եւ հիւանդներուն, որովհետեւ «օփարերկրեայ» քոյրերու այցելութիւնները վրանզաւոր կը սեպուէին ընդանիքներուն համար: Երեխաները այս օրէնքին կարեւորութիւն չին փար եւ խումբ խումբ այցելութեան կու գային քոյրերուն: Օփար երկրացիներու հետ ունետ կապ հասդարելը՝ վրանզաւոր հեփեւանքներ ուներ համայնավար բռնադիրական հասարակարգերուն մէջ: Երբ Մայր Թէրեզային պագմեցի սփեղծուած իրավիճակին մասին, ակամայ ըսաւ.- «Ուրեմն, քոյրերը որքան կարելի է շափ աւելի մեծ թիւով ընդանիքներու պէտքը է այցելեն: Հոն չեն կրնար բոլոր ընդանիքները բանդ դնել»:

**Ս**կիզբէն ի վեր Մայր Թէրեզայի միաբանութիւնը չափազանց մեծ աճ արձանագրած էր: Իր գոյոթեան առաջին տարիներուն, աղքադէն ամենաաղքադները, որոնց «Գթութեան Միսիոնարները» հոգ կը դանէին, գլխաւորաբար նիւթապէս աղքադներն էին: 1947 թուականին, Հնդկասպանի անկախութենէն եւ բաժանումէն եղք, միլիոնաւոր փախստականներ՝ Քալրոթան վերածած էին մարդկային թշուառութեան քաղաքի:

Մօքաւորապէս գրաս միլիոն հինգուներ եւ սինկիսեր քշուեցան այդ տարիներուն նոր հիմնադրուած Փաքիսպանի Խալամական հանրապետութիւն: Անոնց միացան եօթ միլիոն հնդիկ իսլամներ: Այդ իրարանցումին մէջ մօքաւորապէս մէկ միլիոն մարդ մեռաւ: 1947 թուականին սկսաւ Հնդկական-փաքիսպանեան պարերազմը: Հնդկասպանը յայգնուեցաւ սովի եւ մարդկային անասեի թշուառութեան մէջ:

Սակայն Մայր Թէրեզան շուպով նկատեց, որ բարեկեցիկ երկիրներուն մէջ նիւթական կարիքի կողին ուրիշ գրեսակի կարիք մըն ալ կայ, որ մարդիկ չեն գրեսներ: Աղքադութիւն, որ պնակ մը բրինձով չես կրնար գոհացնել: «Երբ մէկը առանձին է կամ լքուած, անզործ կամ չսիրուած, ընկերութեան կողմէ մերժուած ու արհամարհուած, ապա այս մէկը այլ գրեսակի աղքադութիւն մըն է, որը շաբ աւելի դժուար է յաղթահարելը, քան ֆիզիքական անօթութիւնը: Այսպիսի անօթութիւն կը գրնես աշխարհի ամենաահրուսափ երկիրներու մէջ նոյնիսկ», կ'ըսէր յաճախ Մայր Թէրեզան:

Այս էր պատճառը որ Մայր Թերեզան իր առաքելութիւնը հիմնեց նաև արեւմբեան մեծ քաղաքներու մէջ, ինչպէս օրինակ՝ Հռոմ, Լոնդոն, Նի Եորք եւ Վիեննա: Այս երկու տեսակի աղքաքութիւններու կողքին, աչքէն չվրիապեցա նաև երրորդ տեսակի աղքաքութիւն մը՝ հոգեւոր աղքաքութիւնը, որ շաբ աւելի ծանր էր, քան Փիգիքական անօթութիւնն ու առանձնութիւնը: Այս տեսակի հոգեւոր աղքաքութիւնը կը գրնուի այն մարդոց սրբերուն մէջ, որոնք Ասպուած չունին, որոնք առանց հաւաքի կ'ապրին, եւ կամ երբեք առիթ չեն ունեցած հաւաքի մասին լսելու եւ կամ չեն կրնար ազաքօրէն իրենց հաւաքը դաւանիլ:

Այս, մարդոց մէջ ծարաւ կայ հասնելու վերին խորհուրդին՝ Ասպուծոյ: Հնդկասպանէն աւելի, Արեւմուտքի մէջ առաւել շօշափելի է, թէ մեր ներկայ սպառողական ընկերութիւնը անկարող է յագեցնել այդ ծարաւը: Կը յիշեմ, Հիւսիսային Խփալիոյ մէջ կապարուած դէպք մը. Մայր Թերեզայէն խնդրած էին խօսիլ հաւաքի մասին, ուր 10,000 երիքասարդ հաւաքուած էր: Ես իրեն կ'ընկերակցի եւ պէտք է թարգմանէի իր խօսքը: Սակայն պարզուեցաւ որ հաւաքի կազմակերպիչները մասնագէր թարգմանիչ մը հրաւիրած էին: Մայր Թերեզան իր մայրական սիրով եւ ուշադրութեամբ, նկարեց որ անյարմար կացութեան մաքնուեցայ ինքզինքս աւելորդ զգալով, եւ զիս իրեն հետք միասին բեմ հրաւիրեց եւ քովը նսդեցուց:

Արդէն իսկ սկիզբէն յսքակ էր, որ երիքասարդ թարգմանչուին յուզուած էր: Երբ մայր Թերեզան իր առաջին նախադասութիւնը ըսաւ. «Աւելքարանի մէջ կը կարդանք...» (we read in the Gospel), թարգմանչուիին շփոթեցաւ, որովհետեւ «Աւելքարան», «Gospel» բառը իրեն բոլորովին անծանօթ էր: Քիչ եւքը պարզուեցաւ որ ուրիշ բառ մը՝ «Հաղորդութիւն», «Eucharist» բառը դարձեալ չէր գիտեր ինչ կը նշանակէ: Թէեւ սահուն անգերէն եւ իգալերէն կը խօսէր, սակայն ոչ մէկ կապ ունէր այն աշխար-

հին հետ, որ Մայր Թերեզան կ'ապրէր եւ կը փորձէր երիքասարդներուն խօսիլ: Հաւաքքի իրականութիւնը իրեն համար օպար նիւթ էր: Մայր Թերեզան իր գթով ձեռքը դրաւ արդասուող թարգմանչուիին ուսին, ուղղեց զինք նսդելու՝ քանի մը միսիթարական խօսքեր ըսելով անոր: Ուրիշի ելայ, որպէսզի շարունակեմ թարգմանութիւնը, որովհետեւ գործէ միշտ եղած էի Մայր Թերեզայի թարգմանիչը, սակայն այս անգամուայ թարգմանութեամբ հասկցայ, որ ան շաբ իրօրինակ բառապաշար կը գործածէր: Շաբ պարզ արքայայգութիւններ, որոնց ան իրայագուկ իմաստաւորում կու փար: Անկասկած, չէի կրնար այնպէս լաւ թարգմանել, ինչպէս որ այս մասնագէր թարգմանչուիին պիտի թարգմանէր, սակայն ինձի համար յսքակ դարձաւ, որ Մայր Թերեզայի կեանքի վկայութեան գօրութիւնն էր, որ մարդոց սրբերուն կը դանար, եւ ոչ թէ թարգմանութեան որակը:

\* \* \*

Չալքութայի «Նիրմալ Հրիդայի»՝ մեռնողներու փան մէջ, նիւթական աղքաքութիւնը շաբ մեծ էր: Կամաւորաքար անոնց ծառայողներու գործն ալ բնաւ դիւրին գործ չէր: Մեռնողներուն ինամբ քանիլը ինքնին ծանր գործ էր, իսկ փունի յաքակը եւ անոնց բաղնիքները մաքրելը՝ չափազանց գիշած աշխադանք էր: Երբեմն կամաւորները խոյս կու փային այդ գործէն, այնպէս որ, գործէ միշտ Մայր Թերեզայի քոյրերուն եւ Մայր Թերեզային կը մնար այդ գործը ամբողջացնելը:

Օր մը վայելուչ հագուածքով մարդ մը կ'այցելէ մեռնողներու փուն եւ կը խնդրէ փեսնել Մայր Թերեզան: Քոյրերը կ'ըսեն, թէ Մայր Թերեզան փունի եպելի կողմն է եւ բաղնիքները կը լուայ: Մարդը հոն կ'երթայ եւ կը կը գրնէ Մայր Թերեզան այդ գործով զբաղ: Վերջինս մարդուն

դեսնելով, կամաւոր օգնողներէն մէկը կը կարծէ, եւ անմիջապէս կը սկսի բացաբրել թէ ինչպէս բաղնիք լուալու խոզանակը շիփակ կը բռնեն ու կը մաքրեն՝ ջուրը խնայելով։ Ապա խոզանակը մարդուն ձեռքը կու փայ ու կ'երթայ։ Քսան վայրկեան վերջ մարդը դուրս կու գայ բաղնիքէն, ուղղակի կ'երթայ Մայր Թէրեզային քով եւ կ'ըսէ։

- «Հիմա կրնա՞մ ձեզի հետի խօսիլ»։

- «Անշուշփ, հաճոյցով», - կը պատասխանէ Մայր Թէրեզան։

Ապա այցելուն պայուսակէն կը հանէ ծրար մը՝ ըսելով։

- «Մայր Թէրեզա, ես օդանաւային ընկերութեան փնօրէնն եմ, այս ծրարին մէջ ձեր փոմսերն են, ես միայն եկած էի փոմսերը ձեզի անձամբ յանձնելու»։

Յեփագային փնօրէնը յաճախ կը պատմէր այս դէպքը, ըսելով.- «Կեանքիս ամենակարեւոր քսան վայրկեաններն էին անոնք»։ Երբեք այդպիսի ուրախութիւն չէր ապրած այդ մարդը՝ որքան այդ օրը։

Ուրիշ չորս հոգիներ, որոնց Մայր Թէրեզան «ակամայ» ընդունած էր աշխաբանքի, կը վկայէն այն ուրախութեան մասին, որ իրենք ապրած են՝ օգիկակար դառնալով մարդոց։ Անզամ մը, երբ աղքափներու համար սնունդ բաժնելու համար ճաշարան մը կը շինուէր, Մայր Թէրեզան, որ հոն միշք ներկայ էր, փեսնելով որ անկարող է ծանր փուփերը փեղէն շարժել, դուրս կու գայ փողոց եւ այս չորս անցորդները փեսնելով՝ կը խնդրէ որ ներս գան իրեն օգնելու։ Գործը վերջացնելէն յեփոյ կը պարզուի որ անոնցմ երկուքը գերեզմանափոր էին, իսկ երկուքն ալ փողոցի մէջ աշխաբող։ Չորսն ալ գործէն յեփոյ դուրս կու գան փայլող դէմքերով եւ մէկական հրաշագործ մեփալիոն նուէր սպացած։

Վիեննայի մէջ քոյրերու բնակութեան առաջին փունը

կը գրնուէր այն նոյն թաղամասին մէջ, ուր մեծ թիւով աղքաբ մարդիկ կ'ապրէին։ Կարծ ժամանակ անց, անոնց փունը սկսան խուժել մեծ թիւով թափառաշրջիկներ եւ կարիքաւորներ, այնպէս որ քոյրերը պիտի պուած եղան աւելի մեծ փունի մը մասին մփածել։ Վիեննա հասնելուն պէս Մայր Թէրեզան խնդրեց որ քանի մը մարդոց անուններ փանք իրեն, որոնք կրնան իրեն օգնել փուն մը գրնելու։ Ինք անձամբ սկսաւ անոնց հեռաձայնել։ Երկար չփեւեց, երկու գործարար մարդիկ պատրաստակամութիւն յայգնեցին Մայր Թէրեզայի համար փուն գնելու եւ փարեկան մէկ փոլար խորհրդանշական վարձքով այդ փունը իրեն փրամադրելու։

Այդ փունը կը գրնուէր կարմիր զոնին մէջ, եւ մինչեւ ծախուիլը որպէս անառակապուն կը գործածուէր։ Որոշելու համար, թէ փունը քոյրերու համար գործածելի է թէ ոչ, Մայր Թէրեզան փափաքնեցաւ անմիջապէս զայն փեսնել։ Այսպէս, Մայր Թէրեզան եւ եւ եկանք՝ լման որպէս անառակապուն կահաւորուած այդ փունը փեսնելու։ Մփրիս մէջ կը մփածել.- «Եեփաքքքքական է, Մայր Թէրեզան արդեօք պիփի վարանի՛ ներս մփնել այս փունը, թէ ոչ։ Եթէ մփնէ, ինչ կը զգայ կամ ինքզինք ինչպէս կը պահէ հոն»։

Զարմացայ, երբ փեսայ թէ ան մփաւ այնպէս ինչպէս ունեէ սովորական փուն պիփի մփնէր, եւ պահ մը շուրջը նայեցաւ։ Պափէն կախուած էրոթիք նկարներէն ու ներսէն բուրող հոփէն ես շար վափ կը զգայի, կ'ամնայի որ Մայր Թէրեզան սփիպուած էր այդ բոլոր բաները փեսնել։ Սակայն առանց նկարներուն կամ կահաւորումի վրայ ուշադրութիւն դարձնելու, ան սենեակէ սենեակ կ'անցնէր՝ քննելով, եւ ապա ըսաւ ինծի.- «Ուրեմն, այս սենեակին մէջ մենք կը փեղադրենք մեր մափուռը, հոս խորանը, հոս՝ խազը, իսկ այս սենեակին մէջ սեղանափունը, քովի սենեակն ալ՝ խոհանոցը»։ Քանի մը վայրկեանէն Մայր Թէրեզան արդէն իր դասաւորումները կափա-

ոած էր: Երբ դուրս կ'ելլէինք, դարձաւ ինծի ըսելով.- «Հարդապետ, այս փունը լաւ մը օրինէ»:

Մինչեւ այսօր այդ փունը օրինաշաբ բնակարան մըն է կարիքաւոր մայրերու և աղքափ մարդոց համար: Ամէն օր հարիւրաւոր կարիքաւոր մարդիկ հոս կը կերակրուին փաք ապուրով մը:

Մայր Թէրեզան մեզի յաճախ կ'ըսէր.

- «Մենք խողովակի պէս պիփի ըլլանք: Կարեւոր չէ թէ խողովակը ինչէ շինուած Է՝ ոսկիէ, արծաթէ, փլասփիկէ, կարեւորը խցանուած ըլլալն է, այլ՝ բաց»: Անգամ մը իր քոյրերուն ըսաւ.- «Ես եւ դուք ոչինչ ենք: Այս է Ասքուծոյ անքացագրելի խոնարհութիւնը: Ան այնքան մեծ է, այնքան հրաշալի, որ «ոչնչութիւնը» կրնայ օգտագործել իր «մեծութիւնը» ցոյց փալու համար: Եւ ափոր համար ալ՝ ան մեզ կ'օգտագործէ: Մենք պէտք է միայն խողովակի նման ըլլանք, որ մեր միջոցաւ Ասքուծոյ շնորհքը հոսի»:

Այս «ոչնչութիւն» ըլլալու փափաքը իր եռթեան կարեւոր մասն էր: Ան կ'ուզէր միայն «Ասքուծոյ ձեռքին մասիփ մը ըլլալ՝» ցուցամաք մը, որ Ցիստուն ցոյց կու փար: Մեփական ոչնչութեան գիլակցունք՝ Մայր Թէրեզայի համար սրբութեան փանող առաջին քայլն էր:

Թէ ինչ գօրաւոր ազդեցութիւն ձգած էր եւ մինչեւ այսօր ձգած է Մայր Թէրեզան մարդոց վրայ, լաւագոյնս ցոյց կու փայ իր միաբանութեան վարդապետներէն մէկուն պաքմութիւնը: Նոպէեան մրցանակ սփանալէն կարճ ժամանակ եփք, զինք կը հրաւիրեն Սան Ֆրանսիլո եւ կը պաքուեն՝ նուիրելով քաղաքի խորհրդանշական ոսկեայ բանալին: Այս արարողութիւնը քաղաքի բոլոր ծայնասփիւները կը հեռարձակեն: Զէնքերու եւ թմրեցուցիչներու մաքսանենգութեամբ զքաղող երիքասարդ մը իր ինքնաշարժով գեղ մը կ'երթար՝ երաժշգութիւնը բարձրացուցած: Ցանկարծ երաժշգութիւնը կ'ընդհապւի ու կը սկսին հաղորդել Մայր Թէրեզայի պաքուելու

արարողութիւնը: Դժգոհ այս փոփոխութենէն կը սկսի ծայնասփիւրի ալիքները փոխել, սակայն բոլոր կայանները կը հեռարձակէին Մայր Թէրեզային խօսքը: Քիչ մը բարկացած, որովհետեւ չէր ուզեր երաժշգութեան գեղը ճառ մը լսել, սփիապուած կ'որոշէ քիչ մը համբերել: Երբ քանի մը վայրկեան ակամայ կը լսէ Մայր Թէրեզային, յանկարծ կը սկսի լալ եւ այնքան գօրաւոր, որ կը սփիապուի ինքնաշարժը կեցնել փողոցին ծայրը:

Միայն Մայր Թէրեզայի ելոյթը աւարգելէն յեփոյ շարունակեց իր ճամբան: Մփաւ մօփակայ հեռախօսախցիկ՝ ծայնասփիւրի կայաններէն մէկունհարցնելու համար թէ ո՞վ էր խօսողը: Պարապսանեցին. «Մայր Թէրեզան»: Ան շուկով փնտոեց ու գլու Մայր Թէրեզային հիմնած Սան Ֆրանսիլոյի քոյրերու փան հասցէն, գիլցաւ թէ Նիւ Եորքի մէջ հիմնուած է գլումարդոց համար նոյնպիսի միաբանութիւն մը: Ժամանակ մը եփք, զնաց Նիւ Եորք, գլու միաբանութիւնը՝ հոն հոգեկրթութեան մը մասնակցելու համար: Իր կեանքին մէջ առաջին անգամ ըլլալով՝ խոսքովանեցաւ եւ սկսաւ նոր կեանք մը ապրիլ:

**Մ**այր Թէրեզան գիտեր, թէ մարդիկ ունին ոչ միայն հացի անօթութիւն, այլ՝ արժանապարութեան եւ սիրուած ըլլալու: «Միայն ջուրի ծարաւ չկայ, այլ Ասպուծոյ Խօսքի ծարաւ», յաճախ կը սիրեր կրկնել: Վյոպիսի ծարաւ կար են Արեւմուգրի ազար վնասանութեան երկիրներուն, են համայնավար Արեւելեան Պլոքի երկիրներուն մէջ: Անոնց անօթութիւնը կարելի չէր հազեցնել ազար առեւգուրով կամ մարքս-լենինեան կամ մասոհյական գաղափարախօսութեամբ:

Արէիագական պեսութիւններու մեծ զօդին, կը դարձուէր կենրոնական Երոպայի երկաթեայ վարագոյրէն մինչեւ Խաղաղական Օվկիանոսի երկիրները, ինչպէս նաև Մոսկուայի կողմէ իշխուող Արեւելեան Պլոքի երկիրներէն մինչեւ Չինասպան: Վյդ ժամանակ, այս զօդին ներս արգիլուած էր կրօնական համայնքներուն մուգը, նամանաւանդ կաթողիկէ միսիոնարներուն: Հաւաքրի որեւէ դրսեւորում կամ գործունեութիւն՝ նոյնիսկ մարդոց անձնական կեանքին մէջ, կը հալածուէր եւ դաժանօրէն կը ճնշուէր:

Աքսորուած Սլովենացի եպիսկոպոս Փատլ Հնիլիքան, որուն համար ես կ'աշխագրէի Հռոմի մէջ, Մայր Թէրեզայէն շարունակ կը խնդրէր իր միսիոնար քոյրերը Ռուսիա դրկել: Ան շար պարմած էր Մայր Թէրեզային՝ համայնավարութեան հետ իր ունեցած փորձառութիւններուն մասին: 1984 թուականին, ան յագուկ կերպով մեկնած էր Հնդկասպան՝ Մայր Թէրեզային դիսնելու եւ զինք համ-

գելու որ քոյրերը Սովետական Միութիւն դրկէ: Սկիզբ ան կը վարանէր, որովհեքի չեր ուզեր ունէ կերպով՝ իր քոյրերը քաղաքականութեան զոհ դառնային: Սակայն Յովիաննեւ Պօղոս Բ. Պապին կողմէ կանաց լոյս եւ հայրական օրինութիւն սրբանալէն եփք, սկիզբ առին Մայր Թէրեզայի Սովետական Միութեան «արկածները»:

- «Իուն պիտի երթաս հոն, ուր որ ես չեմ կրնար երթալ», - այսպէս ըսած էր իրեն Պապը: Այս խօսքը յսպակորեն կը նշանակեր. Գնա՞:

1984 թուականին, երբ Քալքութայէն Մոսկուայով Հռոմ պիտի անցնէի, Մայր Թէրեզան հրաշագործ մեղալիոններով լեցուն գրուի մը գրուա, խնդրելով զանոնք Մոսկուայի մէջ «ցանել»: Իսկ ինք եւ իր քոյրերը երկինքի դռները պիտի բախւէին, որպէսզի Ասպուածամայրը զիրենք Մոսկուա կանչէ եւ հնարաւորութիւն գրայ՝ Սովետական Միութեան ներս իրենց առաջին գրունք հասպագելու:

Բազմաթիւ անգամներ եւ գարբեր առիթներով Մայր Թէրեզան այդ հրաշագործ մեղալիոնները ինք անձամբ «ցանած» է: Մեղալիոնները, կը հաւաքամ, աղօթքի յագուկ ձեւ մըն էր իրեն համար եւ հաւաքքի քայլ մը՝ անելի յառաջ երթալու: «Մեղալիոնները հաւաքքով եւ աղօթքով գետին պէտք է իյնան, իսկ յետոյ պէտք է կապարեալ հաւաքքով սպասել անոնց գրայք արդիւնքին»:

Քոյրերը շափ մեծ փութաջանութեամբ խնդրեցին Ասպուածամօրմէն այս առնչութեամբ: Եւ իրենք դարձան կաթողիկէ առաջին միաբանութիւնը, որ պաշտօնապէս կրցաւ հասպարուիլ համայնավար Սովետական Միութեան մէջ:

Այսպէս ուրեմն, Մայր Թէրեզան ինձի հարիւրաւոր այդպիսի մեղալիոններ գրուած էր Մոսկուա գրանելու:

Մոսկուայէն Հռոմ պիտի անցնէիք, եւ որովհեքին «թրանզիթ» վիզա ունէինք կրնայինք ութ օր Մոսկուա

մնալ: Եայսկոպոս Հնիլիքան եւ ես որոշեցինք ժամանակը ամբողջութեամբ օգտագործել՝ Մոսկուան գենանելու եւ Մայր Թէրեզայի յանձնարարութիւնը իրագործելու համար: Բայց սփիպուած էինք կարգ մը դժուարութիւններ յալթահարել: Մինչեւ այսօր ալ լաւ կը յիշեմ, թէ ինչ կրնար մեզի համար նշանակել Մայր Թէրեզայի այդ յանձնարարութիւնը. ութ օր Մոսկուա, քսան գրաբի՝ Միպերիա: Սակայն աւելի լաւ կ'ըլլայ կարգով պարմեմ:

Հարաւային Հնդկասպանի քոյրերու գրունէն բաւական ուշացած՝ Մայր Թէրեզայի հենք միասին հասանք Քալքութա, եւ այդ պագճառով ալ սփիպուած եղանք Մոսկուա մեր ճամբորդութիւնը մէկ շաբաթով յեփաձգել: Քալքութայի օդակայանը մերժեց մեզի նոր գրունք մը գրալ, որովհեքի մեր վիզաներուն ժամկէփը վերջանալիք էր: Իսկ Քալքութայի Սովետական դեսպանագրունն ալ մերժեց մեզի նոր վիզա մը գրալ, պագճառաբանելով՝ թէ առանց նոր գրունքի չեն կրնար վիզա գրալ: Ոչ մէկ օգուտ՝ իմ գրուած բացաբրութիւններես. անոնք անդրդուելի մնացին: Ցուսահագեցայ: Ոչ մէկ լուծում կը գենանէի:

Ցանկարծ յիշեցի, Մայր Թէրեզայի գրուած մեղալիոնները, որ Մոսկուա պիտի գրանէի: Որոշեցի առաջին «փորձը» կապարել Քալքութայի Այրոֆլորժի պաշտօնեային վրայ, եւ ահա փասօրէն առաջին հրաշքը իրականացաւ: Երիտրասարդ գիլենոց նուիրեցի մեղալիոնը եւ ըսի. «Մէկ անգամ ալ պիտի փորձեմ դեսպանագրուն երթալ, թէրեւս կարենամ վիզայիս ժամկէփը փոխել, բայց իրականութեան մէջ յոյս չունիմ»:

Արդէն դրուին մօքեցած էի դրւս ելլելու, երբ կանչեց. - «Տոմսիդ վրայ՝ փոխուած ժամանակով սթիքը կը գակցնեմ, թէեւ օրենքով իրաւունք չունիմ: Սակայն իհմա անմիջապէս դեսպանագրուն զացէք, եւ երբ վիզան սրբանաք, սթիքը ները վերցուցէք եւ կրկին մօքս եկէք՝ որ նոր գրունք գրամ ձեզի»:

Եւ այսպէս, ուրեմն կրցանք մեր վիզան յեփածգել: Այս ընթացքին իմացանք, որ հետեւելով Ֆաթիմային Ասպուածամօր պատգամին, Պապը կ'ուզէ Մարիամի անարափ սրբին ընծայել Ռուսիան եւ ամբողջ աշխարհը՝ 25 մարտին, որ կը զուգադիպի Ասպուածամօր Աւելիման Տօնին: Պապը խնդրեց բոլոր եպիսկոպոսներէն, որ իրաքանչիւր իր ծուխին մէջ կապարէ այդ նուիրաբերումը: Իսկ մենք ինչ կրնանք ընել, իմա որ նոյնինքն Ռուսիոյ մէջ կը գինուինք, ուր չկայ կաթողիկէ եպիսկոպոս մը որ իրականացնէ Ասպուածամօր փափաքը Ռուսիոյ համար:

Մենք Պանքորէն թռիչք առինք դէպի Մոսկովա եւ կէս գիշերին հասանք Սովետական Միութեան մայրաքաղաքը: Եպիսկոպոսը եւ ես միակ ճամբորդներն էինք, որ անմիջապէս պիտի ջարունակէինք մեր ճամբորդութիւնը, այլ թրանզիթ վիզայի ընծայած ժամանակէն պիտի օգործինք՝ Մոսկովա մնալու: Սակայն նախ պէտք է որ անցընէինք Սովետական Միութեան խսպագոյն մաքսադրունեն, եւ ըսեմ՝ բան մը որ այնքան ալ հաճելի չէր: Մեր պայուսակները դաշտում ըրին: Գրան ոչ միայն եպիսկոպոսի աջառու լանջախաչը, վարփիկանեան քանի մը դրամներ, այլ նաեւ գրադարակը՝ լեցուն հարիւրաւոր մեփալիոններով: Այդ ժամանակ խիստ կերպով արգիլուած էր կրօնական առարկաներ Սովետական Միութիւն միջնեկ: Ծանր կացութեան մաքնունցանք: Արդէն աքսորեալ եպիսկոպոսին համար Սովետական Միութիւն միջնեկը մեծ ոհսք մըն էր:

Բայց հոս ալ հրաշագործ մեփալիոնը իր գօրութիւնը ցոյց գրուա: Եպիսկոպոս <նիլիքան ծառայող պաշփոնեային հարցուց, թէ մեփալիոնները սիրե՛ց, եւ արդեօք չի՛ փափաքիր անոնցմէ հափ մը ունենալ: Վերջինս կիրուկ կերպով շուրջ նայեցաւ, գրուխը շարժեց եւ առա հափ մը: Եւ մենք յաջողութեամք անցանք մաքսափան փորձութենէն:

Զանի մը օր անց կրկին ականափես եղանք նման հրաշքի: Ճիշդ 24 մարտին, «Կոյս Մարիամի Աւելիման» լուսնի նախօրեակին, որ Պապը պիտի կապարէր աշխարհի նուիրաբերումը՝ Կոյս Մարիամի անարափ սրբին, դեսպանափան պաշփոնեայի հրաւերով մենք «պատահաբար» Քրեմլի քանի մը դիւանագիտական պաշփոնափարներու հետ միասին իրաւունք սփացանք Քրեմլէն ներս գրնուող եկեղեցիները այցելելու: Մուգրին կանգնած հսկիչը գեսնելով եպիսկոպոսի վիզէն կախուած պարփիկ պայուսակը, կասկածեցաւ եւ արգիլեց ներս միջնեկ: Նարձեալ մեփալիոնը մեզի օգնութեան հասաւ, հսկիչը արագօրէն շուրջը նայեցաւ, առա մեփալիոնը եւ մենք կրցանք եպիսկոպոսի պարփիկ պայուսակով միջնեկ Քրեմլ եւ վայելել Միքայէլ հրեշտակապետի եւ Աւելիման եկեղեցիներուն գեղեցկութիւնը: Մեր եեփազայ ծրագրին համար այդ պայուսակը մեծ նշանակութիւն ունէր: Մենք կ'ուզէինք պատարագ ընել այն եկեղեցւոյ մէջ, որ Քրեմլ՝ Սովետական Միութեան կերպոնը կը գինուէր, եւ նուիրուած էր Ասպուածամօր Աւելիման խորիութիւն:

Բազմաթիւ այցելուներու աջքերէն հեռու, Աւելիման եկեղեցւոյ մէջ յենելով Պապրիարքներու աթոռին, մենք մեր պատարագը ըրինք: Համայնավար կուսակցութեան «Պրաւիքա» (ռուսերէն՝ ծշմարդութիւն) թերթը իր մեծ չափերով մեզի համար որպէս վահան ծառայեց: Պերութեան պաշփոնական թերթի հովանիին ներքեւ, որ կառավարութեան գլխաւոր փորփականփը կ'իրականացնէ, մենք կրցանք հանգիստ կերպով կարդալ պատարագի, ինչպէս նաեւ Կոյս Մարիամի անարափ սրբին ուղղուած աշխարհի նուիրաբերումի բոլոր աղօթքները:

Երբ աւարփեցինք այդ աղօթքները, յիշեցի Մայր Թէրեզայի յանձնարարութիւնը՝ «ցանելու» մեփալիոնները Մոսկովայի սրբին մէջ: Աւելիման եկեղեցւոյ մէջ կը գրնուէին փարբեր ցարերու սարկոֆագներ, պափէն փոքր հեռաւորութեան վրայ: Նախազգացումս կ'ըսէր.

«մեկ մեփալիոն՝ այսպիսի սարկոֆագի մը եփեւը նեփած, կրնայ հարիւրաւոր վարիներ անփեսանելի մնալ, բայց եւ այնպէս կրնայ պփղաբերել»: Երբ մարդոց ուշադրութենէն հեռացայ, մեփալիոնը սարկոֆագին եփեւը նեփեցի:

Սակայն, աւա՞ն, եկեղեցւոյ մէջ իրարանցում մը սկսաւ, որովհետեւ մեփալիոնը ինկած ապեն ձայն հանեց. «թռը, թռը, թռը»: Խսկոյն հինգ ոսպիկաններ յայգնուեցան եւ փորձեցին պարզել, թէ ինչ է այդ ձայնը: Անմիջապէս ես ինքզինքիս հեփաքրքիր թուրիսթի կերպարանք մը վորի, սակայն այնքան յափակ կրնայի լսել սրբիս զարկերը: Հինգ վայրկեան երկար փնտոփութներէն յեփոյ, անոնք անյոյ՝ ընդհագեցին իրենց գործը: Հաւանաբար այդ մեփալիոնը մինչեւ հիմա հոն է Ասքուածամօր Աւելիման եկեղեցւոյ մէջ, սարկոֆագին եփեւը, եւ հաւանաբար հոն կը մնայ հարիւր փարի մը եւս:

Մայր Թէրեզայի աղօթքն ու անոր հաւափքն էր, որ մեծ պփուու փուաւ: Վյոր՝ նախկին Սովետական Միութեան մէջ Մայր Թէրեզայի «Գթութեան Միսիոնարներու»աւելի քան քսան գրուներ հասպարուած են:

Յաջորդ օրը մենք արդէն գրուն՝ Հռոմ պիտի վերադառնայինք: Երբ հիւրանոցէն կ'ելլէինք, մեր անունները փալով ընդունարանի ընաթաթախ պաշտօնեային, հարցուցի՝ թէ ի՞նչ ունինք հիւրանոցին վճարելիք, հեգնանքով պափասխանեց մեզի՝ «նյեթ», այսինքն՝ ոչ: Նորէն մեր անունները կրկնեցի, նորէն նոյն պափասխանը՝ «նյեթ»: Երբ եպիսկոպոսը դարձեալ հարցուց ռուսերէնով, թէ որքան պիտի վճարենք հիւրանոցին, նոյն պափասխանը սփացանք՝ «նյեթ»: «Լաւ, ուրեմն, մենք Ասքուածամօր հիւրերն էինք», - ըսաւ եպիսկոպոսը եւ մենք անարգել հեռացանք հիւրանոցէն:

Պափահականութիւն էր, որ մենք հակառակ ժամերու փարբերութեան (երկու ժամ), առփուան ժամը փասին

Հռոմ հասանք: Մփածեցինք մասնակցիլ այդ պահերուն Սուրբ Պետրոսի Հրապարակին վրայ Պապի ձեռքով կալվարուող՝ աշխարհը Ասքուածամօր անարափ սրբին նուիրաբերման հանդիսաւոր արարողութեան: Թէեւ յոյս չունէի, որ կարենանք ճիշդ ժամանակին հասնի օդակայանէն Վարդիկան՝ նկատի ունենալով ճամբաներուն խճումը: Սակայն այսպես ալ դէաք մը պափահեցաւ:

Հասանք Վարդիկան: Պապի գուիցերիացի պահակը եպիսկոպոսը եւ զիս պարապ պազիլիքայի մէջէն առաջնորդեց դէպի մեծ նախամուգքը: Սուրբ Պետրոսի հրապարակը կիրակնօրեայ այդ առաւօպուն ողողուած էր արեւի փայլող ճառագայթներով: Հասանք ճիշդ այն պահուն, երբ Պապը սկսաւ նուիրաբերումի իր աղօթքը: «Քու պաշտպանութեանդ եւ հովանիիդ փակ կը մփնենք, ով սուրբ Ասքուածամայր...»:

Տօնական արարողութենէն եփք եպիսկոպոս Հնիլիքան սուրբ քահանայապետին պարմեց մեր ծածուկ նուիրաբերումին մասին՝ Քրեմէնի մէջ, եւ անոր խնձոր մը գրուաւ, որ Սոսկուայի շուկայէն գնած էինք, եւ վերջին մէկ հափ մնացած մեփալիոնը: Պապը խորապէս ազդուեցաւ ասքուածային նախախնամութենէն, եւ զայն համարեց Ասքուածամօր հասփարումը՝ Ֆաթիմայի պափզամին եւ նուիրաբերումի ընդունման:

\* \* \*

Մէկ փարի անց, 1985 թուականին, Միխայէլ Կորպացով Սոսկուայի մէջ իշխանութեան գրուխը անցաւ: Եւ Մայր Թէրեզայի համար սկսաւ հրաշքներու շարանը:

1980-ականներուն, Սովետական Միութեան մէջ չորս քոյրերով գրուն մը հասփարելը՝ անկասկած միայն «Անոր գործն» էր, հիանալի հրաշք մը:

Սահմանադրութեան մէջ, առաւել եւս՝ քաղաքական դրույթինին մէջ, կաթողիկէ միաբանութեան որեւէ հիմնում մը սկիզբէն ի վեր բացառուած էր: Օրենքով արգիլած էր Սովետական Միութեան մէջ բարեսիրական որեւէ հասպարութիւն իիմնելը: Արդեօք ինչ պիտի փան բարեսիրական հասպարութիւնները, եթէ, ըստ իրենց գաղափարախօսութեան, համայնավար կուսակցութիւնն ու պետութիւնը կը հոգան երկրին բոլոր մարդոց պէտքերը:

Սովետական Միութեան «աշխարհաւորական դրախտին» մէջ ոչ ոք կրնայ առանց հոգափարութեան մնալ: Այս էր կոմունիստական դրույթն: Կուսակցութեան բարձրագիճան քարոզութարներէն մէկը՝ Մայր Թէրեզայի առաջարկին հետեւեալ պարասխանը փուած է. «Մեր երկրին մէջ աղքափներ չկան: Ձեր քոյրերը հոս ընելիք չունին: Ի վարերութիւն արեւմուքքի՝ այսպես պետութիւնը ամէն մարդու համար հոգ կը փանի»:

Մայր Թէրեզան այս խօսքին հանգիստ բայց եւ գործնական պարասխան մը փուած է.- «Խմ քոյրերս հոս պիտի ծառայեն անոնց, որոնք իրենց կեանքին մէջ ոչ ոք ունին՝ իրենց սէր ու հոգափարութիւն փուող: Պետութիւնը ասիկա չի կրնար փալ»:

Չենք գիտեր թէ ինչի հիման վրայ, 1988 թուականին, բարեսիրական հասպարութիւններու մասին օրենքը փոխուեցաւ: Առաջին անգամ հնարաւորութիւն բացուեցաւ քոյրերուն համար Սովետական Միութիւն գալու: Ասիկա «Իր գործն» էր. այսպէս համոզուած էր Մայր Թէրեզան: «Հրաշքներու պարասպուելու համար» երկար ճամբայ կար կրուիք, որպէսզի քոյրերը հնարաւորութիւն ունենային՝ աղքափէն ամենաաղքափներուն իրենց սէրն ու խնամքը հասցնելու:

1987 թուականիյուլիսին, երկու ամերիկացի քոյրեր՝ ԱԱՆ եւ Ժանէր Փէթրիները իրենց նկարահանած «Մայր

Թէրեզա» փասփագրական ֆիլմը ցուցադրեցին Մոսկվեան ֆիլմերու փառագոնին՝ արժանանալով հանդիսագրեսի մեծ ծափահարութիւններուն եւ համայնավար «Խաղաղութեան Պաշտպանութեան Կոմիտէի» կողմէ սահմանուած մրցանակին: Մինչ այդ Սովետական Միութեան մէջ գրեթէ չէին լսած Մայր Թէրեզայի մասին, եւ իրարու հարց կու փային, թէ ինչպէս պարահած է, որ այդ կարճահասակ կինը որ ամբողջ աշխարհ շրջած է՝ այդպիսի մեծ ու արքասովոր գործեր ընելով, մինչեւ հիմա իրենց երկիրը չէ այցելած: «Պարասխանը շաբ պարզ էր, որովհետեւ զինք ոչ ոք հրաւիրած էր:

Մրցանակի արժանացած փասփագրական ֆիլմը կրցած էր շահիլ նաեւ կուսակցական բարձրաստիճան պաշտօնեաններուն սրբերը: Մայր Թէրեզային պիտի յանձնէին մրցանակ մը՝ «Խաղաղութեան Պաշտպանութեան Կոմիտէին» կողմէ, որուն նախազահը այդ ժամանակ Հենրի Պորովիլին էր, եւ այս առիթով ալ Մայր Թէրեզան հրաւիրեցին Մոսկուա: Ուրախութեամբ ընդունեց հրաւիրը: Շաբ արագ ձեւով վիզա փուին եւ ճամբորդութեան համար անհրաժեշտ բոլոր փասփաթուղթերը պարբռասպուեցաւ՝ աշխարհի համայնավարութեան կեղրոնին մէջ (Մոսկուա):

Ժանէր Պէթրին, որ ֆիլմի հեղինակն էր եւ նաեւ միաբան քոյրերու օգնականը, կազմակերպեցին ճամբորդութիւնը: Մոսկուա մեկնելու նախորդող երեկոյեան Մայր Թէրեզան անոր անակնկալի բերաւ.- «Պիտի զարմանաս, եթէ գիտնաս թէ ինծի հետ ուրիշ ով պիտի գայ»: Տիկին Պէթրին իրար անցաւ. «Մայր, ուրիշ ոչ մէկուն համար վիզա չենք կրնար սպանալ»:

- «Այդ անձը վիզայի պէտք չունի», քիթին փակէն խնդարով պարասխանած է Մայր Թէրեզան, եւ ցոյց փուած է եօթանասուն սանթիմեթրանոց Ասպուածամօր արձանիկ մը: «Ան շաբ կը փափաքի մեզի հետ ճամբոր-

դեկ: Իրարու հեկ դաշինք կնքած ենք, ան ինծի պիտի օգնէ ճամբորդելու դժուար երկիր մը և փոխարէնը՝ ևս ալ զինք հեփս պիտի տանիմ: Միշք այսպէս կ'ընենք»:

Արձանիկը ձեռքին, 19 օգոստոս, 1987-ին, Մայր Թէրեգան իր կեանքին առաջին ճամբորդութիւնը ըրաւ Մոսկուա:

Մեծ շուրջով իրեն յանձնուեցաւ իր մրցանակը «Խաղաղութեան Պաշպանութեան Կոմիտէի» աշխափակիցներուն կողմէ եւ բազմաթիւ լրագրողներու ներկայութեամբ: Ինք լաւ գիտէր, որ համայնավար որոշ գործիչներ պիտի փորձէին այս այցելութեան քաղաքական երանգաւորում տալ, սակայն ան երբեք քաղաքական հարցերուն չէր խառնուեր: Հոս ալ՝ մրցանակը սպանալու ժամանակ իր երախփագիտութեան խօսքը արդասանեց, Երուսաղէմի շքեղ գաճարի Գեղեցիկ կոչուող դրտին առջեւ նստած անդամալոյց մուրացկանին ուղղուած Սուլք Պեքրոս առաքեալի հետեւեալ խօսքով.- «Ոսկի եւ արծաթ չունիմ, սակայն իմ նուէրս Սովետական Միութեան բոլոր ժողովուրդներուն, իմ քոյրերս են, որոնք ձեզի կը նուիրեմ»: Այսպիսով, առաջին անգամ կրցաւ սկսիլ աշխափանք մը, որ մինչեւ այդ օրը անկարեիլ կը համարուէր Սովետական Միութեան մէջ: Ցիսուսը դամիլ Ռուսիոյ մէջ գինուող աղքափէն ամենաաղքափին, ճիշդ համայնավարութեան սրբին մէջ, իր միաբանութեան քոյրերու սիրոյ անձնագոհ ծառայութեամբ: 1917 թուականէն, Լենինի իշխանութեան օրերէնի վեր, քրիստոնեաներու հանդեպ սկսած հալածանքէն եւ անոնց հաւաքքը ճնշելէն եփք այս կայսրութեան մէջ, որ ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյքըն կը կոչէր «զարի կայսրութիւն», այս դէպքը իրապէս կարելի էր հրաշք համարել:

\* \* \*

Մակայն մէկ տարի տեսնեց մինչեւ որ քոյրերը իրենց վիզաները սպասուած օրը: 15 դէկտեմբեր, 1988-ին, Հռոմի օդակայանէն դէպի Մոսկուա ճամբեցի Մայր Թէրեգան, քոյրերու շրջանային մայրապեկ՝ քոյր Մալան, տիկին Փէթրին եւ չորս գթութեան քոյրեր:

Հոն կաթողիկէ միայն մէկ վարդապեկ կար, Հայր Նորմանը, որ ֆրանսական դեսպանաքան մէջ կ'աշխափէր որպէս դիւանագէտ: Իսկ Մայր Թէրեգան իր քոյրերուն համար մնայուն քահանայի մը պէտք ունէր: Հռոմի եպիսկոպոսէն արքօնութիւն սպացայ՝ Մայր Թէրեգային վրամադրութեան տակ գինուիլ, երբոր ան փափաքէր: Դիմեցի Սովետական Միութեան վիզայի, սակայն յոյս չունէի, թէ նոր տարիէն առաջ կրնայի սպանալ:

Մայր Թէրեգայի հեկ միասին այցելեցինք քարփինապ Անգելո Սովանոյին, որ Պապին պետքական քարփուտարն էր, արքօնութիւն խնդրելու Սովետական Միութեան մէջ յափուկ պարագաներուն մէջ կարենալ հետեւեալները կարգարել. օրինակ, ա) միայն յագուկ իրավիճակներու մէջ մկրպելու եւ հւղով օծելու, բ) լիիրաւ իրաւունք՝ վաւերացնելու կաթողիկէ ամուսնութիւններ, որոնք գաղփնի կամ առանց քահանայի կարարուած էին Սովետական Միութեան շրջանին:

Թէեւ արդէն իսկ վիզա ունէի, սակայն կը կարծէի թէ հաւանաբար միայն Ծննդեան տօնէն եփք Մոսկուա պիտի կանչուէի Մայր Թէրեգային կողմէ:

Տօնէն չորս օր առաջ, Հռոմէն Վիեննա մեկնեցայ, այնուելին ալ Միունիխ՝ Սուլք Ծննդեան տօնը եղբօրս եւ քոյրերուն հեկ միասին անցընելու: Վիեննայի մէջ ֆարս սպացայ Մոսկուայէն. «Միրելի Հայր Լէօ, անմիջապէս եկուր, ամէն ինչ որ անհրաժեշտ է հետո թէր: Ասդուած օրին: Մայր Թէրեգա, MC»: «Հարազագներս կասկածեցան, թէ ես Ծննդեան տօնի երեկոյեան եփ պիտի կարենա՞մ վերադառնալ»: Այո, ճիշդ էր անոնց կասկածը. ես

մինչեւ յուլիս հոն մնացի:

Ուրիշ երկու գթութեան քոյրերու հետ միասին, նոյն օրը երեկոյեան օդանաւ բարձրացայ՝ Մոսկով երթալու: Մոսկովայի օդակայանին մէջ Մայր Թէրեզան ոգեւոր- ած՝ հետեւեալ մարգարեական բառերով մեզ դիմաւորեց. «Ասքուածամօր աղօթեցի, խնդրելով՝ վարդարանի դասնիհնգ աղօթքներուն համաձայն Սովետական Սիու- թեան մէջ դասնիհնգ դրու ունենալ» (այդ ժամանակ 15 դրու էին, իսկ այսօր՝ 20): Կասկածով ժապացի, քանի- դակային այն դասաւորութեան դակ էի, թէ ինքան դժուարութիւններ ունեցանք մինչեւ մեր վիզա ստանալը, կամ ինչ դժուարութիւններ ունեցան քոյրերուն առաջին խումբը եւ ես անձամբ: Թէրեւս քիչ մըն ալ անյարգալից մրգածում մըն ալ ունեցայ. «Օ՛, արդէն կը ծերանայ եւ սկսած է զգայախաբութիւններ ունենալ»:

Տաս դարի անց, 25 օգոստոս, 1997-ին, Մայր Թէրեզա- յի մահուրնէ երկու շաբաթ առաջ, եւ հոգեկրթութիւն մը կու դրայի Մոսկովայի մէջ գլուխուղ դրուներու բոլոր զիշա- տոր մայրապետութեան: Այդ ժամանակ, Սովետական Սիութիւնը արդէն փլուզուած էր: Խմբային նկար մը նկարուած էինք եւ այդ նկարը հրաշալիօրէն կը վկայէր Մայր Թէրեզայի մարգարեութեան իրականացումը: Տասնիհնգ զիշատոր մայրապետներ իրենց օգնականնե- րով եկած՝ դասնիհնգ դրուներէ: Այդ դասնիհնգ դրուն- երէն իրաքանչիւրը մինչեւ այսօր՝ կը կրէ Վարդարանի դասնիհնգ կայաններէն իրաքանչիւրին անունը:

\* \* \*

Ես Սովետական Սիութիւնը ճանցած էի աւելի վաղ այցելութիւններէս, եւ լաւ զիւկէի, թէ անզօրութեան ինչ զգացում կ'ունենայ մարդ, անցագիրերու սպուզման կամ

հիւրանոցին մէջ գրանցուելու ժամանակ, երբ դէմ յանդի- ման կը կենայ ամենակարող թուացող ոսկիկանին կամ գաղտնի սպասարկութեան մէկ պաշտօնեային առջեւ: Ու- րախ-զուարթ քոյրերուն համար ինքան դժուար պիսի ըլ- լայ, կը մրգածէի: Անոնք վարժ չեն կույլիր վերաբերունքի, նամանաւանդ երբ իրենց ըսեն. «Լո՛ո կեցէք, կը խօսիք միայն այն ժամանակ, երբ ծեզ հարցնեն»:

Եւ դակային, մենք արդօնեալ օփարերկրացիներ էինք: Դանդաղ, սակայն անդիմադրելի կերպով մէջս կ'արթննար ճնշող, վախի ոչ-համելի զզացում մը: Կո- կորդս կը խեղբուէր, սիրքս կ'ըսէր՝ փախիր: Սակայն բա- նուորներու դրախտէն՝ Սովետական Սիութեան անցա- գրային սպուզման կերտն փախչիլը անհնար է, եւ ինք- զինքս կը զգայի՝ «հերմէթիկ» կերպով փակուած հսկայ բանդի մը մէջ:

Սակայն այս կացութեան մէջ դրական բան մը կար. Աղօթքը. «Քու պաշտպանութեանդ կ'ապաւինինք ով սուրբ Ասքուածամայր...», որ յանկարծ այնքան իրական ու շօշափելի դարձաւ մեզի համար: Ասքուածամօր նուիր- ուած այս աղօթքը, որ շաբ հին ժամանակներէն՝ երրորդ դարու եղիպատկան ծեռազիրէ մը կու զայ, մէջս արթն- ցուց մեծ վսպահութիւն մը Ասքուծոյ հանդէա, հաւափա- լով թէ հրեշպակներն ու սուրբերը մեզ պաշտպանող մեր մնայուն ուղեկիցներն են:

Մոսկովայի կեդրոնը գիրնուող հիւանդանոցի մը երեք սենեակները յաբկացուցած էին քոյրերուն: Հոն հասնե- լու համար պէտք է որ անցնէնք պաղ ու միազդյն շէնքե- րու եւ անգոյն հագուածքով մարդոց քովէն, որոնց լուրջ եւ անուրախ դէմքերը կը վկայէին անոնց խորունկ հոգե- կան կարիքը, դառապանքն ու ցաւը: Քրեմը եւ անոր մօ- դակայքը գիրնուող եօթ յարկանի Լիալինեան Բանքը, որուն մույթ խուցերուն մէջ չարչարուած ու խոշքանգուած էին համայնավար ռեժիսի հակառակող հազարաւոր հա-

և արացեալներ, նոյնպէս մեր վրայ ճնշող ազդեցութիւն գործեց:

Այցելեցինք քանի մը միլիոն բնակիչ ունեցող քաղաքի միակ կաթողիկէ Ս. Լուփովիկ եկեղեցին, որ շատ յարկանշական ձեւով կը գրնուէր սովետական գաղփնի սպասարկութեան՝ KGB-ի երկու շենքերուն միջեւ: Ումանք կ'ըսեն, թէ KGB-ի նկուղային սենեակները կը հասնէին մինչեւ եկեղեցւոյ փակը:

Եկեղեցւոյ հաւաքացեալները թիւով շատ չէին, առաւելաբար ծեր կիներ՝ «պապուշկաներ»: Յարակ էր, անոնք իշխանական անձանօթ այցելու կ'ընդունէին կասկածանքով եւ անվսպահութեամբ: Եւ ասիկա հասկնալի էր, որովհետեւ անոնց յիշողութենէն դեռ չէր ջնջուած, թէ ինչպէս յեղափոխութեան ամենածանր օրերուն, գաղփնի ոսդիկանութիւնը կը սփուրգէր Ս. Լուփովիկ եկեղեցւոյ փարեզիրքը, եւ դուրս կը հանէր բոլոր մկրտուածներուն անունները, եւ անոնք կը գնդակահարուէին:

Եկեղեցւոյ զառամեալ քահանան, որ գրեթէ կուրցած էր, ամբողջ փարին, գրեթէ միայն հոգեհանգիստ կը կափարէր:

Այս իրողութեան համար Մայր Թէրեզան պարզ, բայց միաժամանակ միսիթարող բացապրութիւն մը փուա.

- «Ան կոյր է, եւ հաւանաբար պափարագի միակ աղօթքները, որ ան զոց գիլիտ՝ ննջեցեալներուն կը վերաբերին»:

Ինչպէս իր հիմնած բոլոր փուններու մէջ, հոս ալ՝ Ռուսիոյ Բոլշեվիսկա անունը կրող եօթ յարկանի հիւանդանոցին՝ իրենց յարկացուած երեք սենեակներէն մէկուն մէջ, Մայր Թէրեզան մապուտ մը հասփափեց՝ պղփիկ խորանով մը, ուր կը դրուէր Սուրբ Նշխարը, իսկ պափէն կախեց Յիսուսի խաչը՝ ծախ կողմի գրութեամբ՝ «Ծարաւ եմ»: Քոյրերը կը բացապրէին թէ ինչու Մայր Թէրեզան

այս ամէնը աթէիզմի կեղրոնին մէջ կ'ուզէր հասփափել: «Ասպուծոյ սիրառագի կարօպը, իր «ծարաւը» սիրելու և սիրուելու, չի սահմանափակուիր ո՛չ քաղաքական, ո՛չ մշակութային եւ ո՛չ ալ պետրական սահմաններով»:

Սուրբ Ծննդեան գիշերն էր: Այս քաղաքի հոգեւոր ծարակին մէջ, Բոլշևիսկայա հիւանդանոցի փառապող մարդոցնով շրջապարուած, կեսգիշերուայ մեր պափարագը ըրինք՝ Մայր Թէրեզայի քով գրնուող փոքր խումբով մը: Եօթներորդ յարկին Վրայ գրնուող մեր սենեակը չէր միակ պափճառը, որ մենք երկնքին այդքան մօտ կը զգայինք մենք մեզ: 1917 թ. Հոկտեմբերեան Յեղափոխութենէն եփք, մենք առաջին անգամ իրաւունք սփացած էինք, Սովետական Միութեան սրբին՝ Մոսկուայի մէջ, պաշփոնապէս փօնելու Յիսուսի Ծնունդը՝ կաթողիկէ փոքր խումբ մը միսիոնարներով: Տորենի փոքր հափիկ մը, որ մեծ պիտու պիտի բերէր:

Հիւանդապահներուն, բժիշկներուն եւ հիւանդներուն մէջ կարծես կրակ մը բռնկեցաւ, երբ գիլցան թէ այդ գիշեր հիւանդանոցին մէջ պափարագ պիտի ըլլայ: Մեր հիւանդասենեակ-մապուտը բերնէ բերան լեցունցաւ մեր առաջին այցելուներով, որոնք՝ ինչպէս անշշուկ դուրս ելան:

## 15 ՍՈՎԵՏԱԿԱՆ Ա. ԾՆՆԴԵԱՆ ՏՕՆԸ

Ամենուրեք կարելի էր փեսնել Սովետական Միութեան «ծով թշուառութիւնը»: 7 դեկտեմբեր, 1988 թուականին, Հայաստանի մեջ երկրաշարժ գեղի ունեցաւ, եւ այդ զօրաւոր ցնցումէն բազմաթիւ բարձրայարկ շէնքեր քարյունէ փունքրու նման փուլ եկան, աւելի ծաւալով երկրին թշուառութիւնը: Առաւել մեծ վնասներ կրեցին Սպիտակ և Լենինական (այսօրուայ Կիւմրի) քաղաքները: Աւելի քան 30.000 մարդ զոհուեցան, որոնց շարքին նաև հազարաւոր մանուկներ:

Գթութեան քոյրերը Մուկուայի մեջ գակաին հիմնվին չին հասպարուած, երբ Մայր Թէրեզան հրավիրուեցաւ Հայաստան, Հայաստանի Խաղաղութեան Պաշտպանութեան Կոմիտէին կողմէ: Կարճ ժամանակ անց չորս քոյրերու եւ վարդապետի մը հեգ միասին անոնք ժամանեցին Հայաստանի մայրաքաղաք՝ Երեւան: Հասպարտեցան Մանկական հիւանդանոցի մը մեջ: Երկրի այդ ծանր ժամանակներուն, անոնք հիւանդանոցի մեջ պէտք է նուիրէին «խոնարի սէր եւ ծառայութիւն», իսկ վիրաւոր մանուկներուն եւ անոնց հարազարդներուն՝ միսիթարութիւն եւ յոյս: Հիւանդանոցը մի քանի տարի առաջ միայն կառուցուած էր, եւ նախագետուած էր 120 երեխաներու համար: Իսկ հիմա հիւանդանոցը շաբ լեցուն էր՝ 600 երեխաներով, մեծ մասամբ՝ երկրաշարժին փուժած վիրաւորներ:

Առանց նախապարասպուելով՝ Մուկուայէն հապճեա Երեւան եկած էինք: Ինչպէս միշտ, Մայր Թէրեզան երկար

սպասելու եւ պարբռասպուելու վարժ չեր, այս անգամ ալ նոյնը ըրաւ: Սուրբ Ծննդեան Տօնը, Յիսուսի Ծնունդը, իր աջքին լաւագոյն օրն էր օգնութեան շրապելու Հայասփանի քառապող ժողովուրդին՝ չորս քոյրերով եւ անոնց վարդապետով: Մոսկովյան Երեւան թոհքը նախագետուած էր Ծննդեան Տօնին օրը, կեսօրէն եղք: Ոչ մէկ քան կրնար զինք եւր պահել. ոչ մեր լուր զարմանքը, թէ ինչու այսքան աճապարանքով, եւ ոչ ալ դուրսի աղմկող ծինամրիկը: ճիշփ ժամանակին հասանք Մոսկովյայի Շերեմետեօ օդակայանը:

Ոչ միայն Մոսկովյան թաղուած էր ծիներու մէջ, այլ նաև Երեւանի մէջ առապ ծիւն կը գեղար: Ուստի, մենք սփիպուած էինք ժամեր սպասել Մոսկովյայի օդակայանին մէջ: Մայր Թէրեզան Խաղաղութեան Պաշտպանութեան Կոմիտէին պագուաւոր հիւրն էր, մենք ալ անոր հետ միասին «VIP ընդունելիութիւն կը վայելէինք: Ամբողջ ժամանակը անցուցինք օդակայանի բարձրասդիման կուսակցականներուն եւ ԿԳԲ-ին յագլացուած Lounge-ին մէջ: Բարձրասդիման կուսակցականներու եւ գարբեր ծեռնարկներու համար յագլացուած այդ սրահին՝ մոայլ, վախազդու, մեռելային լուրինը, մէկէն փոխուեցաւ, երբ ծինածերմակ-կապոյթ սարիներով, սրճագոյն նորթով՝ երիտասարդ հնդիկ քոյրերու աշխոյժ եւ կենսուրախ ներկայութիւնը ամբողջութեամբ լեցուց սպասարակը:

Մոսկովեան ծինամրիկը եւ հնդկական սարիները, ցրդաշունչ հովը՝ զերոյէն նուազ չերմասդիմանով, եւ Մայր Թէրեզան, ինչպէս միշփ՝ առանց գուլպայի եւ կաշիէ սանդպալներով: Ահաւասիկ խորհրդանշական հակապակերը՝ Համայնավար իշխանութեան եւ աւելքարանական աղքաբութեան: ԿԳԲ-ի սալոնը, իր ցեմենթապար պատերով, անճաշակ կահոյքով եւ անխնան, փոշով գորգերով, կարծես ոչ ոքի կը սպասէր:

Երկար պիտի սպասէինք: Մայր Թէրեզայի համար

օրէնք էր: սպասման ժամերը ան միշփ կը լեցնէր իր քոյրերուն հոգեւոր պարզամ փոխանցելով, աղօթելով, ուրախ գրոյցներով եւ կափակներով: Այնպէս որ Ծննդեան այդ գիշերը, Մայր Թէրեզան VIP-ի մէջ սպասող բոլոր հիւրերը ընդունեց ցերմ եւ ուրախ ողջոյններով: Առաջին երկշոր ժայիկը զծագրուեցաւ հիւրերէն մէկուն դէմքին, որ վարձապրուեցաւ Մայր Թէրեզայի պայուսակէն ելած հրաշագործ մեփալիոնով մը: Թէ՛ ինքը եւ թէ՛ իր քոյրերը իրենց նայող իւրաքանչիւր հեփաքրքիր, հարցական նայուածքը օգտագործեցին որպէս սպասուած առիթ մը՝ անոնց սիրայիր ժայիկ մը կամ բարեկամական խօսք մը փոխանցելու: Շուրջով ներկայ գինուողներէն իւրաքանչիւրը Մայր Թէրեզայի կողմէ «Պոկառովիցա»՝ Ասքուածամօր (այս ռուսերէն բառը արդէն Մայր Թէրեզան սորված էր ու յաճախ կը գործածէր), մէկական մեփայինն սփացած էր, որ շղթայի կամ թեկի մը վրայ անցընելով վիզէն կախած էր, կամ պայուսակին մէջ պահած: Քիչ մը Անգիերէն զիփցողներուն, Մայր Թէրեզան աղօթք մը սորվեցուց, մեփալիոնին հետ կապուած.- «Մարիամ, Յիսուսի մայրը, ինծի ալ մայր եղիր» (Mary, Mother of Jesus, be a mother to me):

Սիրոյ այս պարզ ու փոքր արդարայափութենէն մարդիկ ուրախ էին ու շաբ զարմացած: Աւելի մեծ եղաւ բոլորին զարմանքը, երբ քոյրերը իրարու մօփեցնելով իրենց աթոռները, Սովետական իշխանութեան VIP սրահին մէջ սկսան ցած ձայնով, որպէսզի ներկաներուն չխանգարեն, իրենց կեսօրուան աղօթքն ու երգեցողութիւնը: Ընդարձակ սպասարակի մէջ լուրին դիրեց, կարծես Մայր Տաճարի մէջ Սուրբ Ծննդեան փօնին պատրարազը կը կափարուէր: Մէջէս վախ մը անցաւ, յանկարծ մուփքին կանգնած հսկիչները ներս մփնելով չխանգարեն պաշփամունքի այդ պահը, իրենց «նորմալ աթէխսպական» մթնոլորդքը բերելով:

Սակայն նման բան չեղաւ: Հազիւ քոյրերը աւարտե-

ցին իրենց վերջին «Ողջոյն քեզ Մարիամը», սկսան պայուսակները բացուիլ, պգփիկ փուփերը մէջփեղ ելան. մուկովեան թարմ սեւ հաց, հալած պանիր եւ զարկական պգփիկ շոգուաներ: Զարկուայ շոգուայ՝ Ծննդեան փօնին:

Բոլոր ներկաները հրահրուեցան ընթրիքի, սակայն միայն մի քանի համարձակներ մօպեցան՝ փլաստիք զաւաթներու մէջ լեցուած կանաչ գոյնի լեմոնափը խմելու: Երբ կէս ժամ դրւող այս ուրախ ճաշկերոյթը աւարդեցաւ եւ փլաստիք պնակներն ու զաւաթները լուացուեցան, հասաւ երկար սպասուած հանգիստի պահը: Մայր Թէրեգան նսփառ կեղծ պարոքեան ոճով շինուած բազկաթոնի մը վրայ, որ որուած էր պատէն կախուած հսկայ նկարի մը փակ, օրուայ թերթը ձեռքը առաւ եւ սկսաւ վերծանել քիրիեան փառերը, որ իր մանկութեան փարիներուն Սկոփիժի մէջ եղած ժամանակ սորված էր: Քիչ անց, զուխը վար ծոեց: Քունի անցած էր: Թէրթը գրեթէ ծածկած էր զինք: Այս պարկերը ես երբեք չեմ կրնար մոռնալ. 1988 թ. Ծննդեան գիշերը, Մայր Թէրեգան Սովետական կայսրութեան մայրաքաղաք՝ Մոսկովի մէջ, Լենինի մեծադիր նկարին փակ, պարոքեան գահին վրայ նսփած, համայնավար կուսակցութեան «Փրաւիր» պաշփօնաթերթով ծածկուած: Այդ օրը հանգիստ, լաւ քուն մը քաշեց:

\* \* \*

Ժամեր անցած էին, սակայն դեռ օդանաւերուն թոհքադաշտին մէջ կը շարունակուէր առար ծիւն դիւնալ՝ ճերմակ, մեծ փաթիլներով: Միայն երեկոյեան, երբ արդէն մթնցած էր, մեր օդանաւը ճամբայ ելաւ Մոսկովին, անցնելով յետաձգուած օդանաւերու երկար շարքերուն քովէն: Մինչեւ վերջին վայրկեանը վսփահ չինք, թէ

արդեօք պիտի յաջողուէր մեզի վայրէջք կարարել՝ երկրաշարժեն ցնցուած մայրաքաղաք Երեւանի օդակայանին մէջ, որովհետիւ երկրաշարժեն քանի մը օր յեփոյ, արդէն օգնութեան շրապող բազմաթիւ մարդասիրական-ռազմական օդանաւեր՝ բեռնաւորուած կենսական անհրաժեշտ ապրանքներով, ինչպէս նաև փրկարար մարդոց խումբերով, եփել եփեսի վայրէջք կը կարարէին Երեւան, եւ բնականաբար, առաջնահերթութիւնը անոնց կը փրուէր եւ ոչ թէ մարդաբար օդանաւերուն: Մայր Թէրեգայի քանի մը շարք «արագ իննօրեաններով», այդ ծիւնամրդիկով հանդերձ, այնուամենայնի մենք վայրէջք կարարեցինք Երեւանի մէջ: Օդանաւը սարսափելի կերպով կը ճօճուէր ու կը հառաչէր՝ բոլորս սարսափի մազմնելով:

Այդ պահուն կը մրածէի ինքզինքս միսիթարելով, թէ ոչինչ, Մայր Թէրեգային հետ կը մեռնիս: Սակայն քիչ անց, ուրիշ աւելի գօրաւոր զգացում մը սկսաւ զիս պատել, որ հաւանաբար ուրիշներ եւս ապրած են, նման ճակարգրական պահերուն Մայր Թէրեգայի հետ եղած ժամանակ, այն որ, իր ներկայութեան մէջ հազուադէպ վախ կամ փազնապ կայ: Կարծես այն ձեռքը, որ այնքան բացայայգործէն կ'առաջնորդէր եւ կը շրջապատէր Մայր Թէրեգան, եւ այնքան ապեն որ մենք իր հետ էինք՝ մեզ ալ կը պաշփառնէր:

Հազի իջանք Երեւան, աւելի ծանր իրավիճակ մը յայդնուեցաւ: Կէս գիշեր էր եւ հազի որ անցանք օդակայանի կեղրոնական սրահէն, մեր եփեւէն բոլոր լոյսերը մարեցան եւ դրուերը փակուեցան: Անկասկած, երկար ուշացումին պարբառով, մեզ ոչ ոք կը սպասէր Երեւանի մէջ, որովհետիւ դիմաւորող ցունէինք:

Եւ այսպէս Ս. Ծննդեան գիշերը մենք մնացինք առանձին, մութ, ծիւնածածկ փողոցը, ցուրփէն դողալով: Երեւանը գրեթէ քսան քիլոմետր հեռու էր օդակայանէն: Այս անգամ ոչ թէ «արագ իննօրեան սկսանք», այլ Մայր Թէ-

բեզայի առաջնորդութեամբ Վարդարանի երրորդ խորհուրդը՝ Թերեզենի մէջ մեր Տիրոջ Ֆիսուսի ծննդեան խորհուրդին աղօթքը: Ներ չէինք աւարփած փասներորդ «Ողջոյն Քեզ»ը, երբ Մայր Թերեզան բացականչեց: - «Տես-սէք, թէ որքան բարի է Ֆիսուսը», մաքրնանշելով թէ Աստուած արդէն իսկ օգնութեան հասաւ, այս անգամ ոսքիկաններուն միջոցաւ: Ցանկարծ, ձիւնի եւ մշուշի մէջն մեծ ինքնաշարժի մը առջենի լոյսերը օգնեցին նշարելու մեզի մօքեցող ոսքիկանութեան մարդաբար մեծ հանրակառը:

Ինքնաշարժի մեծութենէն յսքակ էր, որ զինուորմեր եւ կամ բանբարկեալներ փոխադրելու համար կը գործածուեր: Չէի զարմանար, եթէ անոնք օդակայանի ծիւնապար ճամբրուն վրայ կեցած՝ փարօրինակ սարիներով եւ սանքալներով այս գիշերային թափառականները, ուղիղ համապարասխան գրելը՝ ոսքիկանապուն գանելու փոխարէն, որ իրենց իրաւունքն էր, շիքակ քաղաքի մանկական հիւանդանոցը փարին, որ յեպագայ քանի մը ամիսներու ընթացքին պիփի դառնար քոյրերուն եւ իմ քնակարան:

Պարզ էր, որ ոսքիկանները շուկով պէտք էր լուր գուած ըլլային հիւանդանոցի փնօրէնութեան, թէ իրենց հիւրերը հակառակ այս վագ եղանակին շուկով պիփի ժամանեն, քանի որ հիւանդանոցի մուլքին մեծ պարուիրակութիւն մը մեզ կը սպասէր. հիւանդանոցի գլխաւոր քժիշկը, փարբեր քժիշկներ, քանի մը փիկիններ, որ գլխաւոր քժշկութիւն բարեկամուիիներն էին, եւ ի հարկէ քանի մը ապահովութեան ծառայողներ, որոնց անմիջապէս ենթադրեցի KGB-ի աշխաբողներ կ'ըլլային: Բոլորը կը ջանային այն դպաւորութիւնը սպեղծել, թէ անոնք ամէն քան պարտասպած էին մեզ դիմաւորելու համար:

\* \* \*

Հազիւ միքանք մեզի յագիկացուած սենեակներէն ներս, Մայր Թերեզան ուրախ կափակելով, բայց նաև նպագակադրուած՝ շուկով սկսաւ սենեակներու բաժանումին: Միայն երկու սենեակ կար մեր փրամադրութեան փակ: Ինչպէս արդէն ըսած էի, հիւանդանոցը նախագիտուած էր միայն 120 երեխաներու համար, իսկ հիմա երկրաշարժէն յեփոյ՝ հիւանդանոցը ողողուած էր 600 ծանր վիրատր պարփիկներով: Մահճակալները փեղադրուած էին մուլքին, նոյնիսկ ասդիմանավանդակներուն վրայ:

Մայր Թերեզայի ջորս քոյրերուն համար յագիկացուած էին երկու սենեակ: Անմիջապէս Մայր Թերեզան սկսաւ սենեակներէն մէկը մաքուրի վերածել, անմիջապէս մեր հետք բերած խազը պատես կախուեցաւ՝ կողքին գորութեամբ՝ «Ծարաւ եմ», կեղրոնը դրուեցաւ սեղան մը՝ որպէս խորան, վրան մասնագուիը, գեղնին ալ բարակ ներքնակ մը փոռուեցաւ: Արդէն կարելի էր երեկոյեան առաջին գոհաբանական աղօթքը ընել:

Մայր Թերեզան զիս առաջնորդեց նոյն յարկին միւս ծայրը գինուող եօթ քառակուսի մեթրանոց սենեակ մը, որուն դրուք վերէն պարփիկ բացուածը մը ունէր: Կարծես ասիկա իմ սենեակս պիփի ըլլար: Զարմացայ, հաւանաբար դէմքւս ալ յայփնի եղաւ յուսախաբութիւնս: Մայր Թերեզան գլուխը դէպի ներս ուղղելով ըսաւ.

- «Հայր Լէօ, հիմա դուն իսկական միսիոնար ես»:

Իր քառերուն մէջ յաղթանակի գոհութեան հնչերանգ կար, որ դժուար չէր լսելը:

Ապա, քանի մը կինը կարկփած իր փոպրակ-պայուսակէն հանեց փոքր փոպրակ մը սալորաչիր, ինծի փալով ըսաւ.. «Բարի գիշեր» ու... հեռացաւ: Մնացի առանձին, սալորաչիրը ձեռք՝ սենեակիս մէջ, ուր միայն մէկ մահճակալ կար, կամ աւելի՝ կարելի է կոչել փախփակէ շինուած բան մը, իրարու վրայ դրուած երկու բարակի ներքնակներով, որ չեմ գիփեր թէ ինչով, հաւանաբար

Ինչպէս պիտի ապրիմ այս սենեակին մէջ: Վրայի հագուստիս զար, հետո ոչինչ ունէի: ճամպրուկս արդէն կորսուած էր օղակայանին մէջ Հռոմէն Մուկուա զալու ժամանակ եւ ոչ ալ գրնուեցաւ: Ինքզինքս կը մխիթարէի մրածելով՝ երեւի միայն այս գիշերուան համար է այս սենեակը:

Հայաստանի մէջ ունեցած արկածախնդրութիւններս արդէն սկսած էին: Հեռաւոր Երեւանի մէջ, Ս. Ծննդեան այդ իւրօրինակ գիշերը ճոխ ընթրիք մը ըրի, Մայր Թէրեգային բուած այդ սալորացիրով: Կերած արենս կուտերը հանեցի, բայց մրածեցի, թերեւս կուտերը յեպոյ պէտք ըլլան: Եւ այդպէս ալ եղաւ. յաջորդ երկու շաբաթներու ընթացքին, ծառայեցին ինծի որպէս ակռայի վրձին:

Ցողնած քնացայ, բայց միայն մի քանի ժամ: Առփու կանուխ պապարազ պիտի ընկինք: Անշուշփ վերջն ալ լաւ չկրցայ քնանալ, երբ հասկցայ, թէ վերեն միայն պզդիկ բացուածրով այդ սենեակը, ոչ թէ մէկ գիշերուայ, այլ եկող վեց ամիսներուն իմ սենեակս պիտի ըլլար:

## 16

# ՏԱՅԱՏԱՆԵԱՆ ԱՐԿԱՇԱԽՆԴՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Յաջորդ քանի մը շաբաթներու ընթացքին, որոնք նաև ամիսներու վերածուեցան, անձնական կեանքիս եւ ապրուստիս պայմանները ամենախղճալին էին. ելեկդրականութիւն չկար, եւ բնականաբար լոյսի երես չի փեսներ՝ պափուհան ցւնեցող սենեակի մը մէջ: Միայն սենեակի դուռիս վրայի պզդիկ ապակին էր, որ դէպի դիմացի աշխափասենեակը կը նայէր: Սենեակիս մէջ լուացուելու յարմարութիւն չկար, իսկ քովը գլուխող ընդիհանուր լուացարանին մէջ բնականաբար՝ փաք ջոր ալ չկար: Սակայն, այսօր յեփադարձ հայեացը մը նեփելով այդ օրերուն վրայ՝ կրնամ ըսել, որ այդ ամիսները եղած են կեանքիս ամենազեղեցիկ ամիսները:

Ասոր պագճառը իրապէս այն «ծառայութիւններն էին», որ Մայր Թէրեզան բուած արդէն յաջորդ օրն իսկ՝ պապարագէն եղը:

«Ինչո՞ւ համար հոս եկած ենք: Եկած ենք աղքագլւն ամենաղքափին Քրիստոսի բարի լուրը փալու, մեր խոնարի սէրն ու ծառայութիւնը նուիրելով, եւ այս ամէնը՝ ժափով կապարելու համար»:

Արդէն իսկ առաջին օրը առաւօքեան ես հասկցայ, թէ ինչ կը նշանակէ՝ «խոնարի սիրով եւ ծառայութեամբ»: Սենեակս դուրս ելայ եւ թեքուեցայ ասքիճաններէն իշնելու, երբ փեսայ խումք մը մարդիկ, որ զարմացած մէկ ուղղութեամբ կը նայէին: Երեք վայրկեան անց անոնք իրենց փեղէն շարժեցան: Յեկոյ հասկցայ թէ ինչն էր զանոնք այդքան զարմացնողը. Մայր Թէրեզան եւ իր երկու

քոյրերը ծոած գեղինը կը լուային:

Թէեւ հիւանդանոցին շինուելուն միայն երեք դարի անցած էր, սակայն բաղնիքները, ինչպէս նաև երկար միջանցքներն ու ասդիճանները գրեթէ մաշած էին, եւ կրնամ անվարան ըսել, թէ ամիսներով մաքրութեան երես չին դեսած: Մայր Թէրեզայի գլխատրութեամբ եւ իր օգնութեամբ քոյրերը արդէն նոյն օրը սկսան Մայր Թէրեզայի ցուցմունքները գործադրել: Վերի յարկերէն սկսելով, գրեթէ բոլոր բաժիններն ու միջանցքները քանի մը օրուայ ընթացքին հիմնովին մաքրուեցան:

Միաժամանակ, վիրաւոր եւ վիրահափուած երեխաները խնամք կը սպանային քոյրերուն կողմէ. Անոնք կը խնամուէին, կը շոյուէին, իրենց վէրքերը կը մաքրուէին եւ մնափախոներ կը սպանային: Գթութեան քոյրերը մնայուն օգնականներն էին հիւանդանոցի բոլոր բուժ-անձնակազմին ուր որ անհրաժեշտութիւն ըլլար, ինչպէս նաև մնայուն քաջալերողներն ու յուսադրողները՝ հիւանդապահներուն: Ասիկա այնքան անհրաժեշտ էր անոնց համար, որովհետեւ բժիշկներն ու բոյժքոյրերը շարունակ կը կանչուէին հիւանդանոց բերուող դարբեր հիւանդներուն հասնելու, առաւելաբար ծանր վնասուածք սպացածներուն օգնութեան:

Ս. Ծննդեան փօնէն քանի մը շաբաթ առաջ դեղի ունեցած երկրաշարժը խած էր երեսուն հազար մարդու կեանք: Այդ շրջաններուն մէջ էր, որ կը բնակէին արդէն սակաւաթիւ կաթողիկէներ: Աւելի քան վաթուուն դարի շարունակ անոնցմէ շաբեր, յաճախ գաղփնի եւ ծանր պայմաններու դակ, պահած էին իրենց հաւաքքը:

Սովետական Հայաստանի մայրաքաղաք Երեւանի մանկական 6-րդ հիւանդանոցը լեցուած էր: Ձէ Ասդուած ինչ ծրագիր ունէր երկրաշարժով՝ մենք միայն յաւիպենականութեան մէջ ախիքի գիրնանք:

\* \* \*

28 դեկտեմբեր, 1988-ին, Մայր Թէրեզան պայմանագիր սկրուագրեց Խաղաղութեան Պաշտպանութեան Կոմիտէին հետո, որը Սովետական Միութեան մէջ պետքական պաշտօնական կազմակերպութիւն էր, եւ կը գրադեր օփարերկրեայ այն քաղաքացիներուն հսկողութեամբ, որոնք եկած էին աշխափանքային առաքելութեամբ: Մայր Թէրեզան պարփաւորուեցաւ, աւելի ճիշդը զիս պարփաւորեցուց, օգնել միայն գթութեան քոյրերուն, եւ հիւանդանոցէն դուրս չմասնակցիլ որեւէ պաշտօնական հաւաքի կամ որեւէ կրօնական ձեռնարկի, եւ ոչ ալ գրադիլ քաղաքականութեամբ:

Անշուշփ ասիկա անկարելի էր կափարելը. որպէս քահանայ ես չի կրնար միայն չորս քոյրերու հոգեւոր փրկութեամբ գրադիլ:

Երբ հիւանդանոցին մէջ երեխայ մը մահուան կը մօգենար, վերակենդանացման բաժնի երիփասարդ բժշկուիհները ինծի լուր կու դային՝ սենեակիս դուռը կօշիկի կրունկով երեք անգամ թակելով: Ես արագ դուրս կու գայի եւ կ'ուղղուէի առաջին յարկ եւ կը գեղեկանայի՝ 8Գ: Այսպիսով ես կը հասկնայի որ 8-րդ շարքի 3-րդ երեխան մահամերձ է, եւ կրնամ իմ քահանայական պարփականութիւնս կափարել: Այսպէս շատ պզրիկներ մկրպած եմ իրենց մահուան վերջին շունչին հասած պահին: Եւ բնականաբար ասիկա մեծ քաջութիւն կը պահանջեր: Լեհ քահանայ մը, որ Հայաստան եկած էր օգնութեան, պզրիկ մը մկրպած էր՝ անոր մօր խնդրանքով: Երբ այս մասին գիրցած էին պարփախանափուները՝ յաջորդ օրն իսկ գինք գրուն դրկած էին:

Կարգ մը պարզագաներու մէջ՝ ես ինծի հարց կու դայի. ինչպիսի՞ պարագաներու մէջ ես իրաւունք ունիս չմկրպուած մեծահասակ մը մկրպելու մահուան անկողնին մէջ: Ցիշեցի, որ Մայր Թէրեզան ինծի բացադրած էր,

թէ մահամերձի մը համար կարեւոր չէ քրիստոնէական ամբողջ վարդապետութիւնը գիտնալը՝ զինք մկրտելու համար: Մահուան պահուն կը բաւէ միայն, որ ան ըմբռնէ այս վարդապետութեան բուն կորիզը, այսինքն Ասպուծոյ սէրը: Կը բաւէ մեռնողին միայն հարցնել. ինք կ'ուզէ՛ այդ սիրող Ասպուծոյ քով երթալ:

Քոյրերու անձնուրաց սէրն ու ծառայութիւնը զարմանահրաշ ազդեցութիւն կ'ունենար հիւանդ երեխաներուն վրայ: Անբացապրեսի բժշկութիւններ կը կարարուիին: Մայր Թէրեզայի քոյրերէն մէկը, իմ կարծիքով, ուներ բժշկութեան պարզեւ: Երբ երեխաներուն համար կ'աղօթէ՛ սիրով իր ծեռքը անոնց վրայ դնելով ու օրինելով, անոնք շաբ շուրք կ'ապաքինուիին: Այդպէս պարահեցաւ պզփիկ աղջնակի մը հետք, որուն մարմնի անդամները ծուած էին եւ շնչարգելութենտ կը բառապէր: Վիճակը երթալով կը վարթարանար: Բժիշկները ըսած էին, որ այլևս պիտի շապրի եւ հաւանաբար այդ գիշեր իսկ մեռնի: Նոյն օրը գիշերը սենեակիս դուռը երեք անգամ կօշիկի կրունկով զարկին: Քովը գացի ու պզփիկը մկրտեցի: Նշեալ քոյրը ինծի հետք եր եւ եռանդով կ'աղօթէր աղջկան համար: Բոլորս ալ վսկահ էինք, որ յաջորդ օրը պզփիկին դիակը պիտի համեն:

Սակայն յաջորդ օրը շնչարգելութիւնը կարգաւորուեցաւ: Պզփիկը կրնար հանգիստ շնչել: Երեք շաբաթ վերջ եկաւ մաքրու քոյրերուն քով՝ իր երախսպագիտութիւնը յայդնելու՝ աղօթքին համար: Կարարուած բժշկութիւնը այնքան արդաստվոր բան մըն էր, որ հիւանդանոցի բժիշկները՝ կարարուածը գլխաւոր բժշկին փոխանցած էին, իսկ ան ալ Հայասքանի բժիշկներու ընդհանուր համաժողովին: Շուկով լուրը արդէն հասած էր Մոսկուա՝ առողջապահութեան նախարարութիւն:

Մոսկուան անմիջապէս պարուիրակութիւն դրկած էր Երեւան՝ բժիշկներէ եւ հոգեբուժներէ կազմուած, հարցը

քննելու եւ բացայայփելու թէ ինչ «մեթոդներ» գործածած էին Մայր Թէրեզայի քոյրերը՝ երեխան բուժելու համար: Գրեթէ ամբողջ մէկ օր հարցաքննութեցանք երեք բժիշկներու, հոգեբուժներու եւ օգնական երիտասարդ բժշկուիիի մը կողմէ: Քոյրերը ցոյց գուին մետաղիոնը եւ թէ ինչ աղօթքներ ըրած են: Հակառակ խիստ ընդգծուած պետրական զաղափարախօսութեան, զարմանալի էր որ քննող յանձնախումբը բաւարարութեցաւ այդ բացապրութեամբ: Անոնք առին մետաղիոնը, փակցուցին իրենց պարրասփած փաստաթուղթերուն վրայ, եւ ինքնազնի վերադարձան Մոսկուա:

Երկու փարի անց, Մոսկուայի փողոցներէն մէկուն անկիւնը կեցած էի, երբ յանկարծ փողոցին միւս կողմէն մէկը զիս կանչեց.- «Հայր Լէօ, հայր Լէօ»: Դարձայ ձայնի ուղղութեամբ եւ ճանչցայ այդ յանձնախումբի երիտասարդ օգնականը: «Հայր Լէօ, այս ինչ պարահականութիւն, որ ես հիմա, այս պահուս քեզի կը հանդիպիմ», այսպէս սկսաւ իր ողջոյնը: Ես երեկ մկրտութեայ մեր ուղղափառ եկեղեցւոյ մէջ: Ես ասիկա այդ ծեր գուած հրաշգործ մետաղիոնին գուած արդիւնքն է»:

\* \* \*

«Խաղաղութեան Պաշտպանութեան Կոմիտէն» պետքական բարձրագոյն հասպաքութիւն մըն էր, որմէ ես այն բաղաւորութիւնը սպացած էի, որ անոր բոլոր անդամները համայնակար կուսակցութեան անդամներ էին կամ KGB-ի գործակալները: Չեմ գիտեր ճիշդ է կամ սխալ, գեղական պաշտօնեաները՝ ընդհանրապէս ոսքիկաննեն սկսեալ մինչեւ հիւանդանոցի գլխաւոր բժիշկը, կ'առաջնորդուիին կոմիտէի ցուցմունքներով:

Մայր Թէրեզան իր կողմէ ոչ միայն յսկակօրէն գիտցած էր թէ Պաշտպանութեան Կոմիտէն ով պիտի ըլլայ

քոյրերուն եւ իմ վրաս հսկողը, այլ նաև Մոսկովայի մէջ այդ կարծ ժամանակամիջոցին կրցած էր գրնել թէ Երեւանի կոմիտեին մէջ՝ ով կրնար առաւելաբար ինծի բարեկամ ըլլա: Մեծաւ մասամբ կանայք, որոնց սրբերը ան կրցած էր գրաւել եւ թափանցել՝ իր սիրառավ խօսքերով եւ հրաշագործ մեփալիոններով. «Ասքուած քեզ կը սիրէ: Ան քու անունի իր ափերուն մէջ գրած է: Դուն իրենն ես: Ան քեզ սպեղծած է սիրելու եւ սիրուելու համար»:

Այդ կիներէն շաբեր՝ Մայր Թէրեզային սրբին մէջ յափուկ տեղ ունեին: Այնքան կը ցաւէր իր սիրով երբ գիրնար թէ անոնցմէ քանիներ ամուսնալուծուած էին եւ քանիներ վիժումներ ըրած էին, որ Սովետական Միութեան մէջ ընդունուած բան մըն էր: «Խեղճ աղջիկս» յաճիս կ'ըսէր անոնց Մայր Թէրեզան, առանց դափապարփելու: Այնպէս կը խօսէր անոնց՝ կարծես անոնք ծանր վիրատրուած ըլլային, եւ անոնք անմիջապէս յոյս կը սրանային միխթարուելու եւ նոր կեանք սկսելու, նորէն սիրելու եւ սիրուելու:

«Ասքուած աշխարհը մեր միջոցաւ կը սիրէ», - կ'ըսէր Մայր Թէրեզան: Եւ ինք առաջինն էր, որ շօշափելի կերպով կը սիրէր աշխարհը: Տարիներ անց, երբ քաղաքական իրավիճակը փոխուեցաւ եւ Գթութեան Հոյրերը այլեւս ազափօրէն կրնային գործել առանց ոեւէ մէկուն հովանաւորութեան, ապա՝ այդ կոմիտեի գործեր անդամները, ինչպէս քարփուղարը՝ Նաթաշան, կամ Իկորը, Նինան, Մայր Թէրեզայի կողմէ կը սրանային կարծ նամակները կու գային աշխարհի գործեր ծայրերէն, ուր որ ալ գրնուէր Մայր Թէրեզան: Այդ նամակները Մայր Թէրեզայի անկեղծ երախփափիփութիւն էրանոնց՝ ովքեր այդ դժուար գործիներուն օգնած էին իրենց: Այդ մարդիկը Մայր Թէրեզան կը յիշեր իր փայլուն յիշողութեան շնորհի:

Վերը նշուած պայմանագրի սրորագրումով մէջս

յսդակ համոզում մը հասդարուած էր. գեղեցիկ Հայասպանի մէջ ներկայութիւնս Ծննդեան տօնին առթիւ կափարուած սովորական ճամբրորդութիւն մը չէր, ինչպէս որ սկզբը կը կարծէի: Մայր Թէրեզան կ'ուզէր զիս «իսկական միսիոնար» դարձնել: Ասքուած քեզ կը սիրէ: Ան քու անունի իր ափերուն մէջ գրած է: Դուն իրենն ես: Ան քեզ սպեղծած է սիրելու եւ սիրուելու համար»:

Պայմանագիրը, որ Մայր Թէրեզան սրորագրած էր Հայասպանի մէջ հեփեւեալն էր. Վարդապեկը, որուն ներկայութիւնը պայմանաւորուած էր միայն քոյրերուն հոգեւոր խնամք գրանելու համար, իրաւունք չունի ընկերութեան մէջ երեւալու եւ գործելու, ան միայն քոյրերուն պիփի ծառայէ: Սակայն ամէն օր հարիւրաւոր մարդիկ քոյրերը իրենց գուները կը հրաւիրէին: Ասիկա հայկական ընդգծուած հիւրասիրութեան արփայայրութիւնն էր: Ինչպէս արդէն պագմած եմ, քոյրերը ըստ իրենց միաբանութեան կանոնադրութեան՝ իրենց գուներէն դուրս գալու իրաւունք չունէին: Այս օրէնքը Մայր Թէրեզան Քալքութայի մէջ հասպարած էր, որպէսզի աղքափները իրենց վերջին ունեցածն ալ անոնց հետ չքածնեն, որովհետեւ Հնդկասպանի մէջ ընդրւնուած էր, որ հիւրերուն անպայման պէտք է հիւրասիրէ: Ինչ որ ունենային, պէտք բաժնեկցէին հիւրին հետի: Որպէսզի քոյրերը անոնցմէ ակամայ եփ չառնէին ինչ որ իրենք անոնց կու փային, Մայր Թէրեզան այդ օրէնքը սահմանած էր իր միաբանութեան բոլոր քոյրերուն համար: Անոնք իրենց գուներէն զափ ուրիշ ոչ մէկ տեղ իրաւունք ունեին որեւէ բան ուփելու, եւ որովհետեւ քոյրերը այս օրէնքը խափագոյնս կը պաշփանէին, աղքափներն ալ ընդունած էին այս փայփը, թէ քոյրերը իրենց հետ չեն ուփեր, ոչ թէ անքաղաքավարութեան պարճառաւ, այլ պարզապէս որովհետեւ արիկա իրենց օրէնքն էր:

Հայասպանի մէջ մենք սփիպուած եղանք այս օրէնքը ձեւափոխել: Մայր Թէրեզան սփիպուած եղաւ զիջումի երթալ, չվիրաւորելու համար հայկական հիւրասիրու-

թիւնը, սակայն միաժամանակ չխախտելով միաբանութեան օրէնքը: Մայր Թէրեզան ինծի արփօնեց ընդունիլ քոյրերուն առաջարկուած հարիւրաւոր հրաւերները եւ որովհետքեւ ես անձնապէս կապուած չէի այդ կանոնադրութեան, սփիպուեցայ այդ վեց ամսուայ ընթացքին գրեթէ ամէն օր ընթրիքի մը երթալ: Եւ ասիկա առողջութեանս համար ծանր փորձութիւն մըն էր, քանի որ, ըստ հայկական սովորութեան, երբ փանփէրը ճաշի ընթացքին բաժակաճառ մը արփասանէր, փանփիրոց որդին հիւրի մեծ բաժակը պէտք է լեցնէր հայկական անգերազանցելի քոնեակով: Եւ եթէ չխմես, դուն վիրաւորած կ'ըլլաս փանփէրը:

Երբեմն ճաշին մեզ կը միանային ոչ միայն ընդառնիքի բարեկամները, այլ բարեկամներուն բարեկամները, եւ սեղանի շուրջ հիւրերու թիւը կրնար հասնիլ 40-50 հոգիի: Մայր Թէրեզան իր պայմանագրին մէջ սփորազրած էր, որ ես իրաւունք չունէի հիւանդանոցէն դրւս որեւէ գործունեութիւն ընելու եւ կամ քարոզելու, որովհետքեւ ինծի համար կրնար շափ վկանգաւոր ըլլալ: Սակայն յաճախ, ճաշի սեղանի շուրջ նսփած՝ այդ երեկոները կը վերածուին իսկական «քաթեքիզմ»ի դասերու: Հարցերու հեղեղ մը կը թափուէր վրաս՝ հաւաքրի եւ Ասքուծոյ մասին: Զրիսդունէական հաւաքրի հանդէպ անոնց հետքարքութիւնը այնքան մեծ էր, որ չեմ կրնար նկարագրել: Երբեմն կաթողիկէներու ալ կը հանդիպէի: Սովեփական պաշփօնեաներու ուշադրութիւնը մեր վրայ չիրաւիրելու համար, եւ ոչ ալ ուեւէ կերպով վկանգի փակ դնելու փանդէրն ու գթութեան քոյրերը, սփիպուեցայ պահանջել, որ քան հոգիէ աւելի մարդ չիրաւիրեն ընթրիքին:

Այդ օրերուն սկսած էին Ղարաբաղեան շարժման ցոյցերը: Բանակը սփիպուած էր պարեփային ժամ (curfew) հասփափել, ամէնուրեք անցարգելներ դնելով: Ամէն մարդ երեկոյեան ժամը փասին փունը պիփի ըլլար: Ով որ քանի մը վայրկեան ափկէ ուշ փողոցը գրնուէր, կը

ձերբակալուէր եւ քանչորս ժամ մարզադաշտին մէջ կը պահուէր՝ ձմրան սառնամանիքին: Միայն յաջորդ օրը առաօպեան կը հարցաքննուէր: Հրասայերը գիշերները կը շրջափակէին Երեւանի փողոցները: Եկող ամառուան ամիսներուն ժամը փասը՝ փոխարինուեցայ փասնմէկով:

Ինծի համար այդ ժամերու սահմանափակումը օգտակար եղաւ, իրաւացի պափճառով: Ծանր կերակուրներով եւ խմիջքներով յագեցուած ընթրիքները սփիպուած էին աւարփելու ժամը փասէն առաջ, այլապէս ես անկարող պիփի ըլլայի կէս գիշերուայ սառնամանիքին փուն վերադառնալ եւ առփու ժամը հինգին պափարագ ընել քոյրերուն հետք:

Երբ ամառ եկաւ, քոյրերը մփածեցին լաւ կ'ըլլայ, եթէ իրենք փոխադրուին երկրաշարժի կեղրոնը, ուր իրաւացի «Protezione Civile» կազմակերպութիւնը փուն մը շինած էր իրենց համար: Այսպիսով, անոնք հնարաւորութիւն կ'ունենային վեղույն վրայ օգնելու երկրաշարժէն փուժածներուն: Սփիպուած էի յաճախ 110 քմ դէպի հիւսիս՝ Սպիփակ քաղաքը քշել քոյրերուն ծառայելու համար, եւ միայն երեկոյեան ժամը փասնմէկէն առաջ սենեակս վերադառնալ: Պարեփային ժամը մինչեւ փասնմէկն էր: Անզամ մը ուշին մնացի եւ ինքնաշարժովս, որ «Protezione Civili»-ն ինծի փուած էր գործածելու, սփիպուած եղայ՝ մայրուղիի այդ հափուածին վրայ սահմանուած ժամական 30 քմ արագութիւնը գերազանցել 130-ի, որպէսզի կարենամ ժամանակին փեղ հասնիլ: Շափարագ անցայ կամուրջի վրայով եւ փեսայ որ հարսայերը արդէն իսկ ճամբան կը փակէին: Արազացուցի որ լման փակելէն առաջ անցնիմ, սակայն մուշի մէջ չընսայ, որ քան սանթիմեթր հասփութեամբ շղթայով մը ճամբան արդէն փակուած է: Մեծ աղմուկով՝ ինքնաշարժս արգելակեցի: Շղթային դպայ:

Միրփս սկսաւ արագ-արագ զարնել: Սովեփական զի-

նուորները ի՞նչ պիտի ընէին ինծի: Ըստ ժամացոյցիս լրակաին քանի մը վայրկեաններ կային մինչեւ գասանմէկը: Զինուորները յուզուած վրայ հասան, գեսան ինքնաշարժիս վերեւի կապոյթ լոյսը եւ իմ ճերմակ քոլարով սեւ շապիկս: Հիմա հաւանաբար կը մրածեն, «այս են օդար երկրացիները»: Միրալիր բարեւեցի անոնց եւ որոշեցի նաեւ Մայր Թէրեզայի մեթովը փորձել.- «Ձեզի համար փոքր նուեր մը ունիմ»: Եւ ամէն մէկուն մէկական մեփալին նուիրեցի: Եւ յաջողութիւն. զինուորները շղթան քակեցին եւ ես հանգիստ գուն վերադարձայ, առանց գիշերը մարզադաշտին մէջ անցնելու:

Օր մըն ալ կէսօրէ եփք, Երեւանի հիւանդանոցին մէջ, քոյրերը իրենց ամէնօրեայ կէսօրուան աղօթքը կ'ընէին: Հիւանդանոցին առջեւ կանգնեցաւ ոռոսական զրահամնքենայ մը: Քոյրերը ծունկի կ'աղօթէին: Ցանկարծ զինուորական կօշիկներու աղմուկ լսուեցաւ միջանցքէն: Վախանք: Զինուորները ի՞նչ կ'ընեն հոս, հիւանդանոցի առաջին յարկի մէջ: Քայլերը կանգ առին մեր մափուտին բաց դուան առջեւ: Քովս կեցած զինուորական երկար վերարկուն գրեսայ միայն: Զինուորը ինծի երկպող մը երկարեց: Ես ոռուերէն կարդալ չէի գիտեր, եւ մափով ցոյց գուի այն քրոջը, որ ոռուերէն կը հասկնար: Երկար վերարկու եւ զինուորական ծանր կօշիկներ հագած մարդը մօփեցաւ մափնանշած քրոջ: Հազի ան կարդաց զրուած բառերը, զինուորը պատրեց երկպողը: Եփքը քոյրը մեզի ըսաւ թէ թուղթին վրայ գրուած էր.- «Ես ալ ձեզի պէս քրիստոնեայ եմ»:

\* \* \*

Հայերու մեծագոյն հայաբութիւնը եւ միաժամանակ մեծագոյն ցաւը՝ իրենց երկրի խորհրդանիշը համարուող Արարափ լեռն է: Հսկայ երկու լեռներ, որ հրաբխային ծագում ունին, եւ անոնց իրական բարձրութիւնը գեսանելի կը դառնայ, եթէ Երեւանէն չորս քիլոմետր դէպի հարաւ

ուղղուիս: Հայերուն համար մեծ ցաւ է, որ իրենց համար մեծ խորհրդանիշ եղող Արարափ լեռը, որ այժմ իրենց երկրի վարածքի մէջ է, այլ Թուրքիոյ: Առաջին համաշխարհային պատերազմէն յեփոյ լեռը բաժնուեցաւ իրենց մէ՛ սահման դառնալով Թուրքիոյ հետ:

Սահմանամերձ քաղաքներէն մէկուն մէջ կը գրնուէր Սուլր Գրիգոր Լուսաւորիչ վանքը, որուն բարձունքէն յսպակօրէն կ'երեւեր Արարափ լեռը: Հոն վանքի բակին մէջ նսփած էր ծերուկ, անդամալոյծ կին մը: Քոյրերու ուշադրութիւնը, Արարափի գեղեցիկ պագկերէն աւելի կերպնացաւ այդ ալեհեր, զգզզուած մազերով հայ մուրացկան կնոջ վրայ: Ան նսփած էր՝ արեւի երես գրեթէ չբեսնող, խոնաւ ու պաղ քարին վրայ, պագուգուած ցնցողիներու մէջ, եւ յսփակ էր, որ անկարող էր առանձինը քալելու:

Մայր Թէրեզան առաջարկեց կնոջ որ իրենց հետ երթայ, սակայն վերջինս մերժեց, որովհեքեւ ինչ-որ մէկը ամէն օր զինք հոս կը բերէր մուրալու եւ երեւոյեան կու զար եփ գուն գանելու: Ինչպէս յեփոյ իմացանք, այդ գանող-քերողը իր աշխաբանքին համար կը սփանար կնոջ մուրացած դրամին երկու երրորդը: Սովելքական Միութեան մէջ մուրալն արգիլուած էր, այդ պագճառով ալ այդպիսի «վլանգաւոր» ծառայութեան համար այդպիսի բարձր զին կը պահանջուէր: Մայր Թէրեզան եւ մեր թարգմանչուիին՝ Անահիպը, Իրնային խոսքացան (այսպէս էր այդ կնոջ անունը), որ քոյրերը իրեն պիտի այցելն եկող քանի մը օրերու ընթացքին:

Երբ քանի մը օր յեփոյ մենք զինուած վերմակներով, ուփելիքով, ինչպէս նաեւ մաքրութեան ապրանքներով Իրնայի գունը այցելութեան գացինք, արդէն հեռուէն հասկցանք, թէ ինչ պիտի գեսանենք գան մէջ: Տունը արդէն կիսաքանդ խրճիթ մըն էր, հովերէն հազի դիմացած, մեծ հողամասի վրայ, անասուններու համար շինուած

ծղոփէ մսուրի մը հարեւանութեամբ: Ներսը սարսափելի գարշահով էր, այսպէս որ ես շնորհակալ եղայ քոյրերէն, որ ինձի դուրսէն ջուր բերելու գործը յանձնեցին, որովհետեւ կինը անկարող էր փեղէն շարժելու: Կրնամ ըսել, որ փունը փարիններով չէր մաքրուած եւ սարսափելի աղորով էր, եւ դարձած կպչուն, փոշիի ու աղորի հասպ շերպով ծածկուած: Այն ինչ բանի որ պէտքը կրնար ունենալ Իրնան՝ իր անկողնին քով դրուած էր: Իրնան պառկած էր մաշելէն գրեթէ բարակցած, իրարու վրայ դրուած երեք բարալիկ ներքնակներու վրայ, իսկ մահճակալը այնքան մաշած էր, որ մասերը արդէն իրարմէ կը քակուէին: Միակ կազօճախը նաեւ որպէս վառարան կը ծառայէր: Երեք շարք, վրայ վրայի շարուած էին կոփրկած, աղորով գաւաթներ եւ պնակներ, ամենավերը դեռ ամբողջական մնացած գաւաթին սրճագոյն պարունակութիւնը դժուար էր կոահել թէ ինչ էր: Քոյրերը, թարգմանչուիին եւ ես ամբողջ օրը աշխափեցանք: Մահճակալի փակէն սափկած առնէվ եւ ծուկի ուկորներ յայգնաբերեցինք: Արդէն կը մթննար, հաւաքեցինք ու թափեցինք դոյլերու մէջ հաւաքուած ամբողջ աղորովութիւնը: Արդէն կը պարրասպրւէինք փուն վերադառնալ, երբ Անահիփի միփրէն անցաւ հարցնել Իրնային, թէ արդեօք չէ՞ր ուզեր խոսքովանիլ: Ոչ մէկ նպարակ ունէի խոսքովանեցնելու, որովհետեւ Իրնան հայ օրթովոք էր, եւ նաեւ ես հայերէն չէի գիտեր: Անահիփը ըսաւ թէ արդեօք հնարաւոր չէ յարուկ պարագաներու մէջ խոսքովանութիւնը թարգմանութեամբ ընելու, եւ եթէ այո, ինքը պարրասպ է թարգմանելու: «Հայր Լո, դուն իսկական միսիոնար պիփի ըլլաս», յիշեցի Մայր Թէրեզային խօսքերը:

Սրիպուած եղանք նորէն միքնել գարշահով սենեակը:

«Սիրով կ’ուզեմ խոսքովանիլ», - ըսաւ Իրնան եւ խակնքելով յանկարծ սկսաւ կոփրկուած անզերէնով խօսիլ: Առաջին նախադասութենէն ցնցուեցայ.- ես կաթողիկէ եմ... Երբ արձակումը փուի, Իրնան պարմեց իր

կեանքը. ինք սուրիահայ է, երիփասարդութեանը կաթողիկէ մայրապետ եղած է: Տասնութ փարեկանին Սուրիխոյ մէջ վանք մփած է: Ծնողները դէմ եղած են այս կոչումին, եւ քանի մը փարի անց պարփաղրած են զինք դուրս ելլել վանքէն եւ ամուսնանալ: Ամուսնոյն հեգ միասին Հայաստան գաղթած են: Ամուսինը եւ երկու փղաները երբ չափահաս կը դառնան, կը վերադառնան Սուրիխա, Իրնային Հայաստան ձգելով, որովհետեւ անդամալոյծ դարձած էր: Ան կը մնայ առանձին: Քսան փարի ոչ մէկ լուր կ’ունենայ ամուսինէն եւ զաւակներէն: Սրիպուած կը սկսի մուրալ՝ ապրելու համար: «Կը մուրայի եւ կ’աղօթէի»: Ամէն օր կը խնդրէր Ասպուծմէ, որ ներէ իր մեղքը վանքը եւ իր կոչումը ձգելուն համար եւ կեանքի մէջ գոնէ վերջին առիջ մը շնորհէ խոսքովանելու իր մեղքը կաթողիկէ քահանայի մը եւ հաղորդութիւն սպանալու:

Հիմա կը հասկնայ թէ ինչու այդպէս կը փայլէին անոր ացերը, երբ արձակում սրացաւ: Իր սենեակը վերածուած էր իսկական դրախփի: Այլևս անիկա ինձի համար խեղճուկ խրճիթ մը չէր, գարշահովութեամբ լեցուած, այլ Ասպուծոյ սիրոյ եւ նախասահամանութեան խորհուրդին բացայագրման վայրը:

Երեք փարի անց, երբ Հայաստան էի, Մայր Թէրեզային հեռածայնեցի.

«Իրնան ինչպէս է», - եղաւ իր առաջին հարցումը: -

«Ասպուած զինք փուն կանչեց, պարփախանեցի, մեռաւ լուսաւոր ժափրը երեսին»:

«Հասկցար թէ ինչ կը նշանակէ իսկական միսիոնար ըլլալ», յիշեցուց ինձի Մայր Թէրեզան առաջին օրերու իր յանձնարարութիւնը. «Ասպուծոյ ձեռքերու մէջ մարփիտ մը ըլլալ»:

Հայաստանի մէջ այն օրերուն շար հանդիպեցանք աղքափէն ամենաաղքափներուն: Բոլորին հնարաւորու-

թիւն չունէինք օգնելու, սակայն կու դայինք, այն ինչ որ կարենայինք. ոմանց սէր, ոմանց միխթարութիւն, երբեմն ոմանց քով կը նստինք՝ իրենց հետ ըլլալով իրենց կեանքի վերջին պահերուն: Երբ այսօր եւր կը նայիմ կեանքիս այդ օրերուն, կը յիշեմ, որ ես արցունքներով հրաժեշտ գուի Հայաստանին: Անշուշտ այդ ամիսները կեանքիս ամենածանր օրերը եղած են, սակայն միաժամանակ ամենասքանչելի օրերը, որ ես գրեթէ ամէն օր Յիսուսին կը հանդիպէի եւ կարող կ'ըլլայի անոր ծարաւը յագեցնել:

Մայր Թէրեզան, իր քոյրերու միջոցաւ եւ անձամբ իր օրինակով, օգնած էր շափերուն՝ զգալու Յիսուսի ներկայութիւնը: Հայաստանի մէջ անցուցած այդ կես դարին, որ ինծի համար քարձրագոյն դպրոց մը եղաւ՝ սորվելու մարդկային կարողութիւններու, արժեքներու մասին եւ լաւ դաս մը սպանալու, թէ ինչպէս Ասքուծոյ շնորհը կը լինայ գործել ամէն դեղ:

Երբ վերջացաւ ծառայութեանս վեց ամիսները, հաս-  
պար համոզուած էի, քոյրերը սքանչելի փոխյարաքերու-  
թիւն մշակած էին ինչպէս իրարու այնպէս ալ ինծի հետ,  
նկատի ունենալով՝ որ չորսն ալ դարբեր բնաւրութեան  
դրէ անձեր էին: Կապարեալ ներդաշնակութիւն եւ միա-  
բանութիւն կար: Հակառակ որ նիւթական մեծ դժուարու-  
թիւններ ունեցանք, հոգեպէս շաբ դժուար օրեր  
անցուցինք, սակայն երբ կը մեկնէի Հայաստանէն, ինծի  
թուեցաւ թէ զիս դրախտէն դուրս կը վկարէին:

Մայր Թէրեզան անկասկած պիտի ըսէր ինծի, «Հայր  
Էտօ, պետքը չունիս անպայման Հայաստան մնալո՞՝ Յի-  
սուսը յայգնաբերելու համար», ինչպէս որ յաճախ կ'ըսէր,  
«Պէտք չունիք Քալքութա զալու, Յիսուսը աղքափէն ամե-  
նաղքափին մէջ յայգնաբերելու: Աղքափները ճիշդ հոն  
են, որ որ դուք էք, շաբ յաճախ ձեր ընդունիքին մէջ:  
Փնտուցէք, գուէք եւ սիրեցէք զանոնք, Յիսուսի հանդէպ  
ունեցած ձեր սէրը գործնականօրէն եւ դեսանելի ձեւով  
ցոյց դալով անոնց»:

## 17 ՈՒԽՏԱԳՆԱՑՆԵՐՈՒ, ՊՈՌՆԻԿՆԵՐՈՒ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆՉԱՌՈՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԵՏ

Վրեմբեան Եւրոպայէն կամ Ամերիկայէն Քալքու-  
թա ժամանած բոլոր այցելուներուն Մայր Թէրեզան  
խորհուրդ կու դար, որ իրենց սեփական երկիրներու  
մէջ նաև հոգ դանին աղքափներուն եւ դառապեալնե-  
րուն: Իր ճամբորութիւններուն ընթացքին, անոնց ու-  
շադրութիւնը կը հրաւիրէր նկագելու բարեկեցութեան  
սպուերներու դար կամուրջ աղքափէն ամենաաղքափ-  
ները: Այդ պատճառով ալ՝ Նիւ Եորք Մանհաթընը  
Պրոնքսին կապող երկար կամուրջը ան կը կոչէր «Իրա-  
կանութեան կամուրջ»՝ «Reality Bridge», «որովհետեւ դուն  
մէկ իրականութենէ դեպի այլ իրականութիւն մը կ'ուղղուիս»: Այսինքն, հարուստ Մանհաթընէն՝ իր քարձրայարկ շնորհերով եւ պանդոկներով, դեպի Բրոնքսի աղքափ  
թաղամասերը:

1986-իամբան, Էմմանուէլ քրիստոնէական Համայնքը  
հրաւիրած էր Մայր Թէրեզան մասնակցելու ընդունիքնե-  
րու համար կազմակերպուած մեծ հաւաքի մը, որ դեղի  
կ'ունենար Փարէ Լէ Մոնիալի կեղրունին մէջ, Պուրկուն-  
փիա: Ֆրանսայի արեւելեան մասին մէջ զգնուող այս  
վայրին մէջ՝ Մարկարիթ-Մարի Ալաքօքը (1647-1690) գե-  
սած էր Յիսուսի Սուրբ Սրբին վերաբերող դեսիլըները:

Քիչ մը վարանելէ եքը Մայր Թէրեզան համաձայնե-  
ցաւ մեկնիլ Փարէ Լէ Մոնիալ, միաժամանակ Փարիզ այ-

ցելելու յոյսով: Այդ այցելութիւնը կարեւոր էր իրեն համար, որովհետեւ մանկութենէն ի վեր մեծ ջերմեռանդութիւն ունէր Ցիսուսի Սուրբ Սրբին հանդէպ, սակայն երկու ուրիշ գործնական պատճառներ եւս ունէր 1986 թուականի յուլիսեան այդ այցելութիւնը: Առաջին, Փարիզի իր քոյրերը շփապ պէտք ունէին նոր, աւելի մեծ փունի մը՝ իրենց մօք պատսպարուած աղքաբներուն համար: Ան յոյսը դրած էր Պետնապէթ Շիրաքի օգնութեան վրայ, որ այդ օրերուն նոր նշանակուած Ֆրանսայի վարչապետ և Փարիզի երկար գործիքներու քաղաքապետ Ժաք Շիրաքին կինն էր, եւ որպէս նուիրեալ կաթողիկէ՝ լաւ գրամադրուած էր քոյրերուն հանդէպ: Երկրորդ, Փարիզի արքայիսկոպոս, քարտինալ Ժան-Մարի Լուսթիժերի հետ՝ իր քոյրերուն բժշկական ապահովութեան հարցին շուրջ անհամաձայնութիւն մը կար, որ կ'ուզէր հարթել:

Հասանք Փարիզ և անմիջապէս ճեպընթացով Փարէ-Լէ Մոնիալ մեկնեցանք: Լաւ գիտէի, թէ Գթութեան քոյրերուն համար ինչ մեծ ուրախութիւն պիտի ըլլար Մայր Թէրեզան անձամբ գեներէր, որովհետեւ Եւրոպայի մէջ ապրող քոյրերը հազուադէպ կ'ունենային այս հնարաւութիւնը: Առաջարկեցի անոր հեռածայնել Մարտէ՝ քոյրերուն եւ զանոնք Փարէ Լէ Մոնիալ հրաւիրել: Կարծ ակնթարթ մը մրածելէն եփք, պատասխանեց.

- «Ոչ, վարդապետ, կարծեմ պէտք չկայ: Աւելի լաւ է, երկու հոգեւորութիւնները իրար շխառնել»:

Կէսօրէ եփք, ուշ երեկոյեան, երկու հազար ընդունիքներու հետք միասին սուրբ պատարագ ըրինք մեծ վրանի մը մէջ: Անոնք հոս հաւաքուած էին հոգեւոր համագումարի մը համար: Պատարագը, ինչպէս միշտ կը պատահի Էմմանուիլ Համայնքին մէջ, իրօրինակ գեղեցկութիւն եւ փօնական խանդավառութիւն ունէր, աշխոյժ երաժշգութեան ընկերակցութեամբ եւ խորունկ երկիդառութեամբ: Մայր Թէրեզան այնքան դադարուեցաւ պատ-

րագի գեղեցկութեամբ, որ հազիւ վերջացած ինծի դառնալով ըսաւ.

- «Վարդապետ, հիմա Մարտէյ հեռածայնէ քոյրերուն: Թող անմիջապէս գան: Պատարագը սքանչելի էր»:

Ցաջորդ օրը քոյրերը ժամանեցին: Չեմ կրնար մոռնալ, թէ ինչքան ուրախ էին քոյրերը՝ Մայր Թէրեզան անձամբ գեներէր եւ ընդունիքներուն ուղղուած անոր խօսքը լսելու պարիսն ունենալուն համար: Մայր Թէրեզայի հիմնական պատճառը շաբ պարզ էր. «Այն ընդունիքը որ միասին կ'աղօթէ, միասին ալ կը մնայ»: Իմ գործս հոս դիւրին էր. Մայր Թէրեզային ելոյթը ես պիտի ջարգմանէի, այլ Տոմինիքեան միաբան՝ հայր Ալպէր Մարի կը Մօնկէօն: Վերջինս Միոյի այսօրուան եպիսկոպոսն է: Թէեւ համագումարին բազմաթիւ երեխաներ կը մասնակցէին իրենց ընդունիքներուն հետք, սակայն Մայր Թէրեզայի խօսքին ժամանակ քար լուութիւն կը փիրէր սրահէն ներս:

Կը հիանայի Հայր Ալպէրի սքանչելի թարգմանութեան վրայ, որ Մայր Թէրեզայի լեզուն՝ պարզ, սակայն մշակուած ընդունիքի քրանսերէնի կը վերածէր: Շաբ քիչ լսած ես այսպէս գեղեցիկ թարգմանութիւն: Սակայն զարմացայ երբ ելոյթէն վերջ հայր Ալպէրը մօկենցաւ ինծի ըսելով. «Ինչ սքանչելի խօսեցաւ, բայց շաբ վար կը զգամ, որ այնքան անյաջող թարգմանեցի իր խօսքը: Չկրցայ ճիշդ փոխանցել պատճառը, որ Մայր Թէրեզան կ'ուզէր հասցնել»:

Ինծի համար անոր այս մրգածումը իրական միսիթարութիւն էր, քանի որ յաճախ նոյն դպրագութեան դակ կ'իյնամ՝ Մայր Թէրեզային խօսքը թարգմանելս եփք: Մայր Թէրեզային խօսքը թարգմանած պէտն, երբեք չեմ կրնար նախադասութիւն առ նախադասութիւն թարգմանել: Այդ պատճառով իսկ՝ ինծի կը թուի թէ իր ըսածներէն շաբ բան կը կորսուի: Անզամ մը Վիեննայի մէջ կը թարգմանէի անոր դասախոսութիւնը: Նոյն բանը զգացի՝

այս ինչ սարսափելի թարգմանութիւն ըրի: Դասախոսութենէն վերջ ինծի մօքեցաւ ամերիկացի մը, որ երեսուն դարիէ ի վեր Վիեննա կ'ապրէր.

- «Հայր Լէօ, գերազանց թարգմանութիւն էր», ըսաւ:

Այսօր համոզուած եմ, որ թարգմանիշը իր լաւագոյնը միայն կրնայ տպա-մնացածը Սուրբ Հոգին ինքը կ'ամբողջացնէ: Յաճախ մփածած եմ. ինչ որ Մայր Թէրեզան կը խօսի իր կապարած գործերուն մասին եւ ես կը թարգմանեմ, եթէ պատրահի որ անձամբ նոյնը ես ինձմէ ըսեմ եւ ինք քովս ըռլայ, ապա իմ խօսքս ոչ մէկ ազդեցութիւն կրնայ գործել մարդոց վրայ: Իր արկայայրած միտքերն ու խօսքերը, որ իմ թարգմանութեամբ կը հասնին ունկնդիրներուն՝ ապրոնք չեն որ ազդեցութիւն կը գործեն մարդոց վրայ, այլ իր ներկայութիւնը, սրբութիւնը եւ իր անձէն բխող գօրութիւնը: Այս է որ ամէն մարդ ապրած է՝ ոչ թէ սուկ բառերն են որ կ'ազդեն մարդոց, այլ խօսողի սրբութիւնը, որմէ կ'ելլեն բառերը:

Երբ քարտինալ Լուսթիժերը ժամանեց Փարէ Լէ Մոնիալ դասախոսութեան՝ պատրահաբար ներկայ գիրնուեցայ իր եւ Մայր Թէրեզայի միջեւ վենի ունեցող խօսակցութեան: Անոնք երկուքն ալ հզօր մնանալու էին, երկուքն ալ մնձ կարողութիւն ունէին իրենց վեսակէպները պաշտպանելու եւ առաջ դանելու: Անոնց միջեւ լարուածութեան բուն պակմառը հետեւեալն էր. Փարիզի իր թեմի մէջ գիրնուող քոյրերը պէ՛սք է բժշկական ապահովագրութիւն ունենան թէ՝ ոչ, ինչպէս որ ամէն մէկ միաբանութեան անդամ կամ քահանայ ունի: Իսկ Մայր Թէրեզան այսպէս կը մփածէր. քանի որ աշխարհի բոլոր ծայրերը ապրող իր քոյրերը, իրենց խնամքի դակ եղող աղքաբներու նման բժշկական ապահովագրութիւն չունէին, այնպէս ալ հոս՝ Փարիզի մէջ ապրողները նոյնպէս պէտք չունին ապահովագրութեան:

Իսկ քարտինալը կը պնդէր. «Իմ թեմիս մէջ քոլոր

միաբաններն ու վարդապետները ապահովագրուած են: Եթէ քոյրերը իմ թեմիս մէջ պիտի հապարուին, պէտք է որ անոնք ալ բժշկական ապահովագրութիւն ունենան»:

- «Ուրեմն իմ քոյրերս այլեւս քո թեմի գալով չեն ծառայեր», -պատրասխանեց Մայր Թէրեզան:

Եւ ամէն մէկը սկսաւ իր փաստարկը բերել: Երկար պայքարել յեփոյ անոնք ընդհանուր յայգարարի մը յանգեցան. քոյրերը անձնական ապահովագրութիւն պէտք չէ ունենան, այլ որպէս համայնք, թեմի ընդհանուր ապահովագրութեան մէջ պիտի գրանցուին: Մայր Թէրեզան հանգիստ շունչ մը քաշեց:

Ինծի համար ասիկա հետքաքրքրական փորձառութիւն մըն էր՝ փեսնել թէ ինչպէս երկու սուրբեր (ես վերջերս վախճանած քարտինալը սուրբ կը համարեմ), իրարու հետք կը վիճին: Անոնցմէ ոչ մէկը դեղի վրուա, սակայն իրենց վիճելի հարցը ի վերջոյ լուծեցին՝ ճշմարգութեան եւ իրարու հանդէա ունեցած փոխադարձ սիրոյ եւ յարգանքի հիման վրայ:

Երեկոյեան շաբ ուշ Փարիզ հասանք: Քոյրերու գունը շաբ հեռու չէր Կարմիր Զօնէն (ուր սովորաբար անառակապուները կը գիրնուէին): Հոս կ'ուզեմ հետեւեալ պատրմութիւնը պատմել.

Երբ Մայր Թէրեզային հետք քոյրերուն գունը կը վերադառնայինք, փողոցին ծայրը կեցած էին «գիշերային կիները»: Յանկարծ Մայր Թէրեզան վարորդին խնդրեց կենալ, պատուանի ապակին վար իշեցուց եւ հոն կեցած կիներէն մէկուն ըսաւ. - «Օր մը մեզի եկեք, մեր գունը, ասկէ շաբ հեռու չենք»: Յաջորդ օրը այս կինը եկաւ: Եւ այսօր ան կաթողիկէ քոյրերու միաբանութեան անդամ է:

\* \* \*

Նորընդիր վարչապես Ժաք Շիրաքը մեզ իր մօտ ընդունելութեան կանչած էր: Առաւորեան ժամը գասին, պարարագին եւ նախաճաշէն անմիջապէս յեփոյ, մեր ինքնաշարժը շարժեցաւ Օթել Մաթինիոնի ուղղութեամբ, որ կը գտնուէր վարչապետին նստավայրը: Ան մեզ ընդունեց իր աշխափասենեակին մէջ: 1977-էն սկսեալ պարոն Շիրաք Փարիզի քաղաքապետն էր եւ սոցիալիստ նախագահ Միթերանի կառավարութեան ընդդիմութեան առաջնորդը: Վերջին ընդունելու արդինքները սրիպեցին պարոն Միթերանին համագործակցի իր մեծ հակառակորդ պարոն Շիրաքի հետ, որուն ինք յաջորդեց, 1995-ին Ֆրանսայի նախագահ ընդունելով: Նախագահական պալատ հասնելու համար պէտք է անցնէինք St- պար փողոցով: Այդ փողոցին վրայ կը գտնուէր Սուրբ Կապարինէ Լապուոի (1806-1876թթ) եկեղեցին: Այս սրբուիիին՝ Կոյս Մարիամի երեւումներուն հիման վրայ էր, որ հրաշագործ մեփալիոնները կը շինուէին: Երբ Մայր Թէրեզան գիրցաւ այդ մասին, խնդրեց որ ինքնաշարժը կանգնի որպէսզի եկեղեցւոյ մէջ աղօթէ:

Մայր Թէրեզան միշտ այդ մեփալիոններու ամբողջ «զինամթերք» մը ունէր պարարագ պահած իր բոլոր պայուսակներուն մէջ: Ան յագուկ սէր ու անձնական միեր-մութիւն ունէր Ասպուածամօր հետի: Եւ կ'ուզէր իր ունեցած սիրոյ այդ յարաբերութիւնը ուրիշներուն ալ փոխանցել՝ մեփալիոնները գարածելով: Միանք եկեղեցի եւ հոն աղօթեցինք: Վանքի միաբան քոյրերը լսելով, թէ Մայր Թէրեզան հոն է, հաճճեաւ եկան, երբ մենք հազիւ վերջացուցած էինք մեր աղօթը: Մեծաւորուիին մեծ սիրով ու սրբանց ողջունեց մեզ:

Անմիջապէս սկսաւ խօսակցութիւն ծաւալի հրաշագործ մեփալիոններու մասին, թէ ինչպէս ինք՝ Մայր Թէրեզան անձամբ կը բաժնէ զանոնք: Կրնանք ըսել որ մեփալիոն բաժնելը Մայր Թէրեզայի համար կարեւոր «հովուական միջոց» մըն էր: Որուն որ հանդիպէր մե-

գալիոն մը կու գար, յաճախ համբուրելով մեփալիոնը եւ ցոյց գալով թէ ինչպէս պէտք է վիզեն կախել: Երեսն ալ ունանց կը բացադրէր թէ պէտք է միշտ Ասպուածամօր վսպահիլ, որովհետեւ ան մօր մը նման մեզ կը հոգայ, եւ եթէ անհրաժեշտ ըլլայ՝ իր Որդիին հրաշք կը խնդրէ մեզի համար: Հոն Մայր Թէրեզան ըսաւ, թէ ինքը հազարաւոր մեփալիոններ բաժնած է մարդոց:

Գիսաւոր մայրապետը այդ մէկը լսելով, ըսաւ.- «Հրաշալի է: Եթէ կ'ուզէր մենք ձեզի կրնանք մեփալիոններ նուիրել, գոնէ դրամ չէք գանձու համար»:

- «Այո, մեծ հաճոյքով կ'առնենք», պարասիանեց Մայր Թէրեզան:

- «Որքան կ'ուզէր, հինգ հարիւր, հազար հալք»:

Մայր Թէրեզան պարասիանեց.- «40.000 հալք, այսինքն այնքան, որքան մինչեւ օրս բաժնած եմ»:

Անշուշտ 40.000 մեփալիոն չսփացանք, սակայն մեր ճանապուկը ամբողջութեամբ լեցուեցաւ փոքր գոպակներով:

\* \* \*

Ապա հասանք Օթել Մաթինիոն: Այնքան գպաւորիչ էր պալատի մեծութիւնն ու գեղեցկութիւնը: Առաջին մեծ ընտրունարան-սրահին աջ կողմը դրուած էր երկկողմանի ապակիով հսկայ սեղան մը, մօքաւորապէս՝ ըրատվ ութ մերթի չափ: Ապակիի երկու կողմերուն միջև գեղադրուած էին ուշեցօծ գերեւներով զարդարապէկերներ՝ մեծ վարպետութեամբ շինուած: Անկասակած, մեծանուն ֆրանսացի արուեստագէրի մը գործը պիկրի ըլլար ափիկա: Բայց ինչ մեղքս պահեմ, ինձմէ անկախ այդ ոսկին նմանցուցի ալիսմինէ արծաթագոյն թուղթերու, որով շո-

գոլան կը փաթթեն: Մայր Թէրեզան ալ ճիշդ նոյն միքածումներն ուներ կարծես: Կարծ պահ մը սեղանին նայելն եփք ըսաւ.

- «Օ՛, ասոնք որքան շոգոլայ կերած պիտի ըլլան»:

Ապա ասպիճաններէն բարձրացանք վեր՝ վարչապետին սենեակը, որ շուկով ընդառաջ եկաւմեզ դիմաւորելու: Շիրաքն ու Մայր Թէրեզան սկսան խօսակցիլ, որովհետեւ Մայր Թէրեզան բոլորին մէջ անխորիր, նոյնիսկ քաղաքապետերու, նախարարներու, եւ նախագահներու մէջ առաջին հերթին միշտ Ասպուծոյ Որդիին՝ Յիսուսին կը դրեսնէր, ապա ուղղակի, առանց ժամանակ կորսնցնելու կը սկսէր իր հովուական գործը: Մայր Թէրեզան, քակալին Փարէ Լէ Մոնիխի գիշերուայ գեղեցիկ պարարագին ազդեցութեան դրակ, հարցուց Շիրաքին.- «Փարէ Լէ Մոնիխի եղած էք»:

Շիրաք անակնկալի եկաւ հարցումէն.

- «Ոչ դեռ»:

- «Օ, անպայման, անպայման պիտի երթաք»:

Վարչապետը ջանաց քաղաքավար մնալ.

- «Օ, այո, ի հարկէ»:

Մայր Թէրեզան պնդեց.

- «Օ, ուրեմն պիտի երթա՞ք, այդպէս չէ՞»:

Շիրաքը փորձեց խուսափիլ պարասխանէն.

- «Ուրեմն, այսպէս...»:

Բայց Մայր Թէրեզան պարզապէս հանգիստ չձգեց, եւ շարունակեց.

- «Այո՞», ե՞րբ պիտի երթաք: Բայց միայն դուք եւ Յիսուս առանձին գացէք, դուք եւ Յիսուս առանձին: Առանց մարդոց ուղեկցութեան»:

Եւ որովհետեւ պարոն Շիրաքը անմիջապէս «ոչ» ըսաւ, Մայր Թէրեզան առիթն օգտագործեց եւ շարունակեց.

- «Ուրեմն կ'երթաք»:

Եւ դառնալով քովը կեցած Էմմանուէլ համայնքի վարդապետ Ֆրանսիս Քոհնին ըսաւ.

- «Վարդապետ, ուրեմն Դուք ալ կազմակերպեցէք ճամբորդութիւնը պարոն...: Դուք կազմակերպեցէք ...»:

Ապա ծոեցաւ դէպի վարդապետը եւ կամացուկ հարցուց.

- «Ո՞վ է այս մարդը»:

Վարդապետը պարասխանեց.

- «Վարչապետը»:

Եւ ափոր վրայ Մայր Թէրեզան բարձրածայն ըսաւ.

- «Ուրեմն, վարդապետ դուք կազմակերպեցէք այդ ճամբորդութիւնը մեր սիրելի վարչապետին համար»:

Յեփազային փեղեկացանք, որ Շիրաքը իրավէս այցելած է Փարէ Լէ Մոնիխ: Սակայն ոչ թէ Յիսուսի հետ առանձին, այլ իր ամբողջ շքախումբով: Անկասկած Մայր Թէրեզայի խնդրանքը սրբին դպած էր: Ճիշդ է որ Մայր Թէրեզան յաջողեցաւ Շիրաքին Փարէ Լէ Մոնիխ դրկել, բայց յաջողութիւն չունեցաւ իր քոյրերու համար փափաքած գունը ունենալ՝ աղքափներուն խնամելու համար: Երկար ամիսներ անցան, մինչեւ որ քոյրերը կրցան այդ գունը ունենալ:

**Ե**թք Մայր Թէրեզան փողոցը լքուած մէկը իր քով առներ, կամ աղքափի մը ուփելու բան մը տար, կամ ալ՝ մեռնողներուն իր քնըուշ սէրը արդայայփէր, ան երբեք խպրութիւն չէր դներ անոնց կրօնական պատկանելիութեան միջեւ: Իր սէրը հաւասարապէս բոլորին համար էր՝ հինգուին, իսլամին, քրիստոնեային եւ կամ անասպուածին:

Այս է քրիստոնէութեան ներքին գրամաբանութեան հիմքը: Ինչո՞ւ է քրիստոնէութիւնը, եթէ միայն քրիստոնեաներուն հանդէա քրիստոնէական վերաբերմունք ցոյց պիփի տար: Ոչ միայն ասիկա. Մայր Թէրեզային համար այլ խորունկ հիմք մը ունէր այս մէկը. իրեն հանդիպած իւրաքանչիր աղքափի, մահամերձի, գառապողի եւ կարիքաւորի մէջ ան կը գեսնէր Ասպուծոյ գաւակ մը: Վաւլին, ան կը գեսնէր գառապող Յիսուսը՝ ծածկուած աղքափէն ամենաաղքափին մէջ:

Իր գործը Քալքութայի մէջ առաւելաբար հինգուներու, ինչպէս նաեւ իսլամներու հետ էր: Այս հանդիպումները ձեւատրեցին իր յարաբերութիւնը միւս կրօնքերուն հետք: Յաճախ կ'ըսէր, որ ամէն մարդ եթէ իր կրօնքը լաւ ապրի եւ անկեղծ սրբով ճշմարգութիւնը փնտուէ, կրնայ Ասպուծոյ մօգինալ: Եւ եթէ մէկը փափաքի Ասպուծոյ մօգինալ, ապա՝ Ասպուած կրնայ անոր կեանքին մէջ գործել եւ զինք աւելի հեռուն առաջնորդել: Ան յաճախ կ'ըսէր. «Ազգութիւն, կրօնք, քրիստոնէայ, կոմոնիստ, հոս ոչ մէկ դեր ունին: Մենք բոլորս ալ Ասպուծոյ կողմէ սպեղծուած

Ենք՝ սիրելու եւ սիրուելու համար»:

Ուրիշի ունեցած կրօնքին հանդեպ յարգանք ուներ, ոչ ոք կ'անփեսեր: Ընդհակառակը, եթէ մէկը փողոցէն մահամերձներու վուն փոխադրուէր եւ եթէ փակալին ընդունակ էր խօսելու, քոյրերը անմիջապէս անոր անունը եւ կրօնական պարկանեղիութիւնը կը հարցնէին: Ասիկա կրօնքներուն միջեւ խփրականութեան արփայայփութիւն մը չէր, այլ իւրաքանչիւրին կրօնքը նկատի կ'առնուէր, որ պէսզի յսփակ ըլլար թէ կրօնական ինչ ծէսով պէփք էր թաղել զայս:

Գթութեան քոյրերը հոգ կը փանէին, որ իւրաքանչիւր մահացող իր կրօնքին համապատասխան թաղման կարգ սփանար, եւ քանի որ մահամերձներէն ոչ մէկը նիւթական կարողութիւն ունէր, հետեւաբար քոյրերը իրենք կը հոգային թաղման բոլոր ծախսերը:

Ժամանակ մը, երբ եպիսկոպոս Հնիլիքան Յիսուսեաններու քով կը բնակէր, գիշեր մը ուշ կը մնայ եւ իր վանքին դարպասները գոց զգնելով, կը դիմէ Մայր Թէրեզային, եթէ կրնար այդ օրը «Նիրմալ Հրիդայի»՝ Մեռնողներուն Տան մէջ գիշերել: Մայր Թէրեզան կարճ միքածելէն եփք կը պատասխանան.

- «Կրնաս գիշերել, միայն մէկ պայմանով. խոսքացիր, որ այս գիշեր չես մեռնիր, եպիսկոպոսի մը թաղումը մեղի շաբ սուտի կը նայի»:

\* \* \*

Մայր Թէրեզայի որիշ կրօնքներու՝ առաւելաբար հինգուներու եւ իւլամաներու մասին գիրելիքը, ասկուածաբանական բնոյթ չունէր, այլ առաւելաբար կը վերաբերէր կեանքի գործնական կողմներուն. ծոմապահութեան, կրօնական գոներու, սննդականոնի եւ թաղումի կանոննե-

րուն, եւ կեանքի բարոյական սկզբունքներուն վրայ: Մայր Թէրեզան դիսութիւններով չէր զբաղեր.

- «Մենք կը դիսնենք մարդոց կարիքը եւ ըստ այնմ կը գործենք»:

Անգամ մը հարցուցի, թէ ինչու Ափրիկէի մէջ այդքան աղքափութիւն կայ, ըստ. - «Վարդապետ, մենք չենք զբաղիր նման հարցումներով: Ձենք միքածեր՝ ինչո՞ւ, ինչպէ՞ս եւ ե՞րբ: Դարզապէս կը դիսնենք կարիքը եւ կ'օգնենք այնքան որքան մեր կարողութիւնը կը ներէ»:

Երբ փորձէր որեւէ հարցի մը պարբառը գրնել, ապա՝ ան այս քննութիւնը կը կափարէր հոգեւոր դիվանկիւնէ, ինչպէս հետքեւալ դէաքին մէջ:

Անգամ մը ինքնաշարժով դիել մը կ'երթայինք: Ճամբան երկար էր: Ցանկարծ Մայր Թէրեզան հարցում մը դրաւ.

- «Ինչպէ՞ս համայնավարութիւնը կրնար առաջանալ»: Համայնավար գաղափարախօսութեան մասնագէտ եպիսկոպոս Հնիլիքան, որ իր սեփական մորթին վրայ ապրած եւ սորված էր այդ գաղափարախօսութիւնը, փորձեց բացալիքնել՝ վերլուծելով համայնավարութեան պարմական պարբառները, սակայն Մայր Թէրեզան չգոհացաւ այդ բացալիքնեամբ, որովհետեւ կ'ուզէր հասկնալ, թէ ինչպէ՞ս կրնար Յիսուսի խորհրդաւոր Մարմնին՝ Եկեղեցւոյ մէջ այդքան փարածուիլ եւ բանդում թերել:

Քիչ մը ամէկով ձայնով իր մօգեցումը ներկայացուց.

- «Ինչպէ՞ս եղաւ որ Յուդան իր Տէրը մաքնեց, քանիան շաբ մօք էր Տիրոց եւ Յիսուս զինք շաբ կը սիրէր: Որովհետեւ Յուդան գող էր եւ աղքափներու դրամէն կը գողնար: Կը հաւաքամ որ այդ էր պարբառը, որ ան կրցաւ իր Տէրը մաքնել»:

Անոր գուած այս բացալիքնեան լոյսին փակ, յաճախ կը միքածեմ համայնավարութեան նման աշխարհի

ողբերգութեան մասին, եւ կը հաւաքամ, որ անոր գուած այս հոգեւոր հայեցակէփը այսօր եւս վաւերական է:Եթք որ աղքափները «կը կողոպուիխն», երբ որ իրենցմէ կը խլուի մարդկային արժանապառութեամբ ապրելու իրաւունքը, ինը՝ ընկերային կարգը, աւելի ճիշք՝ սիրոյ կարգը իր լայն առումով, արդէն իսկ խորապէս վիրաւորուած է:

\* \* \*

**Քալքութայի իշխանութիւնները** Քայի գաճարի ուխտաւորներուն յավկացուած նախկին գուևնը Մայր Թէրեգային գրամադրութեան գակ դրին: Սակայն զայն մահամերձներու գան վերածելը այնքան ալ դիւրին չեղաւ: Արմագական հինգու շրջանակի մէջ մտքավախութիւններ կային քրիստոնէական միսիոնարներէն եւ քոյրերէն, եւ սկսան մեղադեկ զանոնք հինգուները դաւանափիս ընելու յանցանքով: Անոնք հրահրեցին կապադի ցոյցեր, նոյնիսկ հինգու կրօնաւոր մը Տեղիին եկաւ առաջնորդելու երիգասարդներուն ցոյցը՝ քոյրերը գուևնէն դրւու քշելու համար: Իրենց առաջնորդին հետ միասին՝ քարերով ու փայտերով զինուած, մօքեցան Մայր Թէրեգայի գուևնին: Աղմուկի ծայնէն Մայր Թէրեգան գուևնէն դրւու ելաւ, եւ հասկնալով թէ ինչ կրնայ պարակի՝ շիքակ ուղղուեցաւ դէպի առաջնորդը: Բարեւեց առաջնորդին առանց վախի ունէ արդյայգութեան, եւ անկէ խնդրեց ներս մինել գուևն եւ գրեսնել, թէ իրենք ինչ կ'ընեն հոն:

Առաջնորդը առանձին ներս միքաւ Մայր Թէրեգայի ընկերակցութեամբ: Կարծ ժամանակ անց դրւու ելաւ այնպեղէն: Երիգասարդները կը պահանջէին ներս մինել եւ քոյրերը դրւու վոնքել գուևնէն: Առաջնորդը անոնց պարականնեց:

- «Այո, կրնաք դուրս հանել քոյրերը, բայց նախ՝ ծեր մայրերն ու քոյրերը թող կարողանան ընել այն, ինչ որ ասոնք կ'ընեն այսպեղ»:

Ամիսներ անց, Քայի գաճարի բազմաթիւ քուրմերէն մէկը թոքախփով հիւանդացաւ, եւ քոյրերը զինք իրենց մօք առին եւ սկսան խնամել այն նոյն սիրով եւ հոգափարութեամբ, որ իրենց հիւանդները կը խնամէին: Ամէն օր անոր այցելութեան կու զար իր կրօնաւոր գործակիցներէն մէկը: Շապ չանցած, գունի մօքակայքը գրնուող Քայի գաճարի հինգու կրօնաւորները դարձան «Նիրմալ Հրիդայի» բարեկամներն ու հովանաւորները:

Այո, Մայր Թէրեգան մնեծ յարգանք ուներ մարդոց հանդէա՝ անոնց հաւաքքին եւ կրօնքին: Ան ոչ ոքի կը պարպադրէր կաթողիկէ հաւաքքը: Աւելին, կը հաւաքամ որ ան հաւաքքի ուսմունքն աւելի, մեզի ձգեց ավոր պարուղը՝ գործնական սէրը: Ան սիրով մըն էր՝ ամբողջութեամբ սիրով լեցուած, եւ ծեռքեր, որոնք այդ սէրը գործնական սիրոյ կը փոխակերպէին:

Դժուար էր հասկնալ, թէ ան ինչպէ՞ս հոգ կը գուներ ծանր հիւանդներուն եւ մահամերձներուն, ինչպէ՞ս չէր վարաներ զանոնք շոյել, այնպէս ինչպէս մայր մը իր զաւկին գլուխը կը շոյէր եւ ծեռքը ամուր կը բռնէր: Քանի՛-քանի՛ անգամներ ան կրցած էր իր սիրոյ հպումով փոխել մարդոց սրբերն ու կեանքերը: Չեմ գիտեր, թէ Մայր Թէրեգայի քով իրենց կրօնը փոխած հինգու կամ իսլամ աշխաքողներ կային թէ ոչ, սակայն վսկահ եմ, որ հազարաւոր մարդիկ Մայր Թէրեգայի հետ հանդիպել եփք փոխած են իրենց կեանքերը:

Թէ ինչ մնեծ աղիեցութիւն կը գործէր Մայր Թէրեգան իրեն հանդիպած մարդոց վրայ, առաջին անգամ համոզուեցայ, երբ հնդիկ բարձրասփիճան ոսդիկան մը նշանակուեցաւ մեզի ուղեկցելու: Երկար ճամբայ ունէինք երթալիք: Առաջին հայեացքէն մարդը շապ անհամակրե-

լի մեկը թուեցաւ. ինքզինք ամենազէվ կը համարէր, բոլորին կոպիկ ցուցմունքներ կու փար: Յստակօրէն կ'ուղէր շեշտել, թէ ինք բնաւ հետքարքրուած չէր կրօնքով, այլ միայն իր պաշխօնն է որ կը կարարէ: Երկրորդ օրը կարծես քիչ մը փափկեցաւ: Երբ մեզի օդակայան կ'ուղեկցէր, հանգստի կարծ դադարի մը պահուն, Մայր Թէրեզային հետ փոքր զրոյց մը ունեցաւ: Հասանք օդակայան: Մեզ ուղեկցող ոսքիկանները թոյլպութիւն խնդրեցին իրմէ՝ Մայր Թէրեզային հրաժեշփ փալու: Անհամակրելի ու չոր ոսքիկանապեփը յանկարծ փոխուեցաւ, այլեւս այդ ամբարտաւան ու հեռաւորութիւն պահող մարդը չէր: Առաջ արցունքներ սկսան հոսիլ անոր այլերէն, երբ ան հնդկական «քարսան» սովորութեան համաձայն Մայր Թէրեզայի ուրբը ինկալ՝ օրինութիւն խնդրելու համար: Մայր Թէրեզան բոլորին Ասքուածաշունչի հետեւեալ համարը նուիրեց.

- «Թող մարդիկ փեսնեն ձեր բարի գործերը, եւ փառաւորեն ձեր Հայրը, որ երկինքն է» (Մագթ. 5.16):

Օդակայանի ճամբու ընթացքին, Մայր Թէրեզային նոր դաս մը եւս սորվեցայ.

- «Վարդապեփ, այնպէս պիտի ապրինք ու վկայենք, որ յանկարծ մեր սխալներուն պարզառաւ մարդիկ չմերժեն ընդունիլ Յիսուսը»:

Վերոյիշեալ ոսքիկանապեփը օգնեց մեզի դիւրութեամբ կարգի դնելու մեր բոլոր փաստաթուղթերը եւ ինք անձամբ մեզի ուղեկցեցաւ մինչեւ օդանաւ: Սրբանց կ'օգնէր եւ ոչ որպէս սոսկ պարփականութիւն: Անոր աքերուն մէջ բերկրանք ու երախփագիփութիւն կար, ուրախութենէն չէր գիրեր ինչ ընէր:

\* \* \*

1994-ին, ԱՄՆ մէջ, «National Prayer Breakfast»-ի ժամանակ Մայր Թէրեզան իր խօսքին մէջ հետեւեալը ըսաւ.

«Մերձաւորը սիրելու ամենէն արգասովոր փորձառութիւնը ապրած ես իինքու ընդամիքի մը մէջ: Օր մը, պարոն մը մեր փուն եկաւ եւ ըսաւ. «Մայր Թէրեզա, ընդամիք մը կայ, որ երկար ժամանակէ ի վեր ուփելու քան մը չունի: Բան մը ըրէք, հաճիք»: Քիչ մը բրինձ առի ու ուղիղ հոն գացի: Տեսայ մանուկներ, որոնց աքերը կ'արփացալացնէին իրենց անօթութիւնը: Չեմ գիրեր, եթէ դրոք երբեւ անօթութիւնը փեսած էք: Ես շափ անգամ փեսած եմ: Ընդանիքին մայրը ձեռքէս առաւ բրինձը եւ անմիջապէս դրուս ելաւ: Երբ վերադարձաւ, հարցուցի. «Ո՞ր գացիր, ի՞նչ ըրիր բրինձը»: Շափ պարզ պափախան մը փուաւ ինձի. «անոնք ալ անօթի են»: Զարմացայ: Կինը լաւ գիրեր, որ իր դրացի իսլամ ընդամիքը նոյնպէս ուփելու քան մը չունէր: Այդ երեսկոյ, դարձեալ բրինձ չքարի անոնց, ուզեցի որ իինքուներն ու իսլամները վայելեն իրարու հետ բաժնեկցելու ուրախութիւնը»:

Անգամ մը համայնավար բռնակալ Մենկիսթուի նախարարներէն մէկը հարցուցած է Մայր Թէրեզային, թէ ինք կ'ուղէլ՝ քարոզել Եթովպահոյ մէջ, ուր շափ խափօրէն արգիլուած էր քարոզելը՝ մարդոց դարձի բերելու համար: Սակայն իմաստուն կինը հարցին չէ պարփախանած, այլ ըսած է.

- «Աղքափներու եւ փառապեալներու հանդէալ մեր ունեցած սիրոյ գործերը ցոյց կու փան այն սէրը, որ Ասքուած ունի անոնց հանդէալ»:

Մայր Թէրեզան ճշմարիփ միսիոնար մըն էք: Մեծ սիրոյ ունէր բոլոր մարդոց հանդէալ, անկախ անոնց ունեցած հաւաքքէն եւ կրօնական պաքկաննելիութենէն: Ասիկա հակասութիւն մը չէր, այլ ամբողջացում մը, որ ցոյց կու փար անոր անհարփականութեան գօրութիւնը: Օրինակ, երբ Մադրասի մէջ կը սպանար իր պարուոյ փոք-

թորայի կոչումը, համալսարանի ռեկտորը, դեկանը, համալսարանի փրոֆեսոր մը եւ Մադրասի արքեպիսկոպոսը՝ պաշտպանողներու շարքին էին: Բոլորն ալ խօսեցան թեկնածուի կադարած ընկերային մեծ ծառայութեան եւ ընկերութեան մէջ անոր վայելած ընդունելութեան մասին: Շաբ լարուած էի, կը սպասէի, թէ արդեօք ինք իր մասին ի՞նչ պիտի ըսէր, որովհեքի իրմէ առաջ արգայագուտդներէն ոչ ոք Յիսուսի անունը յիշեց: Հեքաքքրքական էր. բացարձակ իսլամական եւ հինգուհապական այդ միջավայրին մէջ, արդեօք Մայր Թէրեզան պիտի համարձակէ՞ր խօսիլ Յիսուսի մասին, թէ՝ պիտի խուսափէ՞ր՝ հարցեր չսրեղծելու համար:

Այդ գօնական առիթով անոր կարմիր վերաբերու մը հազցուցին: Թեմ բարձրացաւ, գեղաւորութեցաւ ամպիոնին եփեւը, ուր իր կարճ հասակին համար պզիիկ պարւանդան մը դրած էին: Սակայն, այնուամենայնիւ, սրբառուած էր վիզը շարունակ երկարել, որ գլուխը երեւար ամպիոնին եփեւէն: Ապա բարձրախօսը իրեն մօգեցուց: Մինչեւ անոր խօսիլը, քասանինգ հազարանց դահլիճին մէջ մարդիկ շարունակ իրարու հեպ կը խօսէին: Յանկարծ քար լուսաբան պիտի լուսաբան պիտի:

Այդ լուսաբան մէջ, ան իր նուադ, սակայն խորերէն բխող ձայնով սկսաւ իր առաջին նախադասութիւնը.

- «Յիսուս այնքան սիրեց աշխարհը, որ...», եւ սկսաւ շաբ բնական կերպով քաթեքիզմ մը քալ՝ սիրոյ մասին, անշուշփ իոն ներկայ հինգուներու եւ խլամներու համար շաբ հասկնալի եւ պարզ լեզուով: Կ'ուզէր ներկաներուն ցոյց քալ, որ մերձաւորներու, աղքաքներու հանդէա իր ունեցած սէրը՝ Ասպուծոյ հանդէա ունեցած իր սէրէն կը բխի:

Որպէս միսիոնար, Յիսուսէն քացի ուրիշ ոչինչ ունէր մարդոց աեւդելու: Եթբ զինքը կը պարուէին, իր վրայէն ուշադրութիւնը կը հեռացնէր եւ կ'ուղղէր Ասպուծոյ, որ-

պէսզի մարդիկ կեղրոնանային միմիայն Ասպուծոյ վրայ: Երբ Մադրասի մէջ իր խօսքը աւարտեց, դահլիճին մէջ կագարեալ լուսաբան պիտի լուսաբան պիտի լուսաբան դահլիճէն: Ոչ ոք կը խօսէր, Ֆիզիքապէս կրնայիր զգալ, թէ լուսաբան պաշտպանութի վերածուած էր:

Գերազանցապէս հինգուներուվ բնակեցուած այդ միջավայրին մէջ, Մայր Թէրեզան նշանաւոր միսիոնար մըն էր: Ինքինքը ամբողջութեամբ Յիսուսին յանձնած էր եւ ամէն վայրկեան պագրասպ էր Անոր հանդիպելու այդ երկրի աղքաբէն ամենաաղքապին մէջ: Իրեն համար դարձն ու ապաշխարութիւնը սիրոյ միջոցա՝ մարդոց Ասպուծոյ մօգեցնելն էր: «Գթութեան Միսիոնարներուն» ցուցաբերած սէրը, հեզութիւնը եւ խանդակառութիւնը, կարելի է ըսել, այնպես էր ուր Ասպուծոյ Հոգին եւ մարդոց հոգինները հնարաւորութիւն կ'ունենային իրար հանդիպելու: Այդ էր պարզառը, որ Մայր Թէրեզայի սիրոյ հիրաքանչիւր գործ՝ մարդոց ապաշխարութեան կ'առաջնորդէր:

«Մենք ընկերային ծառայողներ չենք, մենք աշխարհի մէջ՝ աղօթողներ ենք», - սովորաբար այսպէս կ'արգայապուէր Մայր Թէրեզան:

Հնդկասպանի բոլոր նահանգներուն մէջ կրօնական խիսք օրէնքներ կային, որոնք կը բացառէին կրօնափոխութիւնը: Մայր Թէրեզային անգամ մը հարցուցին, թէ արդեօք ինք մարդոց դարձի կը բերէ՞: Պարասխանեց.

- «Յոյսով եմ, որ մարդոց դարձի կը բերեմ, բայց ոչ այն իմաստով որ իհման դուք կը միքածէք: Յոյսով եմ, որ մենք մարդոց սրբերը դարձի կը բերենք: Նոյնիսկ ամենակարող Ասպուծոյ ցի կրնար մարդոց դարձի բերել, այնքան ափեն որ անձը ինք չ'ուզեր: Մեր քարած աշխատանքով, մեր ծառայութեամբ, կը փորձննք մարդոց միայն Ասպուծոյ մօգեցնել: Այս իմաստով՝ պէտք է

հասկնալ դարձն ու ապաշխարութիւնը: Ծափեր կը հաւաքան, թէ ապաշխարել կը նշանակէ մէկ զիշերուայ մէջ փոխուիլ, սակայն այդպէս չէ: Երբ մտնենք Ասպուծոյ ներկայութեան մէջ, երբ Անոր հետ դէմ առ դէմ կենանք եւ թոյլ գրանք որ Ան մտնէ մեր կեանքէն ներս, ապա այդ ժամանակ մենք կ'ապաշխարենք»:

Աւելի շափ Ասպուծոյ, քան սեփական կարողութիւններուն վսպահելու շնորհը, անկասկած, Մայր Թէրեզայի բուն էութիւնն էր:

Անգամ մը Փանամա գացած ապեն՝ օդանաւին մէջ մեզ զի հետ էր նաև այն ժամանակուայ արքեպիսկոպոս Մարքոս Կրէկորիօ Մաք Գրաթը՝ երկարահասակ հսկայ մարդ մը: Երբ օդանաւը կ'անցնէր դարաւոր անդառներու վրայով, յանկարծ սաղարթախիփ կանաչներու մէջէն հսկայ, ճերմակ գագաթ մը երեւցաւ: Փանամայի արքեպիսկոպոս բացագրեց Մայր Թէրեզային, թէ ափիկա Բահաջի գլխաւոր դամարն է, իսկ ինք ինքնաբերաբար ըստ: - «Կարդապետ, մեփալիոնները քո՞վդ են»:

## 19 ԶԱՅՆԱԶՈՒՐԿՆԵՐՈՒՆ ԶԱՅՆԼ

**Մ**այր Թէրեզան ոչ միայն կը քարոզէր արհեստական վիժումներու արգիլման մասին, այլ նաև ուղղակիօրէն կը փորձէր փրկել մարդկային կեանքը:

«Մենք վիժումներու դէմ կը պայքարինք՝ որդեգրումով», այս էր իր հիմնական մօքեցումը: Ազոր համար ալ, օրինակ, Սովետական Միութեան մէջ, ուր արհեստական վիժումները ամենաբարձր գոլկոսը կը կազմէին, կ'ուզէր թոյլգուտթիւն սպանալ խնամելու հրաքանչիւր պզփիկի կեանք, որ իրեն կը յանձնուի: Խնդրանքին ընդառաջելով ցուցակ մը ներկայացուցին իրեն, որուն մէջ նշուած էր գասներկու պզփիկի անուն: Էրաքանչիւր պզփիկի անունի առջեւ դրուած էր գարիքը եւ թէ ֆիզիքական ու մտային ինչ շեղումներէ կը գառապի: Ամենածանր պարագաներու առջեւ գրուած էր. «ոչ մէկ բանի ընդունակ է»: Մայր Թէրեզան այդ ցուցակէն պիփի ընքրէր իր պզփիկները:

«Կ'ընդում “ոչ մէկ բանի ընդունակ” բոլոր երեխանները»: Անոնց մէջ էր Անդրէ անունով գողեկ մը, չափազանց հիւծած մարմինով: Ան չէր կրնար քալել, միայն գեփսի վրայ կը սողար եւ սարսափեկի կը գառապէր: Ցեփազային պարզուեցաւ պարճառը. անոր ովնայթաթերը շար կարծ էին: Այս պզփիկին վիճակը ամենածանրն էր՝ գրեթէ լքուած եւ միշտ կիսաքաղց: Որբանոցին մէջ, ճաշի ժամուն չէր կրնար ճաշասեղանին մօքենալ՝ իր բաժինը առնելու համար, միշտ ուշ գեղ հասնելուն պարճառով երբ արդէն ամէն բան վերջացած կ'ըլլար: Քանի մը ուրիշ պզփիկներու հետ միասին, գթութեան քոյրերը Անդրէին եւս իրենց քով առին: Գիտնալով վկարութեան պարճա-

որ՝ անմիջապես բժշկական մարձումներու ենթարկեցին։ Մարձում կապարտող կինը նոյնիսկ չուզեց անոր մօքենալ։ Շափ մը ռուսերու նման այն կարծիքն ունէր, թէ նման երեխաները ընկերութեան համար անպեսք մարդիկ են եւ իրաւոնք չունին ապրելու։

Սկիզբը կը թուար թէ Անփրէն «Չափ վագ գրայ» է։ Քոյրերն ըսին, թէ գրան շափ կը դառապի, յիշելով իր իսկական մայրը։ Վերջինս կը ծեծէր զինք եւ ի վերջոյ բուրովին լքած էր զինք՝ որբանոց ներելով։ Շուրով Անփրէնի ուրնաթաթերը գործողութեան ենթարկուեցան եւ ան դարձաւ «բոլոր պարփիկներուն պէս»։ Անոր վիզէն թելով կապուած էր Մայր Թէրեզայի հրաշագործ մեփալիոնը։ Քոյրերը բացապրեցին Անփրէին, թէ իհմա Ասկուածանայրն է իր մայրը։ Անփրէի համար նոր կեանք մը սկսաւ եւ իհմա ամենաբարի գրան էր՝ ճաշի ժամանակ, եւ ուրախութենէն յաճախ կը համբուրեր մեփալիոնը։ Երբ մէկը օգնէր իրեն հագուսպները հազցնելու ժամանակ, Անփրէն նախ անոր մեփալիոնը համբուրել կու գրար, եւ եփքը միայն կը զգէր գործը ամբողջացնել։

Այդպէս ընել կու գրար նաեւ մարձում կապարտող կնոց։ Երբ կինը մեփալիոնը գեսաւ, հեգարքրուելով հարցուց թէ ի՞նչ է այդ։ Յաջորդ օրը ինքն ալ մեփալիոն մը սղացաւ որպէս նուէր։ Շափ չանցաւ եւ սկսաւ փոխուիլ, իրեն համար արդէն մեծ ուրախութիւն էր անդամալոյն պարփիկներուն օգնելը, յագրկապէս Անփրէին, որուն մեծ սէր, գուրգուրանք եւ յարգանք ցոյց կու գրար։

Երբ 1990-ական թուականներուն կրկին անգամ Մոսկուա եկայ, ինացայ որ Նովոսիլիարսկէն ընփանիք մը կը փափաքէր զինք որդեգրել։ Շափ դժուար գործ էր որդեգրման գործընթացը, փասփաթուղթերը ձեւակերպելը։ Բժիշկ մը պէտք է Անփրէն քննէր եւ հարցաքննէր։ Անփրէն հարցումներուն ոչ միայն ռուսերէն կը պարասխանէր, այլ միաժամանակ նաեւ անզերէն, որ քոյրերէն

սորված էր։ Երբ Անփրէն ի վերջոյ բժիշկէն ուզեց զիվնալ, թէ ինչու իրեն շարունակ այդ յիմար հարցումները կ'ուղղեր, ծերուկ բժիշկը զարմացած նայեցաւ Անփրէին եւ պարունց իր պարագան ներկայացնող՝ «ոչ մէկ բանի պիփանի» փասփաթուղթը, եւ արփօնեց զինք որդեգրել։ Նովոսիլիարսկի մէջ Անփրէն դարձաւ եպիսկոպոս Հ. Վերթի ամենեն եռանդուն օգնականը։ Այսօր՝ այդ «ոչ մէկ բանի պիփանի» երեխան համալսարանի ուսանող է։

Ցածախ հանդիպած ենք ծանրօրէն խեղաթիրուած երեխաններու։ Անոնց մէջ կային այնպիսիներ, որոնք կը գրառապէին փղականութենէ (Elephantiasis), ամբողջութեամբ ուսած երեխաններով եւ կամ մարմնի անդամներէն մէկը միշտ կը բացակայէր։ Ինծի համար այնքան դժուար էր անոնց նայիլը, չէի դիմանար, շուրով կը հեռանայի։ Իսկ Մայր Թէրեզան անոնց համար միայն կ'ըսէր։

- «Այս ինչ հրաշալի պարփիկ է»։ Եւ յաճախ կ'աւելցնէր.
- «Տես, թէ ի՞նչ նրբութեամբ բռնած է մափս»։

Ցափակ գիվեր, որ նոյնիսկ ամենածանր խեղաթիրուած եւ մփային կարողութիւններէ գործի մանուկին միջոցաւ Ասկուած աշխարհի վրայ լոյսի շողեր կը դրկէ։ Ամէն պարփիկ Ասկուծոյ պարգեւն է։ Մեզի համար այնքան փպաւորիչ էր գեսնել, թէ ինչպիսի մեծ ուրախութեամբ, աշխուժութեամբ ու սիրով կը վարուէր Մայր Թէրեզան երեխաններուն եւ անգամ նորածիններուն հետք։ Ցածախ կը մփածեմ. եթէ Ասկուած ալ մեզի հետ այսպէս կը վարուի, այսպիսի ուրախութեամբ եւ յոյսով լեցուն, ինչպէս Մայր Թէրեզան այս մանուկներուն հետք կը վարուէր, ուրեմն ես ալ կրնամ միեւնոյն շնորհըսպանալ Ասկուծմէ։ Մայր Թէրեզայի համար աշխարհի մէջ ամենակարեւոր բանը՝ իրաքանչիւր մանուկ սիրով ընդունիլն էր։

**Ընթացութիւն:** Ասիկա էր Մայր Թէրեզայի գօրութիւնը, անոր յաջողութեան գաղտնիքը։ Մարդիկ կը յուզուէին ոչ

թէ անոր մփային մեծ կարողութիւններով, կամ անոր ընկերային ծառայութիւններով, այլ մարդիկ կը գեսնէին թէ ինչպիսի քնքութեամբ, ինչպիսի փափկանկարութեամբ եւ զոհողութեամբ մարդոց հետ կը վարուէր: Այս էր որ մարդոց սրբերը կը շարժէր՝ զգալ թէ իրենք որքան սիրուած են: Մայր Թէրեզայի համար մարդոց սիրել՝ կը նշանակէր Ասպուծոյ սէրը անոնց փոխանցել, այն նոյն սէրը որ ինք սփացած էր Իրմէ:

Ան մեզի համար «փիաճ» թուացող մարդիկ կ'արժենուիր այն նոյն ձեւով, ինչպէս որ մեզ կ'ընդունէր: Երկիր մը նախազահին հետ ան նոյն ձեւով կը խօսէր, ինչպէս որ պոռնիկի մը կամ Կարմեղուեան մայրապետի մը հետ կը խօսէր, այնպէս ինչպէս ըմբշամարդի ախոյեան Մուհամաք Ալի Քլէյին, երբ վերջինս երբեմն իր մօք Քալքութա այցելութեան կու գար:

Մարդոց, ինչպէս նաև մեր, զարմանքը շաբ մեծ պիտի ըլլայ, եթէ օր մը երկնքի մէջ երես առ երես գեսնենք մարդիկ, որոնց երբեք չէինք սպասեր հոն գեսնել, այսինքն երես առ երես հանդիպինք Ասպուծոյ ողորմածութեան, որ մեծ է եւ մփրով անհասանելի: Այդ գթութիւնն է, որ կը ցնցէ մարդիկ: Երբ Մայր Թէրեզան այցելուներու խումբեր ընդունէր եւ քան վայրկեան անոնց հետ խօսէր, անոնց գոնէ կէսը հանդիպումէն դուրս կու զային լալով կամ թաց աշքերով: Մայր Թէրեզան սիրոյ առջեւ անօր էր, անօգնական: Ան բնաւ ջիործեց ունէ մէկուն սփիպել, այլ միայն կ'ուզէր որսալ մարդիկ իր սիրոյ ցանցին մէջ:

Իրեն համար սարսափելի քան էր այն իրողութիւնը, թէ ինչպէս բազմաթիւ ծնողներ կը մերժեն իրենց սեփական երեխան, եւ թէ ինչպէս բազմաթիւ երեխաներ «անփափաքելի» էին: Իր անձնական հանդիպումներու, դարբեր հաւաքներու եւ համագումարներու ընթացքին, ամբողջ աշխարհին միշտ կը յիշեցնէր.



300 մայրապետէր եւ ցուրի մէկ փունիք. Քալքութայի մայր պունին մէջ ամէն առարուայ սարիներու լուացում



Յովհաննէս-Պողոս Բ. Պապի կողմէ  
կը դրկուին համայնալար երկիրներ



Խորհրդածութեան պահուն

Մայր Թէրեզան քարտինալ Թունաշէքի մօգ՝ Փրակ



Գործնական զրոյց. Եպիսկոպոս Շնիլիքան,  
Մայր Թէրեզան և հեղինակը





Նպասկուպու Տնիլիքան Մայր Թերեզային առաջ Մովկուս կը մեկնէ

Անխոնջ աշխապողը. Նամակներ գրելը մաս կը կազմէր  
իր հոգեխմամ գործին

Տեղաթական աղօթքի պահը օդանավին մէջ

Էջմիածին՝ Ամենայն Տայոց Վազգէն Ա. Կաթողիկոսին հետ





Մուկուսի օդակայսանին մէջ դիմատրուելու ժամանակ  
Նայասպանի մէջ պայմանագիր սպորտագրելու պահին  
Միասին կ'ուղղուինք դէպի Նայասպանի երկրաշարժի շրջան  
Շոգեկառքին մէջ՝ խորասուզուած աղօթքի մէջ

Նայասպանի երկրաշարժին յեւոյ արագ պատրաստուիլ  
ու մեկնիլ, երբ կանչուեցանք

Մայր Թէրեզան քոյր Մալայի հետ, որը Սովետական  
Միութեան շրջանին մեծատրուիին էր






*Մայր Թերեզան այսօր եւս կ'ապրի իր բոյրերու մէջ*

*.... եւ որպէս բարեխօս Աստուծոյ քով*

31

*Good bless*



- «Արհեստական վիժումը սպանութիւն է մօր արգանդին մէջ: Մանուկը Աստուծոյ պարզեւն է: Եթէ դուն զայն չես ուզեր, ինծի փուր: Ես կ'ընդունիմ զայն»:

1979-ին Մայր Թերեզան Նոպէլեան մրցանակի արժանացաւ: Երբ աշխարհի ամբողջ ուշադրութիւնը, լուսարձակները անոր վրայ ուղղուած էին, ան օգբագործեց այդ արարողութիւնը՝ իր խօսքին մէջ, անդրադառնալով արհեստական վիժումի հարցին.

- «Կը կարծեմ, որ արհեստական վիժումը այսօր խաղաղութեան ամենամեծ քանդիչ ուժն է, որովհետեւ ուղղակի պափերազմ է, սպանութիւն, ոճիր՝ մօր կողմէ իր զալիքին հանդէպ: Բազմաթի մայրեր Հնդկաստանի, Աֆրիկէի մէջ հոգ կը գանին իրենց զաւակներուն, որոնք մեծ թիւերով կը մեռնին անօթութենէ եւ թերսնուցումէ, սակայն միլիոնաւոր երեխաներ կը մեռնին իրենց մայրերուն կամքով, եւ ասիկա կը կործանէ մեր խաղաղութիւնը: Եթէ մայր մը կրնայ իր զաւակը սպանել, ի՞նչ բանը քեզ կ'արգիլէ զիս սպանելէ: Վսոնք նոյն բաներն են»:

Ծափ սուր խօսքեր էին: Ցաջորդ օրը, վարդապետ մը, որ ձայնափիտէն լսած էր Մայր Թերեզային խօսքը, ուղղակի ընդվզած էր.

- «Այս կինը իր խօսքերով Սքանդինավոյ բազմաթի կիները դապապարփեց»: Խոկ Մայր Թերեզայի պատախանը անոր հետեւեալն էր.

- «Կ'ուզէի նայիլ այդ քահանային աչքերուն եւ ըսել. Վարդապետ, Յիսուս ըսած է՝ Ես եմ ճշմարգութիւնը, հետփեւաբար իմ եւ քու պարտականութիւնն է, ճշմարգութիւն խօսիլ: Վսոնք որոնք կը լսեն այդ ճշմարգութիւնը, իրենց կը մնայ զայն ընդունիլ կամ մերժել»:

Այսօր կրնամ ըսել, որ Մայր Թերեզան պատեհ կամ անպատեհ առիթներով միշտ ալ ճշմարգութիւնը կը խօ-

սեր՝ մեծ սիրով:

1985-ին, ՄԱԿ-ի ժողովի ժամանակ արդասանած իր խօսքին մէջ, որուն մասին արդէն որոշ ակնարկութիւն ըրած են, Մայր Ֆէրեզան կրքով կոչ մը ուղղեց պաշփառնելու դեռ չնած պիտուղը:

- «Սիրոյ գործերը փունէն կը սկսին, իսկ սիրոյ գործերը խաղաղութիւն բերող գործերն են: Մենք բոլորս խաղաղութիւն կ'ուզենք եւ կը վախնանք աթումային գէնքերէն, եւ այս նոր հիւանդութիւնէն (սիրա): Սակայն չենք վախնար անմեղ մանուկ մը սպանելէն, դեռ չնած այս փոքրիկը, որ սպեղուած է ճիշդ այս նպագրակին համար՝ Ասպուած սիրելու, ինչպէս նաև քեզ եւ զիս սիրելու:

Այս է միակ հակասութիւնը. այսօր կը զգամ որ արհեստական վիժումը դարձած է խաղաղութեան ամենամեծ քանդիչը: Մենք կը վախնանք աթումական գէնքերէն, որովհետեւ կրնայ մարդկային կեանքը ոչնչացնել, սակայն չենք վախնար, մայրեր չեն վախնար, այդ սարսափելի ոճիրը գործելէն: Ասպուած նոյնիսկ խօսած է այդ մասին.

- «Եթէ անգամ մայրդ քեզ մոռնայ, ես քեզ չեմ մոռնար: Ես քու անունդ փորագրած եմ ակերուս մէջ, դուն ինծի համար թանկագին ես» (Ես. 49.15,16): Ասիկա Ասպուծոյ սեփական խօսքերն են ձեզի համար, ինծի համար, եւ նաև կրակալին չնած այդ մանուկներուն համար: Ուրեմն, եթէ մենք իրապէս խաղաղութիւն կ'ուզենք, եթէ մաքուր սրբով խաղաղութիւն կ'ուզենք, այս հասպար որոշումը պիտի առնենք. թոյլ չըպալ, որ մեր երկիրներուն, քաղաքներուն եւ ընկերութեան մէջ՝ ոչ մէկ մանուկ ինքզինք չուզուած, չսիրուած, մերժուած ու դուրս նեպուած զգայ: Եկեք օգնենք, զօրակցինք իրարու, որ մեր պետքութիւններէն, ազգերէն եւ ընդանիքներէն եփ առնուի այդ սարսափելի օրէնքը, որ կ'արդօնէ՝ անմեղ մանուկներ սպանել, կեանքեր ոչնչացնել եւ Ասպուծոյ ներկայութիւնը քանդել»:

Յ Փետրուար, 1994-ին, Ուաշինգտոնի մէջ, «National

Prayer Breakfast»-ի ժամանակ, իր ելոյթի ընթացքին, ամերիկան փառամենքի երկու քոնկրէսներուն, սէնադի եւ ներկայացուցիչներու պալատին մէջ, գրեթէ նոյն բաները կրկնեց.

- «Ասպուած այնքան սիրեց աշխարհը, որ իր Միածին Որդին փուաւ: Տալը շնորհը մըն է: Ասպուած իր Որդին փուաւ Կոյս Մարիամին, իսկ ան ինչ ըրա Անոր հետի: Երբ Յիսուս Մարիամի կեանքին մէջ միքաւ, ան աճապարանքով շփապեց այդ բարի լուրը փալու: Այսպէս կը գեղեկացնէ մեզի Աւելքարանը. Երբ իր ազգական՝ Եղիսաբէթը լուրը, փեսաւ զինք, ապա Եղիսաբէթի որովայնին մէջ եղած մանուկը ուրախութենէն խաղաց: Երբ Յիսուս փակաւին Մարիամի որովայնին մէջ էր՝ ուրախութիւն բերաւ Յովիաննէս Սկրիպտին, որ նոյնպէս մօր որովայնի մէջ էր: Այդ դեռ չնած մանուկը առաջինն էր, որ աւելքեց Յիսուսի գալուստը:

Եւ ասիկա դեռ բաւական չէր, Ասպուծոյ Որդին փափաքեցաւ մեզմէ իրաքանչիւրին պէս ըլլալ, փակաւին Մարիամի որովայնի մէջ՝ մեզմէ իրաքանչիւրին ուրախութիւն եւ խաղաղութիւն բերել: Եւ յեփագային, նոյնիսկ մեռնիլ խաչին վրայ՝ ցոյց փալով, թէ որն է մեծագոյն սէրը: Ան մեռաւ քեզի եւ ինծի համար, մեռաւ բորով մարդուն համար, անօթութենէն մեռնողին համար, եւ ոչ միայն Քալքութայի կամ Ափրիկէի փողոցներուն մէջ կիսամերկ մարդոց համար, այլ ամենուր՝ բոլորին համար: Մեր քոյրերը կը ծառայեն անոնց՝ աշխարհի 105 երկիրներու մէջ: Յիսուս պատրուիրեց մեզի. Սիրեցեք զիրար, ինչպէս որ ես ձեզ սիրեցի:

Ձերես մեր ընդպանիքներուն մէջ կամ մարդիկ, որոնք առանձին են, հիւանդ կամ ձեզի քեռ են: Արդեօք մենք անոնց կողքին ենք, պատրա՞ստ ենք փալու, զիոնիելու, մեր ընդպանիքի հետ կենալու՝ մինչեւ ցաւ զգալու ասդիման, թէ՝ մեզի համար առաջնահերթութիւնը մեր հան-

գիսդն ու հաճոյքն են: Ասոնք հարցումներ են, որ մեզմէ իրաքանչիր անձ պէտք է պատասխանէ: Կարեւոր է որ այս մէկը կարարենք, յափկապէս այս տարի, որ հռչակուած է ընդանիքի տարի: Պիտի չմոռնանք, որ սէրը դունէն կը սկսի, եւ նաեւ մարդկութեան ապագան ընդանիքէն կը սկսի:

Արեւուպքի մէջ զարմացայ դեսնելով, թէ բազմաթիւ երիքասարդ աղջիկներ ու դրաք թմրամոլութեան գերին դարձած են: Կ'ուզեմ հասկնալ, թէ ինչո՞ւ: Ի՞նչն է պագնառը: Երբ արեւուպքի մէջ մարդիկ աւելին ունին, քան արեւելքի մէջ: Եւ պագասխանը հերթեւալն է, ընդանիքին մէջ զիրենք ընդունող չունին: Մեր զաւակները ամէն բանի մէջ մեր կարիքը ունին՝ առողջ, կուշդ, ապահով, ինքնավսփահ ըլլալու համար, ինչպէս նաեւ Ասդուած սիրելու եւ զԱյն ճանչնալու: Այս բոլորին համար անոնք մեզի կը նային՝ յոյսով եւ սպասումով: Սակայն հայրն ու մայրը այնքան զբաղ են, որ իրենց զաւակներուն համար ժամանակ չունին, թերեւս ոմանք նոյնիսկ ամուսնացած ալ չեն, իսկ շաբերն ալ ամուսնալուծուած են: Եւ այս է պագնառը, որ զաւակները փողոց կ'երթան եւ կը զբաղին թմրամոլութեամբ եւ ուրիշ տարբեր բաներով: Հոս կը խօսինք զաւակի սիրոյ մասին, այսինքն այն մթնոլորին մասին ուրկէ սկիզբ կ'առնեն սէրն ու խաղաղութիւնը: Ահա ասոնք են, որ կը կործանեն խաղաղութիւնը:

Սակայն այն զգացումն ունիմ, թէ այսօրուայ կործանումին մեծագոյն պագնառը արհեստական վիժումներն են, որոնք ուղղակի պարերազմ են մանուկներուն դէն, սպանութիւն՝ անմեղ մանուկներու: Եթէ մայր մը կարող է սեփական զաւակը սպանել, ուրեմն ալ ինչպէ՞ս կրնանք մարդոց ըսել, որ պէտք չէ զիրար սպանել:

Ինչպէս կրնանք կնոց մը ապացուցել, որ պէտք չէ վիժում կարարէ: Ինչպէս միշտ, պէտք է անոնց սիրով համոզենք, նաեւ մենք մեզ յիշեցնենք, որ սիրել կը նշանակէ

դալ մինչեւ ցաւ զգալու ասդիման: Ցիսուս իր կեանքը դուաւ մեզի համար, եւ միակ պագնառը մեզ սիրելն էր: Այնպէս ալ մայր մը, որ կը մտածէ վիժումի մասին, պէտք է օգնենք այդ մօրը, որ ան սիրէ իր զաւակը: Սիրէ զայն, եթէ նոյնիսկ ցաւ կը պագնառէ իրեն եւ կը խանգարէ իր ծրագիրներն ու կը խլէ իր ազար ժամանակը, որպէսզի կարենայ յարգել եւ խնայել իր երեխային: Նոյնը կը վերաբերի նաեւ զաւկին հօրը՝ ով որ ալ ըլլայ ան, ան նոյնպէս պիտի տայ՝ ցաւ զգալու ասդիման:

Վիժում կարարելով, մայր մը կը սորվի ոչ միայն չսիրել, այլ ինքն իր սեփական զաւակը սպանել՝ իր անձնական հարցերը լուծելու համար: Վիժումի ժամանակ հօրը կ'ըսեն, թէ ինքը ոչ մէկ պարտականութիւն ունի պզփիկին հանդէպ, որուն ինքն է արդէն կեանքի կոչողը: Կը նշանակէ, թէ նոյն ձեւով ան կրնայ ուրիշ կիներ եւս նոյն վիճակին մապնել: Եւ այսպէս մէկ վիժումը ուրիշ վիժումներու դրու կը բանայ: Իրաքանչիր երկիր, որ կ'ընդունի վիժումը, իր սեփական ժողովուրդին կը սորվեցնէ չսիրել, օրէնքի ուժով իրաւունք սպանալով՝ իր ուզածը ընելու: Այս է պագնառը, որ արհեստական վիժումը սիրոյ եւ խաղաղութեան ամենասարսափելի կործանիչն է:

Այսօր շաբեր մտահոգուած են Հնդկասփանի, Ափրիկէի երեխաներով, ուր անոնք իրապէս անօթութենէ կը մեռնին: Այսօր մարդիկ շաբ մտահոգ են Ամերիկայի փարբեր քաղաքներուն մէջ կափարուող վայրազութիւններով: Շաբ լաւ է մտահոգուիլը: Սակայն յաճախ այդ նոյն մարդիկ բնաւ չեն մտահոգուիր այն նիկոնաւորներով, որոնք կը սպանուին իրենց մայրերուն անձնական որոշումով: Սակայն այս է ամենամեծ կործանիչը խաղաղութեան՝ արհեստական վիժումը, որ մարդիկ այսօր կ'առաջնորդէ լման կուրութեան»:

Այս բոլորը ըսելով Մայր Թէրեզան բնաւ նպագակ չուներ դափապարփել կիները, որոնք յաճախ իրենց շրջա-

պարփի մեջ դաժան ճնշումներու ենթարկուած են: Ան կ'ուզեր մանուկի մը արժանապարուտթիւնը բարձր պահել. իրաքանչիւր երեխայ Ասպուծոյ պարզեն է, սրեղծուած է Ասպուծոյ պարփերով եւ նմանութեամբ՝ «սիրելու եւ սիրուելու համար»: Այս խօսքերէն եփք ան ցոյց փուաւ արհեստական վիժուամին դէմ պայքարելու իր միջոցը. «Վիժումը՝ որդեգրութեամբ փոխարիխնել: Ասիկա գեղեցիկ նուեր մըն է, որ Ասպուծ մեր միաբանութեան պարզեւած է»:

Անգամ մը Մայր Թէրեզան ամերիկացի մեծանուն քաղաքական գործիչներուն եւ ընկերութեան առաջնորդներուն պարմած է երեխայի մը պարմութիւնը: Զաւակ որդեգրել փափաքող ընդանիքի մը համար Մայր Թէրեզան որբուկ մը կը գրնէ: Սակայն ժամանակ մը անց կը պարզուի որ պարփիկը լուրջ հիւանդ է: Մայր Թէրեզան կ'առաջարկէ. «Հիւանդ պարփիկը ինծի փուէք, անոր փոխարէն ես ձեզի ուրիշ առողջ պարփիկ մը կու փամ»:

Սակայն որդեգրող հայրը պարասխանած է.

- «Մայր Թէրեզա, նախ իմ կեանքս կ'առնես, որմէ եփք միայն կրնաս այս պարփիկը ինձմէ առնել»:

Կը պարզուի թէ այդ հիւանդ պարփիկը այնքան մեծ ուրախութիւն եւ սէր բերած էր այդ ընդանիքէն ներս: Մայր Թէրեզան զինք լսող ամերիկացիներուն ըսած է.

- «Կը խնդրեմ ձեզմէ, մեր քոյրերու ներկայութեան, ով որ իր պարփիկը չ'ուզեր պահել, կը խնդրեմ ինծի փուէք, ես կ'ուզեմ զայն»:

Որդեգրութեան այս ձեւով «Գթութեան Միսիոնարները» փրկած են հազարաւոր երեխաներու կեանքերը:

«Կ'ուզեմ առնել բոլոր այն պարփիկները, որոնց կ'ուզեք վիժեցնել, եւ փալ ամուսնացած այն ընդանիքներուն, որոնք կը սիրեն այդ պարփիկը եւ կը սիրուին անկէ: Քալքութայիներ մանուկներու փունին մեջ ունինք երեք հա-

զար պարփիկներ, որոնց փրկած ենք վիժումէ: Այդ պարփիկները իրենց որդեգրող ծնողներուն այնքան ուրախութիւն եւ սէր փուած են եւ փոխադարձաբար՝ իրենք ալ մեծած են սիրոյ եւ ուրախութեան մէջ»:

Մայր Թէրեզան իր այս նոյն խօսքին մեջ ըսած է նաև յստակօրէն, թէ ինք կ'առնէ ամէն փեսակ պարփիկ, սակայն ոչ բոլոր որդեգրել փափաքող ընդանիքներուն է, որ ինք գաւակ կը յանձնէ:

«Գիտեմ, որ ընդանիքները իրենք պէտք է ծրագրեն իրենց ընդանիքը, եւ աստր համար կան ընդանիքի ծրագրաւորման բնական միջոցներ (natural family planning): Ճիշդ ձեւը յղանակու կամ յղութենէն խուսափելու՝ ընդանիքի բնական ծրագրաւորումն է, եւ ոչ թէ արհեստական հակրեղմնաւորիչները (contraception)»:

Ան կը նշեր, որ արհեստական բեղմնաւորումի ժամանակ՝ ամուսինի եւ կնոջ ամբողջ ուշադրութիւնը իրենք իրենց անձին վրայ կեղրոնացած կ'ըլլայ: Միրոյ մեջ, սակայն, կնոջ եւ ամուսինին ուշադրութիւնը՝ պէտք է մէկը միւսին վրայ կեղրոնանայ, ինչպէս սովորաբար կը կափարուի բնական յղութեան ժամանակ:

«Չենք կրնար աշխարհի բոլոր հարցերը լուծել, սակայն չենք ուզեր երեք հարցերուն մեծազոյնը սրեղծել, այն է ոչնչացնել սէրը: Ճիշդ այս է, ինչ փեղի կ'ունենայ, երբ մարդոց կ'առաջարկենք կիրառել արհեստական բեղմնաւորում եւ արհեստական վիժում»:

ԱՄՆ-ի մեջ արդարանած իր պարմական ուղերձը, այն հազուադէա ելոյթներէն էր, որ Մայր Թէրեզան նախօրօք գրաւոր պարբռապած էր: Այսքեղ, ան արհեստական վիժումին հարցը բարձրացուց արփակարգ ասդիճանի, բացայայփելով մեր արդի իրականութեան հոգետր թշուառութիւնը:

«Արհեստական վիժումը, որուն յաճախ կը յաջորդէ

արիեսպական բեղմնաւորումը, մարդոց կ'առաջնորդեն՝ հոգեւոր աղքափութեան, եւ ասիկա ամէնէն ծանր ու դժուար յաղթահարելի աղքափութեան գեսակն է»: Իր խօսքը եզրափակած է կոչ ուղելով. «Ամէն բան պէտք է ընել, որպէսզի ոչ մէկ երեխայ ըլլայ ջփափաքուած, չփրուած ու ջխնամուած եւ ոչ մէկ պզրիկ սպանուի ու դրւս նեփուի»:

\* \* \*

Ոչ բացայայփօրէն, սակայն շաբ անկեղծ սիրով Մայր Թէրեզան հոգ կը փանէր այն կիներուն, որոնք կը փառապէին արիեսպական վիժում ըրած ըլլալու ծանր բեռէն: Այդ կիները կը կազմէին իր փոքր անձնական այն շրջանակը, որոնց Մայր Թէրեզան ներքուաք յափուկ սիրով կը սիրէր ու կը կ'ողջազուրէր: Տեսած եմ արցունքներով ողողուածկին մը, որ Մայր Թէրեզային հանդիպելէն եփք, դարձեալ նոր յոյս սփացած էր՝ ապրելով փորձառութիւնը Ասպուծոյ ներող եւ ողորմած սիրոյն, սէր մը՝ որ իր աջին առջեւ գծագրած էր Մայր Թէրեզան: Ասպուծոյ ներող սէրը, որ նաեւ յոյս կու փայ՝ նորէն կարենալ ապրելու ուրախ եւ հաշքուած կեանք մը:

Մայր Թէրեզայի համար մանուկները՝ «աշխարհի մէջ Ասպուծոյ լոյսի ճառագայթներն» են, կեանքի սրբութիւնները, անձեռնմխելի են, եւ անոնց կեանքը ամէն զնով պէտք է պաշփառնուի, ինչ իրավիճակներու մէջ ալ ըլլան անոնք: Սակայն ան լաւ գիտէր եւ կը հասկնար նաեւ մարդոց նիւթական եւ ընկերային պէտքերը, լքուածութիւնն ու առանձնութիւնը՝ որոշումի այդ ծանր պահերուն մէջ: Աքոր համար՝ անոր ականջը, ձեռքերը եւ սիրով միշք լայնօրէն բացուած էին՝ հոգեւոր աղքափներուն համար:

## 20 ԱՍԻԿԱ ԻՐ ԳՈՐԾՆ Է

**Մ**այր Թէրեզայի աճող հեղինակութեան ամենահաճելի առանձնաշնորհումներէն մէկը՝ գարբեր գեսակի ճամբորդական անցագիրներ ունենալն էր: Եւ ասիկա գործնական նպագակով էր:

Կը յիշեմ անգամ մը միասին կը ճամբորդէինք՝ այն ժամանակներուն գակալին համայնավար Լեհասպան, ուր անոր անցագիրներու շաբութիւնը մեզ լուրջ խնդրի մը առջեւ դրաւ:

Վարշաւայի օդակայանին մէջ, աւագրիական անցագիրովս, առանց որեւէ դժուարութեան անցայ սպուզման կայանէն: Պահ մը եփ նայեցայ, գեսայ որ Մայր Թէրեզան իր պայուսակը կը խառնէ, եւ ի վերջոյ ամբողջ գրցակ մը անցագիրներ հանեց ու դրաւ սպուզողին առջեւ: Սարսափեցայ, որովհետեւ թռնափիրական համայնավար երկրի մէջ այդքան անցագիրներ ունենալը՝ վրանգաւոր հեփեւանք կրնար ունենալ, զինք «փրովոգաթոր» կարծելով: Անմիջապէս միշամփեցի, գրցակէն ընդրեցի անցագիրներէն մէկը եւ գուի սպուզողին, մնացեալները անխօս՝ Մայր Թէրեզային վերադարձնելով: Սպուզողը քննեց անցագիրը եւ վիզան զգնելով եփ վերադարձուց. «Եփ զնա»: Մայր Թէրեզան դարձեալ սկսաւ իր պայուսակը քննել: Եփեւ եփեսի բոլոր անցագիրները սպուզուեցան. չկայ, չկայ, չկայ: Ի վերջոյ, բոլորը նորէն մէկ առ մէկ նայելէն յեփոյ, զգնուեցաւ վիզան: Եւ Մայր Թէրեզան անցաւ:

Այս գեսարանը, եթէ ուրիշ ազար երկրի մը մէջ պափահէր, կագակի կ'առնուէր, սակայն ինձի համար այդ

Երկրի մեջ կապարուածը շաբ տիան փորձառութիւն մըն էր, որովհետեւ անցագրային բաժնի ծառայողներուն համար անսովոր բան էր, որ անձ մը մէկէ աւելի անցագիր ունենայ, եւ երկրորդ՝ համայնավարութիւնը ինքնին կապակէն (humor) ոչինչ կը հասկնայ:

Ուրկէ՛ այս մայրապետին այսքան անցագիր: Որպէս Հնդկասպանի քաղաքացի՝ ունէր ինդկական անցագիր, եւ այն ալ՝ մի քանի հապ: Բազմաթիւ ճամբորդութիւններու պատճառով ամբողջ անցագիրը լեցուն էր տարբեր կնիքներով, եւ շաբ շուտք բոլոր էջերը կը վերջանային: Հնդկական կառավարութիւնը շուրջով հասկցաւ, որ աւելի լաւ կ'ըլլայ անոր քանի մը աւելորդ անցագիրներ տալ: Ազրէ զար նաեւ ինդկական տիք/ումաթիք անցագիր մըն ալ ունէր եւ երկու հապ ալ աւելորդ: Երրորդ, Վագիկանեան յագուկ անցագիր ունէր: Որքան կը յիշեմ՝ նաեւ ամերիկեան անցագիր, երբ 1996 թուականին ընդունեցաւ Ամերիկայի պատուաւոր քաղաքացի: Անցագիրներու կողքին, միշտ իր մօք կը պահէր նաեւ տարբեր սուրբերու նկարներու տրցակ մը: Լաւ է որ ասոնք այդքան ալ չիելաքրքրեցին Լեհասպանի սահմանապահ սպուզողին, այլապէս անկարելի պիտի ըլլար Լեհասպան մեր մուսքը:

\* \* \*

Ի՞նչն էր, որ Մայր Թէրեզային գերծ կը պահէր այն բոլոր ծանր փորձութիւններէն. հակառակ իր մեծ համբաւին, մրցանակներուն, կոչումներուն, բարձրասպիճան մարդոց հետ հանդիպումներուն, տարբեր մեծ կամ փոքր առանձնաշնորհումներուն՝ ան չիպարփացաւ, ինքնահաւան եւ պարծենկող չդարձաւ: Իր շուրջ սպեղծուած այդ բոլոր «Ժխորի» մէջ՝ ինչպէ՞ս ան կը մնար միշտ միեւնոյն հեզ ու խոնարի «մաքիսը Ասպուծոյ ձեռքին մէջ»:

«Ազրիկա Իր գործն է», - այսպէս պատասխանած է Մայր Թէրեզան լրագրողի մը հարցումին, մաքր դէայի վեր՝ երկինք ուղղելով: Նոյն ձեւով պատասխանած է նաև այն հարցումին, թէ այս բոլոր գովեսպներն ու գնահապանքները, որ ինք կը սպանայ աշխարհով մէկ՝ համարւելով ամենէն համբաւաւոր անձերէն մէկը, արդեօք ապոնք իրեն քիչ մը չեն հպարփացներ: Այդ ժամանակ ալ իր երկու ցուցամաքերը դրած է ականջներուն,

- «Ասկէ կը միննեն՝ միւս կողմէն ալ դուրս կ'ելլեն: Ներսը ոյինչ կը մնայ: Ասիկա Իր գործն է»:

Երբ Հնդկասպանի մէկ համալսարանէն՝ իր պարուոյ գովետորականի կոչումը սպանալու կ'երթար, իրեն ընկերացող եպիսկոպոսին ըսած է.

- «Երբեք չեմ ուսանած եւ տիփլում չեմ սպացած: Մարդկային օրէնքներու մասին շաբ բան չեմ գիտեր: Ջիչ մը Ասպուծոյ օրէնքներէն կը հասկնամ, եւ գես, ինծի արդէն գովետորական կոչում կու տան»:

26 Հոկտեմբեր, 1985-ին, Մայր Թէրեզան հրաւիրուած էր Նիւ Եորք, ՄԱԿ-ի մէջ ելոյթ ունենալու: Ժողովին զալէ առաջ, իր սովորութեան համաձայն, Ռաշիճնկարնի իր քոյրերուն վունը լաւ մը մաքրեց: Ասպուծայ պատարագէն յեփոյ, քոյրերու հետ միասին սկսան իրենց սարիները լուալ, յեփոյ բաղնիքները եւ ապա յագրակը: Ինք առաւելաբար գուգարանները կը նախընքրէր մաքրել: «Այս գործին մէջ մասնագէյք եմ, թերեւս աշխարհի մէջ գուգարան մաքրող ամենամեծ մասնագէյքը»:

Ապա իր միաբանութեան օգնականներէն մէկուն ինքնաշարժով մեկնեցաւ Նիւ Եորք: Երբ տեղ հասաւ, ՄԱԿ-ի վարչութեան գլխաւոր շէնքի մէջ ընդունուեցաւ պետրական բարձրասպիճան պատասխանագուններու եւ պարգամատրներու կողմէ՝ յովնկայս ծափահարութիւններով:

Միացեալ Ազգերու գլխաւոր քարտուղար Խաֆիէռ Փէրեզ կը Քուիլարը այսպէս ներկայացուց զայն ներկաներուն.

- «Հոս խօսքի սրահ է: Քանի մը օր առաջ այս ամպիոնէն լսեցինք աշխարհի ամենահզօր փղամարդու խօսքը: Խոկ հիմա պապիւն ունինք հիւրընկալելու աշխարհի ամենահզօր կնոց: Ան պէսք չունի ինքզինք ներկայացնելու: Խնքը խօսքերու պէսք չունի, այլ գործերու: Կարծես, լաւագոյն բանը որ կրնամ ընել, այն է վճարել մուրիակս, ըսելով, որ ան շաբ աւելի կարեւոր մէկն է, քան ես, քան մենք բոլորս: Ինքն է Միացեալ Ազգերը: Ինքն է աշխարհի խաղաղութիւնը: Շնորհակալութիւն»:

Մայր Թէրեզան մօփեցաւ ամպիոնին.

- «Հոս միասին հաւաքուած ենք գոհանալու Ասպուծմէ այն գործերուն համար, որ ըրաւ ՄՎԿ-ը այս քառասուն փարիներու ընթացքին՝ մարդոց բարօրութեան համար: Եւ որովհետեւ մենք այժմ սկսանք խաղաղութեան Տարին, եկէք բոլորս միասին աղօթենք այս աղօթքը, որ հիմա ձեր ձեռքերուն մէջ պահած էք, աղօթենք խաղաղութեան համար: Սիրոյ գործերը՝ խաղաղութեան գործերն են: Եկէք միասին աղօթենք, որպէսզի միասին ալ հասնինք խաղաղութեան: Ասպուած մեզ խաղաղութիւն շնորհէ՝ մեզ մէկ ընելով»:

Եւ ահա աշխարհի քաղաքականութեան եւ համընդհանուր քաղաքական ինթրիկներու այդ սրահի կեղրոնք կանգնած՝ ան առաջնորդեց հետեւեալ աղօթքը.

«Արժանի ըրէ մեզ, Տէր, ծառայելու մեր նմաններուն ամէնուրէք, որոնք կ'ապրին ու կը մեռնին աղքաղութեան ու անօթութեան մէջ:

Մեր ձեռքերուն միջոցաւ՝ լուր անոնց հանապազորեայ հացը, եւ անոնց հանդէպ ըմբռնումով լեցուն մեր սիրոյ ընդմէջէն՝ պարզեւէ անոնց ուրախութիւն

եւ խաղաղութիւն:

Տէր, քու խաղաղութեանդ գործիքը դարձուր զիս.

Որ սիրեան հոն ուր արելութիւն կայ,

Ներեան հոն ուր վիրատրանք կայ,

Դաշտութիւնը բերեան հոն ուր քաժանում կայ,

Ծշնարդութիւնը խօսիս հոն ուր սուսրը կը տիրէ,

Դաւադքը դանիս հոն ուր կասկածը կ'իշխէ,

Յոյսը արթնցնեան հոն, ուր յուսահապութիւնը կը սպառնայ:

Լոյս մը վառեան հոն ուր խաւարը կը թագաւորէ,

Ուրախութիւնը բերեան հոն ուր պրտմութիւնը կը բնակի:

Կ'ուզեան աւելի միսիթարել քան՝ միսիթարուիլ,

Աւելի հասկնալ՝ քան հասկցուիլ,

Աւելի սիրել՝ քան սիրուիլ,

Քանի երբ մեր անձերը մոռնանք, զանոնք կը գդնենք,

Երբ որ ներենք, մենք ալ կը ներուինք,

Եւ երբոր ննջենք՝ կ'արթննանք յախունական կեանքին համար:

Ամէն

Սուրբ Ֆրանսիս Ասիզիին այս աղօթքով, ան սկսաւ իր խօսքը: Եւ հոն հաւաքուած բոլոր քաղաքական գործիչներուն շարունակեց փալ իր «քնական» քաթեքիզմը, եւ ինչպէս միշտ՝ ուշադրութիւնը իր անձին վրայէն՝ Յիսուսի վրայ փոխադրելով:

«Աղօթեցինք մեր Տիրոց, որպէսզի մեզ դարձնէ գործիք մը՝ խաղաղութեան, սիրոյեւ միաբանութեան: Ասո՞ր հա-

մար Յիսուս աշխարհ եկաւ, այդ սէրը վկայելու համար: Ասպուած այս աշխարհը այնքան սիրեց որ իր Միածին Որդին փուաւ, որպէսզի Ան զայ ու մեզի բերէ բարի լուրը, թէ Ասպուած կը սիրէ մեզ: Եւ Իր փափաքն է որ մենք ալ իրար սիրենք այնպէս, ինչպէս Ինք մեզմէ հիրաքանչիւրը կը սիրէ: Ինք մեզ մէկ նպաքակի համար սփեղծած է՝ սիրելու եւ սիրուելու: Մենք աշխարհի մէջ թիւ չենք, այլ մենք Ասպուածոյ զաւակներն ենք»:

Չինասփանի մէջ օր մը իրեն հարցուցած են, (այս մասին ինք պալումած է):

- «Ո՞վ է ձեզի համար համայնավարը»: Պատասխանած է.

- «Ասպուածոյ զաւակը, իմ եղբայրս, իմ քոյրս»: Եւ ապա պարզամատրներուն դառնալով ըսած է.

- «Ահա ասոր համար է որ դուք եւ ես հոս ենք. եղբայրներ եւ քոյրեր ըլլալու համար, որովհետեւ Ասպուածոյ նոյն սիրող ձեռքն է, որ սփեղծած է քեզ եւ զիս, ինչպէս նաեւ փողոցի մէջ քաղող ունեէ մարդ, այնպէս ալ բորոքը, անօթին, հարուստը, նոյն նպաքակին համար՝ սիրելու եւ սիրուելու, եւ ասոր համար մենք հոս հաւաքուած ենք՝ յայգնաբերելու խաղաղութեան իմաստը»:

Արդէն պաքմած եմ, թէ ինչպէս ինք իր նշանատր եղոյթին մէջ, արիեսպական վիժուալ համարած է որպէս «մեծագոյն քանդիչը խաղաղութեան», եւ նշած նաեւ՝ ընդունիքի կարեւորութեան մասին: Պէտք է նշենք նաեւ, թէ ինչ կոչ ըրաւ հաւաքուած նախագահներուն, պարզամատրներուն, հիւպաքուներուն.

- «Քանի որ մենք այսօր հոս հաւաքուած ենք, եկէ որոշում առնենք մեր սիրքերուն մէջ, թէ մենք պէտք է զիրար սիրենք: Ես Ասպուածոյ սիրոյ փոխանցողը պիփի ըլլամ: Եկէ մէկ անգամ ես սիրենք, բաժնենք իրարու այն ինչ որ ունինք, աղօթենք որ մեր մերձաւորներուն այս

սարսափելի լրատապանքը վերջ գրնէ: Պիփի աղօթեմ ձեզի համար, որ դուք աճիք Ասպուածոյ սիրոյ մէջ, զիրար սիրելու համար, այնպէս ինչպէս որ Ան ձեզմէ հիրաքանչիւրը կը սիրէ, եւ յափկապէս պիփի աղօթենմ, որ դուք այդ սիրոյ միջոցաւ սուրբեր դառնաք: Սրբութիւնը միայն մի քանի ընդրեալներու համար չէ, ասիկա մեզմէ հիրաքանչիւրին պարզ պարզքն է, որովհետեւ սրբութիւնն է որ սէր կը բերէ, իսկ սէրը՝ խաղաղութիւն, խաղաղութիւնը՝ մեզ իրարու կը միացնէ: Չվախնանք երբեք, որովհետեւ Ասպուած մեզի հետ է, եթէ մենք Իրեն թոյլ փանք, եթէ մենք Իրեն նուիրենք մաքուր սրբի մը ուրախութիւնը»:

ՄԱԿ-ի ներկաներուն ուղղուած իր խօսքը աւարփեց հետեւեալ մրգածումներով.

- «Աղօթքն է որ մեզի մաքուր սիրք կու տայ: Իսկ մաքուր սրպով՝ մենք կարող կը դառնանք Ասպուած գեւսնել իրաքանչիւրին մէջ, եւ երբ Ասպուած կը գեւսնենք ուրիշին մէջ, ապա կարող կը դառնանք խաղաղութեամբ ապրելու, եւ երբ խաղաղութեամբ ապրինք, կարող կը դառնանք ուրիշներուն հետ բաժնելու սիրոյ ուրախութիւնը: Եւ այդպիսով՝ Ասպուած մեզի հետ կ'ըլլայ»:

Երբ աւարփեց իր խօսքը, հրաժարեցաւ մասնակցիլ կազմակերպուած ճաշկերոյթին եւ ապոր յափկացուած դրամը նախընդրեց իր աղքաքներուն հետ բաժնեկցիլ: Ապա՝ նոյն ինքնաշարժով որ Նիւ Եղրէն եկած էր, վերադարձաւ Ուաշինկըըն, քոյրերուն փունը՝ շարունակելու իր նոյն առօրեան:

Մայր Թէրեզայի այս խոնարհութիւնն ու պարզութիւնն էր, որ զինք կը պաշտպանէին սեփական փորձութիւններէն:

Բաղնիքներ մաքրելու իր սովորութիւնը, որուն մասին բազմիցս նշեցի, իր հոգեւոր իմաստն ուներ: Այս պարմութիւնը ապոր լաւագոյն վկայութիւնն է. քոյրերէն մէկը, որ Մայր Թէրեզայի հետ Ուաշինկըըն կ'նրթար օդանա-

տվ, այդ օրերուն՝ ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյներին հետ հանդիպելու համար, այսպէս կը պարմէ. Մայր Թէրեզան պիզնես քլասսի բաղնիքները մփաւ՝ նախ աշ կողմի, ապա՝ ձախ կողմի բաղնիքը: Ցեղոյ անցաւ օդանակի վերջաւորութեան բոլոր բաղնիքները: Չոյրը հետքաքրրուած է, թէ ինչու այդքան բաղնիք կ'երթայ: Մայր Թէրեզան կարծ պարասխան մը փուած է. «Երդմնեցուցչութիւն (exorcism) ընելու»:

\* \* \*

Մայր Թէրեզան օդանակի բոլոր բաղնիքները մաքրած էր եւ ապիկա իրեն համար բժշկութեան միջոց մըն էր՝ պաշտպանուելու հպարփութենէն: Ցածախ կ'ըսէր.

- Ինչպէ՞ս կրնանք խոնարհութիւն սորվիլ. միայն նուասպանալով»:

Քալքութայի Մայր Տունին մէջ, բացի խաչի գրութենէն՝ «Ծարաւ եմ», Յիսուսի աջ ձեռքին կողմը՝ խորանին, Ասքուածամօր արձանիկ մը կայ դրուած: Անիկա զարդարած է Մայր Թէրեզայի պարուոյ գիրերով ու շքանշաններով, որ վերջինս սպացած էր Անգլիոյ թագուհիին կողմէ: Նաեւ փարբեր գրվասնազիրեր, պարուոյ գիրեր, որ սպացած էր փարբեր ժամանակներու եւ առիթներու: Ասիկա լաւագոյնս ցոյց կու փայ, թէ Մայր Թէրեզան ինչպէս կ'ընդունէր այդ բոլոր գնահատանքի արդայալութիւնները. աղքափէն ամենաաղքափին փոխարէն եւ միաժամանակ այն գիտակցութեամբ, թէ այս ամբողջ գնահատանքը, որ ինք կը սպանայ՝ իր սեփական ծառայութիւնը չէ: Ան չէր յոգներ շեշփել՝ թէ այս բոլորը «Անոր գործն է»: Ամբողջութեամբ լեցուած էր Յիսուսի եռթեամբ, միաժամանակ մփերիմ յարաբերութիւն ունէր Կոյս Մարիամին հետի, որպէս իր մայրը: Ուրիշ առիթով

մը, Մայր Թէրեզան Անգլիոյ թագուհիին ցոյց փուած է Ասքուածամօր նկարը՝ զարդարուած թագուհիին նուիրած միեւնոյն բրիգանական շքանշանով, ցոյց փալով որ իր նուիրած շքանշանը լաւագոյնս գործածուած է:

Պարուանդանի վրայ կեցած Ասքուածամօր ովքերուն փակ, ազափ փեղ մը մնացած է: Հոն դրած էր արծաթէ խաղաղութեան աղանին, որ դարձեալ որպէս պարզեւափրում սպացած էր: Երբ պարզեւները արժեքաւոր ըլլային կ'առնէր ըսելով՝ «աղքափներուս համար»: Նիւթական արժեք ունեցող ոսկեայ կամ արծաթեայ պարզեւները կը վաճառէր՝ աղքափներուն պէտքերը հոգալու համար:

Այնքան երկար է ցուցակը իր սպացած պարզեւափրումներուն: Մի քանին միայն նշեմ հոս. 1962-ին, Հնդկասպանի նախագահին կողմէ Փաթմաշրիի մրցանակը, նոյն փարին Ֆիլիփինի նախագահին կողմէ՝ Մագսայսայի մրցանակը: 1971-ին, Ցովիաննէս 22-րդ Պապին կողմէ «Խաղաղութեան մրցանակը», մէկ փարի անց, Պոստոնի մէջ, Պողոս Վեցերորդ Պապին կողմէ՝ «Բարի Սամարացիի» մրցանակը, եւ Նիւ Եորքի մէջ՝ «Ճռն Քենեփիի Միջազգային Մրցանակ Մարդկութեան Համար»: Նոյն փարին Ուաշինգթոնի Կաթոլիկ Համալսարանի կողմէ՝ պարուոյ փոքրթորայի կոչումը: 1972-ին, հնդկական կառավարութեան կողմէ՝ «ճավահարլալ Նեհրու Մրցանակը՝ Միջազգային փոխըմբռնումի համար»: 25 ապրիլ, 1973-ին, Լոնդոնի մէջ, իշխան Ֆիլիփի կողմէ պարզեւափրուեցաւ՝ «Կրօնքի Առաջնորդացի Համար Թէմփելթոնի մրցանակով»: 17 հոկտեմբեր, 1979-ին, Օսլոյի մէջ՝ «Խաղաղութեան Նոպելեան մրցանակը»: Մէկ փարի անց, հնդկական բարձրագոյն կոչումը՝ «Բիժարաթ Ռարենա»: 1985-ին, պարզեւափրուեցաւ ԱՄՆ-ի քաղաքացիական բարձրագոյն՝ «Խաղաղութեան Մելքոնով»: 1991-ին, առաջին անգամ Ալպանիա ճամբորդելով, մասնակցեցաւ փեղոյն Մայր Տաճարի վերաբացման եւ արժանացաւ

Ալպանիոյ պարուաւոր քաղաքացիի կոչումին: 1996-ին արժանացաւ նաեւ ԱՄՆ-ի պարուաւոր քաղաքացիի կոչումին:

Քալքութայի իր սենեակը չափազանց համեստ էր. մահճակալ մը, գրասեղան մը, եւ քովը՝ պահարան մը, ուր կը պահուէին քանի մը քարթոնէ արկդներ: Անոնցմէ ոմանց վրայ գրուած էր. «ուղարկուած նամակներ», միւսին վրայ՝ «սպացուած նամակներ», այլ ուրիշի մը վրայ՝ քոյր Ա. Գ.: Մի քանի ուրիշ քարթոնէ արկդներու մէջ գրեղուած էին պարուոյ գիրեր, մեփալներ, մրցանակներ, որ Մայր թէրեզան կը սպանար իր ճամբորդութիւններուն եւ հանդիպումներուն ընթացքին: Երբ արդէն այդ գրուիք բերնէ բերան լեցուած էր, ամբողջ պարունակութիւնը պարագեց մեփաղեայ գրուիքի մը մէջ: Վյոր Քալքութայի Մայր Տունի արխիտին մէջ, որ մօք է այն սենեակին ուր կը պահուի Մայր Թէրեզայի դամբանը (*sarcophagus*), կարելի է գիմել եօթ մեփաղեայ պահարաններ, ամբողջութեամբ լեցուած իր սպացած մեփալներով, պարուոյ գիրերով եւ մրցանակներով, ինչպէս նաեւ գրարեր երկիրներու մէջ գրագրուած՝ իր պարկերը կրող դրոշմաթուղթերով:

Զարմանալի է գրեսնելը թէ մայր Թէրեզան, որքան քիչ հեփաքրքրուած էր իր «սեփական պարկերով (*self-image*)»: Լայ գիրեր՝ «մեր կեանքի վերջաւորութեան մենք պիփի չդապուինք մեր ունեցած փիպլոմներով, շահած դրամով եւ կամ կափարած մեծամեծ գործերով: Մեր կեանքի վերջաւորութեան պիփի դապուինք հեփեւեալ չափանիշով».

«Անօրի էի եւ դուք զիս կերակրեցիք, մերկ էի՝ հագուցիք, անօթևան էի եւ զիս ընդունեցիք ձեր յարկեռն ներս» (Մաթ. 25.35-36):

Այդ էր պարճառը, որ որեւէ ճախողութիւն կամ անյաջողութիւն զինք չէր ընկճեր, ընդհակառակը՝ ներքին խո-

րունկ խաղաղութիւն մը կու գրար իրեն: «Կը գրեսնե՞ս, Հայր Լէօ, Ասքուած զիս չէ կանչած յաջողութեան, այլ զիս կանչած է հաւաքարիմ ըլլալու», յաճախ այսպէս կը յիշեցնէր ինծի: Այնպէս որ, հիասթափութիւններն ու անյաջողութինները նոյնպէս Մայր Թէրեզայի մնայուն ուղեկիցներն էին:

Վյո կապակցութեամբ անգամ մը ըսաւ.

- «Գիրեմ, որ Ասքուած ինծի կու գրայ այնքան որքան կրնամ կրել: Սակայն, կը խոսքովանիմ. երբեմն փափաքած եմ, որ Ան իմ վրաս այդքան մեծ վսպահութիւն չունենայ»:

\* \* \*

1988-ին, Ծննդեան փօնին կապակցութեամբ համակարգիչ մը նուէր սպացայ: Վյո օրերուն համակարգիչ ունենալը՝ այսօրուայ նման սովորական բան մը չէր: Նոյնիսկ այդ ժամանակուան համար իմ համակարգիչս բարձրորակ էր, երկու փիսքով: Երբ կը ծրագրուէր Մուկուայի մէջ նոր գրուն մը բանալ, մփածեցի թէ ինչ մեծ օգնութիւն պիփի ըլլար ինծի համար այդ համակարգիչը: Կ'ուզէի հեփս Մուկուա գրանի: Երբ Մայր Թէրեզային ըսի ծրագիրներուս մասին՝ հիմնովին փասփարկելով համակարգիչի կարեւորութիւնը, ուղիղ աչքերուս մէջ նայելով ըսաւ.

- «Կարդապեք, լայ կ'ըլլայ համակարգիչը հեփդ չփանիս: Աւելի լայ կ'ըլլայ հոն համեստօրէն ծառայութիւնը ընես»: Սառած մնացի. լրութիւնէս օգրուելով շարունակեց.- «Հայր Լէօ, գիբե՞ս թէ ինչպէս խոնարհութիւն կը սորվին: Միայն նուասքանալով»:

Ցեփադարձ հայեացք մը նեփելով այդ դէպքին, կրնամ ըսել երկու անմիջական օգուփ ունեցայ. առաջին, Հռոմէն

**Մուսկուա ճամբրու ընթացքին ճամպրուկս կորառուեցաւ, այսինքն եթէ համակարգիչս հեփս առած ըլլայի՝ այդ ալ պիտի կորուէր, եւ երկրորդ՝ ես զիսցայ, թէ Մայր Թէրեզան իր մնայուն մանկավարժական վարժութեան մէջ որքան ճկուն էր: Շաբ ամիսներ անց, 1989-ի Զարդիկին էր, երբ արդէն մոռցած էի համակարգիչին հարցը, Մայր Թէրեզան հեռաձայնեց ինձի Հայաստան:**

- «Վարդապետ, եթէ կ'ուզես կրնաս համակարգիչդ հիմա բերել գրալ»: Ամիսներ անց ան յիշած էր, թէ որքան ինձի դժուար եղած էր առանց համակարգիչի աշխատանքս: Թէրեւս այն գաղատորութիւնն ունէր, թէ ինչ որ պէտք ունէի սրբվելու արդէն սրբվեցայ:

Երբ Հայաստանի մէջ ծառայութիւնս աւարդին կը մօքենար, հարուսպ հայ մը ինձմէ գնեց համակարգիչս շաբ բարձր գումարով, եւ գումարին փոխարժէքը կազմեց գրանցութեան հազար գրուար: Այդ գումարով կրցան ամբողջ խումբ մը հայաստանցի երիտասարդներ վճարել իրենց Երեւան-Փարիզ-Հռոմ ուխտագնացութեան ճամբորդական ծախսերը:

Եղբօրս կողմէ նուէր սկացած էի այդ օրերուն լաւագոյն որակի բջջային հեռաձայն մը՝ որուն ռադիո-ընդունիչը (receiver) կը պահուէր փոքր պայուսակի մը մէջ եւ կը կշռէր մօք երկու քիլոկրամ: Միշկ հեփս կը պարզցնէի, եւ բնականաբար կը գործածէի թէ՛ քոյրերուն, թէ՛ Մայր Թէրեզային համար՝ գործերը նախօրօք կարգի դնելու: Անով կ'ուզէի նաեւ լաւ գաղատորութիւն ձգել Մայր Թէրեզային վրայ:

Միակ ելեկրոնային գործիքը, որ Մայր Թէրեզան եւ իր քոյրերը իրենց գուներու մէջ կը գործածէին՝ հեռաձայնն էր: Թէրեւս Մայր Թէրեզան կը թոյլաբրէ նաեւ բջջային հեռաձայներն ալ միցնել գուներէն ներս, միքածեցի ես: Կպա Մայր Թէրեզային առաջարկեցի, իր զիսաւոր մայրապերներուն կամ գոնէ շրջանային գլխաւոր

մայրապերներուն նոյն հեռաձայններով զինել: Չոյրերու աղքագրութեան ուխտին պատճառով, բաւականին լաւ պատճառ մը ունէի նշելու.- «Գիտես Մայր Թէրեզա, այս ծեռքի հեռաձայնով կրնանք նաեւ բաւական դրամ խնայել, այս ծեւով ամենուր կրնանք հասանելի ըլլալ, եւ շաբ բաներ կրնանք կապարել առանց հոն երթալու՝ միայն հեռաձայններով»: Այսինքն հեռաձայնները՝ լաւագոյն խնայութեան միջոցն են:

Սակայն վերջինս կարճ պատճախանեց.- «Վարդապետ, մենք աղքագրութեան ուխտ ըրած ենք եւ ոչ թէ խնայութեան ուխտ»:

## 21 ՏԱՌԱՊԱՆՔ ԵՒ ՄԱՆ

**Ժ**անեթ եւ Ասն Փեթրին քոյլերու նկարահանած փասփագրական ֆիլմին մէջ, Մայր Թէրեզան իրեն ուղղուած հարցումին, թէ ի՞նչ կը նշանակէ իրեն համար փառապանքը, պատասխանած է.- «Տառապանքը ինքնին արժէք մը չունի, սակայն Քրիստոսի փառապանքներուն միացնելով՝ անասելի իմաստը մը կը սփանայ: Տառապանքը, երբ կը նուիրաբերուի յագուկ նպարակի մը, ինչպէս՝ հաշուութիւն կամ յարաբերութեան մը վերականգնում առաջ բերելո՞՝ կը սփանայ աւելի խոր նշանակութիւն: Իսկ ընդունիլ փառապանքը որպէս նույր Ասքուծմ՝ անհամեմագօրէն խոր նշանակութիւն ունի: Տառապանքը՝ իրօք ամենազեղեցիկ միջոցն է սրբութեան մէջ աճելու եւ Յիսուսին ննանելու»:

Տառապանքն ընդունիլը որպէս զոհողութիւն կը վերաբերի ոչ միայն մեծագոյն փառապանքներուն եւ կամ ծանր կորուսպներուն, այլ կրնայ վերաբերիլ մեր առօրեայ կեանքի փոքր, աննշան պարագաներուն, ըլլայ դպրոցի, գործի կամ ընդանիքին մէջ, երբ մենք զանոնք որպէս զոհ կը նուիրենք Ասքուծոյ:

Մայր Թէրեզայի համար հաճելի չէր լուսարձակի փակ ըլլալը: Իսկ լուսանկարուիլը՝ շատ աւելի փիած գործ մըն էր իրեն համար, սակայն եւ անխուսափելի: Ասքուծոյ հետո «պայմանագիր» կնքած էր. իւրաքանչիւր նկարի փոխարէն՝ մէկ հոգիի փրկութիւն կը խնդրէր Յիսուսէն, այնքան որ դժուար բան մըն էր իրեն համար նկարուիլը: Յաճախ օդակայաններուն մէջ, կամ ընդունարաններուն եւ նոյնիսկ թռիչքադաշտին վրայ, յագուկ ամպիոններ կը շինուէին իրեն համար՝ իրեն սպասող լուսանկարիչներուն

եւ լրագրողներուն հարցերուն պատրասխանելու: Հազի սենեակ մդներ՝ կը սկսէին ֆլաշները փայլափակիլ: Ու երբ շափ երկար փեւէր, Մայր Թերեզան իր լայն ժպիփով կ'ըսէր անոնց.

- «Կը բաւէ, կը բաւէ, ամբողջ քաւարանը արդէն պարպուեցաւ»:

Անգամ մը, երբ դրամանիշը շափ արժեզրկուած էր այդ օրերուն, ժպիփով բացափրեց, թէ ինքն ալ իր հոգիներու փրկութեան համար Ասպուծոյ հետ ըրած իր «քոնթրան» բարեփոխած է՝ զինը բարձրացնելով. «Իիմա՞ ամէն մէկ նկարի փոխարէն երկու հոգիի փրկութիւնը կը պահանջեմ»:

Ամենածանր պայմաններու մէջ ապրող եւ աշխափող Մայր Թերեզային եւ իր քոյրերուն ունեցած ուրախութիւնը՝ մեծ էր եւ այնքան վարակիչ: Այդպէս լպաւորուած էին՝ զինը եւ իր քոյրերը ճանչող բազմաթիւ նարդիկ: Մայր Թերեզայի միաբանութեան կանոնակարգին մէջ՝ համայնքի մէջ փիրող մթնոլորդի մասին երեք հիմնական կեգեր շեշտուած են. «սիրառապ վսպահութիւն», երկրորդ՝ «կապարեալ անձնանուիրում» եւ երրորդ՝ «ուրախութիւն»: Մայր Թերեզայի համար այս երեքը իրարու միահիւսուած էին: Երբ սիրով վսպահիմ Ասպուծոյ եւ ամբողջութեամբ կարող ըլլամ Անոր յանձնուիլ, ապա ուրախութիւնը ափոնց փրամաբանական արդիւնքը կը դառնայ: Մայր Թերեզայի համար սիրով Ասպուծոյ վսպահիլ կը նշանակէր՝ վսպահիլ Ասպուծոյ ծրագրին, որուն ինք լման յանձնուած էր՝ իր «ամբողջ ոչնչութեամբ»: Իր «ոչնչութիւնը» զիփակցիլն ու զայն խոսքովանիլը՝ մնայուն կերպով իր գործածած արփայայփութիւններէն մէկն էր: Ասպուծ ինքն է որ իր այդ «ոչնչութիւնը» կը փոխակերպէ «բան մը ըլլալու», եւ արդէն ափիկա «Իր գործն է» եւ ոչ թէ մեր սեփական կարողութիւնը:

«Ասպուծ չի կրնար լեցնել այն, ինչ որ արդէն լեցուն

է»: Այսինքն երբ ամբողջութեամբ մենք մեզմով լեցուած ենք, լեցուած՝ մեր կիրքերով եւ անձնակեղրոն փափաքներով, երբ կը կարծենք թէ ամէն բան կրնանք ընել մեր սեփական ուժով եւ կարողութեամբ, ապա Ասպուծ չի կրնար մեզի հետ աշխափիլ, չի կրնար մեզ փոխակերպել: Բայց երբ զիփակցինք մեր «ոչնչութիւնը» եւ կապարեալ սիրով ու վսպահութեամբ Անոր դառնանք, ապա՝ Ան կարող կ'ըլլայ մեզ Իր սիրով լեցնել եւ մեր միջոցաւ «մեծամեծ գործեր» կապարել»:

Իսկ «լման Ասպուծոյ յանձնուիլ» կը նշանակէ Ասպուծոյ կամքին ենթարկուիլ: Մայր Թերեզան ասոր համար բառ մը կը գործածէր՝ «պափկանելութիւն»: Երբ ամբողջութեամբ Յիսուսին յանձնուիլմ կը նշանակէ թէ այլեւս Անոր կը պափկանիմ: Այսպէս կ'ըսէր քոյրերուն իրենց ուխսը փալէն առաջ.- «Երբ ձեր ուխսը փաք, ապա՝ արդէն ամբողջովին Յիսուսին կը պափկանիք եւ պէտք է կառչած մնաք Իրեն, այլ խօսքով՝ դուք կը սոսնձուիք Յիսուսին, եւ թոյլ պիփի չփաք՝ ոչինչ եւ ոչ ոք կենայ ձեր եւ Յիսուսին միշեւ»:

Ճէ ինք որքան լուրջի առած էր այդ մփերմութիւնը, հեգեւեալ օրինակը ցոյց կու փայ, որ քահանայ մը պարմած է ինձի: Երբ Մայր Թերեզան հիւանդանոցի մէջ սուր ցաւերէ կը լպառապէր, բժիշկներէն մէկը հարցուցած է.- «Մայր Թերեզա չեմ կրնար հասկնալ, ինչո՞ւ դուն այսպէս պիփի լպառապիս»: Պատրասխանած է.- «Որովհեքեւ Յիսուս ինքն ալ շափ լպառապած է եւ ես Իրեն կը պափկանիմ: Երբ վաղը մեռնիմ, հարց չէ: Ինք կրնայ զիս գործածել իր ուզածին պէս: Ես այլեւս սեփական ընդութիւն չունիմ»:

Ինք այսպիսի նուիրումով կ'ապրէր, ճիշդ այնպէս ինչպէս իր միաբանութեան կանոնագրին մէջ գրած էր. «Կապարեալ նուիրաբերումը, ամէն բանի հետ միասին, կը կայանայ նաեւ «ընդունելու» այն, ինչ որ Ինք կու փայ, եւ

«փալու» այն ինչ որ Ինք կ'ուզէ առնել, եւ երկու պարագաներուն ալ՝ մեծ ժպիտով»: Մայր Թէրեզայի եւ իր քոյրերուն համար «Յիսուսին պատկանիլ» կը նշանակէր՝ փափաքիլ գործածուիլ Յիսուսի կողմէ Իր նպագակին համար, եւ այնպէս ինչպէս Ինք կ'ուզէ, առանց նախօրօք թոյլպուտթիւն առնելու:

Սիրոյ այսպիսի վստահութեան եւ նուիրաբերումին պիտուղը ուրախութիւնն է: Այս ուրախութիւնը, որ կը բխի վստահութեան եւ նուիրաբերումի աղբիւրէն, նոյնինքն Սուրբ Հոգիին պիտուղն է եւ Ասպուծոյ Թագաւորութեան եական նշանը: Ուրախութիւնը սիրոյ այն ցանցն է, որով մենք կրնանք հոգիներ որսալ: «Այն քոյրը, որուն մեջէն ուրախութիւնը կը յորդի, անիկա առանց բառերու կը քարոզէ: Ուրախ քոյրը կը նմանի Ասպուծոյ սիրոյ արեւի ճառագայթին: Անիկա յաւիպենական երջանկութեան յոյսի շողն է: Անիկա այրող սիրոյ բոցն է», - այսպէս կ'ըսէր Մայր Թէրեզան:

\* \* \*

Օր մը Կեդրոնական Հնդկասպանի մէջ, երկար ու սպառիչ աշխագանքէ եփք, երեկոյեան եպիսկոպոս Հնիլքայի հետ միասին նապած էինք սենեակի մէջ եւ ջուր կը խմէինք՝ օրուայ ընթացքին մեր կորսնցուցած ջուրի քանակը վերականգնելու համար, մինչ քոյրերը քովի սենեակը կ'աղօթէին: Երբ իրենց աղօթքը վերջացուցին, Մայր Թէրեզան ներս մրաւ է, եւ մեզմէ մէկը սկսաւ ինքզինք արդարացնել՝ որ աղօթքի ափեն յոզմած ըլլալով քիչ մը հանգիստ կ'առնէր՝ նսպած ջուր խմելով: «Իրապէս հրաշք մըն էր: Մէկ օրուայ մէջ միթէ կարելի՞ է այսքան արկղեր դասաւորել»: Այս թեթեւ «նախագինքը» լսելով, Մայր Թէրեզան լուսաւոր ժպիտով մը պարասխանեց.

- «Վարդապետ, հրաշքը՝ աշխագանքը չէ, որ մենք կը կագարենք, այլ այն ուրախութիւնը որով մենք կրնանք այդ գործը կագարել»:

Նկատի ունենալով շուրջը գինուող բոլոր թշուառութիւնն ու վառապանքը, հրաշքն այն էր որ այդ ծառայութիւնը ուրախութեամբ կը կագարուէր, եւ անոր աղբիւրը գերբնական օրութիւնն էր: Երբ Մայր Թէրեզային առաջին անգամ վեսայ Հռոմի Սան Կրէկորիօ մաքրան մէջ, երբ փակաւին նոր ձեռնադրուած վարդապետ էի, առաջին խօսքը, որ ինձի ըսաւ հերթեւալն էր.

- «Վարդապետ, երբ հիմա պարագագ մաքուցանես, ինձի համար ալ կաթիլ մը դիր սկիհին մէջ»:

Ասով ըսել կ'ուզէր, երբ սկիհին մէջ կաթիլ մը ջուր դնես, ապա զիս ալ ջուրի հետ միասին սկիհին մէջ զեկեղէ, որ ես ալ հաղորդութեան խորհուրդի ընդմշէն՝ փոխակերպուիմ:

Այդ օրուընէ սկսեալ՝ սկսայ այլ ձեւով պարագագ մաքուցանել: Երբ նշխարը սկիհի մէջ կը դնէի, Մայր Թէրեզան ալ կը ներառէի: Այսօր փարիներ անց անոր խնդրանքը ինձի համար աւելի կը յսդականայ, երբ մենք գիգենք անոր «հաւագքի գիշերներուն» մասին, Ասպուծմէ լքուած զզալու վառապանքի մասին: Աւելի լաւ կը հասկընամ անոր խնդրանքին խորութիւնը, երբ ջուրի կարիլը, որ մեզ՝ մեր մարդկութիւնը կը խորհրդանշէ, կը խառնեմ Քրիստոսի Ասպուծութեան գինիին, որ Քրիստոսի արեան կը փոխակերպուի, որպէսզի ան ամբողջութեամբ Ասպուծնով կլանուի: Կը հաւագամ թէ ասիկա կ'ուզէր ինձմէ խնդրել, որ ես Ասպուծոյ միշտ յիշեցնեմ, թէ (Մայր Թէրեզան) ամբողջութեամբ ներփակուած է Յիսուսի մէջ: Ասիկա ինքնին կը համապարասխանէ այն աղօթքին որ քահանան պարագի ժամանակ կ'արտասանէ՝ սկիհին մէջ ջուրը գինիին խառնած ափնէն:

Վաղ փարիքէն Մայր Թէրեզան գիտէր, որ Յիսուսին

նմանելու իր ճամբան կ'անցնի իր սեփական ցալի միջոցաւ: Երկար դարիներ ապրած ու կրած է Ցիսուսի այն դառապանքը, որ Վերջինս զգացած է Գեթսեմանիի պարփեղին մէջ, Հօրմէն լքուած ըլլալու զգացումը: «Հայր Քոլու դիմութիւնի հրապարակած «Մայր Թէրեզա. Եկոն իմ լոյս եղիր» գրքին մէջ յսկակօրէն կը դեղեկանանք այդ մասին:

Իր կեանքի վերջին շրջանին, իր հիւանդութեան ժամանակ, Մայր Թէրեզան ապրած է այս փորձառութիւնը, երբ ինք կը նոյնանար Ցիսուսին հետ՝ Ասպուծմէ լքուած ըլլալու վիճակին մէջ: Ծանր շնչառութեան եւ սրբի անքաւարար զարկերու հետեւանքով, որ երբեմն մինչեւ 50-ի կ'իջնէր, ուղեղի արիւնազեղումներ կ'ունենար: Եւ ապրու հետեւանքով երբեմն կը զառանցէր:

Առփու մը հարցուցած էր իր քոյրերուն.

- «Ինչո՞ւ քոլոր քոյրերը զիս լրած են: Ամբողջ գիշեր առանձին էի, եւ ես որքան անոնց պէտքը ունեի»: Անկասկած քոյրերէն ոչ ոք զինք լրած էր, քոլորը քովն էին, սակայն այն դառապութիւնն ունէր, թէ զինք լրած են եւ իր միաբանութիւնը իրմէ երես դարձուցած է: Ֆիզիքապէս հասկնալի էր այս զգայախաբութիւնը, բայց կրնանք նաև պարկերացնել, թէ ինչպիսի ցնցիչ դառապանք կ'ապրէր ինք այդ ընթացքին:

Ոչ միայն մահամերձներու դան մէջ, այլ նաև ուրիշ շաբ դարբեր առիթներով Մայր Թէրեզան կը հակազդէր մահուան ողբերգութեան: Մահը կ'որակէր որպէս «գունդարձ՝ դէախ Ասպուած»: Մահէն երբեք չէր վախնար, նոյնիսկ ուրիշներու մահուան հանդէաւ անվարան էր եւ աներկիւդ: Նիւ Եռքի սիրայով հիւանդներու իր դառապութիւնը մէկը պարմած է, թէ ինչպէս Մայր Թէրեզան սիրայով դառապող եւ մահամերձ Պէնին ըսած է.

- «Պէն կ'ուզեմ, որ երկնքի դուռերուն առջեւ զիս սպասես ու դիմաւորես, երբ ես ալ հոն հասնիմ»: Այս մէկը ըսե-

լով կ'ուզէր անկէ մահուան երկխողը ցրուել: Եւ Պէնը խոսքացաւ այդ մէկը կապրարել:

\* \* \*

Մահը իրեն համար կեանքէն հեռու չէր: Անգամ մը առիթն ունեցայ ասիկա անձամբ զգալու, երբ զիս Եթովպահիա ղըկած էր՝ քոյրերուն հոգեկրթութիւն փալու: Հրաժեշտ դառնար առաջ Մայր Թէրեզային բացաբրեցի, թէ ինչ դժուար քաղաքական իրավիճակ սրեղծուած է հոն՝ Էրիթրիոյ եւ Եթովպահոյ միջեւ, որոնք սահմանազիծով մը (demarcation line) բաժնուած էին իրարմէ.

- «Զոյրերէն ոմանք սրիպուած են թշնամական այդ սահմանն անցնի՝ հոգեկրթութեան (spiritual retreat) զայլու համար, եւ ասիկա մեծ քաջութիւն կը պահանջէ»: Մայր Թէրեզային հարցուցի.- «Զոյրերուն, որոնց կեանքը վրանգի դառնար է, որեւէ յափուկ պարզամ ունի՞ք փոխանցելու»:

Պարասխանը քիչ մը խիստ էր, սակայն ցոյց կրու դար իր ունեցած վերաբերմունքը մահուան հանդէաւ.

- Այս, ունիմ: Վարդապետ, ըստ անոնց եթէ նոյնիսկ պիտի մեռնին՝ պարուով թող մեռնին»:

Ասոր նման ուրիշ պարմութիւն մըն ալ ինք անձամբ պարմած է ինծի, երբ 1968-ին Յորդանանի Թագաւորութեան մայրաքաղաք Ամմանի մէջ, իր գունդներէն մէկը հասպագելէն կարճ ժամանակ անց պարերազմ սկսած է: Այդ ժամանակ քոյրերը Մայր Թէրեզային հեռաձայնած են՝ Հռոմ, պարմելու համար իրենց դիմազրաւած դժուարութիւններուն մասին: Զանոնք քաջակերած է ըսելով՝ վսրահիլ Ասպուծոյ եւ հաւաքարիմ մնալ իրենց իննամած աղքաբներուն: Խօսակցութեան աւարդին ըսած է.

- «Եւ դարձեալ ինծի հեռածայնեցէք, երբ որ մնանիք»:

Մայր Թէրեզայի համար ողբերգական եղաւ Թանգանի մայրաքաղաք Տուլուսայի մեջ պատրահած արկածը, որ մեծապէս ցնցեց զինք: Փոքր՝ շրու հոգինոց ուղղաթիռը, հազիւ օդ բարձրացած էր երբ վար ինկաւ ժողովուրդին վրայ, որոնք եկած էին իրեն հրաժեշփ փալու: Անոնցմէ երկուքը եւ իր քոյրերէն մէկը փեղտյոն վրայ մեռան:

Հրաշքով Մայր Թէրեզան անվնաս դուրս եկաւ, խորապէս ցնցուած մրմնչելով՝

- «Ասպուծոյ կամքն էր, Ասպուծոյ կամքը»: Երկար ամիսներ կ'ողբար ոչ միայն իր մայրապետութուն, այլև միևնույն մահը, որ եկած էին զինք պատրուելու:

22

## ԻՐ ՍՐԲՈՒԹԵԱՆ ԾԱՂԿՈՒՆՔԻՆ ՄԷԶ

**Ե**րբեմն զիս կը ներկայացնէին որպէս Մայր Թէրեզայի «խոսքովանահայրը»: Ասիկա այդքան ալ ճիշդ չէր, որովհետեւ Մայր Թէրեզան ուր որ ըլլար կամ ուր որ գործէր, կ'ուզէր իր կողքին քահանայ մը ունենալ: Երբեք չէր ուզեր որ ինք եւ իր քոյրերը զրկուէին ամենօրեայ պատրարագէն եւ խոսքովանութենէն: Ինծի համար մեծ պափի եղած է որպէս քահանայ՝ իրեն ուղեկցիլ իր բազմաթիւ ճամբրոդութիւններուն եւ այցելութիւններուն ընթացքին, թէեւ իր շուրջ ուներ ուրիշ քահանաներ՝ զանազան երկիրներէ եւ փարբեր փորձառութիւններով ու կարողութիւններով:

Ինծի այնպէս կը թուէր, թէ իւրաքանչիւր քահանայ Մայր Թէրեզայի միջոցաւ հոգեւոր կրթութիւն կը սպանար: Այնքան ապեն որ իր կողքին էին, մնայուն սորվելիք ունէին իրմէ: Ան կրցաւ ինծի պէս նորընծայ վարդապետի մը կազմաւորել, դաստիարակել, մեր համագործակցութեան առաջին խկ օրէն: Նկափի ունենալով որ Լորեթոյի վանքին մէջ ան մանկավարժ եղած է, եւ իր ամբողջ կարարած աշխաբանքը կարելի է համարել նաև մանկավարժական գործունէութիւն:

Միշք նկարած էի, ամնկափ կերպով կ'որոշէր թէ ինքնաշարժին մէջ ով ուր պիփի նսփի: Չոյրերը պէտք չէ որ դղամարդու քով նսփէին, նոյնիսկ եթէ ան քահանայ ըլլար: Եթէ ինքնաշարժին եպեւը տրու հոգի կը բաւէր, հոն դղամարդ պէտք չէ որ նսփէր, այլ միայն քոյրերը: Իսկ եթէ երեք փեղ ըլլար, ապա կեղրոնը ինքը պիփի նսփէր,

ազ կողմը՝ փղամարդը, իսկ ձախ կողմը՝ քոյրերէն մէկը, եւ ասիկա ինքնին հասկնալի էր: Որովհեպես իր քոյրերուն մեծ մասը երիտասարդ, գեղեցիկ, զուարթ եւ հրապուրիչ հնդկուհիներ էին, ուրեմն ասիկա պէտք է համարել իր կողմէ իմասպուն պաշտպանութիւն անոնց՝ փորձութիւններէն:

Զուարճալին այն էր, որ այդ պարագաներուն ինք բաժնողի դերը կը սպանձնէր: Ինքնիրեն վերապահած էր կեդրունական գեղը, ուր կրնար արգիլել որեւէ փորձութիւն, նոյնիսկ եթէ իր երեւակայութեան մէջ ըլլար այդ:

«Ոչ մէկ բան եւ ոչ ոք պէտք չէ որ կենայ քու եւ Յիսուսին միջեւ» եւ որպէսզի ոչ մէկ բան պարահէր, ինք անձամբ կը նսպէր մէջգեղը:

Կը հաւաքամ, Մայր Թէրեզան լաւ կը հասկնար մարդկային բնութիւնը, եւ նաև թէ ինչ կը կափարուի անոր մէջ: Մէկ կողմէն ունէր բնական իմասպութիւն, որուն կը խառնուէին նաև իր «գեղջկական հնարքները», եւ միևնույն կողմէ՝ իր գերբնական, խորհրդաւոր գրեսողութիւնը: Լաւ հասկնալով մարդկային բնութիւնը, կարծ ժամանակի մէջ կրնար վարպետորէն լուծել վարքեր հարցեր եւ մշակել վարքեր յարաբերութիւններ:

Ուղեկցողներու կամ աշխաբակիցներու միջեւ ծագած որեւէ հարց կամ անհամաձայնութիւն շար արագ եւ իմասպուն կերպով, միայն մէկ բառով իսկ կրնար հարցը լուծել: Մէկ օրուայ մէջ կրնար հարիւրաւոր հանդիպումներ ունենալ կամ կազմակերպել աշխաբանքներ, եւ բոլորն ալ մեծ արագութեամբ կը դասաւորէր: Անզամ մը ըսի.- «Մայր Թէրեզա, սուրբի հետք ճամբորդելը այնքան ալ դիմիրին բան չէ»: Խնդաց ու պարախանեց.

- «Գիրե՛ս Հայր Լէօ, թէ ո՞վ է սուրբը: Սուրբը այն անձն է, որ կրնայ սուրբի մը հետք ապրի»:

Մարդկորէն պաղանդաւոր էր, իմասպուն եւ դիւանա-



գեպ, սակայն իր մօք իմասպութիւնը աւելի կը գերակըշուր: Այս բնագաւառին մէջ շար բան սորված էր եւ փորձառութեամբ աճած էր: Հեռարեսվիլի իր առաջին հարցազրոյցներու ընթացքին կը գիտնենք, որ ան դեռ ամէկով էր, կը կմկմար եւ քիչ մը պաշտպանողական էր: Սակայն, ներքուսպ ան լաւ գիրքէր իր ըսելիքը: Այս բանի մէջ ան շար աճած էր եւ մեծ ինքնավսրահութիւն ձեռք բերած: Ես իր այս փոփոխութիւնը ապրած չեմ, եւ ապոր համար ալ այս գիրքին մէջ չեմ կրնար անոր մասին խօսիլ: Ես ծանօթացայ իրեն երբ ինք արդէն հասուն, ամբողջութեամբ զարգացած անհապականութեան գեր անձ մըն էր՝ իր սրբութեան ծաղկունքին մէջ: Այդ գարիներուն՝ իր զարգացման ընթացքին, միայն մէկ բան նկարեցի, թէ ինչպէս ան հետզիեպէտ մեղմ եւ սիրառապ կը դառնար:

\* \* \*

Հազուադեպ առիթներով, երբ ընթրիքի կը նստէինք եւ ապա կարծ դադար մը կ'առնէինք Մայր Թէրեզային հետ, նոյնիսկ նման պահերը յագեցուած կը դառնային գործնական կամ կազմակերպչական հարցերով, որոնք յստակացումի կը կարօդէին: Հարցերը յստականալէն եփք, բոլորս պարզապէս կ'ուզէինք զինք մտիկ ընել: Մեր գոյցները միշտ ալ հոգեւոր ուղղութիւն կը ստանային: Ան միշտ առիթը կ'օգտագործեր մեզի ուսանելի, շինի դասեր փալու, եւ կամ հետաքրքրական պարմութիւն մը պարմելու՝ առաւելաբար այն հրաշքներու մասին որ Աստուած իր հետ կապարած էր:

Զրոյցներէն մէկուն ընթացքին, հարց ծագեցաւ, թէ ինչպէս պիտի ըլլայ երկինքի մէջ, եւ ինչի հիման վրայ Աստուած մեզ պիտի դադէ: Ըստ.

- «Վարդա չեմ, թէ երկինքը ինչի կը նմանի, սակայն կը հաւաքամ, որ երբ մեռնինք եւ ժամանակը զայ մեզ դափելու, Աստուած մեզի պիտի չհարցնէ թէ որքան բարի գործեր լրած ենք մեր կեանքին մէջ, այլ թէ որքան սիրով ըրած ենք այդ գործերը»:

Այդ պարճառով ալ, ան շաբերը անակնկալի կը բեր, մանաւանդ անոնք, որոնք քննադարպար կը մօպենային եկեղեցւոյ դերին եւ հեղինակութեան, յոյս ունենալով՝ Մայր Թէրեզային մէջ դեսնել ներքին եկեղեցական կեանքը յեղաշրջող մը: Այսպէս պարահեցաւ անզամ մը, երբ լրագրող մը, որ մբահոգուած էր եկեղեցական խնդիրներով, հարցուց Մայր Թէրեզային.

- «Մայր Թէրեզա, այսօր եկեղեցւոյ մէջ ի՞նչ բան պէտք է փոփոխութեան ենթարկուի»: Պարասխանեց, ըսելով.- «Խուս եւ ես»:

Ըստ անոր՝ բարեկարգումը (reform) մեզմէ իրաքանչիրին սրբէն կը սկսի:

Առիթով մը, լրագրող մը կը փորձէր զինք գրգռել.

- «Մայր Թէրեզա, ահա դուք եօթանասուն դարեկան էք, երբ մեռնիք՝ կեանքը պիտի շարունակէ նոյնը մնալ՝ ինչպէս որ է այսօր: Ձեր այսքան մնծ զոհողութիւնները ի՞նչ պիտի կրնան փոխել»:

Առանց որեւէ յուզմունքի պարասխանեց ժպրալով.

- «Գիտէք, երբեք չեմ հաւաքացած, որ ես կրնամ աշխարհը փոխել: Միայն փորձած եմ մաքուր ջուրի կաթիլ մը ըլլալ, որ կ'արդարացուածն Ասկուծոյ սէրը: Մի՛թ ասիկա մեզի փոքր բան մը կը թուի»

Ինչպէս միշտ, լուութիւն փիրեց: Մէկը չէր համարձակեր պարասխանել: Մայր Թէրեզան կրկին անզամ դարձաւ դեպի լրագրողը եւ ըսաւ.

- «Ինչո՞ւ դուք ալ չէք փորձեր մաքուր ջուրի կաթիլ մը ըլլալ: Այդ պարագային մենք կը դառնանք երկու: Ամուսնացած էք»:

- «Այո, Մայր Թէրեզա»:

- «Ձեր կնոջն ալ պարմեցէք այս մասին, եւ ահա մենք կը դառնանք երեք: Երեխանե՞ր ունիք»:

- «Երեք հագու»:

- «Ապա ուրեմն՝ եթէ ձեր երեխաներուն ալ այս մասին ըսէք, եւ դեսէք այսպիսով մենք կը դառնանք վեց»:

Անզամ մըն ալ ուրիշ մէկը հարցուցած էք.- «Կ'արժէ՛ Գթութեան Միսիոնարներուն ամէնօրեայ այսափ յոզնութիւնները, երբ միեւնոյնն է՝ աշխարհի թշուառութիւնը պիտի չվերջանայ»: Այս նոյն հարցումին, Մայր Թէրեզան գեղեցիկ պարասխան մը փուած է արքեալիսկոպոս Անգելօ Ջոնաթարիին, որ յերազային դարձաւ Պապական գլխաւոր փոխանորդը եւ Պենեգիկոպոս 16-րդ Պապին կողմէ 2007 թ. քարտինալ ձեռնադրուեցաւ.

- «Այո, ճիշդ էք, այն ինչ որ մենք կ'ընենք, ովկիանոսի մէջ ջուրի կաթիլ մըն է: Սակայն առանց մեր աշխարպան-

քին՝ ովկիանոսէն ջուրի կաթիլ մըն ալ կը նուազի»:

Երբեմն կը զարմանայի, ինչ մեծ ուրախութեամբ եւ յուզմունքով մարդիկ յաճախ ժամերով կը սպասէին՝ միայն կարենային Մայր Թէրեզան պահ մը տեսնել եւ կամ անոր ոդքերուն դպնալ, ինչպէս ընդունուած սովորոյթ էր Հնդկասպանի մէջ, եւ կամ՝ իրեն հետ քանի մը բառ փոխանակել: Հնդկասպանի մէջ զինք տեսնել կը փափաքէին բոլոր դասակարգի եւ խաւերու մարդիկ: Թերեւս մենք իր աշխափակիցները այս նոյն փափաքը չունենք, որովհետեւ միշտ իր հետն էինք: Թերեւս մենք կոյր էինք:

Արքեպիսկոպոս Քոմասթրին պավմութիւն մը պապմեց, որ կը լուսաբանէ մարդոց ունեցած այդ փափաքին պատճառը: Մայր Թէրեզայի հետ միասին կը ճամբորդէին օրանաւով: Ցանկարծ մարդ մը մօքեցաւ իրեն, ովքը ինկաւ եւ դողդոցուն ձայնով ըսաւ.- «Հայր, չեմ գիտեր թէ հիմա ինչ կը կապարուի հետս: Ինծի այնպէս կը թուի, թէ հիմա այս կնոջ աչքերէն (ցոյց փալով Մայր Թէրեզան), Ասպուած Ինք է որ ինծի կը նայի»:

Եպիսկոպոս Քոմասթրին անմիջապէս Մայր Թէրեզային կը մօքենայ, եւ կը տեղեկացնէ այդ մարդուն ըսածը: Ան մեծ խաղաղութեամբ կը պապասխանէ.

- «Ըսէ այդ մարդուն, թէ Ասպուած արդէն շափ երկար ժամանակէ ի վեր իրեն կը նայի: Սակայն ինք այդ մէկը բակաւին չէր նկարած: Ասպուած սէր է»:

Հայր Քալաղէյութի կողմէ հրափարակուած գիրքին միջոցաւ հանրութեան յայլնի դարձաւ Մայր Թէրեզային ապրած «հոգիի գիշերուան» եւ Ասպուծոյ ներկայութեան՝ անոր ունեցած ծարաւին մասին:

Կարեւոր կը նկափեմ շեշտիւ, Մայր Թէրեզայի կեանքին եւ գործունեութեան մէջ՝ իր ունեցած մեծ ուրախութեան մասին: Իր ուրախութիւնը՝ բնական, պարզապէս

ուրախ սրբի մը ուրախութիւնը չէր, այլ կամաւորաբար ուրախ ըլլալու որոշում մըն էր:

Կը սիրէր ըսել.- «Եթէ չես ուզեր ժպտալ, հեփեւաբար ժպիք մը սպեղծէ»: Ասիկա ցոյց կու փայ, թէ Մայր Թէրեզային համար ուրախութիւնը պարզապէս մեր սրբի գոհ ըլլալը չէ, այլ սրբին գոհ վիճակը կախեալ է նաև մեր սեփական կամքէն:

Այսօր յեփաղարձ հայեացք մը նեփելով անցեալին վրայ, կը համարձակիմ ըսել, թէ ինչու բոլորս մեր ժամանակը, կազմակերպական կարողութիւնները, ուժը եւ մեր ունեցած նիւթական կարողութիւնները անվարան դրամադրած ենք Մայր Թէրեզային եւ իր քոյրերուն: Որովհետեւ անոր հետ ունեցած իրաքանչիր հանդիպում մեզի համար մեծ դարձութիւն ունէր, կը նշանակէր սիրով լեցուի եւ զինովնալ այդ սէրէն. հանդիպումներ, որոնք շինիչ էին եւ մեծ ուրախութիւն պարզեւող, մեզ անընդհակ յիշեցնող, որ Ասպուած սէր է:

Անզամ մը երիփասարդներու փոքր հաւաքոյթի մը ընթացքին հարցուց.

- «Ո՞վ էր «Գրութեան Միսիոնարներու» առաջին քոյրը»: Ունանց գրարօրինակ թուեցաւ այս հարցումը, բոլորն ալ գիտէին պապասխանը. Ինքը՝ Մայր Թէրեզան էր: Սակայն ան անմիջապէս գլուխը շարժեց.

- «Ոչ, առաջին միսիոնարուիին Ասպուածամայրն էր, որովհետեւ Յիսուսը իր որովայնին մէջ ընդունելին անմիջապէս յեփոյ շփապեց Եղիսաբէթին մօք, եւ միայն իր ունեցած ուրախութիւնն էր, որ իրեն ուժ դրուած ափիկա ընելու»:

Անզամ մը Մայր Թէրեզային բաւական մեծ գումար դրուի, որ իբր ժառանգ սպացած էի, եւ կ'ուզէի աղքաբներուն ծառայութեան համար գործածել: Նայեցաւ ծրարին մէջ դրուած դրամին եւ առաջին հարցումը որ ուղղեց

հեպեւեալն էր.

- «Վարդապետ, ուրախ ես, որ կրնաս այդ դրամը ինձի փալ»:

Անգամ մը, քոյրերուն՝ որ եկած էին օդակայան զինք դիմաւորելու, ըսաւ.

- «Երբ մէկը կը սպասէք, որուն դէմքին ժայիպ չկայ, ապա դուք ժայիպ մը նուիրեցէք անոր»:

Օր մը միասին կը ճամբորդէինք, քովս նսքած՝ բարձրածայն կը խորհրդածէր.

- «Երբ մեզ քննենք, կը դիսնենք, որ բոլոր փորձութիւնները մեր մաքրութեան, մեր կուսակրօնութեան ուխսփին դէմ են, եւ կը պարահին այն ժամանակ, երբ մենք դիսուր կամ անփրամաղիր ենք: Անփրամաղիր մայրապետ մը սպանայի ձեռքին մէջ գնդակի կը վերածուի: Սափրանան կրնայ ուզածը ընել: Երբ դիսուր կամ անփրամաղիր ես, գլուխդ այս ու այն կողմ կը զարնես՝ սիրոյ ծարադ յազեցնելու համար: Ողջախոհ մնալու համար, դուն պէտք ունիս ուրախութեան առաքինութեան: Թիսուս կ'ուզէ որ «իր ուրախութիւնը մեր մէջ ըլլայ»:

Անգամ մը Մայր Թէրեզան կը պարմէր, թէ մարդ մը եկած էր իրենց Քալքութայի մահամերձներու գունը, եւ առանց որեւէ բառ խօսելու հեռացած էր: Անցած է բոլոր մահճականներուն քովէն, եւ դուրս ելլելու ժամանակ ըսած է քոյրերէն մէկուն.

- «Ես երեք Ասքուծոյ չեմ հաւաքացած, սակայն հիմա կը հաւաքամ այն Ասքուծոյն, որ կարող է այսպիսի սարսափելի պայմաններու մէջ ապրող այս քոյրերուն այսքան ուրախութիւն եւ սէր պարզեւել»:

Ուրիշ նման պատմութիւն մը պարահած է երեք խլամներու հետ, որոնք այցելած են մահամերձներու գունը: Երբ Մայր Թէրեզան անոնց հետ միասին կ'անցնէր մահամերձներու մօքէն, նկարած է, թէ ինչպէս անոնցմէ

մէկը եփեւ մնացած է: Կանգ առած է, մօքեցած եւ նկապած է որ ան կու լայ, հարցուցած է՝ թէ ինչով կրնայ օգտակար դառնալ: Պարասխանած է.

- «Մայր Թէրեզա, ամբողջ կեանքիս մէջ հաւաքացած եմ, թէ Թիսուս մարգարէ մըն էր, սակայն այսօր ես գիրցայ, թէ Ան Ասքուած է, որովհետեւ միայն Ասքուած կրնայ այսքան սէր եւ ուրախութիւն պարզեւել մերձաւրին իննամելու համար»:

\* \* \*

Բոլոր քոյրերն ու բարեկամները շաք ուրախացան, որ կրցած էին զինք կրկին վայելել, երբ Մայր Թէրեզան բոլորեց իր հիւանդութեան ծանր շրջանը: Թէ՛ բացայափրէն եւ թէ՛ զաղփնաբար կ'ըստինք իրեն.

- «Թերեւս երկնքի համար բաւականաչափ չես հասունցած»:

- «Ոչ, ոչ, այդ չէ պարմառը», - կը պարասխանէր, «անգամ մը երազ դիսայ, որ ես երկնքի դարպասներուն աշեւն եմ, սակայն սուրբ Պետրոսը ինծի ըսաւ.

- «Եփ վերադարձիր աշխարհ, մենք հոս աղքաքներու թաղամաս չունինք»: Պարասխանած է.

- «Լաւ, եփ կը վերադառնամ երկինքը աղքաքներով լեցնելու համար»:

Ուրիշ անգամ մը Քալքութայէն Հռոմ վերադարձաւ, երբ ապաքինուած էր շաք Վիանգաւոր եւ ծանր հիւանդութենէ մը: Անոնք որոնք կը փափաքէին լսել, անոնց հետեւալը կը պարմէր.

- «Հազի հասած էի գուն՝ Ասքուծոյ քով, բայց քոյրերուն եւ աշխարհի գարբեր կողմերը ապրող մարդոց փա

փաքով զիս եփ կանչեցին: Հազարաւոր քարտեր ու նամակներ եկան Քալքութա «Առողջութիւն քեզ» գրութիւններով, որոնց ես նոյնիսկ չեմ ճանչնար: Պիդի գրեսնեիք ինչ գեղեցիկ գծագրութիւններ կային՝ պզրիկներու կողմէ եւ նաեւ անոնց սէրը, որ արքայայբած էին նամակներուն մէջ: Կը հաւաքամ, որ սուրբ Պետրոսը այնքան յոզնեցաւ Յիշուսին գրանելով այդ աղօթքները»:

Սուրբ Պետրոսի համար աւելի դիւրին էր զինք եփ դրկելը եւ ողջ ձգելը:

Մայր Թէրեզան քանի մը անգամ արքի վիրահապութեան ենթարկուած էր: Ոչ իր գրաբացած սիրով, եւ ոչ ալ իր բարեացակամ բժիշկներուն խորհուրդները կրնային զինք արգիլել, կամ համոզել՝ թեթեւցնելու իր ամէնօրեայ աշխապանքին ծանրութիւնը:

Նոյնիսկ հիւանդանոցին մէջ, մահուընէ քանի մը ամիսներ առաջ, դեռ չէր կորսնցուցած իր ուրախութիւնն ու *հիւմորը*: Կը պարմոի, երբ զինք վերակենդանացման սենեակ գրաբած էին եւ բազմաթիւ խողովակներով իրեն դեղեր կը ներարկէին, այդ գրեսնելով սկած է խողովակները համրել ու հարցուցած է քոյրերէն մէկուն.

- «Այսքան խողովակները ի՞նչ կ'ընեն հոս: Ինչ է, կադանդ է, որ զիս գոնածառի պէս զարդարած են»:

- «Մայր Թէրեզա, ասոնք յագուկ ներարկումներ են: Շաք գեղեցիկ զարդեր են»: Մայր Թէրեզան նայելով իր ձեռքերուն, որ ներարկումներէն կապած էին, ըսած է.

- «Եւ աս ալ Ասպուծոյ նուէրն է ինծի»:

1997-ի Մարտին, սպիտուած եղաւ ձգելու իր միաբանութեան պարախանապու պաշտօնը: 30 Օգոստոսին մահացաւ Լէյդի Տայանան, որուն Մայր Թէրեզան ծանօթացած էր 1985 թուականին: Զինք հրահրած էին իշխանութիւն հոգեհանգիստին: Մակայն առողջութիւնը չներեց մասնակցելու անոր թաղման արարողութեան:

Երբ 5 Սեպտեմբեր, 1997-ին Մայր Թէրեզան մահացաւ Քալքութայի մէջ, իր կրօնական միաբանութիւնը կազմուած էր հինգ միաբանական համախմբումներէ, բաժնուած 592 գրուներու վրայ, որոնք «Գրապանակներ» կը կոչուէին: Այսօր գրուներուն թիւը կը հասնի աւելի քան 750 «Գրապանակներու», եւ 5000 միաբան քոյրերով: Մայր Թէրեզան վերջին 35 տարիներուն, միշին հաշուով ամէն երեք օրը՝ կամ նոր գրուն մը կը հիմներ, կամ երկրէ երկիր կը ճամբորդէր, եւ յաճախ՝ ցամաքամաս ցամաքամաս: Այսօր ծգած է աւելի քան 5000 ասքուածաբանական-հոգեւոր նամակներ: Այս բոլոր գործերուն համար, սակայն, ան պիդի ըստը.

- «Ամէն մարդ ալ կրնայ ընել»: Մակայն գրաբերութիւնը՝ թէ «ինչքան սիրով կապարեց այդ մէկը»:

Քալքութայի Մայր Տունի ներքնայարկին մէջ գրնուոր Մայր Թէրեզայի գերեզմանաքարին վրայ գրուած է Յովի հաննու Աւելպարանի 15-րդ գլուխէն հետեւել համարը.

- «Սիրեցէք զիրար, ինչպէս ես ձեզ սիրեցի» (Յովի 15.12):

## 23 ՄԱՅՐ ԹԷՐԵԶԱՆ ԿԱՊՐԻ

**13** Սեպտեմբեր, 1997-ին, Քալքութայի մէջ գեղի ունեցաւ Մայր Թէրեզայի թաղումը, Յովիհաննէս Պողոս Բ. Պապի ներկայացուցիչ քարտինալներու խորհուրդի քարպուղար Անգելօ Սովանոյի մասնակցութեամբ, ինչպէս նաև բազմաթիւ թագուհիներու եւ քարքեր երկիրներու նախագահներու ներկայութեամբ: Արդեօք թաղումով ամէն բան վերջացաւ: Արդեօք եկեղեցւոյ պարմութեան մէջ գրուած՝ «Քալքութայի Մայր Թէրեզա» գլուխը աւարտեցաւ: Եւ կամ, մի քանի դարի անց, 2003 թ. Հռոմի մէջ, Յովիհաննէս Պողոս Բ. Պապին կողմէ կապարուած անոր երանացումով՝ ամէն բան մուացութեան ենթարկուեցաւ:

Ոչ: Կը հաւաքամ որ Մայր Թէրեզան այսօր ողջ է, կ'ապրի: Անկասկած, Տիրոջ քով, որուն հաւաքարմօրէն ծառայեց իր ամբողջ կեանքի ընթացքին, սակայն նաև ողջ է, եւ այսօր մեզի հետ է երկրի Վրայ, եւ կ'ապրի իր միաբանութեան քոյրերու միջոցաւ: Տարբեր ցամաքամասերու, երկիրներու մէջ ես շարունակ կ'իմանամ, թէ որքան կենդանի է Մայր Թէրեզայի հոգին՝ իր հիմնած միաբանութեան քոյրերու կեանքին մէջ:

Արդէն իր կենդանութեան դարիներուն, Մայր Թէրեզային մօք գինուող շափեր մփահող էին, թէ ինչպէ՞ս պիտի շարունակուի Մայր Թէրեզայի գործը իր մահուընէ եփք, ո՞վ պիտի սպանճնէիր գործին առաջնորդութիւնը: Մայր Թէրեզային մնայուն պատասխանը այս հարցումի կապակցութեամբ հետևեալն էր.

- «Եթէ Ասքուած այս գործը սկսաւ ինձի պէս ոչինչի

մը միջոցա, ապա Իրեն համար քնար ալ դժուար պիտի զլլայ գտնել մէկը, որ կարենայ աւելի լաւ ձեւով շարունակել այս գործը: Ապիկա Իր գործն է»:

\* \* \*

Եկեղեցւոյ կողմէ պաշտօնապէս ընդունուած հրաշքը Մայր Թէրեզային երանելի հրակուելու համար, շաբ հետքաքրքրական ձեւով պատահեցաւ՝ ոչ քրիստոնեայ անձի մը հետք: Բուժուողը հնդիկ փանթէխապ մըն էր (animist), որ երկարաբէն ապարդիւն բուժումներէ եւք՝ քոյրերուն քով եկած էր՝ հոն մեռնելու համար: Ան կը բառապէր վերջին ասդիմանի քաղցկեղով: Քոյրերը սկսան անոր համար աղօթել՝ Մայր Թէրեզայի բարեխօսութիւնը խնդրելով: Կինը քունի կ'անցնի, գիշերը յանկարծ կ'արթննայ եւ կը բեսնէ, թէ ինչպէս Մայր Թէրեզայի նկարներէն մէկուն մէջէն լոյս եւ ծերմութիւն կը ճառագայթէ դէպի իր կողմը: Երբ առսու կ'արթննայ՝ կատարելապէս բժշկուած էր, ինչպէս յեփոյ նաեւ բոլոր բժիշկները հասպաքեցին:

Ոփո փէ Ժաներոյի քոյրերը բարիներ առաջ ինձի բարորինակ հանդիպումի մը մասին պարմած էին. թաղամասերէն մէկուն մէջ, ուր ոչ մէկ ոսպիկան կը յանդզներ մինել, քոյրերը պարբերաբար կ'այցելէին ընկանիքներու, միայնակ բարեց կիներու: Հոս թմրեցուցիչներու մաֆիային կոյր օրէնքը կ'իշխտէր: Օր մը, երիկասարդ մը կը թակէ քոյրերու բան դուռը: Քոյրերը չէին ճանչնար այդ երիկասարդը, սակայն ներս կը հրահրեն: Ան կը կանգնի դուրի սեմին, ապա եւր կը դառնայ երթալու՝ ըստով.

- «Աղքակներու թաղամասէն կու զամ: Ես երեկ թմրեցուցիչներու մաֆիային օրէնքը խախտած եմ: Վաղը զիս պիտի սպանեն: Մէկը չկայ զիս պաշտպանող»:

- «Ինչո՞վ կրնանք քեզի օգրակար դառնալ», - հարցուցած է քոյրերէն մէկը:

- «Ոչ մէկ բանով, կեանքիս վերջատրութեան ձեր քով եկայ ըսենու, որ վաղը մեռած պիտի զլամ: Դուք էք այն միակ մարդիկը աշխարհի մէջ, որոնց ասիկա կրնայ հետքաքրքրել»:

Ոփոյի այս թաղամասի մարդոց օգնելու համար, քոյրերը որոշեցին փողոցներէն մէկուն մէջ տեղադրել Ասպարուածանօր արձանիկ մը: Անմիջապէս պզրիկներու խումբը հաւաքուեցաւ ապոր շուրջ, քոյրերը սկսան անոնց հետք միասին աղօթել: - «Ձեզմ որո՞ն ընկանիքը այսօր Ասպարուածանօր օգնութեան շփապ պէտքը ունի», - հարցուցին քոյրերը աղօթքէն վերջ:

Աղջնակ մը առջեւ եկաւ: - «Մայրս, Ժամանակէ մը ի վեր շաբ փոխուած է եւ շաբ մինակ կը զգայ ինքզինք»: Քոյրերը կ'որոշեն զինք այցելել: Աղջնակին հետք բուն մինելով կը բեսնեն մայրը՝ հոգեկան խանգարուած վիճակի մէջ: Միայն աղջկան սփիպումներէն եփքն է որ կը համաձայնի քոյրերը ներս ընդունի: Ապա կը պարմէ ճակապրի բունած հարուածներուն մասին. թէ ինչպէս մաֆիայի անդամները այրած են ամուսինը եւ անոր ածխացած մարմինը կախած իրենց դուռին առջեւ, իսկ Ժամանակ մը անց զաւակը առեւանզած են եւ զայն մաս մաս կտրապելով՝ բունին առջեւ դրած:

Քոյրերը սկսած են անոր համար իննօրեայ աղօթքներ ընել՝ Ասպուածանօր արձանը քովը ձգելով: Երբ բարաներորդ օրը այցելած են անոր, նկարած են որ սենեակը փոխուած է. մաքրուած եւ կոկուած, իսկ ինք հոգեպէտս լման վերականգնած: Քոյրերուն բեսնելով ըսած է անոնց.

- «Ասպուածանայրը զիս բժշկեց, իիմա այլեւս չէք կրնար զինք (արձանիկը) ինձմէ առնել»:

Անշուշփ քոյրերը արձանիկը քովը կը ծգեն: Այդ կինը այսօր քոյրերուն հետ միասին կը ծառայէ:

Պուէնոս Այրէսի մէջ, քոյրերը աղքափներու թաղամասերէն մէկուն մէջ կը ծառայէին: Օր մը, քանի մը փողոց անդիէն կրակոցներու ծայներ կը լսուին: Առանց վախնալու այդ ուղղութեամբ կը վազեն: Իրենց առջեւ ծանօթ մարդ մը կ'ելլէ՝ գինով վիճակի մէջ: Ան բարձրաձայն կ'աղաղակէ՛ ծեռքին ափրձանակ մը բռնած,- «Հիմա պիտի սպաննեմ քեզ», (իր կնոջը նկարի ունենալով): Մարդիկ սարսափիահար կը փախչէին: Իսկ քոյրերը անվախօրէն մօփեցան անոր, ծեռքէն առին ափրձանակը եւ ըսին.- «Խենթութիւն մի ըներ: Եկուր անկողինդ մփիր»:

Չոյրերը իրենց քաջութեան օրինակը Մայր Թէրեզայէն առած են: Օրինակ մը եւս. Գամպոփիայի մայրաքաղաք Ֆնոմ Փէնիի մէջ Գթութեան Միսիոնարները փուն մը հիմնած էին, ուր կը պափսապարէին սիփայով հիւանդ երեխաները եւ միաժամանակ աշխոյժ ծառայութիւն ունեին՝ աղքափները կերակրելով: Նուիրաբերուած քոլոր ուփեսփեղէնը կը պահուէր մեծ պահեսփի մը մէջ: Օր մը արթնցան եւ գիւսան, որ ամբողջ պահեսփը կողոպուած էր: Պարզուեցաւ որ իրենց կողմէն նշանակուած պահակն էր գողը: Փնտուելով զինք գիւան, երբ ան զէնքը ծեռքին պափրասփ կեցած, կը հսկէր գողցուած ապրանքներուն փոխադրութիւնը: Գիւսաւոր մայրապեփը շիփակ կ'ուղղուի անոր կողմը եւ կը պահանջէ վերադարձնել գողցուած քոլոր ուփեսփեղէնները:

- «Եթէ քայլ մը մօփենաս կը կրակեմ», - սպառնացած է մարդը:

- «Լաւ, ուրեմն կամ հիմա դուն զիս կը կրակես, եւ կամ ամէն քան եփ կը վերադարձնես», - պափասխանած է քաջ մայրապեփը:

Մարդը ամէն քան եփ վերադարձուցած է:

Ֆնոմ Փէնիի այդ փունը հիմնուած էր 1970 թուականին, երբ սարսափելի կորորածներէն անմիջապէս յեփոյ, քոյրերը սկսած են հաւաքել սեփական ընդունիքներէն դուրս նեփուած սիփայով հիւանդ պափիկները: Այդ խեղճները փողոցէ փողոց կը թափառէին՝ ուփելիք գրնելու համար, ու երբ չէին գրներ, ոմանք անձնասպանութիւն կը գործէին: Ցեղազային անոնք սկսան հաւաքել նաեւ ՀԻՎ-ով հիւանդ պափիկներ, որոնք անկարող էին իրենց ծնողներուն մօփ մնալ: Չոյրերը այդ պափիկները դպրոց կը դրկէին, կ'ապահովէին դեղորայքով, այնպէս որ անտոն կեանքը կ'երկարէր վասնվեցէն մինչեւ վասնութ գարեկան: Անգամ մը, քանի մը օր անցուցի քոյրերու այդ փան մէջ: ՀԻՎ-ով վարակուած պափիկներուն մէջ աչքին զարկաւ նուաղած, փայլուն, գուարթ դէմքով աղջնակ մը, միակը որ կանոնաւոր կերպով առփուայ պափարագին կու գար: Երբ արդէն պիտի ձգէի քոյրերու փունը, գրեսայ որ այս աղջիկն ալ ինքնաշարժով դէպի գլխաւոր դարպասները մօփեցաւ: Երբ զիս գրեսաւ, պափուհանի պապակին կանչեց եւ օրուան ուրախութիւնը կը յայրնէր.

- «Վարդապետ այսօր վերջին անգամ ըլլալով քաղաք կ'երթամ սփուգուելու: Ապա եփ կը վերադառնամ հոս՝ մեռնելու»: Մեծ ժայիրը դէմքին, ծեռք ըրաւ ինծի, մինչեւ որ ինքնաշարժը անհեփացաւ գրեսողութենէս:

Հայասպանի քոյրերը անգամ մը պարմեցին ուրիշ դրուած մը: Զմեռնային օր մը, յանկարծ աղմուկ մը կը լսեն իրենց փան մէջ, երբ քոյրերէն մէկը դուրս կ'ելլէ սպուգելու, թէ ինչ աղմուկ է, կը գրեսնէ դիմակաւոր մարդ մը՝ իր առջեւը ցցուած: Վերջինս զինք կը քաշէ, դանակը մօփեցնելով կոկորդին եւ կը պոռայ:- «Ինչքան գոլար ունիք, հանեցեք»: Չոյրը կը պափասխանէ.

- «Մենք գոլար չունինք»:

- «Ուրեմն ոութինները հանեցեք»:

- «Ուուրլի ալ չունինք մեր փան մէջ», - կը պափասխա-

**ԱՆ ՔՐՈՅՐԸ:** Ապա մարդոք կ'ըսէ անոր.

- «Ուրեմն ուրելու ինչ որ ունիք բերեք»: Քոյրերը անոր համար փոպրակ մը կը պարասպեն՝ մեջը շփակեթթի, փուփեղիններ, եւ այս ինչ որ ունեին իրենց ձեռքին դրակ: Մեծ սիրով, ինչպէս որ վարժ են ընելու, առանց մոռնալու աղն ու սպասքեղէնը: Երբ ամէն բան պայուսակի մը մեջ կը դնեն, անմիջապէս պայուսակը ձեռքը կ'առնէ փախչելու: Մաքուոք շենքի մուլքին մօք էր, իսկ մուլքի դուռն ալ ինք կորդրած էր՝ ներս մվրնելու համար: Երբ մաքուոէն դուրս կը վազէր ըսած է.

- «Զեր Ասպուածը զիս երբեք պիտի չներէ»:

Քոյրերէն մէկը անոր պարասպանած է.

- «Ընդհակառակը, կը ներէ եթէ ներողութիւն խնդրես իրմէ»:

Մարդը այս խօսքերուն վրայ շրջուած է ցուրփէն դրդացող քոյրերուն կողմը եւ ըսած.

- «Եփեւէս դուռը գոցեցէք»:

Դուռը սակայն չգոցուեցաւ, որովհետեւ կղապանքը ինք կրդած էր: Երբ կը փեսնէ թէ որքան անօգնական կը փորձեն անոնք դուռը գոցել, քոյրերէն մուրճ մը կը պահանջէ՝ եւ կը սկսի դուռը նորոգել: Դուռը շինելէն եփք, կ'առնէ պայուսակը ու կ'անհետպանայ:

Համոզուած եմ, որ քոյրերը շաբ աղօթած են իրենց կողոպրոտին համար: Աղօթած են որ հասկնայ, թէ քոյրերուն Ասպուածը, որ նաև իր ալ Ասպուածն է եւ մեր բոլորին Տէրը, սիրով կը ներէ, եթէ ինք միայն իր սիրով բանայ Ասպուածոյ ողորմած սիրոյն առջեւ:

Նման բազմաթիւ պարմութիւններ՝ քոյրերու արփասովոր սիրոյ մասին, կը վկայեն, թէ Մայր Թէրեզան կ'ապրի այսօր: Անշուշփ երկնքի մեջ, այնպէս ինչպէս ինք ըսաւ անգամ մը. «Ես երբեմն երկինքէն պիտի բացակա-

յիմ, երկրի վրայ օգնութիւն ցոյց դրալու համար»: Երկնքի մէջ ալ իր սրբին փափաքն է՝ «Մայր Եկեղեցւոյ շաբ սուրբեր դրակ» եւ «երկինքը՝ աղքափներու թաղամասերէն աղքափէն ամենաաղքափներով լեցնելու»:

Այսօր երկրի վրայ ան իր գործը կը շարունակէ՝ իր «Գյուլթեան Միսիոնարներու» միջոցաւ, այն բոլոր քարի գործերով, որ անոնք կ'իրականացնեն:

Մայր Թէրեզային երանելի հոչակուելէն եփք քարփինալ ճոն Փաթրիք Ֆոլէյ շաբ դիպուկ ըսած է.

- «Ով որ այսօր կ'ուզէ փեսնել երանելի Մայր Թէրեզան, թող նայի անոր քոյրերուն»: Ինչպէս որ Մայր Թէրեզային մեջ կարելի է ճանչնալ Ասպուածոյ մաքիքը, այնպէս ալ անոնց միջոցաւ մարդիկ այսօր կը ճանչնան Ասպուածոյ սերը: Անոնք այսօր աղքափէն ամենաաղքափներուն նուիրաբերուելով՝ կ'աւելի աշխարհին Ցիսուսի մասին»:

be kind, considerate man is your neighbour. Your daily life is  
your opportunity to live like Jesus. Laugh often, not often  
but frequently. Be kind to all people. Live like Jesus. Be kind  
to your children, your wife, your husband, your parents, your  
brother, your sister, your friends. Be kind to all people.  
Be kind to all people. Be kind to all people. Be kind to all people.  
Be kind to all people. Be kind to all people. Be kind to all people.  
Be kind to all people. Be kind to all people. Be kind to all people.  
Be kind to all people. Be kind to all people. Be kind to all people.  
Be kind to all people. Be kind to all people. Be kind to all people.  
Be kind to all people. Be kind to all people. Be kind to all people.  
Be kind to all people. Be kind to all people. Be kind to all people.

Be kind to all people.

Be kind to all people. Be kind to all people. Be kind to all people.  
Be kind to all people. Be kind to all people. Be kind to all people.  
Be kind to all people. Be kind to all people. Be kind to all people.  
Be kind to all people. Be kind to all people. Be kind to all people.  
Be kind to all people. Be kind to all people. Be kind to all people.  
Be kind to all people. Be kind to all people. Be kind to all people.  
Be kind to all people. Be kind to all people. Be kind to all people.

Be kind to all people. Be kind to all people. Be kind to all people.  
Be kind to all people. Be kind to all people. Be kind to all people.  
Be kind to all people. Be kind to all people. Be kind to all people.  
Be kind to all people. Be kind to all people. Be kind to all people.  
Be kind to all people. Be kind to all people. Be kind to all people.

Be kind to all people. Be kind to all people. Be kind to all people.  
Be kind to all people. Be kind to all people. Be kind to all people.  
Be kind to all people. Be kind to all people. Be kind to all people.  
Be kind to all people. Be kind to all people. Be kind to all people.

Dear Fr. deo,  
Be Holy - like Jesus  
Be only all for Jesus  
through Mary. Give  
only Jesus to all  
you meet  
God bless you  
Fr. Teresa

Սիրելի Տայր Լեո,  
Սուրբ Էղիոն՝ Յիսուսի նման,  
Ամրողութեամբ միայն  
Յիսուսին պատկանիր - Մարիամի միջոցաւ,  
Ամենուն, որուն որ կը հանդիպին՝  
միայն Յիսուսը դուր,  
Աստված օրինէ քեզ:  
Տայր Թէրեզա, MC



Լեօ Մասպուրիկը ծնած է 1948-ին Քրաց (Վասրբիա): Ուսանած է Իրաւագիտութիւն և Քաղաքական գիտութիւններ, Աստվածաբանութիւն, Եկեղեցոյ իրաւունք և Միսիոներագիտութիւն՝ Ինսպրուքի, Օրսփորդի և Հռոմի մէջ:

1982-ին Ֆաթիմայի մէջ ձեռնադրուած է որպէս Կուսակրօն քահանայ: Երկար փարիներ ուղեկցած է «Աղքաֆներու իրեշտակին» Հնովասպանի և Հռոմի մէջ, անոր հետք բազմաթիւ անգամներ ճամբորդելով աշխարհի փարբեր Կողմեր: Ան Մայր Թէրեզայի փրամադրութեան քակ եղած է որպէս քահանայ, խորհրդապու, ինչպէս նաև որպէս Մայր Թէրեզայի յափուկ պատգամատորը որոշ առաքելութիւններու մէջ, ինչպէս համայնավար Խորհրդային Սիոնիքեան մէջ կամ Ֆիլդէ Քամթրոյի Քուպայի մէջ:

Մայր Թէրեզայի մահուրնէ եփք, Հայր Լեօն մաս կը կազմէր Մայր Թէրեզայի սրբադասման խոմքի նախապարապական աշխատանքներուն:

2005-էն սկսած ան «Վասրբիայի Պապական Միսիոնարական Գործի» ծառայութեան ազգային նախագահն է:

([www.missio.at](http://www.missio.at))

